

63
70

12004

104
1096

800
200

Հ Յ Ե Ա Ռ Օ Տ

ԵՐԿՐԵՊՈՐՅԱՆԹԻՑ

— • Յ Յ Յ • —

63
6-70

338
5

2122

883-ЧЧ

УСТИЛОВ

БРИГИДОВАЯ ТЕХНИКА

Б. Е. С. Г. Ф

БРИГИДОВАЯ ТЕХНИКА ПРИМЕНЕНИЕ КРАСОК

ИЗДАНИЕ ИЗДАТЕЛЬСТВА

ШЕФФЕР. ШЕФФЕРЪ

БРИГИДОВАЯ ТЕХНИКА ПРИМЕНЕНИЕ КРАСОК

СОЧЛЕНЕНИЕ ЧАСТИ СОЧЛЕНЕНИЯ
ПРИЧЕРКАЮЩАЯ



Б. Е. С. Г. Ф.

БРИГИДОВАЯ ТЕХНИКА ПРИМЕНЕНИЕ КРАСОК

1845 О-Ф-Г-

Бригадир. Краткое
зашедшее... Вчера, 1845

ՑՈՒՑԱԿ ԴՐԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ



5033
38

Յ Ե Ռ Ա Զ Ա Բ Ա Կ

ՀԱՅԱՐԱԿՈՐԻՆ կը կարծուի, որ երկրագործութիւնը գեղացիներուն սեպհականուած արուեստ մը բլայ, բայց թէ որ աղեկնայելու ըլլանք չկայ այնպէս ազնուական արուեստ մը ինչպէս երկրագործութիւնը։ Ասի էր առջի մարդուն դործքը, ասոր կը պատաղեին մեր նախահարբար։ Հոռմայեցւոց ազնուական ազգին մէջ ալ երկրագործութիւնը՝ արուեստներէն ու վաճառականութենէն վեր ու պատուական կը սեպուէր։ Երկրագործներն են, որ իրենց գեղեցիկ զբաղմունքովը չեն թէ մինակ առանձին ընտանիքներու բարիքներ կը բերեն, հապա նաեւ բոլոր հասարակութիւնները ու քաղաքները կը կերակրեն։ «Ակայ արուեստ մը, որ մեզի այնպէս ապահով օգուաներ բերէ, ինչպէս երկրագործութիւնը, որ ժողովրդեան հարբոտութիւննը ու ոյժն է, ու գաւառի մը ինքնիշխան տէրութիւնը ձեռքի վրայ կը բռնէ։ Երկրագործութիւնն է, որ քաղաքներուն բեռերը կը վերցընէ. անոր համար ալ իրաւամբ կը բնայ զբցուիլ որ երկրագործութեան յառաջ երթալէն, քաղքի մը ու ամէն վիճակներուն յաջողութիւնը կը կախուի ու կենդանի կը մնայ։ Կարգաւորեալ երկրագործի վիճակը, շատ պատուաւոր վիճակ ալ է. ինչու որ հասարակօրէն երկրագործը աշխատասէր, փոյթ ու աշալուրջ ճարպիկ մարդ կ'ըլլայ։ Առուրտանց կանուխն, երբ որ հազիւթէ արեգակը ծագած կ'ըլլայ, կ'ելլէ երկրագործը, կը թողու իր անիկը, կը փութայ իր արտը. ի՞նչ ու բախութիւն չզգար բնութեան ան ընդարձակտաճարին մէջ, երբ որ արտոյտը իր բնակարանէն կ'ելլէ, ու ճռուելով իր արարչին առաւօտեան երգը կ'երդէ։ Հոն զարմանալի երկայնմասութեամբ դժուարին դործ-

քերն ալ կը կատարէ, քրտնքի մէջ մտած իր խոշոր
հացը կ'ուտէ մեծ ախորժակով մը, որն որ քաղաքա-
ցիները կը վնասուն, ու դժուարաւ կը գանեն: Ատոյդ
է որ երկրագործութիւնը շատ աշխատութիւններ ու
մտածմունք ունի, բայց շատ անմեղ ուրախութիւն
ու զբօսանք ալ ունի, ու շատ անգամ երկրագործը,
իր արտը հերկելով ու իր հացիկը ուտելով աւելի եր-
ջանիկ ու գոհ է, քան թէ պալատական մը, որ փա-
ռաւոր պալատի մէջ կը բնակի, ու համագամ կերա-
կուրներ կ'ուտէ: Երկրագործներու վրայ հասարա-
կօրէն աւելի կը տեսնուի կրօն, դժութիւն, ու սովո-
րութեանց պարզութիւն, քան թէ քաղաքացիներու
վրայ: Օտար կ'երեւան անոր աչքին արուեստի զար-
գերը, ինչու որ ինքը իր հիւղին մէջ բնական ու պարզ
կեանք մը կ'անցընէ, ու իր առողջութեան վրայ կ'ու-
րախանայ: Խոհեմ երկրագործը ուրիշ վիճակի շքաղ-
ձար, ու գաւառին նոր սովորութեանց շնետեւիր-
անոր համար ալ աղէկ ըստ իմաստունին մէկը թէ
“Երջանիկ է ու գոհ սիրտ ունի երկրագործը, որ արիւն
քրտինք մտած իր արտը կը հերկէ, ու իր գեղին մե-
ծերուն աղէկ հպատակըլալով, Աստուծոյ ձայնը սրբ-
տանց կը լսէ,,:

Երկրագործութեան օգտակարութիւնը աս նոր
ժամանակներս աղէկ տեսնուեցաւ ու ամենուն ճանչ-
ցուեցաւ, ու զըքերտվ սովորելով շատ յառաջ զնաց:
Բայց ամենէն աւելի շնորհակալութեան արժանի են
Եւրոպայի մէջ Վուրտէմբերգի, Բադէնի, Հեսսէնի
տիրապետները, որոնք իրենց աղէկ կարգաւորութեամ-
բը մեծ ու բարձր աստիճանի հասցուցին երկրագոր-
ծութիւնը: Ասոնք իրենց անդադար ջանքովը ու հայ-
րենի խնամքով ճամբայ բացին երկրագործներուն,
իրենց արտերէն մեծամեծ շահեր ընդունելու ու վի-
ճակնին աղէկցընելու . անանկ որ երբ որ մէկը Գերմա-
նիայի մէջ պարտելու ըլլայ, պարապ տեղ մը չտեմներ,
ամէն կողմ ցանուած, անկօւած կանաչ կը տեսնէ:

Խակ հիմա բոլոր եւրոպայի մէջ կը ջանան երկրագործութիւնը զանազան ընկերութիւններով յառաջ տառնելու ու մշակելու : Աս փոյթթրու ջանքը այս օրուայտնի կը տեսնենք, որ արեւելք ալ ոկտաւ ունենալ Օսմաննեան տէրութիւնը, որով կը յուսանք որ չէ թե մինակ տէրութեան մեծ մեծ օգուաներ կը լլան, հապա հապատակներն ալ կը մեծնան ու կը հարստանան : Աս երեւելի դործքին մենք ալ գործակից ըլլալու համար, կը նծայենք մեր ազգին երկրագործներուն աս մեր գործնական երկրագործութեան գիրքը :

Չեզի է, ով իմ սիրելի երկրագործներո, աս գիրքը, որ երկրագործութեան զանազան ու հաստատուն փորձերով ցուցուած նիւթերու դանձ մի է : Գիտէք որ երկրագործութիւնը աղէկ ու կանոնաւոր կերպով մը յառաջ տանելու համար գիտնալու շատբաներ կան, որոնք փորձով ընելու է : Չեր դործքերուն շատութիւնը շատ անգամ թող շտար, որ երկրագործութեան ամէն մասին մէջ աղէկ կարող ըլլաք կրթել ձեր զաւկըները, ու փորձի ամէն սկզբունքները անոնց աղէկ հասկրցընէք, ու իրենց կոչմանը, որով եսքը տէր պիտ' որ ըլլան, անոնք աղէկ պատրաստէք : Ասոր համար տուէք անոնց աս համառօտ գիրքը, որ ձմեռուան երկայն գիշերները կարդան սովորին, ու ասանկով իրենց ազատ եղած ատենն ալ օգտակար բանի ծախսեն : Աս կերպով երկրագործութիւնը յառաջ տանելու օգտակար բաներով անոնց միտքը կը լցըրնէք, որոնք առանց սովորելու երկայն ժամանակի մէջ հաղիւ կը ընան ստանալ, ու ձեռք բերել :

Աս գիրքս, որուն մէջ երկրագործութեան մինակ ստոյդ ու երկայն ժամանակուան փորձերով հաստատուած նիւթերը կը գտնուին, աղատ աշխատուած է Շլիֆ Վուրտէնբերգի երկրագործութեան գոպոցի ուսուցչին գրքին վրայ, որն որ 1840ին Բրունն եղած երկրագործութեան ժողովքէն՝ խոստացուած յաղթանակը առաւ : Նեղինակը՝ իր աս երեւելի գործքը

շինելու ատենը ուներ Շուերզի, Բաբստի, Բաբոյի,
Մէտզգէրի, Բրուննէրի, Զէղզէրի, ու ուրիշ հեղի-
նակներու դրուածքը: Արծենք որ մեր աղջին եր-
կրագործներն ալ աս դրքին մէջ զանազան կարգեր ու
կանոններ գտնելով, որ իրենց չգիտցածը կամ չփոր-
ձածը ըլլայ, չէ թէ կ'արհամարհեն, հապա անոնք ալ ի
գործ գնելով, ու իրենցմէ ալ վրան աւելցրնելով երկրա-
գործութիւնը արեւելք ալ աւելի յառաջ կը տանին:

Աը յուսանք որ աս մեր գործնական ու ընդհա-
նուր երկրագործութիւնը, որ արեւելցոց համար
գրուած է, հաճելի ըլլայ մեր աղջին ալ, ու մեր
մանած ցորենին հատը, պաղաբեր ու պարարտ ար-
տերու վրայ իյնալով, մէկին՝ հաղարաւոր պտուղ բե-
րէ ի փառս Աստուծոյ, որուն դորձն է բոլոր երկիրս:

Յ Ե ՞ Կ

ԳԼՈՒԽ Ա.	Երկիրը ճաշնալուն վրայ	1
	Ա կրի ու վարի հողերուն վրայ	3
	Հողի տեսակներու վրայ	3
	Հողի տեսակները ճանշնալու նշաններու վրայ	10
	Երկիրը հերկելու ժամանակին վրայ	12
ԳԼՈՒԽ Բ.	Անշահ երկիրները աղէկցընելու վրայ	14
	Զուր կոփած երկիրները չորցընելու վրայ	14
	Զրի ճամբայ բանալու վրայ	16
	Անտառը արտ շնելու վրայ	16
	Վայրենի անպիտան խռոքը բուսած տե- ղերը աղէկ երկիր ընելու վրայ	17
	Ճախին արտերը չորցընելով աղէկցընելու վրայ	19
	Խոսի արմատներով հանած կտորները այրելու վրայ	20
	Խորտուրոր երկիրները շոկելու վրայ	21
ԳԼՈՒԽ Գ.	Երկիր դործելու դործիցներու վրայ	22
	Մաճ	22
	Տափան	23
	Գլան	24
ԳԼՈՒԽ Դ.	Աղբի վրայ	25
	Կովի՝ Եղան ու գոմչի աղբերու վրայ	25
	Ոչխարի ու այծի աղբերու վրայ	26
	Չիու աղբի վրայ	27
	Խոզի աղբի վրայ	27
	Հաւերու աղբին վրայ	28
	Կարեացներու ու լուալիքներու աղբի վրայ	28
	Կենդանիներու աղբերը շատցընել	29
	Աղբանոցի վրայ	30
	Աղը դործածելու վրայ	31
	Արտերը պարարտցընօղ հեղուկներու վրայ	33
	Արտերու ոյժ տալու խոտերու վրայ	34
	Արտերու ոյժ տալու քարի տեսակներու վրայ	35
	Ժողովածոյ աղբի վրայ	37
ԳԼՈՒԽ Ե.	Ցանելու անկելու բաներու վրայ	38
	Ցանելու վրայ	39
	Հունտերուն դիմանալուն վրայ	40
	Հունտերը փոխելու վրայ	40
	Հունտերը պարարտաելուն վրայ	41
	Հունտերը ցանելու չափին վրայ	41

Հունակրը ցանելու ժամանակին վրայ	42
Յանելու տնկելու կերպին վրայ	43
Յանելէն ետքը ընելու գործքերուն վրայ	44
Տնկելու տնկերու վրայ	45
Բոլոր ամսուան ուրիշ դործքերու վրայ	46
Տնկերու քով մեծնալու առեննին ազգ ղնել	47
Տնկերուն մէջէն խոտերը մաքրելու վրայ	47
Վնասակար կենդանիները ու ճճիները մա- քրելու վրայ	49
Տնկերու հիւանդութիւններու ու անսնց դեղերու վրայ	52
Հունձի վրայ	53
Հնձելու կամ կարելու վրայ	54
Հնձածները չորցընելու վրայ	55
Յորենեղէնները վերցընելու վրայ	56
Յորենեղէնները ծեծելու վրայ	57
Յորենեղէնները կենդանիներու կոխել տալով մաքրելու վրայ	58
Յորենեղէնները կալով ու կամով մաքրե- լու վրայ	58
Յորենեղէնները պահելու վրայ	60
ԳԼՈՒԽ Զ. Յանելու տնկերու բաներու վրայ	61
Չաւարցու ցորենի վրայ	62
Չասարակ ցորենի վրայ	63
Ամառուան ցորենի վրայ	65
Հաճարի վրայ	65
Ամառուան հաճարի վրայ	67
Չմռուան դարիին վրայ	67
Ամառուան դարիին վրայ	67
Վարսակի վրայ	69
Բրինձ	70
Բրինձի հիւանդութիւններու վրայ	72
Եղիպատացորենի վրայ	74
Կորեկի վրայ	75
Ոլոսի վրայ	76
Վիզի վրայ	77
Մասնաւոր ընդեղէններու վրայ	78
Սիսեռին վրայ	78
Ոսպի վրայ	78
Լուրիահի վրայ	79
Բակլայի վրայ	80
Առուտափ տեսակներու վրայ	81
Չասարակ առուցյա	81
Խատիրիայի առուցյա	83
Տաճկի առուտափ վրայ	84
Կենդանիներու ուրիշ տեսակ կերակաւր- ներու վրայ	85
Արմատեղէններու վրայ	87

Գեւոնի խնձորի վրայ	87
Կարմիր բանջարի վրայ	90
Շողգամի վրայ	91
Արմատի կաղամբի վրայ	91
Կաղամբի վրայ	92
Արշեստի ու վաճառականութեան անկերու վրայ	93
Գոնդեղի վրայ	94
Շողգամատակի վրայ	95
Մաքի վրայ	95
Մատիսյի վրայ	97
Քմանի վրայ	98
Կանեփի վրայ	100
Եղինջի վրայ	102
Բամբակի վրայ	102
Տօրոնի վրայ	103
Լըզուի վրայ	104
Հնդկաց քրքումի վրայ	105
Հասարակ քրքում	106
Մանանելո	109
Քիմոն	110
Սամիմ	111
Անհան	112
Գինձ	112
Աւու սոնիձի վրայ	112
Հազիկնի վրայ	113
Ծախախոտի վրայ	115
Բուրդ սանարելու փուշի վրայ	119
Գառուզներու կարգին վրայ	120
Գեւոնի վրայ	121
Եղանակին վրայ	122
Ուրիշ պարագաներու վրայ	122
Պառուզները բաժնելու վրայ	125
Ցորենեղէնի երկրագործութեան վրայ	125
Փոփոխութեան երկրագործութեան վրայ	129
Կենդանի պահէլու երկրագործութեան վրայ	131
Ազատ երկրագործութեան վրայ	132
Գլ. Մարդի վրայ	133
Մարդ ցանելու վրայ	133
Խոսակրու հունար ժողվելու վրայ	134
Անշահ ու վեսասկար խօսերու վրայ	135
Մարդի հարկաւոր դորձքերու վրայ	135
Մարդի երեսը ազբ տարածելու վրայ	137
Մարդը ջրելու վրայ	138
Մարզը ջրելու ատեններուն վրայ	140
Մարդը ջրելու շափին վրայ	140
Մարզը նորէն ցանելու վրայ	141
Գլ. Այդին վրայ	143
Խաղող հասնելու գաւառներ	143

Այդի անկելու յարմար դիրքին վրայ	143
Այդի սիրած հողերու վրայ	145
Այդի անկելու վրայ	145
Խաղողի տեսակները ընտրելու վրայ	146
Տնկելու ուռերը պատրաստելու վրայ	148
Որժը պատուաստելու վրայ	149
Պատրաստած ուռերը անկելու վրայ	150
Եոր այգիին առջի երեք տարուան գործքերու վրայ	151
Այդին կտրելու կերպին վրայ	151
Կատարեալ մեծած այդին գործելու վրայ	155
Այդին ազը գնելու վրայ	157
Այդերադ	158
Գինետան գործքերը	160
ԳԼՈՒԽ Ժ.	
Հասարակ պաղց ծառերուն վրայ	163
Պաղց ծառ անկելու հողի տեսակները	164
Պաղց ծառ անկելու դիրքը	164
Պաղց ծառերը շատցընելու կերպը	165
Պաղց ծառերու օերմարանի ու արնեանի վրայ	166
Տունկերը պատուաստելու վրայ	167
Մէկը մէկալին պատուաստելու պատուղներու վրայ	172
Պատուաստի անկանոցի գործքը	174
Պատուաստաները հասաւառուն տեղերնին անկել	174
Ծառերը շուտափ մեծցընելու վրայ	176
Ծառերը կտրելու մաքրելու վրայ	178
Ծառերու հիւանդութիւնները	178
Ծառերու վէրքին դեղերը	180
Ծառերու վեսակար ճճները ու ուրիշները մաքրելու վրայ	180
Պատուղներու գործածութեան վրայ	182
Պատուղները չորցընելու վրայ	184
Պատուղներէն օղի հանելու վրայ	184
ԳԼՈՒԽ ԺԱ.	
Քանի մը տեսակ ծառերու վրայ	185
Լիմոնի տեսակներ	185
Լիմոնի տեսակներուն՝ հողին՝ եղանակին ու դիրքին վրայ	186
Լիմոնի տեսակները շատցընելու վրայ	186
Զիթենի	187
Զիթենիի տունկ հասցընելու վրայ	188
Զիթենիի տարեկան գործքերը	190
Զիթենիի վեսակար ճճներու վրայ	190
Զիթենիի հիւանդութիւնները	191
Զիթապատուղը քաղելու ու ձէթ հանելուն վրայ	192
Ցաթենի	194

Թիմենիի սիրած հողի ու տարեկան	
գործքերու վրայ	195
Թիմենիի տերեւը ժողվելու ու ծառերը	
մաքրելու վրայ	196
Թիմենիի հիւանդութիւնը	196
ԳԼՈՒԽ ԺՐ. Անտառ հասցընելու վրայ	197
Թևէ ինչպէս անտառ սերմանելու է . .	197
Մատաղ անկեր անկելով անտառ ամե-	
ցընելու վրայ	199
ԳԼՈՒԽ ԺԳ. Կենդանիներու վրայ ընդհանրապէս . .	203
Կենդանիները աղէկցընելու վրայ . .	204
Կենդանիները աղէկցընելու ուրիշ մի-	
ջոցներու վրայ	204
Կենդանիները կերակրելու վրայ . . .	205
ԳԼՈՒԽ ԺԴ. Կովի ու եզերու վրայ	207
Կով պահէլու վախճանին վրայ	208
Կովերը աղէկցընելու վրայ	208
Կովի շատ կաթ տալու նշաններու վրայ	209
Կովի կամ եզի դիրնալու նշաններու վրայ	209
Եզի աշխատանքի դիմանալու նշաններու	
վրայ	210
Եզերուն գործելու տարիքին վրայ . .	210
ԾՆԱՅԻՆԵԼՈՒ ՈՒ ՆՈՐ ՃՆԱԾ ԿՈՎԻ ՈՒ ԱՆՈՐ	
Հորժէին հողերուն վրայ	210
Հորժէը կերակրելու մեծցընելու վրայ .	212
Կովը միշտ ախոռի մէջ կերակրելու վրայ	212
Կովի ձմռուան կերակուրները տալու	
կերպը	214
Կովի կերակուրներու ու շափին վրայ .	216
Կովը ամառն ալ ախոռի մէջ կերակրե-	
լու վրայ	217
Կովի կանաչ կերակուրներու կարգը .	219
Կովի կերակուրի ատենին ու շափին վրայ	220
Կովի ջուր՝ աղ տալու ու ուրիշ հողե-	
րու վրայ	221
Կովը ամառը արածելով կերակրելու վրայ	222
Կովի հորժէն ու կաթէն մուտքին վրայ	223
Կաթ կթելու եղանակին վրայ . . .	224
Կաթէն աւելի օգուտ հանելու վրայ .	225
Պանիր շինելու վրայ	226
Կով ու եզ դիրցընելու վրայ	229
Եզը ու կովը աշխատցընելու վրայ . .	231
Եզով ու ձիով հերկելու տարրերու-	
թիւնը	232
Կովի ու եզի պակառութիւնները . .	232
Կովի ու եզի տարիքը ճանշնալու վրայ	235
ԳԼՈՒԽ ԺԵ. Աշխատի խոյի ոչխարի ու անոնք աղէկ-	
ցընելու վրայ	236

Ուխարի ախոռի ու կերակուրի վրայ	237
Ուխարի տարիքին վրայ	239
Ուխարի հովումն մասնաւոր պատքերը	239
Ուխարի բուրդը կարելու վրայ	241
Ուխարի հիւանդութիւնները	242
ԳԼՈՒԽԻՆ Ժ.Զ.	
Այժի վրայ	243
Այծը ու քաղը աղէկ ճանչնալու վրայ	244
Այժի կերակուրի ու ուրիշ հոգերուն վրայ	244
ԳԼՈՒԽԻՆ Ժ.Է.	
Չիու վրայ	245
Չիու տեսակներուն վրայ	245
Չիու տարիքին վրայ	246
Չի դործածելու վրայ	247
Չի գնելու ատեն գիտելու բաներու վրայ	248
Չիու դրսի հիւանդութիւններու ու պակսութիւններու վրայ	249
Չին անէն հասցընելու օգուտներու վրայ	253
Չիերը աղէկցընելու վրայ	254
Չիերը դարմանելու վրայ	255
Չիու ծնանելուն վրայ	256
Քուռակը մեծցընելու վրայ	256
Չիուն ախոռի մէջ կերակուրին ու ու- րիշ գործքերուն վրայ	258
Չին արածելուն վրայ	260
Չիու ներսի հիւանդութիւններուն վրայ	261
ԳԼՈՒԽԻՆ Ժ.Ը.	
Խոզ պահելու վրայ	263
Խոզի բնութիւնը	263
Խոզի տեսակներուն վրայ	263
Խոզերը աղէկցընելու վրայ	264
Խոզի ծնանելուն վրայ	265
Խոզի ձագերը մեծցընելու վրայ	266
Խոզը ախոռի մէջ ու արածելով կերա- կրելուն վրայ	267
Խոզ պահելու օգտին վրայ	268
Խոզը գիրցընելու վրայ	269
Խոզի հիւանդութիւնները ու անոնց դեղերը	270
ԳԼՈՒԽԻՆ Ժ.Թ.	
Մեղու	272
Մեղու պահելու յարմար տեղի վրայ	272
Մեղու գնելու դիրքին վրայ	272
Մեղուի տեսակները	273
Մեղու գնելու վրայ	275
Մեղուի փեթակը	275
Մեղու պահելու հարկաւոր դործիքնե- րու վրայ	276
Մեղուի գարնան գործքերու վրայ	276
Մեղուի կերակուր տալու վրայ	277
Մեղուի գողութիւն	278

Թեագուհի չունեցող վեխմակի վրայ	279
Մեղուները միացընելու վրայ	280
Մեղուները խարելով քիչուոր խումբը շատցընելու վրայ	281
Փեխմակի մեծցընելու վրայ	281
Մեղուի խումբ խումբ դուրս ելլելուն ու անոր նշաններուն վրայ	282
Մեղուի ելած խումբը կողովի մէջ ժող- վելու վրայ	283
Մեղուի աշնան հոգերու վրայ	285
Մեղուի հիւանդութիւնները	285
Մեղուի թշնամիներուն վրայ	286
Մեղրը մոմեն զատելու վրայ	287
ԳԼՈՒԽ Ի.	
Ըերամ	288
Ըերամի տեսակը	289
Ըերամի հաւկիթները մարրելու ու որդ հանելու վրայ	289
Ըերամի որդերը տարածելու ու տեղեր- նին մարրելու վրայ	292
Ըերամի կերակուրին եւ ուրիշ դորձքե- րու վրայ	292
Ըերամները վրանին ելլալու ճիւղերը տըն- կելու վրայ	294
Ըերամի հաւկիթը առնելու ու պահելու վրայ	295
Ըերամի հիւանդութիւններու ու անոնց դեղերու վրայ	296



Հ Յ Մ Ե Ա Օ Տ

ԵՐԿՐԵՎՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՒՆ



Գ Լ Ա Խ Խ Ե

ԵՐԿԻՐ ՃԱՆՉՆԱԼՈՒ ՎՐԵՅ

ԸՐԿՐԱԳՈՐԾԸ ամէն բանեն առաջ իր երկրին հողին բնութիւնը ճանչնալու է, որպէս զի դիտնայ թէ ան հողը ինչ կերպով գործելու է, ու ինչ տեսակ բան անկելու կամ ցանելու ըլլայ նէ, աղէկ ու շատ պտուղ կու տայ: Կոյնակէս գտնուած գաւառին օգին քաղցրութիւնը կամ գաւնութիւնն ու պարարտութիւնը, անձրեւին շատութիւնը կամ քիչութիւնը ու շոգիներուն աշղէկութիւնը դիտնայ պիտի, ինչու որ աս բաներս տնկերուն մեծնալուն ու կենդանիներուն շատնալուն շատ կ'աղղեն: (Ը) տնկերուն տերեւներէններս մտնելով սնուցիչ հիւթերը կը շարժէ, գետնէն դուրս ելլելով ծառերը աճեցընող նիւթերը կը ժողվէ, ու գետնին մէջ եղած պարարտ հիւթերը դուրս կը քաշէ կը ցրուէ: Ուստի երկրագործը ասոնք դիտնալով, իր երկիրները երբ հերկել կամ փորել հարկաւոր ըլլալը կը ճանչնայ: Տաքն ալ ծառերուն ու տնկերուն շատ կ'աղղէ: ինչպէս գարնան տաք արեւը ծագած ատեն, ծառերը կը սկսին իբրեւթէ արթըննալ, տնկերը կը կենդանանան, ու բոլոր բնութիւնը նոր կեանք մը կը ստանայ: ասոր հակառակ ձմեռուան պաղերը սկսած ատեն, կարծես թէ ծառերն ու խոտերն ալ կը սկսին մեռնիլ,

տերեւնին կը թափեն, գեղեցկութիւննին կը կորսընցընեն : ՞ ջւրը ծառերուն ու տնկերուն մեծնալուն շատ օգուտ կ'ընէ, որովհետեւ ասոնց կեանքը գրեթէ բոլորովին ջրէն է . ջուրը գետինը դրուած աղբը կը փտեցընէ կը լուծանէ, ասանկով ծառերն ու տնկերը կը սկսին ասոր մասունքները վերքաշել, ու ճիւղերուն բաժնել : Վրտին խոնաւութիւնը՝ տաքութիւնը կը պակսեցընէ, անոր համար ալ խոնաւ երկիրը պաղ երկիր կ'ըսուի : Լոյսն ալ մեծ աղղեցութիւն կ'ընէ տնկերուն . ինչու որ լուսին ձեռքովը պտուղները աղուոր գոյներնին ու ընական անուշ հոտերնին կը ստանան, կը հասունանան ու համով կ'ըլլան : Վրեւուն լոյսը չզարկած տեղեր եւ ոչ վայրենի խոտերը կը ընան բուսնիլ . օրինակի համար առուուտի ու վիդի արտերու մէջ խոտ չկը ընար բուսնիլ, որովհետեւ ասոնք իրենց խիտ տերեւներովը արեւուն լոյսը կը խափանեն :

Դարձեալ երկրագործը իր գտնուած գաւառին տարւոյն եղանակներն ալ աղէկ պիտի ճանչնայ, որոնք որ երկրին տեսակ տեսակ դիրքերուն համեմատ կը փոփոխուին : Երկիր մը ծովի հաւասարութենէ որչափ աւելի բարձր ըլլայ նէ, այնչափ ալ ցուրտը սաստիկ կ'ըլլայ, որով եւ զանազան տնկեր չկը ընար հասցընել . ինչպէս Հայաստանու բարձր լեռներուն վրայ սաստիկ ցուրտ ըլլալով ձիթենի ու այգի չըլլար : Երկիր մը հասարակածէն որչափ հեռու է նէ, այնչափ ալ ցուրտ կ'ըլլայ, ու որչափ որ աւելի մօտ է նէ, այնչափ ալ տաք կ'ըլլայ : Աէսօրուան արեւուն դիմացը եղած երկիրը տաք կ'ըլլայ, իսկ անոր կոնակը գարձած դին պաղ կ'ըլլայ . ինչու որ առջինը արեւին զօրութիւնը աղէկ կ'առնէ, ու ցուրտ հովերը հօն չեն կը ընար գպչիլ . իսկ երկրորդը ասոր հակառակն է : Դաւատի մը մէջ շատ լճեր, գետեր ըլլայ նէ, ձմեռը սաստիկ չըլլար, բայց ամառն ալ շատ տաք չըլլար : Վեծ

ջրերուն շատ մօտ երկիրները դարնան ու աշնան շատ հեղ եղեամ ու տնկերուն վեասակար, մշուշ կ'ըլլայ. ասանկ ալ հարաւի կողմը ձիւնով ծածկած լեռներ ու անտառներ ըլլայնէ, շատ հեղ ծառերուն ու տնկերուն մեծ վեաս կու տան, որովհետեւ ասանկ երկիրներուն օդը հասարակօրէն դարնան շատ փոխիսական կ'ըլլայ, մէկէն կը տաքնայ, մէկէն ալ կը պաղի, ու շատ անձեւ կու դայ. ասոր հակառակ հիւսիսի կողմիւները ու անտառները ցուրտը կ'արգելեն, ու երկիրը ցուրտ հովերէն կը պաշտպանեն :

ՎԵՐԻ ՈՒ ՎԵՐԻ ՀՅՈՒՅԹՈՒՆ ՎՐԱՑ

Ա երի հող ըսելով երկրին ան աղէկ հողը կ'իմացուի, որուն մէջ ծառերն ու տնկերը կը տնկուին կամ կը ցանուին, ու արմատնին կը ձգեն. իսկ վարի հող ըսելով, անկէ վար գտնուած հողի տեսակը կ'իմացուի: Ա երի աղէկ հողը որչափ խորունկ կը ձգեն, ու երկիրը իր խոնաւութիւնը այնչափ խորունկ չըլլարնէ, չոր ատեններ տնկերը շուտով կը վեասին. մինակ քանի մը տունկ կայ, որ վարի հողին շատ թացութենէ կը նեղուին, ինչպէս առուռուտի տեսակները ու պտղոյ ծառերը: Բայց ո՞ր երկրին որ վերի հողը խորունկ է, ու քանի վար կ'երթայ, քիչ քիչ աւազով կը խառնուի նէ, տաքութիւնն ու խոնաւութիւնը ամեն կողմը հաւասար կը տարածի, ու աղէկ երկիր է: Ա երկիրը որուն վերի հողը գեղին կառ է, ու վարինը աւազ, կամ ասոր հակառակը, ամենէն աղէկն է:

ՀՅՈՒՅ ՏԵՍԱԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՑ

Հողը որուն վրայ տնկերն ու խոտերը կը բռւսնին, ու կենդանինները կը ծնանին, անձրեւով

կամ տաքով, ցրտով լուծած տեսակ տեսակ հանքերու մասունքներէն, քարերու մանրած փոշիներէն բաղադրած է: Երկիր կայ որ մէկ տեսակ հանքէն կամ քարէն շատ ունի, երկիր ալ կայ որ ուրիշ տեսակ հանքէն կամ քարէն, կամ մէկին մասունքները պղտիկ են, մէկալինները խոշոր, ու ասկից կ'ըլլայ որ երկիր մը պտղաբեր կ'ըլլայ, ու երկիր մը անպտուղ: Երկիրները առ զանազան հանգամանքներուն նայելով գլխաւորաբար երեք տեսակ կը բաժնուին. այս ինքն աւաղուտ, կաւոտ, կրոտ:

Վ. Վաղուտ երկիրն գլխաւորաբար երը որ մասունքներն ալ խոշոր կ'ըլլան նէ, իրարու հետ չեն միանար, անոր համար ալ գէշ երկիր կը սեպւին. ու որչափ որ աւաղը շատ է, մասունքներն ալ այնչափ աւելի դժուարաւ կը միանան, ու երկիրը այնչափ աւելի անշահ է: Վ.սանկ երկիրները խոնաւ ատեններ հերկելը դիւրին կ'ըլլայ, անոր համար դիւրին երկիր կ'ըսուին: Վ. Վաղուտ երկիրը թացութիւն չպահեր ու շուտով կը չորնայ. առ պատճառաւ չոր երկիրներու կարդն է, որոնց վրայ չոր եղանակներուն տնկերը շատ նեղութիւն կը քաշեն, շուտ կը տաքնան, տաքութիւնը երկայն կը պահեն, գարունը եկածին պէս կը սկսին աճիլ ու հասնելու ատեննին կը չորնան:

Վ. սանկ երկիրներու վրայ մինակ մաքը, գետնիխնձորը, եղիպտացորենը, ու ծներեկը աղէկ կ'ըլլայ. բայց գլխաւորաբար հաճարը աղէկ կը բուսնի, անոր համար ալ հաճարի երկիր կ'ըսուի: Վ.ս տեսակ երկիրը խոնաւ գաւառի մէջ ըլլայ, ու մասունքները քիչ մը աւելի միանան նէ, աղէկ գործելով առուղյատ, կտաւատ, ոլոռ, ստեպղին ու ծխախոտ ալ կը բանայ բուսնիլ: Բայց շատ որ հերկուելու ըլլայ, ունեցած միութիւն ու խոնաւութիւնն ալ կը կորսընցընէ, մէջը բան մը չըսունիր, անոր

Համար տարի մը հանգիստ թող տալու, ու վրան արածելու կենդանի ձգելու է։ Ծատ հեղ ալ աղք դնելու է։ Բնչու որ աս տեսակ երկիրները աղբին պարարտ ոգիները երկայն շեն կը ընար պահել։

Աս տեսակ երկիրը կը ընայ աղէկ երկիր ըլլալ, վրան դեղին կաւ տարածելով, գէր կովերու ու եղերու աղք դնելով։ Թէ որ մարդ է նէ, ջրելով, իսկ թէ որ տակը կաւ է նէ, խորունկ հերկելով։ Աս տեսակ երկիրը քիչ մը աւելի կաւ ունենալով, աւելի դիւրաւ կը միանայ ու խոնաւութիւնը աւելի կը պահէ նէ, կաւով աւազուտ կ'ըսուի։ Աւ որով հետեւ վրան շատ բաներ կը ընայ ցանուիլ, անոր համար գինն ալ պարզ աւազուտէն աւելի է։ Պարզ աւազուտ երկիր ալ խոնաւ գաւառի մէջ աւելի գին կ'ընէ քան թէ չոր գաւառի մէջ։ ասանկ ալ դաշտի վրայ կամ ձորի մէջ զառ ի վայր տեղերէն աւելի կ'աժէ։ Տիւսիս նայօղները հարաւ նայօղներէն աւելի պտղատու կ'ըլլան։ Խոնաւ տարիները անտառներու կամ մեծ ջրերու քով գտնուօղները չոր տարիներէն աւելի պտուղ կու տան։

Ի. Կաւոտ երկիրները երկու տեսակ կը ընան բաժնուիլ, մէյ մը կապոյտ կաւոտ երկիր, մէյմ' ալ դեղին կաւոտ։

1. Կապոյտ կաւոտ երկիրը աւազուտին հակառակն է. մեծ միութիւն ունի, շատ պինտ ու կազուն է, ուստի եւ գժուար կը հերկուի։ չորցած ատեն, երկու երեք զոյգ ձիով կամ եղով հերկելու է, անոր համար ալ ծանր կամ գժուար երկիրներուն կարգն է։ Ծատ ջուր կը ծծէ ու թացութիւնը երկայն կը պահէ, անոր համար ալ ամառը չոր ըլլայ նէ, վրայի անկերը շատ նեղութիւն չեն քաշեր, ասանկ կաւոտ երկիրը գժուար կը տաքնայ, տաքութիւնը աւազուտէն շուտ կը կորսընցընէ ու խոնաւութիւնն ալ երկայն կը պահէ, անոր համար ասոր մէջ պտուղները ամենէն ուշ կը հանին։

Ամառուան մէջ չհերկուիր, ինչու որ խոշոր կտորներ
կ'ելլեն, աշնան հերկելու է որ ձմեռուան անձրեւ-
ներէն ու սառոյցներէն կակղնան ու ցրուին: Ծառ
կպջուն ըլլալով օդը չկըրնար ներս մտնել, ու
աղբի պարարտութիւնը շուտով չկորսընցըներ. ա-
նոր համար երեք շորս տարին հեղ մը աղբ դնել
բաւական է, ուր որ աւազուաներուն մէկ երկու
տարին հեղ մը դնելու է: Ասանկ երկիրներուն
դարման կըրնայ տարուիլ, վրանին աւաղ, կրոտ
հող ու ասոնց նման բաներ ցանելով, սառած ու
զօրութիւնը կորսուած աղբ, ձիու կամ ոչխարի աղբ
դնելով ու այրելով (որուն վրայ վարը կը խօսինք).
ձմեռ չեկած խորունկ հերկելով, հանգիստ թող
տալով, արմատեղէններ ու կաղամբ տնկելով, ու
թէ որ վարի հողը թեթեւ է նէ, խորունկ հեր-
կելով:

Կապոյտ կաւոտ երկրի վրայ ցորենը աղէկ կը
բռուսնի, անոր համար աս տեսակ երկիրները ցորե-
նի արտ կ'ըսուին: Խճէ որ քիչ մը կիր խառնած է
նէ, գարի, բակլա, կտաւատ, առուոյտն ու վարսա-
կը աղէկ կը բռուսնին: Իսյց քիչ մը խոշոր աւաղ
ունի նէ, կարծր ու ցուրտ կաւոտ երկիր կ'ըսուի.
թէ որ խոշոր աւաղը շատ է նէ, անպիսան եր-
կիր է:

2. Պեղին կաւոտ երկիրը մէջը քիչ մը բա-
րակ աւաղ ունի նէ, քիչ աւազով կաւոտ երկիր
կ'ըսուի: Ասոր հերկելը վերինէն դիւրին կ'ըլլայ,
աւելի շուտ կը տաքնայ, խոնաւութիւնը չափաւոր
կը պահէ, բայց մէջը կապոյտ կաւ ալ ունի նէ, ալ
աւելի կը պահէ: Ասիկայ ամենէն աղէկ երկիրնէ,
ինչու որ ամեն տեսակ տնկերու ու հնատերու կու
գայ, ու անշահ եղանակներէն վեաս չկըրեր: Ո՞-
ջը կապոյտ կաւը շատ է նէ, ցորենը աղէկ կ'ըլ-
լայ. բարակ աւաղը շատ է նէ, աւաղ սիրող տնկե-
րը աղէկ կ'ըլլան: Պեղին կաւոտ երկրի վրայ ցո-

բենի, առուղյատի տեսակները, կենդանիներու ձաւը բակները, արմատեղէնները, կտաւատը, ծխախոտը, տորոնը աղէկ կ'ըլլայ. բայց ամենէն աղէկ գարին բուսնելուն համար, գարիի արտ կ'ըսուի: Ասոր արժէքը տեսակ տեսակ դիրքերէն կ'աւելնայ կամ կը պակսի:

Վ. Կիրը մինակ ինքիրմէ երկրագործութեան յարմար չէ, ինչպէս աւազը ու կապոյտ կաւը, բայց անոնց հետ շափաւոր խառնուելով շատ պտղատու կ'ըլլայ: Այսու երկիրը կակուղ ըլլալուն համար, թէ խոնաւ թէ չոր ատեններ կը հերկուի. բայց շատ թաց եղանակներուն այնշափ դիւրին չգործուիր, ուստի քանի մը օր սպասելու է. ի վերայ այսր ամենայնի թաց ատենն ալ հերկուելու ըլլայ վեաս մը չըլլար: Աւազուտէն աւելի ջուր կը ծծէ, կապոյտ կաւէն աւելի շուտ կը չորնայ. անոր համար վրայի տնկերը շատ տաքէն կը նեղուին: Շուտ կը տաքնայ, տաքութիւնը երկայն կը պահէ, ուստի եւ տաք հողերու կարգն է: Աղը շուտ կը լուծէ. անոր համար ալ շատ ուժով կովի ու եղան աղը դնելու է: Ասանկ երկիրը տակը գտնուած թթուութիւնը իրեն կը քաշէ, ու շատ տնկերու աղէկ է. բայց ամենէն աւելի ցորենի, հաճարի, վարսակի, մաքի, գարիի, առուղյատի աղէկ կու գայ: Շատ կիր ու աւազ խառնածներուն գինը վար է. բայց ասանկ երկիրը վրան կաւոտ հողեր տարածելով ու հերկելով կը նայ աղէկնալ:

Աս երեք գլխաւոր տեսակ հողերէն ուրիշ քանի մը տեսակներ ալ կան:

Ե. Կրի հետ շատ կաւ ու բարակ աւազ խառնած հողը, որն որ բաղադրեալ կ'ըսուի: Ասիկայ փորուած ատեն, տախտակի պէս բարակ ու տափակ կտորներ կ'ելլէ, ու շատ տեսակ գունով կ'ըլլայ, այս ինքն ձերմակ, գեղին, մթագոյն, կարմիր, կապոյտ, ու մոխրի գոյն: Աս տեսակ հողս

Հետեւեալ նշաններէն կը ճանչցուի. չորցած ատեն վրան ջուր լեցուի նէ, մէկէն կը ծծէ. որը շուտ որը ուշ՝ անձրեւէն, արեւէն ու ցրտէն կը լուծուի, վրան բարկ քացախ լեցուի ու ականջ դրուելու ըլլայ, եփելու ձայն կը հանէ: Ասանկ հողի վրայ այգին շատ աղէկ կ'ըլլայ, առուղյար, վիզը ու ոլու որ աղէկ կը բուանին: Աէս վայրենիներուն մէջէն հաղի խոտը, ընտանի կարմիր մորմենին, ու ասոնց նման բաներն ալ աղէկ կը յաջողին: Աս հողը կիր չունեցող երկրի վրայ տարածելով աղէկ երկիր կ'ընէ:

Տ. Կայ ուրիշ տեսակ հող մ'ալ, որ մեռած կենդանիներու, չորցած տնկերու, ու փտած ծառերու մասունքներով խառնած է, ու շատ ծակտիքներով, թեթեւ՝ սեւ կամ մութ գունով փոշի մըն է, ու փտած հող կ'ըլլայ որ տնկերու գլխաւոր մնունդն է, որն որ իրենց արմատներով վեր կը քաշեն: Երկրի մը վրայ ուրիշ աղբերով տարածուելու ըլլայնէ, շատ աղէկ երկիր կ'ընէ, կաւոտ դժուար երկիրը կը թեթեւցընէ ու դիւրին գործելու երկիր կ'ընէ: Աս հողս շատ ջուր կը ծծէ, խոնաւութիւնը երկայն կը պահէ. անոր համար է որ վրան փտած աղբ տարածած աւազուտ հողը կը սկսի իր խոնաւութիւնը երկայն ատեն պահէլ:

(Եղին խոնաւութիւնը իրեն կը քաշէ, տնկերուն ածելու զօրութեան ուժ կու տայ, սեւ գոյն ունենալուն շուտ կը տաքնայ. անոր համար կապոյտ կաւով պաղ երկիրներուն մեծ օգուտ կ'ընէ իրենք տաքցընելով: Իսյց երկիր մը աս հողը չափէ դուրս շատ ունենայնէ, շատ տնկերու վեաս կու տայ, ինչպէս հաճարի, գարիի, վարսակի, ցորենի տեսակներուն, որոնք գետինը կը պառկին, շատ յարդ ու քիչ պտուղ կու տան, ան ալ լեցուն չըլլար: Երկիր մը աս հողէն

շափիէ դուքս կ' ունենայ նէ, հարուստ ու զօրաւոր երկիր կ'ըսուի. աղէկ պտուղ բերելու շափ ունի նէ, պտղատու երկիր կ'ըսուի. ու ամենեւին չունի նէ, մեռած երկիր կ'ըսուի: Երկիր մը վերի հողի մէջ ասկէ շատ ունի նէ, անձրեւներէն, օգէն կըքնայ հալիլ, ու անկերուն սնունդ ըլլալ, որ աղէկ փտութիւն կ'ըսուի: Խայց ասանկ երկիրը շատ թաց ըլլայ նէ, մէջը օգ չկընալով մտնել, չհալիր, ու թթու փտութիւն կ'ըսուի. ու աս տեսակս հասարակօրէն պղտոր գետերու քով ու մօրուտ տեղեր կը գտնուի, ու վրայի բուսած խոտերէն կը ճանչցուի. ինչու որ ասանկ հողի վրայ կինիւն, ճախնի շուշան, պղտու, եղէդ ու ասոնց նման բաներ կը բուսնին: Ասոր վրայ բան ցանել կամ անկելը պարապ բան է, թէ որ չորցընելու ճարը շշտնուիր նէ, որուն կերպը վարը պիտ' որ սովորեցընենք:

Գ. . ՚Քարուտ երկիրն է: ՚Քարի տեսակները երկրին զանազան ազգեցութիւններ կ'ընեն. ու աս տարբերութիւնը մօտ գտնուած լեռներէն կը ծագի, ինչու որ լեռ կայ, որուն քարերը դիւրին կը հալին, լեռ ալ կայ որուն քարերը դժուար կը հալին: Շրտի մը քարերը դժուար հալին նէ, շատ վեաս կու տան, արտը կը պղտիկցընեն, ինչու որ քար եղած տեղերը բան չբուսնիր, դատարկ կը մնայ, դործելը դժուար կ'ըլլայ, դործիքները շատ կ'աւրեն, արմատեղէնները ու կանաչեղէնները չեն յաջողիր, քարերը շատ տաքնալով չոր եղանակներուն երկրին ունեցած խոնաւութիւնն ալ կը չորցընեն, կողինջներու, զեռուներու ու վեասակար ճճիններու բոյն կ'ըլլան: Ասոր ճարը տարուէ տարի երեսը եկածները ժողվելն է: ՚Մինակ թէ որ երկրի մը հողը շափիէ դուքս թեթեւ է նէ, քարերը թող տալու է, որ իրենց ծանրութիւնովը կոխելով հողը քիչ մը միացընեն, որ տնկերու արմատները կարօղ ըլլան

պլուիլ . թէ որ երկրին հողը կապոյտ կաւ է նէ ,
մանր քարերը թող տալը աղէկ է , որ իրարու շատ
կպչելը արգելեն , ու իրենք տաքնալով երկիրն
ալ քիչ մը տաքցընեն . աս պատճառի համար քա-
րերը լեռնային այգիներու ալ օգտակար են , վասն
զի իրենք արեւէն կը տաքնան , տաքութիւննին եր-
կային պահելով երկիրը գիշերն ալ կը տաքցընեն ,
անձրեւի ատեններ աղէկ հողերը թող չեն տար ,
որ ջուրը վար տանի : Իայց թէ որ անձրեւէն ու
արեւէն հալելու տեսակներ են , աղբի տեղ կ'ան-
ցնին :

Դ. Դ'ախին աեղերն են , ուր որ ջուրը վա-
զելու ճամբայ չունենալով ժողված կը մնայ ,
ու մինակ կնիւն , պրտու , եղէգ , ճախինի շուշան ,
ու գորտներուրդ կը բուսնին , կը չորնան , ու կատա-
րեալ չեն կը բնար փտիլ , որոնք երկրի ձիւթին ու
հողին հետ կը միանան որ Շ.յրելի հող կ'ըսուին ,
վասն զի կտոր կտոր չորցընելով կը վառի : Որով-
հետեւ ջրին պատճառաւ արեւը ու օդը չեն կը բնար
ան սնկերուն մնացածները փտեցնել , ու ասկէ
յառաջ կու գայ ան թմթու փտած սեւ հողը ,
որուն վրայ վերը խօսեցանք , որ կենդանիներու
համար խօտ ցանելէն զատուրիչ բանի չգար :

ՀԱԴԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՃԱՆՉԵՎԱԼՈՒ ՆՇԱՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Երկրագործի շատ հարկաւոր է իր արտերուն
հողերու տեսակները ճանչնալ . ամէն մէկը յար-
մար ժամանակին հերկելու , ու յարմար պտուղ-
ներ ցանելու համար . օրինակի համար թէ որ մէկը
կապուտ կաւով արտը ամառուան տաքին կը հեր-
կէ , խոշոր կտորներ կ'ելեն , կը չորնան , ետքը
անոնք մանրցնելը շատ դժուար կ'ըլլայ , ու թէ
որ աս սխալը քանի մը տարի ըլլայ , երկիրը կ'ա-
պականի , անպտուղ կ'ըլլայ . աւազուտ արտը

տաքին ալ կրբնայ հերկուիլ, բայց շատ հեղ հերկելով կը չորնայ, ու աղէկ պառւղ չստար:

Հողերուն տեսակները կը ճանչցուին տեսնելով. ինչպէս թէ որ հերկած ատենը մաճին կտրած տեղերը կը փայլին, ու կոշտ հողերը ետքը չեն ցրուիր, կաւոտ ծանր երկիր է. իսկ թէ որ ետքը կոշտերը կը մանրին, կրոտ կամ բաղադրած հող է: Ծձէ որ խոնաւ ժամանակ մաճը մանր ու կտրածը փայլուն կտորներ կը հանէ, աւազուտ կամ կաւով աւազուտ հող է. իսկ թէ որ մաճով խոշոր կտորներ կ'ելլեն, ու չոր ատեններ երկիրը կը ճեղքուի, ու խոշոր ճեղքուածներ կը բացուին, բոլորը կաւ է: Վսոր հակառակ թէ որ քիչ ու մանր կոշտեր կ'ելլեն մաճով, ու չոր ատեններ երկիրը չճամթիր, նշան է թէ շատ աւազ ունի: Ծձէ որ խոնաւ ատեններ գործելով՝ հողը գործիքներուն շատ կը կպչի, մէջը շատ կաւ կայ, ու որչափ քիչ կը կպչի անչափ աւելի աւազ, կիր ու փտած հող կայ: Ծձէ որ հողին գոյնը ճերմակ է, կիր կամ գաճ ունի. թէ որ գեղնի կամ կարմրի կը զարնէ, կաւով կամ կրով խառնած երկամի մասեր ունի. թէ որ մութ գունով կամ սեւ է, մէջը փտած հող կայ: Ծձէ որ անձրեւէն փորուած խորունկ տեղերուն հողին գոյնը թուխ է, ածխի հող խառն է: Ծձէ որ քիչ մը հող ջրի մէջ եփելով ջուրը մութ գեղին կը ներկէ, մէջը փտած հող կայ. իսկ թէ որ չներկուիր, փտած հող չունի կամ քիչ ունի: Կտոր մը հող կրակի մէջ այրելէն ետքը կոտրելու է. թէ որ մէջը սեւի կը զարնէ, նշան է որ մէջը փտած հող կայ, թէ չէ փտած հող չունի: Հողի կտորի մը վրա բարկ քացախ կամ աղի թթու թափած ատենը՝ թէ որ հողը եփուելով կ'ուռի, մէջը կիր կամ բաղադրած հող կայ. իսկ թէ որ հանգիստ կը կենայ, անանկ խառնուրդ չունի: Երկիր մը անձրեւի խո-

Նաւութիւնը որչափ երկան կը պահէ, այնչափ շատ կաւ ունի, ու որչափ շուտ կը չորնայ՝ այնչափ շատ աւաղ ունի։ Ասատիկ անձրեւէ վերջը թէ որ արտին վրայ ջուր ժողված կը մնայ, նշան է որ արտը շատ կաւ ունի, իսկ թէ որ ջուրը շուտ կը քաշուի, քիչ կաւ, շատ կիր ու աւաղ ունի։ Թէ որ արտի մը վրայ հաղի խոտ, վայրի ցմախ, եղնարդել ու ասոնց նման բաներ կը բուսնին, արտը կիր խոռն ունի։ Թէ որ ասոնք չեն բուսնիր, կիր չունի։ Ա պյրի շուշան, կնիւն, պրտու ու ուրիշ ասոնց նման բաներ կը բուսնին, նշան է թէ արտը խոռնաւ է, ու ասանկ մարդի խոտերը թթու խոտ կ'ըսուին։ Թէ որ արտի մը վրայ հաճար, եգիպտացորեն, գետնի խնձոր աղէկ կը բուսնին, դիւրին արտ կ'ըսուի. Թէ որ ձաւարը ու հասարակ ցորենը աղէկ կ'ըլայ, կաւոտ ծանր երկիր է. Թէ որ աւուղյատ տեսակները աղէկ կ'ըլան, հողը կրոտ կամ բաղադրած է :

Հողերու տեսակները հոտէն ալ կրօնանք ճանչնալ. կոշտի մը վրայ շունչ տալու ու հոտվառալու է. Թէ որ կաւի հոտ կուտայ, կաւ կայ մէջը, թէ չէ՝ մինակ աւաղ ու կիր է :

‘Զայնէն ալ կը ճանչցուի. Թէ որ պղնձէ աւ մանի մը մէջ ճզմելով աւաղի ճայն կը հանէ, կամ ակռայի տակ կը կրծէ, աւաղուտ է։

‘Խարձեալ շօշափելով ալ կը ճանչցուին. Թէ որ ձեռքով զննած ատեն հողը պարարտ ու իրը թէ եղու է, նշան է որ շատ կաւ ունի, իսկ թէ որ ողորկ ու աճառի պէս լպրծիւն է, խոշոր աւաղով բաղադրած հող ունի, թէ որ մատուցներու խոշոր ու թանձր կու գայ, խոշոր աւաղ ունի։

ԵՐԿԻՒԾ. ՀԵՐԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐԵՑ

Երկրագործը իր երկերներէն առատ պտուղ քաղելու համար պէտք է զիտնալ, որ ինչպէս

ու որ ժամանակ ամէն մէկ տեսակ երկիրը գործելու է։ Ամէն մէկ տեսակը քանի հեղ հերկել հարկաւոր է, զանազան պարագաները կ'որոշեն։ ինչպէս կարծր, կպչուն ու ծանր կաւոտ արտը, աւազուտ ու դիւրին արտէն աւելի հերկել ու տափանել կ'ուզէ։ ձմեռուան պտուղ ցանելու համար պէտք է երկու երեք հեղ հերկել, ամառուաններու համար մէկերկու հեղ բաւական է։ Հանգիստ տալու արտը մէյ մը աշնան վերջերը, մէյմ'ալ յունիսի կամ յուլիսի մէջ հերկելու է։ Ետքը սեպտեմբերին նորէն հերկելու ու ցանելու է։ Կատ խոտ կոխած արտերը մաքուր արտերէ աւելի հերկուելու կարօտ են։ Կաւոտ ծանր արտերը աշնան խոնաւ ատեն ալ կրքնաս հերկել։ բայց գարնան կամ ամառը անանկ ատեն հերկէ, որ չափէն աւելի խոնաւ կամ չոր չըլան, իսկ աշնան խորունկ հերկէ, որ ձմեռը կակըղնան։ Կակուղ արտերը խոնաւ ատեն հերկէ, որ ունեցած խոնաւութիւնը չըրնայ, ու անպտուղ չըլայ։ Խորունկ հերկելը շատ աղէկ է։ թէ որ երկրին որպիսութիւնը թող կու տայ, ան ատենը աղը ալ շատ կրքնաս գնել։ Խոնաւ աարիներ անկերու վեաս չեն ըներ, ցորենը չպառկիր, ու հատերը խոշոր կ'ըլան։ Բայց ցորենի տեսակները ցանելէն ետքը խորունկ մի հերկեր։ Խոնաւ, ծանր, ու կպչուն հողով արտերու մէջ մեծ ակօններ պէտք չէ բաժնել, երկու քայլէն մինչուկ չորս կրքնան ըլլալ, թեթեւ ու դիւրին հողով արտերու մէջ ութէն մինչեւ տասնութեց քայլ՝ ակօններ կրքնաս բաժնել։ Երբ որ ետքի անգամ կը հերկես, որ անկէ ետքը ալ պիտ' որ ցանես, խորունկ ու նեղ հերկէ, որ ծանր հողը աղէկ մանրի, ու սերմդ մանրուած հողի վրայ լինայ։ Բայց թէ որ թեթեւ արտերու վրայ ձմեռուան պտուղ կը ցանես, արտը խոշոր հերկէ, ու կոշտերու վրայ ցանէ, ինչու որ ասոնք ձմեռը

սառելով կը ցրուին մանր հող կ'ըլան։ Անրդ
մը արտ ընելու համար, աշնան վերջերը հերկէ,
որ խոշոր կտորները ձմեռը հալին, ու խոտի ար-
մատները փառին։

Գ Լ Ո Ւ Խ Բ

ԱՆՇԱՀ ԵՐԿԻՐԸ ԱԴԵԿՑԱՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Ասոր վրայ շատ խօսիլ հարկաւոր չէ, ինչուոր աղ-
գերնուս գտնուած գաւառները, երկիր շատ ու
երկրագործ քիչ ըլլալուն՝ շատ աղէկ երկիրներ պա-
րագ են, բայց գրքիս կատարելութեանը համար
ասոր վրայ ալ քիչ մը կը խօսինք։

ԶՈՒՄ ԿՈԽԵՆԾ ԵՐԿԻՐԸ ԶՈՐՑԱՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Ճ ուրը կամ խոնաւութիւնը մեծ արգելք են,
որ շատ աղէկ արտերը քիչ ու անշահ պտուղ կու-
տան, որոնք չորցընելով, քիչ ատենի մէջ կը սկսին
աղէկ ու առատ պտուղ տալ . որով երկիրին դինն ալ
կ'աւելնայ : Ասանկ թաց երկիր մը չորցընելու համար,
թացութեան պատճառը փնտուելու է, ու նայելու
է որ արդեօք կարելի՞ է խորունկ ճամբաներ բա-
նալով, ժողված ջրերը վազցընել : Կախ ցած
կողմը գտնելու համար չափելու է : Ծաէ որ մէկ
կողմը ցած է, նշան է որ հողին տակը արգելք մը
կայ, որ ջորին ճամբան խափանած է, ու ջուրը
հողին երեսը զարկած, ու իր ծանրութեամբը կա-
մաց կամաց հողը վար կոխած է . ուստի վերէն վար
խորունկ ճամբաներ բանալով, արգելքը բառնալու է
որ ջուրը վաղէ երթայ : Ծաէ որ արտը շխտակ է,
ու վերի հողին տակը ջուր չանցընելու արգելք մը
կայ, ու ան արգելքին տակն ալ՝ աւագ է, ան
ատեն շատ տեղ խորունկ ճակեր բանալու, ջուրը
արգելող հողը կամ քարը ճակելու է, որ ջուրը

կամաց կամաց պակաի: թե՞ որ արգելքին տակը աւազ չկայ, ակօսներուն մէջ տեղերը կամարաձեւ երկու կողմը ցած բարձրացընելու է, ու քովերն ալ խորունկ ջրի ճամբաներ թռող տալու է, որ ջուրը հոն ժողվուի, ու ցանելու տեղերը ջրէն վեր մնան: թե՞ որ արտին հողը ծանր կաւ է, ու խոնաւութեան պատճառը ան է, ակօսները պղտիկցընելու, ու բաժանումները խորունկ բանալու է. որ ջուրը վաղէ երթայ: Վսանկ թաց երկիրներ լեռներու մօտ շատ կը գտնուին, ինչու որ լեռներուն խոնաւութիւնը վար կը զարնէ, հողին տակն աղ արգելքներ գտնուելով երեսը կը զարնեն: Վսանկ տեղեր մէկ կողմէն մինչուկ մէկ աղ կողմը վերէն վար ջրի ճամբաներ բանալու է: թե՞ որ արտը անանկ շիտակ է, որ աս ըսած ճարերուն մէկն ալ օգուտ ըներ, վրան հող բերելով կը բանաս արտին մէկ կողմը բարձրացընել:

Իհճ մը չորցընել կ'ուզեսնէ, յառաջ մէջը վաղած ջուրը ուրիշ տեղ դարձընելով կտրէ. թէ որ կարելի է, մէծ ճամբայ մը բաց մէջի ջրերը դուրս վազելու համար, ու ասդին ան դին մէծ ճամբուն հետ միացած պղտիկ ճամբաներ ալ բաց, որ չորնայ բոլորովին. բայց թէ որ երկրին դիրքին համար ասոնք կարելի չեն նէ, լիճը չչորնար: «Չորցուցած լճերուն հողը շատ զօրաւոր կ'ըլլայ. աղը չդրած շատ տարիներ վրայէ վրայ կը բանաս ցանել: Իայց ձմեռուան ցորեն ու հաճար մի՛ ցաներ. ինչու որ հողը թեթեւ ըլլալուն կամ ձմեռուան ցրտերէն կը սառին, կամ հողին շատ պարարտութենէ կը պառկին. կարմիր բանջար, կաղամբ, շողգամ, ամեն, տեսակ ընդեղէն, կտաւ, կանեփ, սեխ, դարիով վիգ կանաչ հնձելու կենդանիներու համար, ու տաք երկիրները կորեկ, եղիպացորեն ու ծխախոտ ալ շատ աղէկ կը բուսնին: թե՞ որ թաց արտը չորցընելու ճար չկայ կամ մէծ ծախքի կը

կարօտի, հոն տեղը անտառ կը բնաս տնկել, որ գոնէ պարապ չկենայ, փայտ բռւմնի, ուր որ ամենէն աղէկ հացի, լաստենի, ուռի, կաղամախի ու ասոնց պէս ջուր սիրող ծառերը կը բռւմնին: Երբ որ գետ մը արտը կը կոխէ, քովը վերէն ի վար հողով բարձրացընելու է, ու վրան ան ծառերէն տնկելու է, ինչու որ ասոնք իրենց արմատներով հողը կը բռնեն ու ջուրը կ'արգելուն որ արտը չկոխէ:

ՁԻՒ ՃԵՄԲԲԱՑ ԲԱՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Ա երը դրած ջրի ճամբաները քիչ մը զառի վայր պիտ' որ ըլլան, որ ջուրը վազէ. վեց եօթը քայլ երկայնութեան մէջ երեք՝ չորս մատ պիտ' որ ցածնայ. թէ որ երկրին դիրքը ասկէ աւելի է, ճամբան օձի պէս աս դին ան դին պտղացընելու է, որ շատ զատիվայր ըլլալով, ջուրը ուժով չմազէ, ու հողերը տանելով ճամբան չաւրէ: **Ճ**ամբուն լայնութիւնը ու խորունկութիւնը ջրին շատութեանը համեմատ պիտ' որ ըլլայ. օրինակի համար ջրի ճամբան մէկ կանգուն խորունկ ու կանգուն մը լայն է նէ, քանի վեր կ'ելլէ, երկու դիաց հաւասար լայնցընելով վերի բերանը երեք կանգուն լայն ընելու է, պատերուն հողերը շտկելու, ու վրան խոտ ցանելու է, որ հողերը բռնէ, որ շթափուին: Ի այց աս բանին ձեռք չզարկած, ընելու ծախքդ ու յուսալու օգուտդ նայէ. թէ որ օգուտը մեծ ու ծախքը քիչ է նէ, ըրէ, չէ նէ՝ ան տեղը խոտ ցանէ, կամ անտառ տնկէ կամ ուրիշ ճար մը ինտուէ ան երկրէն օգուտ մը հանելու: **Ը**սիկայ կանոն ըլլայ քեզի, ամէն դրած ու գրելու կարգաւորութիւններնուամ մէջ:

ԱՆՏԵՄԲ ԱՐՏ ՃԵՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Երկրագործը իր անտառը հողին աղէկութեանը համար, արտ ընել կ'ուզէ նէ, ծառի կոճղները ար-

մատներովը հանելու է, որ կարող ըլլայ հերկել։ Աշտառի ծառերը խորունկ արմատ չունենալով, գիւրաւ կ'ելլեն. մէկ կողմէն խորունկ ծակ մը փոքրելու է, որ ինչուան արմատներուն բաժնըւած տեղը հանի, ու առջեւը փայտ կամ քար դնելով անոր վրայէն կոճղին տակը երկայն երկաթ կամ ամուր գերան խորմելու է, ու վերի ճոժէն կոխածին պէս, շատերը արմատներով դուրս կ'ելլեն. գերանը որչափ երկայն է, այնչափ գիւրին է ծառը դուրս հանելը։

Փորած կամ հերկած ատենը խոշոր քարերը բոլոր ժողվելու վերցընելու է։ Ինան ցանելէն յառաջ երկիրը քանի մը հեղ փորելու կամ հերկելու է, որ հողը մանրընայ։ Հառաջ դգում, սեխ, ձմեռուկ կամ գետնի խնձոր կամ ասանկ բաներ տնկելու է, որոնց մէջը գետնի խնձորը ամենէն աղէկ կը բուսնի։ Արկրօրդ տարին՝ վարսակ, հաճար կամ եզիպտացորեն պէտք է ցանել։ Վանի մը տարի ետքը՝ կանեփ ու կտաւ. թէ որ վերի հողը խորունկ է, կարմիր բանջար, կաղամբ, ողոռ ու ասոնց նման կանաչեղէններ կը ընան տնկուիլ. Ետքը սկսելու է աղբ դնել ու ուրիշ բաներ ցանել։ Թէ որ վրան չմարած կիր ու մօխիր ցանելու ըլլաս, անտառի տերեւներէն յառաջ եկած՝ կէս փաած հողերը աղէկ կը փացընեն, ու տունկերուն ոյժ կու տան։ Ասանկ արտերը աղէկ պտղանոց ալ կ'ըլլան, թէ որ զիբքերնին յարմար ըլլայ։

Ա.Ց.Ց.Ե.Ն. Ա.Ն.Պ.Տ.Տ. Խ.Ց.Տ.Ե.Ր. Բ.Ո.Ւ.Ս.Ը. Տ.Ե.Ր. Ե.Ր.Կ.Ի.Ր. Հ.Ն.Ե.Լ.Ո.Ւ. Վ.Ր.Ը.Ց.

Թէ որ երկիրը ուրիշ պակսութիւն չունի, գիրքը աղէկ է, թաց ու թթու չէ նէ, աղէկ արտ կ'ըլլայ։ Անոր համար աշնան վերջերը երկու զոյգ եզով ու երկու մաճով խորունկ հերկելու է, մէկ մաճին բացած ակոսէն՝ ետեւէն մէկալը քալեցը-



Նելով, որ ան կոշտ հողերը ձմեռուան ցրտերը հալեցընեն, ու գարնան աղէկ մը տափնելէն ու շրտկելէն ետքը, վրան վարսակ ցանելու է. թէ որ գաւառը տաք է, կորեկ, եգիպտացորեն, սեխ կամ ձմեռուկ բամբակի հետ կրնան ցանուիլ: Ուէ որ խոնաւ գաւառի մէջ է, հողն ալ կապոյտ կաւոտ ըլլալով թաց ու թմթու է, ան ատենը յառաջ չորցընելու է, ինչպէս վերը դրեցի: Վինակ յառաջ երեսէն խոտի արմատներով պատած հողը՝ երկու մատի հաստութեամբ կտոր կտոր հանելով, արեւի մէջ չորցընելու է, ետքը խորիներով, չոր խոտերով, տերեւներով ու մանր փայտերով խառն վրայէ վրայ շարելով այրելէն ետքը, մոխիրը արտին վրայ ցանելու ու տափնելու է, որ աղբէն աւելի ոյժ կու տայ արտին, ու ան ամառը կը ընայ վրան գետնի խնձոր կամ եգիպտացորեն կամ արմատի կանաչեղէններ կամ վարսակ ցանուիլ ու աշնան ալ հաճար:

Երբ որ աւազուտ անպիտան արտի մը վրայ մինակ անպիտան խոտեր շատցած են, ու հողին երեսը աս խոտերուն հետ գորտնբուրդը պատած է, որ աւելի տաք ու խոնաւ երկիրներ կը պատահի, կրակ տալով բոլորն ալ այրելէն ետքը, մոխիրը հողին հետ խառնելու է: Բայց թէ որ խոտերը քիչ են, ու գորտնբուրդ ելած չէ, այրել հարկաւոր չէ. բայց գարնան ու աշնան ատենները խորունկ հերկելու է, ու մասնաւորապէս գարնան տեսակ տեսակ աղէկ խոտեր, առուցյտի տեսակներ, ու վարսակ խառն ցանելու է, որ ետքէն վարսակը կանաչ հնձուի կենդանիներու համար, ու անկէ ետքը աղէկ խոտեր բուսնին, ու կենդանիներու կերպակուր ըլլան: Ուէ որ երկիրը աղէկ չէ մանրուած, առջի տարին գետնի խնձոր կը տնկեն, ու երկրորդ տարին խոտ:

Ուէ որ երկիրը աւազուտ ըլլալով վրան վայրենի խոտ ալ չէ բուսած, ինչպէս վերը ըսինք,

ամսոք ու աշնան հերկելէն ետքը , մայիսի մէջ վեգ , բակլա , եղիպտացորեն ու ասոնց նման լայն տերեւներ ու կանաչ խոտ տալու բաներ ցանելու է , ու ասոնց աղէկ բարձրանալէն ետքը , նորէն հերկելու է , որ հողին հետ խառնուին . Եւ եթէ ժամանակ ըլլայ նորէն բուսնելու ու աճելու , մէյ մ'ալ ցանելու ու հերկելու է , որ թէ որ գարնան վերի ըսած կերպով խոտ ցանելու ըլլաս , աղէկ աճի , ու կենդանիներու աղէկ կերակուր ըլլայ : Իմէ որ երկրին մէջ , մօտ տեղ բաղադրած հող կամ գեղին կաւ գտնուելու ըլլայ , մէկ օրուան հերկելու աւազուտ արտի վրա , քսանուհինդ , երեսուն կառք անկէ բերելու տարածելու է , որ աղէկ հող ըլլայ :

ՃԱԼԻՒՆ ԱՐՏԵՐԸ ԶՈՐՑԵՆԵԼՈՎ ԱԴԿԿՑԵՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Ճ'ախին տեղերը պտուղ բերելու արտ կամ մարդ շինելու համար , առջի գործքը չորցընելն է : Ետքը հողին երեսէն խոտի արմատներով պատած հողը երկու մատի հաստութեամբ կտոր կտոր հանելէն ու չորցընելէն , պյրելէն ետքը , մոխիրը հողին երեսը պէտք է ցանել ու տափնել . ու թէ որ մօտ տեղ բաղադրած հող կամ բարակ աւազ կայ նէ , անկէ ալ վրան առատ տարածելու է , որով երկիրը շատ կը փոխուի ու կ'աղէկնայ : Վսանկ տեղերուն հողերը թէ որ ծանր են , պէտք չէ այրել . բաւական է մինակ չմարած կիր ցանել վրան , ինչու որ կիրը ու վրան տարածած բաղադրած կամ աւազուտ հողը քիչ ատենի մէջ հողին կոշտերը կը հալեցընեն , ու երկիրը աղէկ երկիր կ'ընեն : Վ. Ճրելով աղէկցած արտի վրայ յառաջ եգիպտացորեն կամ վարսակ կամ արմատեղէն կը տնկեն քիչ մը աղք դնելով : Ճայց ասանկ երկիրը , թէ որ ջրելը կարելի է նէ , խոտ ցանել ու մարդ ընելը աւելի օգտակար է , որուն կերպը վերը գրեցինք :

ԽՈՏԻ ԱՐՄԱՆՏԱՆԵՐՈՎ ՀԵԿԱԾՈՒԹ ԿՏՈՐՆԵՐԸ ԱՅՐԵԼՈՒ ՎՐԵԱ

Երկրին երեսի հողերը խոտի արմատներով կտրել ու այրելը, ճախին՝ տղմոտ ու անպտուղ երկիրներուն շատ օգուտ կ'ընէ. ուր որ շատ վայրենի խոտեր, բոյսեր ու արմատներ երկրին երեսը ծածկած են, աս ընելով շատ աղէկ երկիրներ կ'ըլլան. ինչու որ ան այրածին մոխիրը երկրին թթուութիւնը կ'առնու, շատ կպչիլը ու թացութիւնը կը պակսեցընէ, որ գործելը կը դիւրիննայ: Խոնաւ մարդերուն ու կենդանի արածելու տեղերուն, ուր որ գորտներուրդ ու կնիւն կը բումնի, ալ շատ մեծ օգուտ կ'ընէ. ինչու որ ան արմատներուն մէջ պահւըտած վեասակար որդերը, ճճիները, կողինճները իրենց բոյներովը ու հաւկիթներովը, ու վեասակար խոտերը իրենց արմատներովը ու հունտերովը կ'այրին, կը վերջանան: Բայց աւաղուտ, չոր կրակոտ ու շատ փտած հող ունեցող երկիրներուն աղէկ չէ:

Ձեւ որ երկիրը խոշոր քարեր, ու ծառի արմատներ չունի, աշնան՝ հողի երեսէն ան արմատներով պատած հողի կտորները տափակ մաճով դիւրաւ կ'ելլեն. բայց թէ որ երկիրը խորտուրուտ է կամ խոշոր քարեր ու հաստ արմատներ ունի, լայն բրիչով երկու մատի հաստութեամբ կեղեւի պէս կը հանուի: Որո՞ք ինչուան գարուն աղէկ կը չորնան, թէ որ աղիւսի պէս մէջը օդ բանելու միջոցներ թող տալով, շարուելու ըլլան: Վարնան աղէկ չորնալէն ետքը, մէջը պարապ՝ չորս դին պղտիկ ծակերով ու գմբեթի ձեւով վրայէ վրայ կը շարեն, որ կրակը ամէն կողմը կարող ըլլայ մտնել, ու առջեւը մեծ ծակ կը թողուն որ օդ բանի. մէջը չոր խոիւներով, տերեւներով, վայրենի խոտերով ու փուշերով կը լեցընեն ու կրակ կու տան: Վ առած ատենը ուր որ բոցը շատ դուրս կ'ելլէ, ան կտորներէն դնելով կը գոցեն, ու երբոր մեծ մասը կ'այ-

րի, ու մոխիր կ'ըլլայ, վրան ետեւէ ետեւ նորէն կը գնեն: Ամէնը այրելէն ետքը, մոխիրը արտին վրայ ամէն գին հաւասար կը ցանեն, ու տափնելով կամ երեսէն հերկելով վերի հողին հետ կը խառնեն. ասով աղէկ երկիր կ'ըլլայ, ու ինչ որ կը ցանես նէ, կը յաջողի:

ԽՈՐՏՈՒԲՈՐՏ ԵՐԿԻՐՆԵՐԸ ՇՏՎԵԼՈՒ ՎՐԱՅ

Խորտուբորտ արտերը գործել դժուարին է, ինչու որ բարձր տեղերը չոր, ու ցած տեղերը թաց ըլլալով, վրան հաւասար ու աղէկ պտուղ չըուտնիր. անոր համար ասանկ արտը շտկելու ծախքը պարապ չերթար. մանաւանդ թէ որ ձմեռը ուրիշ գործ չեղած ատենները ըլլայ, շատ ծախք ալ չերթար: Թէ որ քովերը բարձր տեղ մը կայ, որ վեաս շտալով հող կըրնայ առնուիլ, ան տեղէն առնելու է. չէ նէ ան արտին բարձր տեղերէն հող առնելու խորունկ տեղերը թափելու է. բայց միտ գնելու է որ երեսի աղէկ հողերը տակը չերթան, անոր համար ան հողերը առաջ մաճի խորունկութեամբ թէ առած ու թէ տարած տեղէն փորելէն ու մէկ գի գնելէն ետքը, վրանին տարածելու է, որ արտը աղէկութիւնը չկորսընցընէ, ու աշխատանքը պարապ չերթայ:

Թէ որ ասանկ արտը շատ զառ ի վայր է, ան ատենը խորտուբորտ տեղերը շտկելու չէ, որ սաստիկ անձրեւները աղէկ հողերը վրայէն տանելով, արտը իր պարարտութիւնը չկորսընցընէ: Անոր համար խելացի երկրագործը ասանկ արտին շատ ջուր զարկած վերի ու վարի դիերը խորունկ փոսեր կը բանայ, որ ան աղէկ հողերը, որ ջուրերը կը բերեն ու անոնց մէջ կը ձգեն, առնու ու նորէն արտերու վրայ տարածէ, որ երկրի աղը դրածի չափ ոյժ կու տան: Աս փոսերը զառիվայր այգիներու ու մարդերու վարի ու վերի դիերն ալ կըրնան բացուիլ աս վախճանիս համար:

Գ Տ Ա Խ Խ Գ

ԵՐԿԻՐ ԳՈՐԾԵԼՈՒ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Մ Ա Ճ

ԵՐԿԻՐ գործելու գործիքներու մէջ գլխաւորը մաճն է: Ասով երկիրը պէտք եղածին չափ խորունկ կը դարձուի, կը կակղնայ, վայրենի խոտերը կ'ապա կանին, աղբը հողի տակ կը թաղուի, ու ցանած սերմը կը ծածկուի: Աղեկ մաճը աս վախճաններու յարմար պիտ'որ ըլլայ, այսինքն հերկօղը կարող պիտ'որ ըլլայ քիչ աշխատանքով ուզածին պէս դարձընել, ու նեղ ակօններ բանալ: Երկիրը քովէն ու յատակէն հաւասար խորունկութեամբ չուան բռնածի պէս շիտակ պիտ'որ կտրէ. ու ասիկայ ասանկ ընելու համար մաճը իր փայտին վրայ աղեկ հաստատած, ու երկուքը մէկ տեղ գէպ ի վար չափաւոր ծռած պիտ'որ ըլլան, աջ կամ ձախ կողմը ծռած պիտ'որ չըլլան, չե նէ մաճը գծէն միշտ գուրս կ'ելլէ, ու շարունակ վեր առնելով ու շտկելով հերկօղը կը հոգնի ու գործքը յառաջ չերթար. դիւրաւ միօրինակ ու հաստատ պիտ'որ քալէ, ու շարժելը դիւրին պիտ'որ ըլլայ, անոր համար անուով մաճը շատ աղեկ է, ու կառավարելը շատ դիւրին է: Ասի երկու բաժնէ շինուած է, առջի բաժնին ձիերը կամ եղերը կը լծեն, որ երկու անուի վրայ հաստատած երկընկեկ փայտ մի է, ու տակի դին սուր երկաթ մ' ունի հաստը արմատները կըտրելու համար. երկրորդ բաժինը ծռւու փայտ մի է, որուն վար նայօղ դին մաճը կը հաստատն, իսկ վեր նայօղ դին երկու կողմը մէկ կանգուն ու կէս երկայնութեամբ երկու փայտ քամած է կառավարելու համար, ու երկուքին մէջը շիտակ փայտ մը կայ, որն որ երկաթով առջի մասին հաստատած

է, ու հերկօղը բոլոր գործիքը շարժելու տեղ մինակ երկրորդ բաժինը կը շարժէ, ու ան երկու փայտը զեկի պէս ձեռքը բռնած, մաճը որ դին կ'ուզէ կը շարժէ, ու ինքը չհոգնիր. պէտք եղած տեղ խորունկ կամ երեսէն հերկելու համար ալ մեծ՝ պղտիկ, լայն՝ նեղ, երկայն՝ կարճ մաճի երկաթներ ունի զանոնք փոխելով ուղածին պէս կը հերկէ:

Առ կողմերը դիւրաւ հերկելու համար շատ տեսակ մաճեր գտած են, որոնք երկու պատճառաւ չուզեցի ստորագրել. մէջ մը որ շատ սուզի կը նըստին, անանկ որ մեր կողմերը ասանկ մաճ մը շինելու համար արտ մը ծախելու է. մէջ մ'ալ որ աս արհետաւորները ան կողմերը չգտնուելով, շինել տալը շատ գժուար, գրեթէ անկարելի է:

Տ Ե. Փ Ա. Ն

Տափանը երկիրը կը կակղցընէ, կը մանրէ, կը շտկէ, խոտերը արմատներով կը հանէ, ու ցանելէն ետքը սերմը հողի տակ հաւասար կը թաղէ: Կաւոտ ծանր արտերու համար երկրմէտ ակռաներով տափան հարկաւոր է, փափած ու կակուղ հողերուն համար, փայտէ ակռաներովը բաւական է: Շատ կազուն արտերը խիստ խոնաւ կամ չոր ատեն տափնելը աղէկ չէ, պէտք է երկուքին մէջ տեղը ընտրել: ‘Չիով տափնելը եղով տափնելէն շատ աղէկ ու դիւրին կ'ըլլայ: Խորտուբորտ արտերը՝ երկայնութեանը տափնելէն ետքը, լայնութեանն ալ տափնելու է: Խմէ որ հողին տեսակէն կամ արմատներու շատութենէ տափանը խորունկ չտափներ, պէտք է վրան քար դնել. անով ալ չըլլար նէ, տափնօղը պէտք է վրան ելլել: Տափանին ետեւի կողմը չուան մը կը կապեն, որ տափնօղը զանիկայ ձեռքը բռնելով, տափանին ակռաները արմատներով ու խոտերով լեցուած ատենը, չուանով վեր

առնու ու շարժէ, որ խոտերը թափուին ու ակռաները մաքրուին :

Գ Լ Ա Ն

Վլանը կը գործածուի շատ թեթեւ հողովարտերը կոխելու, ու երկրին ծակտիքը գոցելու համար, որ թացութիւնը աւելի պահուի. ինչպէս նաև տափնելէն ետքը մնացած կոշտ հողերը ցրուելու, ու կանաչ հնձելու բաները ցանելէն ետքը՝ գետինը շտկելու համար ալ կը գործածուի, որ դիւրին ըլլայ: Ասանկ ալ մանր հունտեր ցանած ատենը, ինչպէս ըսեմ հասարակ առուղյոտի, մաքի հունտերը թաղելու համար հարկաւոր է զլանը. ձմեռուան պըտուղներուն համար ալ, երբոր սառելու վտանգ կայ, շատ աղեկ է: Վլանած ատենը երկիրը շափաւոր չոր ըլլալու է, որ հողը գլանին չկպչի:

Վլանը կէս կանգուն հաստ ու երեք կանգուն երկայն կլոր փայտ կամ քար մի է, որուն երկու գլխուն մէջ տեղերը մէջ մէկ երկաթ ունի, որոնց վրայ երկու փայտ կը խոթեն, ու աս փայտերուն մէկալ ճոթերը չուան կամ շղթայ կապած ու ձի լծած՝ արտի վրայ կարդաւ գլաորելով քաշել կոտան, արտը շտկելու համար: Օքանը երկիրներու փայտէ գլանը բաւական է, բայց թեթեւ երկիրները քարով զլանելու է, որ երկրին օդ մանելու ծակտիքը գոցուին: Ո՞էկը քարէ գլան չունի նէ, կամ փայտէ գլանին վրայ արկղ մը հաստատէ ու մէջը քար լեցընէ, եւ կամ շատ հեղ պէտք է որ պտրտցընէ գլանը արտին վրայ:

Գ Ա Ռ Ե Խ Խ Վ

Ա Դ Բ Ի Վ Ր Ե Ց

Եւթե երկրին շատ հարկաւոր բան է, անոր համար աղեկ ու գիտուն երկրագործ է, որն որ գիտէ աղբը աղեկ պահել, ու պէտք եղած տեղ՝ պէտք եղած տեսակը գործածել։ Եղեկ երկրագործը ասկէ կը ճանչցուի, երբոր աղբ պահելու տեղը յարմար գըտած է, ու զանազան զգուշութիւնով ժողված պահած է։ Երբ որ երկրագործի մը տուն կը տեսնես, որ աղաւնիներու, հաւերու ու տեսակ տեսակ կենդանիներու աղբերը աս դին ան դին ցրուած անհոգութեամբ կը կորսուին, գիտցիր որ անիկայ տգետ ու ծոյլ երկրագործ է, որ իր արտերէն շատ պտուղ չկրնար քաղել։ Ով որ իր արտերէն շատ պտուղ քաղելով, ունեւոր ըլլալ կ'ուզէ, պէտք է որ աղբերը աղեկ ժողվէ, յարմար տեղ պահէ, ու ամէնն ալ իր արտնրուն վրայ հարկաւոր տեղուանքը տարածէ։

ԿՈՎԼԻ ԵԶԱՆ ՈՒ ԳՈՄԵՇԻ ԱՂՅԵՐՈՒ ՎՐԵՑ

Եղարակի մէջ աս կենդանիներուն աղբը ամենէն գլխաւոր ու աղեկն է, որ ամէն տեսակ սերման, տունկի ու երկրի կը ծառայէ. ինչու որ թէ որ արտը կակուղ ու աւաղուտ է, կամ կրոտ կամ բաղադրած հող, կը զովացընէ, իսկ թէ որ կառոտ է, կը կակլցընէ. երկրի մէջ ամէն տեսակ աղբերէն աւելի կը գիմանայ, ու հաւասար ոյժ կու տայ։ Ես կենդանիները որչափ աղեկ կը նայուին ու կը գիրնան, աղբերնին այնշափ զօրաւոր կ'ըլլայ ու շատ կը գիմանայ. թէ որ կերածնին մինակ յարդ է, աղբերնին ալ ուժով ըլլար ու քիչ կը գիմանայ։

Վասոնցը շատ զօրաւոր է . ու վերիններէն չոր
ու տաք ըլլալով , ծանր՝ կաւոտ ու պաղ հողերուն
աղէկ է , զանոնք կը թեթեւցընէ , կը կակըցընէ
ու թացութիւննին կ'առնու . բայց ախոռի մէջ տա-
կերնին տարածած նիւթերուն քիչութենէ ու շա-
տութենէ աւելի զօրաւոր կամ տկար կ'ըլլայ : Իր
զօրութիւնը երկու տարիէ աւելի շտեւեր . երկրին՝
առջի տարին շատ ոյժ կու տայ , անոր համար արմը-
տիքը՝ աս աղբը դրած տարին բոլոր գետինը կը
պառկին , ու անշահ պտուղ կու տան . ասիկայ
աւելի աղէկ է շողգամի , ծխախոտի , կաղամբի ,
կանեփի ու ուրիշ կանաչեղէններու , բայց կարմիր
բանջարը շատ անոյշ շըլլար ու շաբարը քիչ կ'ըլ-
լայ : Ոչխարի աղբ գնելէն ետքը գարի կը ցանես
նէ , հատերը տկար ու ալիւրը անզօր կ'ըլլայ : Վնոր
համար աս կենդանիններու ախոռները հինգ՝ վեց
օրը մէջ մըյարդ կամ չոր տերեւ , ու ամիսը մէջ մը
վրան քիչ մը չոր հող կը տարածեն , որ շատ շմբգ-
լոտի , ու պարարտութիւնը մէջը մնայ : Շատերը
արտին մէկ կողմը կը գոցեն տախտակներով ու
փայտերով , ու ամառը շատ հեղ գիշերը անոր մէջ
կը պառկեցըննեն ոչխարները . ատանկ շինծու ամա-
ռուան ախոռի աղբն ալ շատ ուժով կ'ըլլայ , ար-
տերուն ու մարգերուն շուտ կը ներգործէ , եղ հա-
նելու բոյսերուն ու կաղամբի ալ աղէկ կու գայ .
երբ որ արտը շատ ծանր ու խոնաւ չէ նէ , ցանե-
լէն ետքը աս աղբը վրան կընաս տարածել : Վսանկ
շինծու ամառուան ախոռը աւազուտ արտի վրայ աս
դին ան դին փոխելով կարգաւ կը պտացըննեն , որ
արտին շատ օգուտ կ'ըլլայ , ու մկերը կը վերջա-
նան . բայց ախոռը մէկ տեղէն վերցուցածին պէս ,
շուտ մը կը հերկեն , որ աղբին ոյժը հողի մէջ
մնայ :

ՀԱՅԻ ԱԴՐԻ Ա. Բ. 8

‘Չիու աղբը շատ յարդով խառնած ոչխարինէն աւելի շուտ կու տայ երկրին իր զօրութիւնը ու անկէ ալ քիչ կը տեւէ . պաղ ու կպչուն արտերու աղէկ է, աւազուտ կակուղ արտին չգար, ինչու որ շուտ կը տաքնայ . անոր համար ալ շատ հեղ տակն ու վրայ պէտք է գարձնել, որ տաքնալով զօրութիւնը չկորսընցընէ : Իր շուտ ու սաստիկ տաքնալուն համար կանուխ սեխ ու ուրիշ տունկեր կը հասցընէ, որուն վրայ իր տեղը կը խօսինք : Վսիկայ շատ աղէկ կ’ըլլայ կովի ու խոզի աղբերու հետ խառնել ու անանկ արտերու վրայ տարածել, թէ որ ուղես աս աղբը մինակ վրայէ վրայ գիզել, վրան երբեմն երբեմն հող տարածելու է : Չիերը աղէկ կերակուրներ ուտելով աղբերնին ալ աղէկ ու զօրաւոր կ’ըլլայ : Վսոր համար ուղտինը ու իշունը շատ ոյժ չունին, ինչու որ կերածնուն մեծ մասը յարդ է, ջորիինը աւելի աղէկ է, վասն զի անոր գարին աւելի կը տրուի : Վսոնք ուրիշ զօրաւոր աղբերու հետ խառնելու է, որ մէ կը մէ կալը աղէկցընեն :

ԽՈՉՅ ԱԴՐԻ Ա. Բ. 8

Խոզը ջրոտ բաներ ուտելով իր աղբն ալ ջրոտ ու պաղ տեսակ աղբերու կարգն է : Կետնի խնձորով, գարիով, վայրի կաղով եւ այլն, պահուածներունը աւելի զօրաւոր կ’ըլլայ, մինակ խոհարանի աւելցուկներով, կերակրոյ ամանները լուսացած ջրերով ապրածներունը զօրութիւն չունենար : Վսիկայ մինակ չեն գործածեր, ուրիշ աղբերու հետ կը խառնեն : Պատճառն ալ աս է որ խոզերը հասարակօրէն վայրենի խոտեր կ’ուտեն, ու աղէկ չեն մարսեր, ու իրենց աղբը մինակ ցանելու արտի վրայ դնելով, արտը վայրենի խոտերով կը լեցուի . բայց մարդերու վրայ շատ աղէկ է, ինչու որ շատ խոտ կը բումնի :

ՀԱՒԵՐՈՒ ԱՂԲԻՆ ՎՐԵՄ

Աղաւնին ու հաւը արմտիք կ'ուտեն, ու վերցինը որդեր, ճճիներ ալ կ'ուտէ, անոր համար իրենց աղբը ամենէն ուժով ու սուղն է, որն որ փոշիի պէս արտի վրայ կը ցանեն, ու բրինձ, ծըխախոտ, կտաւ, կանեփ ու կաղամբ կը տնկեն։ Կաւոտ ծանր արտերու շատ աղէկ է, իսկ աւազուտներու ետքը ջրել կարելի չէ նէ, աղէկ չէ։ Ասիկայ իր շատ օգտակարութեանը համար, մեծ հոգ տանելով ժողվել ու պահել կ'արժէ։ ասի աղէկցընելու ու շատցընելու համար, իրենց ախոռը երբեմն չոր հող կամ բարակ աւաղ ու մանր յարդ կը տարածեն։ աղէկութեան կողմանէ հեղկահամինը երկրորդն է, բաղին ու սագինը երրորդ կը սեպուին։

ԿԵՐԵՍՑՆԵՐՈՒ ՈՒ ԼՈՒՌԱՒՔՆԵՐՈՒ ԱՂԲԻՆ ՎՐԵՄ

Աս զօրաւոր աղբը քաղքըցիներու մէջ որչափ անշահ ու զղուելի բան է նէ, խելօք գեղացիներու մէջ այնչափ աւելի յարդ ունի ու մեծ հոգով ժողվելու արժանի է, պէտք եղած տեղերը գործածելու համար։ Ասիկայ ան տեսակ կանաչեղէններու, որոնք շուտ աճել կ'ուղեն, շատ աղէկ է։ անոր համար կանաչեղէնի պարտէղին, կաղամբի արտին, ալ աւելի՝ ծըխախոտ, կտաւ, կանեփ տնկելու արտերուն վրայ ձմեռուընէ կը ցանեն, ու շատ աղէկ կը բուսնին։ բայց պտղոյ ծառերուն աղէկ չէ։ Աշնան ցանած պտուղ բերելու տնկերուն վրայ, երբ որ ձմեռը տկար մնացած են նէ, գարնան ասիկայ ջրով խառնած վրանին կարդաւ կը ցանեն, ու շատ կը զօրանան, բայց մէջը ջուր չխառնած, տունկերը կը չորցընէ։ Հելուետիայի գեղերը, շատ քաղաքներն ալ կարեացի տեղերուն քովը քարուկիր շինած փոսեր ունին, որոնց մէջ աղտոտութիւնները բոլոր ամառը կը ժողվին, ու ձմեռը տակառով կը

տանին, ցանած կամ ցանելու արտերու վրայ կարգաւ կը ցանեն, ու անով շատ պտուղ կը քաղեն։ Ասիկայ շատ տեղ շատ կերպով կը ժողվեն ու կը դործածեն, բայց զրուցած կերպս ամենէն դիւրին ու աղէկն է։

ԿԵՆԴՐԸ ԲՆԵՐՈՒ ԱՂՅԵՐԻ ՇԱՏՅԱՆԵԼ

Երկրագործի մը մտածմունքներուն մէկն աղ կենդանիներու տակ տարածելու բաներու վրայ պիտ՝ որ ըլլայ, որ կարող ըլլայ անոնցմով շատ աղք ժողվել, ու իր կենդանիներուն կակուղ անհողին տալով, զիրենք մաքուր ու առողջ պահել։ Անկը աս օգտակար վախճաններուն կը հասնի, անոնց տակը շատ յարդ տարածելով, որոնց արժէքը նայելով աս կարգը ունին ու կ'ըսուին, հաճարի, ցորենի, վարսակի, գարիի, լուբիայի, վիզի, բակլայի յարդեր։ Ա արսակի, գարիի ու վիզի յարդերը չթրջած վերցուած են նէ, հասարակօրէն կենդանիներու կերակուր կ'ըլլան։ Ասոնց մէ ուրիշ աշնան վերջերը անտառներէն տերեւ կը ժողվեն, ու կենդանիներու տակ կը տարածեն։ Քիչ յարդ բուսած տարիներ, փտած կամ մարգի երեսէն կտրած արմատներով խառն հող, աւազ կամ պարզ հող կը տարածեն։ բայց ասոնք կովերու աղէկ չեն, ոչխարի աղէկ են, որ աղբին անպարարտ մասերը կ'արգելուն, որ շողիի պէս օդի մէջ չտարածին, ու աղըը շատնայ ու զօրաւոր ըլլայ։

Կովի ու եղան տակ ձիէն ու ոչխարէն աւելի յարդ տարածել պէտք է. կանաչ կերակուրներ կերած ատեննին աւելի պէտք է տարածել. թրջած բաներ կերած կամ զիրցընելու բաներ կերած ատենները շատ յարդ տարածել պէտք է։ Անկ կովի կամ եղան տակ՝ օրը երեք չորս հօխայ յարդ բաւական է, մէկ ձիու՝ օրը երկու ու կէս հօխայ ու մէկ ոչխարի՝ հինգ օրը մէկ հօխայ յարդ կը բա-

ւէ : Ուէ որ յարդը ամբողջ է , երկու երեք կարելու է , որ աղբի հետ աղեկ միանայ , ու տակերնին մաքրած ատենը ետեւի աղտոտ յարդերը պէտք է դուրս տանիլ , ու առջեւի մաքուրը ետեւ տանիլ , ու առջեւը նոր յարդ տարածել :

‘Հիերու տակ ամէն օր կը մաքրեն , իրիկուան նոր կը տարածեն , կովերունը շորս՝ հինգ օր հեղ մը , ու ոչխարներունը շաբաթը հեղ մը կը մաքրեն , կամ չմաքրած վրան նոր կը տարածեն :

ԱՂԲԱՆՈՑԻ ՎՐԱՅ

Վղբանոցը ախոռներու մօտ , ու գնել վերցը նելը դիւրին տեղ պիտ' որ ըլլայ . ջուր կոխելու վասնդ պիտ' որ չունենայ , որ մէջը զրած աղբին պարարտութիւնը ջուրը չտանի . շուք տեղ պիտ' որ ըլլայ , կամ շորս դին լայն տերեւներով ծառեր տնկելու է , որ արեւին տաքը խափանեն . չորեքան կիւնի ու քիչ մը խորունկ տեղ , տակը կապոյտ կաւ , ու շորս դին պատ հիւսած ըլլալու է , որ աղբին պարարտ ջրերը մէջը մնան չկորսուին : Վաոր համար աղբանոցի մէկ պարապ կողմը փոս մը կը շինեն ու մէջի ժողված աղբի ջրերը , նոր զրած աղբերը ծիսել սկսած ատեննին , վրան կը ցանեն , որ չայրին : Հին աղբին վրայ նոր աղբ զրած ատենը ամէն դին հաւասար տարածելու է , որ հաւասար խմորին . ու կովի , ձիու , ոչխարի ու խոզի աղբերը ամէն դին հաւասար տարածելու է , որ հաւասար տաք ու թաց ըլլան : Պէտք է որ շորս դին կը տրածի պէս շիտակ շարուին , մէջը պարապ ծակեր չմնան , որ չորոնան ու չմգլոտին . երբեմն վրան կենդանիներ ալ թող տալու է , որ ծակերը գոցուին : Եղանակը որչափ տաք է նէ , վրան ան ջուրը այն չափ շուտ ցանելու է , որ աղբը այրելով զօրութիւնը չկորսընցընէ , ու վրան ալ չոր հող ցանելու է :

ԵՐԵՎԱՆԻ ԳՈՐԾՎԱԾԽԵԼՈՒ ՎՐԵՄ

Վղբը ախոռեն շիտակ արտի վրայ տանիս նէ՝ զօրութիւնը չկորսուիր, բայց աս ամէն ատեն կարելի շըլպառն համար, վերը գրած կերպով պահելը հարկաւոր է:

‘Օ՞անք ու կպչուն արտի վրայ շատ աղէկ է երկայն յարդով նոր աղբ գնել ու հերկել, որ իր թեթեւութեամբը ու խմորելովը երկիրը կակըցընէ. նոյնպէս թեթեւ ու կակուղ հողով արտին՝ հինցած պարարտ աղբ տարածել ու շուտ մը հերկելը աղէկ է: Խոնաւ ու պաղ արտի վրայ, աղբը գարնան կամ ամառուան մէջ գնելու է, որ երկիրը տաքցընէ ու կակըցընէ. մինակ շատ տաք աղբերը պաղ ատեն գնելը լաւագոյն է: Երկրի վրայ երկայն ատեն կենալու անկերուն նոր աղբը աղէկ է. ու շուտ մեծնալու տնկերուն, ինչպէս են կտաւը, կանեփը, ծխախոտը ու պարտիզի կանաչեղէնները, փատածը ալ աղէկ է: Պարնան ու ամառուան տաք տաք ատենները աղբը տարածածին պէս կը հերկեն, որ չորնալով պարարտութիւնը չկորսուի, ասանկ ալ ծանք ու կպչուն արտերու վրայ, որ արտը կակըղնայ ու տաքնայ: Զմեռուան տկար պտուղ բերելու բոյսերը դօրացընելու համար վրան փտած ու մաքուր աղբ կը տարածեն, ու անանկ կը թողուն. ասի շատ հեղ ընդեղէններու, առուցտի վրայ ալ կընեն: Ներկելով աղբը հողի տակ կը բերես նէ, ետեւէն ցանելու բաներու ալ կը ծառայէ. անոր համար աղբը քանի մը տարին մէյ մը կը գնես նէ, շուտ մը հերկէ: Տարածելու աղբը շատ թաց է նէ, քիչ մը վերջը հերկելու է, բայց աղէկ խմորած չէ նէ, տարածելուն պէս հերկելը աղէկ է: Պէտք է արտին ամէն դին հաւասար տարածել. թէ որ արտին հողը միօրինակ է, բայց պաղ ու կպչուն տեղուանիք ունի, ան տեղերը քիչ մը աւելի դնելու է որ տաքնան: Երտի վրայ

աղքը չտարածած դեղ դեղ կը թողուս նէ , ցանած բաները հաւասար չեն բուսնիր , ու շատ հեղան դեղերուն տեղերը բուսած ցորենը կամ հաճարը կը պառկի ու անպտուղ կ'ըլլայ : Վաղը թաղելու համար հասարակօրէն մէկ թիղ խորունկութեամբ կը հերկեն , աւազուտ արտերը քիչ մը աւելի , իսկ կաւուները քիչ մը պակաս : Խեկ որ աղքը երկայն յարդով խոշոր է , հերկելու ատենը մարդ մը պէտք է , որ անի ակօսներու մէջ քաշէ , կարգաւ պառկեցընէ , որ հողի տակ թաղուին :

«Խախոստ , կաղամբ , եգիպտացորեան , ընդեղեններ , կարմիր բանջար , գետնի խնձոր , հաճար , կտաւ , կանեփ ցանելու համար նոր աղքը աղէկ է . բայց թէ որ երկայն յարդով խառնած է , կտաւի , գարիի աղէկ չէ : Վայդին նոր աղք շատ դնելու ըլլաս , խաղողը կը փափ , գինին կը ծանրանայ ու կ'աւրուի , ու պտղոյ ծառերուն մօտ դնելով կը չորնան : Վամռուան պտուղներ ցանելու տեղեր՝ դնելու աղքը երկայն յարդով ըլլալու ըլլայ , ձմեռուընէ յառաջ դնելու է . իսկ թէ որ կարծ յարդով է , գարնան : Խեկ որ հանդիստ թողուցած արտի վրայ կենդանիներու կերակուր ցանել կ'ուզես , աղքը՝ կէս մը աշնան , կէս մ'ալ գարնան դիր , չէ նէ՝ յունիսի , յուլիսի , օգոստոսի մէջ : Վայ դնելուն չափը արտին տեսակը կ'որոշէ . թեթեւ ու աւազուտ արտերու վրայ շատ հեղ , ու քիչ քիչ դնելու է . ծանր կաւուներու վրայ քիչ հեղ , բայց շատ դնելու է : Աչխարի ու ձիու աղքը կովի աղքէն աւելի դնելու է աղքին աղէկութեանը ու ցանելու կամ տնկելու բաներուն բնութեանը նայելով . ինչպէս ծխախոտը , կանեփը , կաղամբը , եգիպտացորեանը ու գետնի խնձորը շատ աղք կը սիրեն . երկրագործը ասոնք մտմտալով աղք դնելուն չափը ու ժամանակը կը ընայ որոշել : Հասարակօրէն մէկ լծվար տեղին , որ աս կողմերը հա-

րիւր կանգուն երկայն ու հարիւր կանգուն լայն է, տասն ու վեց կառքէն ինչուան քսան ու շորս կառք աղբ կը հաշուեն : Վ.զը դնելու ատենն ալ, երկրին բաժանումը ու ցանելու կամ տնկելու բաներուն ընութիւնը կ'որոշեն : Կանաչեղէնի պարտէզը, կաղամբի ու կանեփի արտերը ամէն տարի աղբի կը կարօտին . երեքի բաժնուած արտերը երեք տարին՝ հեղ մը, չորսի կամ հինգի բաժնուածները՝ չորս կամ հինգ տարին մէյ մը աղբ կ'ուզեն . ասոր վրայ վարը պիտ' որ խօսինք :

ԵՐՏԵՐԸ ՊԵՐԵՐՏՅԱՆՈՂ ՀԵՂՈՒԿՍԵՐՈՒ ՎՐԵՑ

Կենդանիներու աղբերէն ի զատ ուրիշ բաներ ալ կան, որ խելացի երկրագործը զանոնք ալ կը ժողվէ, ու պէտք եղած տեղերուն կը գործածէ : Վ.սոնք են կենդանիներու մէզը, կերակրոյ ամաններու լուացած աղտոտ ջրերը, ջրոտ աղբերէն վազած թանձր ջրերը, ու մէջը կանեփ՝ կտաւ թրջած ջրերը : Վ.սոնք ժողվելու համար, կենդանիներու ախոռներէն ու խոհանոցէն վաղած պարարտ երկրի տակ ճամբաներով զատ փոս մը կամ աղբանոցին փոսը կը վազցընեն . շատ հեղ կարեաց աղտոտութիւններն ալ խառն կը ժողվեն, հետը աղաւնիի ու հաւի աղբ ալ կը խառնեն, որ հինգ՝ վեց շաբթօւան մէջ կը խմորի, այս ինքն, յառաջ երեսը փրփուրներ կու գայ, ու փրփուրները կ'անցնին նէ, խմորած կ'ըլլայ . ան ատենը կը տանին, արտերու վրայ կը ցանեն, ու թէ որ ժամանակը ըլլալով՝ ցանելու տեղ չկայ նէ, ժողված արտերուն վրայ կը ցանեն, որ զօրութիւնը անոնց մէջ պահուի : Վ.սոր չխմորածը տնկերու վրայ ցանես, շատ կը տաքցընէ զանոնք ու կը չորցընէ, բայց հանգիստ արտերուն վեաս չըներ, ու ձմեռը ամէն տեսակ արտերու վրայ կը ցանուի ու վեաս չըներ : Վ.սիկայ շատ աղէկ է ծխախոտի, կաղամբի, կար-

միր բանջարի, կտաւի, կանեփի, շողգամի ու կենդանիներու կերակուրներու, արտերուն ու մարգերուն։ Ասոր զօրութիւնը տարի մը կը տեւէ։ Ովոր աս օգտակար ջըերը ժողվելու հոգ չտանիր, ծոյլ երկրագործ է։

ԱՐՏԵՐՈՒԽՆ ՈՅԺ ՏՎԱՅԻ ԽՈՏԵՐՈՒ ՎՐԱՅ

Շատ խոտեր կենդանիներու կերակուր ըլլալով ու անոնց տակը տարածելով աղբ կ'ըլլան, կամ աղբի հետ կը խոտնուին ու անոր զօրութիւնը կ'ունենան. ուրիշ խոտեր ալ կան, որ իրենք մինակ երկիրը կը պարարտցընեն։ Ասոր համար լայն տերեւներով ջրոտ անկեր, ինչպէս վիգ, ոլոռն վարսակի հետ խառն, առողջյու, շողգամ ու աս տեսակ բաներ կը ցանեն, ու ծաղկելու ատեն գետինը կը պառկեցընեն, ու հերկելով հողի տակ կը թաղեն, որ երկրին աղբ դրածի չափ ոյժ կու տան, տաք ու չոր երկիրը կը պաղըշտրկեն ու խոնաւութիւն կու տան, կապոյտ կաւով արտը կը կակըղցընեն, ու ցորենի տեսակները գետինը չեն պառկիր։ Այրկիրը զօրացընելու համար ասիկայ շատ դիւրին ու աժան միջոց մի է, ինչու որ ասոնք ցանելու համար մէկ անգամ հերկելը ու տափնելը բաւական է։ Ասիկայ շատ աղէկ կու գայ թեթեւ ու ջերմ արտերուն, դժուար ելլելու լեռներու վրայի արտերուն, ուր որ աղբ հանելը անկարելի է եւ կամ աղբը պակսած է. բայց ասոր զօրութիւնը մէկ երկու տարիէ աւելի չտեւեր։

Փայտի ու փտած հողի մոխիրը՝ մարգերու, առողջյու տեսակներու, ընդեղէններու, շողգամի վրայ ցանելով շատ ոյժ կու տայ անոնց։ Ո սցրենի խոտերը մարգի երեսէն հանած ու արմատներով պատած հողը, արմատաց արմատները, գետնի խընձօրի կանաչները, բոլոր տնկերու ու ծառերու տերեւները, յարդնոցին ու խոտանոցին յատակի մնա-

ցորդները երկրին ոյժ կու տան : Ո՞ինակ միտ գնելու է , որ մ.ջը շատ վայրենի հունտ գտնուած բաները արտի վրայ չգրուին , մարդի ու առօղյոյի արտի վրայ չտարածուին , որ ցանած արտերը խոտով չլեցուին , եւ կամ չէ նէ աղէկ փաեցընելու է :

Շատ աեղ ոսկրները կ'աղան , սատկած մանր կենդանիները , լամի կտորները , եղիւրի մանրուկները , կենդանիներու եղունգները ու մազերը , հաւերու փետուրները , կաշիէ ու բրդէ շինած բաներու կտորուանքը կը ժողվեն ու աղբի տեղ կը դործածեն , որ երկրին շատ ոյժկու տան . բայց ասբաներէն հոնօգուա կ'ըլլայ , ուր որ գործօղներ շատ ու արտը քիչ է :

ԱՐՏԵՐՈՒ ԱՅԺ ՏԵԼՈՒ ՔԱՐԻ ՏԵՍԱԿԵՆԵՐՈՒ ՎՐԱՑ

Իրաւ քարերը աղբի զօրութիւն չունին , բայց հողի մէջ գտնուած աղբերը ու պարարտ մասերը կը հալեցընեն , ու զանոնք կը գրգուն որ իրենց ոյժը տնկերուն տան , ու զօրացընեն զանոնք . ինչպէս զաճը կը ծեծեն կամ կ'աղան ու բարակ փոշի կ'ընեն , ու բոյսերու վրայ կը ցանեն , որ շատ աղէկ է առուուտի տեսակներուն , կանաչ հնձելու կենդանիներու կերակուրներուն , շղգգամի , վարսակի ու խոտի . բայց սերման համար հասած առուոյտներուն ու հասնելու ընդեղէններուն աղէկ չէ , ինչու որ շատ խոտ ու քիչ հատ կու տան : Եսիկայ գարնան՝ աս բոյսերը գետնէն չորս հինգ մատ բարձրացած ատենը , առտուանց խոնաւութիւնը ցցամքած ու ամպոտ ժամանակները վրանին կը ցանեն , որ երկու երեք օր ետքը վրան անձրեւ մը գալով տերեւները լուայ : Հյանելու ատենը ափով նետելու է ուժով , որ փոշին կարգաւ բոլոր տերեւներու վրայ նստի , ու արտը բոլոր ու հաւասար ձերմբնայ , որուն վրայ թէ որ երկու՝ երեք օրուան մէջ անձրեւ մը գալով տերեւները աղէկ մը լուալու ըլլայ , յառաջ որչափ պիտ' որ աճէին

նէ, անոր չորսը կ'ըլլան, ու երկու հեղ աղէկ կը հնձուին:

Այրած կիրն ալ կը գործածուի աղբի տեղ, որ թմու՛ թաց ու փտած հողով երկիրներու շատ աղէկ է, զանոնք աղէկ կը փտեցընէ, պտղատու հող կ'ընէ, գորտնբուրդը ու անպիտան խոտերը կը չորցընէ, ու արտի ոյժ տալու նիւթ կ'ընէ, ու ծանր՝ կպչուն հողերը քիչ մը կը կակղցընէ. բայց բնութեամբ կրոտ ու չոր հողերու աղէկ չէ: « Սմարած կիրը քանի մ՝ օր խոնաւ տեղ պահելով կը ցրուի, փոշի կ'ըլլայ, ետքը արտի վրայ կը ցանեն ու կը տափնեն, որ ձմեռուան պտուղներուն՝ վարսակի, կարմիր բանջարի, շողդամի շատ օգուտ կ'ընէ. ու տասնուերկու տարին հեղ մը ցանել բաւական է: » Եւր որ մօտերը գաճի հանք չկայ, անոր տեղն ալ կիր կը գործածեն, որ երկամի հանքով հողերուն ալ շատ օգուտ կ'ընէ, երկամի մասունքները կը հալեցընէ, ու երկիրը կը պարարտցընէ. բայց ասիկայ չոր տեսն ցանելու է, որ երկրի աւաղին հետ միանսղով ու չորնալով ծեփի կտորներ չդառնայ:

Բաղադրած հողն ալ աղբի տեղ կը գործածեն, որ երկրին փտած հողերը կը հալեցընէ, թմուռութիւնը կ'առնու, կպչուն կաւոտ երկիրները կը կակղցընէ, ու անպիտան խոտերը կը վերջացընէ: Ասիկայ ամէն տեսակ հողին աղէկ է, որոնց մէջը որ պարարտ մասունքներ գտնուին. մինակ բնութեամբ կրոտ երկրին աղէկ չէ: Ուէ որ մօտերը շատ տեսակ բաղադրած հողեր կան նէ, աւաղուտ արտի վրայ կաւոտը, ոչ կաւոտ արտի վրայ աւաղուտը տարածելու է: Բաղադրած հողը շատ մօտ ըլլալով սուղ չիյնար նէ, ձմեռը պարապ ատեններ առատ բերելու տարածելու է գոնէ մատի թանձրութեամբ, որ անձրեւներէն ու ցրտէն հալի. որ թէ անգամ մը աղէկ տարածես, քսան տարուան կը բաւէ. բայց ասիկայ շուտ կրկնելը երկրին

ալ մեծ օգուտ կ'ընէ : Որուն վրայ վարսակ, գարի, ցորեն, ոլոռ, առուցյտի տեսակներ, շողդամ, կարմիր բանջար, հաճար ու ասոնց նման բաներ շատ աղէկ կը բումնին : Ասանկ ալ թէ որ դիրքը կը յարմարի, այդի տնկելը շատ աղէկ կ'ըլլայ :

Թձէ որ մօտ տեղ աղէկ հող կայ, ու քիչ աշխատանքով ու ծափքով ձմեռը կրնայ բերուիլ, կը բերեն, արտը աղէկցընելու համար վրան կը տարածեն : Անձով արտին երկու ծայրերը դիզած աղէկ հողերը կը բերեն, արտի վրայ կը տարածեն : Օտոխայր արտերուն վերի ու վարի դին խորունկ փոսեր կը բանան, ու անձրեւի ջրերով ժողված հողերը գարնան արտերու վրայ կը տարածեն : Ճ ըի ճամբաներու մէջ ժողված հողերը, ու անոնց վրայ բուսած խոտերը արմատներով ու հողերով վրայէ վրայ կը դիզեն, ու ձմեռը սառելէն ետքը գարնան արտերու վրայ կը տարածեն : Ճերու տակ ժողված դիզուած տիղմը՝ աշնան կը ժողվեն, ու ձմեռը մարգերու վրայ կը տարածեն, վերջապէս աշխատաւոր երկրագործը դիշեր ցորեկ կը մտածէ ու արտը աղէկցընելու կ'աշխատի, ու ասանկով ցանածը կը յաջողի, ու ինքն ալ կը հարստնայ :

ԺՈՂՈՎԱԾՈՅՑ ԵՂԲԻ ՎՐԱՅ

Ժողովածոյ աղը կ'ըսուի, ինչու որ տաիկայ մինակ աղը չէ, մէջը շատ բաներ խոտնած է, որ երկիրը շատ կը զօրացընէ : Աստկած կենդանիները, տնկերու աւելորդ խոտերը, հողով արմատները, խոտերը, կաշիի ոսկրի կտորուանքը, յարդնոցի ու խոտանոցի աւլուկները, հաւերու աղբերը, կարեացներու աղտոտութիւնը, պղտիկ ջրերու ու լճերուն յատակի տղմերը, բաղադրած հողը, բանուկ ճամբաներու տիղմը, ու ասանկ փոտելու կամ երկրին ոյժ տալու բաները կը ժողվեն, երկու կանգուն բարձր վրայէ վրայ կը դիզեն, մէջը երեմի

քիչ մը կենդանիներու աղբ ալ խառնելով . անսանկ
որ կակուղ բանի մը վրայ՝ կարծր , իսկ չոր բանի
մը վրայ թաց՝ ու շուտ տաքնալու ու փտելու բանի
մը վրայ՝ ուշ փտելու պաղ բան մը գայ , ու ամառը
երկու երեք հեղ ալ տակն ու վրայ դարձընելով
ու ամէն անգամուն աղբանոյի ու կարեացի պարարտ
ջրերով աղէկ մը ջրելով պարարտ աղբ կը շնեն :
Ասիկայ շատ ոյժ կու տայ մարդերու , առուղյտի
տեսակներուն , արտերուն ու պտղոյ ծառերուն :
Ծակ որ մէջի վայրենի խոտերու հունաերը աղէկ
փտած են , ցորենի ու անոր նման բաներու ար-
տերուն ալ շատ աղէկ կու գայ , երբ որ ձմեռը
երկիրը սառած ատենը վրան տարածես : Ասոր զօ-
րութիւնը մարդի վրայ երեք տարի կը տեւէ , գոր-
անբուրդը կը փափցընէ , անոր տեղը աղէկ խո-
տեր կը բուսնին , գետնի կարճ խոտերը կը զօրա-
նան , վեր կ'ելլեն :

Գ Լ Ա Խ Խ Ե

ՅԱՆԵԼՈՒ ՏԱԿԵԼՈՒ ԲԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ԱՅԵՌ երկնաւոր ու ամենիմաստ հայրը աշխարհքը
շատ տեսակ պիտանի ծառերով , տնկերով օրհնեց ,
որոնք տնկելը կամ ցանելը թէպէտեւ երկրագոր-
ծին շատ քրտինք ու աշխատանք կ'արժէ , բայց
պտուղնին ալ ետքէն իրեն շատ ուրախութեան ու
վարձի պատճառ կ'ըլլան : Ծակ որ երկրագործը իր
աշխատանքէն շատ վարձք առնուլ կ'ուղէ , դիսա-
ւորաբար ցանելու , տնկելու բաներուն բնութիւնը
պէտք է որ ճանչնայ , որ անոնց մէջէն իր գտնը-
ւած երկրին ու եղանակին յարմարները , ցանելու
կամ անկելու համար ընտրէ , որ աշխատանքը
պարապ չերթայ . անոնց ամէն մէկը երբ ցանելու

կամ անկելու է, ինչ տեսակ աղք ու ինչպէս նայիլ կ'ուզէ, պիտ'որ գիտնայ, որ կարօղը լլայ շատ ու աղէկ պտուղ քաղել անոնցմէ: Աս երկու բաներուն համար աս գիրքը իրեն վարժապետ կու տամ, որ աս բաները իրեն սովորեցընէ:

ՑՐՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Արկիրը պէտք եղածին չափ հերկելէն, տափնելէն, կակղցընելէն ու աղբով զօրացընելէն ետքը, առջի հարկաւոր գործքը ցանելն է: Հանածդդ սաղյդ ու աղէկ յաջողելու համար աղէկ հունտ ցանելու ես, ինչու որ ինչ որ կը ցանես՝ ան կը հնձես: Անոր համար վարի կանոնները միտք պահելու է:

Արման համար կատարեալ, մակուր ու աղէկ պահուած հատերը առ: Ագլոտ՝ անշահ հոտ ունեցող ու խոտի հունտերով խառնածները կամ չեն բուսնիր, կամ աղէկ պտուղ չեն բերեր: Պղտիկ հատերը, երկայն ժամանակ պահելով վեասուածները բուսնելու զօրութիւն չեն ունենար կամ զօրութիւննին կորսընցուցած կ'ըլլան: Անոր համար ցանելու բաները չհնձած նայէ, արտիդ որ կողմը ածուխ չունի, աղէկ՝ մաքուր ու զօրաւոր հասկեր ու հատեր կան նէ, անոնցմէ առ: Իսպանայէ որ աղէկ համնին, ու կտրելէն ետքը անձրեւ չկերած ներս տանիս, որ մզլոտելու վախ չըլլայ: Օանոնք շուտ մը ծեծէ, խոշոր հատերը թափիէ առ, ու ինչ չուանցանելու ատեն չոր ու օդ բանելու տեղ պահէ:

Ծաէ որ կ'ուզես, որ Ածուխ ըսուած արմտեաց հիւանդութիւնը արտերուդ մէջ չկյնայ, ցանելէն երկու երեք օր յառաջ անոնց հունտերը՝ փոշի եղած շմարած կրի հետ խառնէ, ու վրան այնչափ պաղջուր ցանէ ու խառնէ, որ բոլորը թրջի ու ձերմը-կի: Երկու երեք օր ետքը նորէն խառնէ, մէկը մէկաղին կպածները զատէ ու ցանէ: Աիրը հունտի մէջ տկարները կը փճացընէ ու աղէկներու ալ ոյժ

կու տայ, ու ածուխ չիյնար մէջը. ինչու որ ածու-
խը տկար հունտերէն կը պատճառի խոնաւ տարի-
ներ:

ՀՈՒՆՏԵՐՈՒՆ ԴԻՄԱՆԱԼՈՒՆ ՎՐԱՅ

Հունտերուն հասնելու զօրութիւնը շատ կամ
քիչ կը տեւէ, իրենց ընութեանը ու պահելու եղա-
նակին աղէկութեան կամ քէշութեան համար: Իւ-
ղոտ ու ալիւրոտ հունտերը երկու երեք տարիէ
աւելի չեն գիմանար: Իակլայինը՝ հինգ տարի, դա-
րիինը՝ երեք տարի, վարսակինը՝ երկու, կանեփինը՝
երեք տարի, ու կտաւինը՝ հինգ վեց տարի, հա-
զարինը, հաճարինը ու ցորենինը երեք չորս տա-
րի, կարսիր բանջարինը՝ սոխինը՝ ինչուան վեց տարի,
ու ծխախոտին բուսնելու զօրութիւնը ինը տարի
կը տեւէ. սեխին, ձմերուկին, վարունգին, գդու-
մին, ու պատընջանինը՝ հինգ վեց տարի: Կտաւա-
տինը ու շուշմայինը երկու տարիէն աւելի չեն գի-
մանար, ինչու որ իւղոտ են: Ասոնք պէտք է գիտ-
նալ, բայց նոր հունտ ցանելը միշտ աղէկ է:

Հին ու տարակուսական հունտերը չփորձած
չեն ցաներ. յառաջ կը թրջեն, ու բուրդէ շինած
թաց կտորի մէջ կը կապեն, ու կը նային, որ քա-
նի օրուան մէջ, ու քանի հատը կը ծլին: Ինչու
որ հունտերը գոցուած ու խոնաւ տեղ պահուած
ըլլալով վերը դրած ժամանակներէն յառաջ ալ կը
կորսընցնեն իրենց զօրութիւնը:

ՀՈՒՆՏԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՎՐԱՅ

Փորձով յայտնի է, որ տնկերը տարուէ տա-
րի եղանակին ու հողին պատճառաւը կը զօրանան
կամ կը տկարանան. զօրանալուն բան պէտք չէ,
բայց թէ որ տկարանան, պէտք է փոխել:

Երբ որ երկրի մը մէջ ցորենի կամ ուրիշ բա-
ներու հունտին տեսակը շատ տարիներ ցանելով

տարուե տարի փոխուի, ու սկսի անշահ պտուղ տալ, պէտք է հունտը անանկ երկրէ մը գնել, ուր որ շատ աղէկ կը բուսնի : Ենպիտան հողի պտուղն ալ աղէկ տեղ ցանելով, կ'աղէկնայ : Ուսկից որ հունտը կը գնես, հոն տեղի օդը ու եղանակը՝ ցանելու արտիդ օդին ու եղանակին յարմար պէտք է որ ըլլայ . մինակ կանեփի հունտը տաք տեղերէն, կտաւինը աւելի պաղերկիրներէն բերելու է : Հանելու համար արմտիք գնելու ատենը՝ նայելու է որ ածուխ հիւանդութիւնը չունենան, մէջը վայրենի հունտեր չգտնուին, ու բուսնելու զօրութիւնը կորարնցուցած չըլլան, որ վերը գրած փորձով կ'իմացուի :

ՀՈՒՆՏԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՎՐԱՅ

Ինութեամբ ուշ ծլող հունտերը՝ ցանելէն յառաջ թրջել կ'ուզեն, որ իրենց ծլելու զօրութիւնը արթըննայ ու շուտ բուսնին, ինչպէս եղիպտացորենը, ծխախոտի, կարմիր բանջարի, սեխի, ձմերուկի, վարունգի ու ասոնց նման բաներու հունտերը : Են հունտերը, որոնց մէջը շատ հող, քար, փոշի կան, ցանելէն յառաջ մաղելու, փչելու ու մաքրելու է, որ երկրի վրայ միօրինակ իյնան ու մաքուր բուսնին :

ՀՈՒՆՏԵՐԸ ՑԱՆԿԵԼՈՒ ԶԱՓԻՆ ՎՐԱՅ

Ո'էկ օրուան հերկելու տեղին վրայ ցանելու հունտերուն չափերը վերը գրած կանոններով կըրնաս որոշել : Ո'էկ օրուան մէջ հարիւր կանգուներկայն ու այնչափ ալլայն տեղ կըրնայ հերկուիլ : Ա արպետ ցանօղը հաւասար ցանելով, չգիտցողէն աւելի քիչ հունտ կը գործածէ :

Խոշոր ու խիտ քովէ քով բուսնելու հունտերը մանր հունտերէն աւելի, խիկ աղէկ ուժով հունտը՝ տկար անշահ հունտէն պակաս ցանելու է :

Չոր ատեններ՝ բարեխառն ատեններէն աւելի պէտք
է ցանել։ Աղբով ու ամէն կողմանէ աղէկ պատրաս-
տուած արտերուն քիչ հունտ կը ցանուի, ու ասոր
հակառակ՝ աղէկ չպատրաստուած կամ յառաջ
բան ցանուած արտերուն քիչ մը աւելի ցանելու է։
Տկար ու անպուղ արտերուն վրայ՝ զօրաւոր ու
պաղաքեր արտերէն աւելի պէտք է ցանել։ Ուէ
որ արտին հողը ցանելու հունտին յարմար է, աւելի
քիչ, իսկ եթէ յարմար չէ, աւելի շատ կը ցա-
նուի։ Հանելը կ'ուշանայ նէ՝ կանուխ ցանածէն
աւելի ցանել պէտք է, ինչու որ կանուխ ցանելով
տնկերը աղէկ կը տարածին, ու երկիրը կը լեցը-
նեն։ Առջի տարին ցանածը, վերջէն ցանելու հուն-
տին չյարմարիր նէ, աւելի ցանելու է, ինչպէս գետ-
նի խնձորէն ետքը ցորենը։ Առ ընդհանուր կանոն-
ները գիտնալով, մէկ օրուան հերկելու արտի վրայ,
թէ ամէն մէկ հունտէն որչափ ցանելու է, գտնուած
երկրիդ վարպետ երկրագործներէն սորվէ, ու աս
կանոններուն միտ դնելով ցանէ ու անկէ։ ինչու
որ ամէն տեղին օդը, խոնաւութիւնը, հողը, շափը,
կշիռը մէկ չըլլալուն, ասոնցմէ աւելի կանոն չեմ
կը նար դրել։

ՀԱԲՆՏԵՐԸ ՑԱՆԵԼՈՒ ԺԱՄՄԱԿԻՆ ՎՐԱՅ

Հասարակ ցանելու ատենը աշուն ու գարուն
են։ Իսյց թէ ասոնց մէջ ո՛ր ատեն ցանելու կամ
տնկելու է, ցանելու տնկելու բաներուն բնութիւ-
նը, երկրին դիբբը, եղանակը, օդին աղէկութիւնը
ու խստութիւնը կ'որոշեն։ անոր համար պէտք է
աս պարագաներուն միտք դնել։ Իսարձր լեռներու
վրայ, աշնան ցանելու բաները՝ ցած դաշտերու
վրայ ցանելու բաներէն երկու երեք շարաթ կա-
նուխ, ու գարնան ցանելիքը, անոնցմէ երկու
երեք շարաթ ուշ կը ցանեն։ Ամառուան պտուղ-
ներու մէջ վարսակը ամենէն յառաջ, ետքը կար-

գաւ ցորենը, հաճարը, բակլան, ոլոռը, վիդը, ոսպը, սիսեռը, կարմիր բանջարը, մաքը, քթանը կը ցանեն: Երբ որ արտերը հերկելու չափ կը չորնան, աս վերի հունտերը անմիջապէս կը սկսին ցանել. անոր համար շատ տաք երկիրները գարնան ալ չեն սպասեր, արտերը հերկելու չափ չորցածին պէս, կը սկսին: Ասոնցմէ ետքը գարին, առուոյտի տեսակները կը ցանեն. ետքը սովորաբար ապրիլի մէջ ցուրտի չգիմացօղ բաները կը ցանեն կը տնկեն, ինչպէս են գետնի խնձոր, սեխ, ձմերուկ, եղիպտացորեն, լուրիաս, կորեակ, կանեփ, բամբակ, բրինձ ու ասոնց նման ուրիշ բաներ. բայց ցուրտի վախ չեղած տեղեր ասոնք ալ աւելի յառաջ կը ցանեն: Ինտանի սամիթը յուզիսի մէջ կը ցանեն, սեպտեմբերի մէջ կը տնկեն, ու ձմեռը կ'աճի, ու կը հանեն կ'ուտեն: Զանելու համար, պառաւներուն խօսքերուն նպյելով, օրերը զանազանելու աւելորդ բաներ ընելու չէ. մինակ լուսնոյ օրերը քանի մը տնկերուն կընան ազդել. ինչպէս նուազել սկսելէն ետքը ցանած հունտերը շուտ կը ծլին: Ասստիկ հովերու ատեն ցանելու չէ, որ հունտերը արտին ամէն դին հաւասար իյնան, ու շատ մանրները ամենեւին հով չեղած ատեն ցանելու է:

ՅԵՆԵԼՈՒ ՏՆԿԵԼՈՒ ԿԵՐՊԻՆ ՎՐԱՅ

Հունտեր կան որ ցանելու են, հունտեր ալ կան որ մէկիկ մէկիկ տնկելու են: Ա արագետ ցանօղը ջանայ պիտ' որ որ հունտերը արտին ամէն դին հաւասար ու պէտք եղած չափով ցանէ: Խոշոր հունտերէն ափը աղէկ լեցընելու է, մանրներէն՝ քիչ, ու ալ աւելի մանրներէն երկու երեք մատով առնելու է. ամէն երկու պղտիկ կամ ամէն մէծ քայլին մէջ մը ցանելու է, անսոնց մանրութեանը ու խոշորութեանը միտ գնելով: Ը ատ մանր հուն-

տերը չափաւոր ու հաւասար ցանելու համար բարակ հողով կամ աւազով կը խառնեն, ու անանկ կը ցանեն: Ուէ որ ակօսները աղէկ բաժնած չեն, չփոթելու համար ծառի ճիւղեր տնկելով պէտք է բաժնել:

Կարգաւ ու մէկը մէկալէն հաւասար հեռու կենալու բաները մէկիկ մէկիկ կը թաղեն կամ գետինը կը խոթեն, որ չափաւոր մեծնալէն ետեւ՝ մէջ տեղերը կարող ըլլան հերկելով կամ փորելով մաքրել. ասանկ են գետնի խնձորը, եղիպտացորեանը, բակլան, կարմիր բանջտըրը ու ուրիշ ասոնց նման բաները: Ծատ տեղ ցանելու գործիք հնարած են, ու անով շուտ ու հաւասար կը ցանեն, որով հունտն ալ քիչ կ'երթայ:

Կարնան պտուղները, ինչպէս են վարսակ, գարի եւ այլն, շուտ չորնալու արտերու վրայ ցանելէն ետքը նորէն պէտք է հերկել, ասանկ ալ աշնան ցանելու է, ուր որ հողը կակուղ ըլլալով, ձմեռը սառելու վտանգ կայ. բայց կաւոտ արտերու վրայ ցանելէն ետքը, շատերը միայն կը տափինեն: Ծատ մանր հունտերը՝ ինչպէս մաքի, առուղյտի, շողգամի ու ասոնց նման ուրիշ հունտերը, ցորենի տեսակները, բրինձը ու ընդեղէնները տափինած ու շտկած արտի վրայ կը ցանենէ, հունտերը հաւասար կ'իյնան: Ուշ ելլելու խոշոր հունտերը խորունկեկ պէտք է տնկել, մինակ կաւոտ՝ կպչուն տեղուանքը շատ խորունկ աղէկ չէ: Վմառուան պտուղները, ալ աւելի գարին ու կորեակը ցանելէն ետքը գլանելը շատ հարկաւոր է, որ հունտերը հաւասար միօրինակ ելլեն, ու երկիրը խոնաւութիւնը երկայն ատեն պահէ, ոգ մտնելու ծակերը գոցուելով:

ՅԱՆԵԼԻՆ ԵՏՔԻ ԲՆԵԼՈՒ ԲԱՆԵՐՈՒՆ ԱՐԱՅ

Երկրագործը աղէկ հունձի յուսով երկիրները ցանելէն տնկելէն ետքը, իր յոյսին համնելու հա-

մար ուրիշ բաներ ալ կան . որ անոնք ալ պէտք է ընել : Խնչպէս

Վրաերու ծայրերը , ու ծառերու տակ , ուր որ մաճը ու տափանը չեն կը ընար մօտենալ , բրիչով փորելու ու ձեռքի ատինով շտկելու է . մաճով ու տափինով արտէ գուրս ելած դիզուած աղէկ հողերը նորէն արտին վրայ տարածելու է : Ծ.է որ խոշոր հողի կոշտեր կան նէ , պիտ' որ մանրէ , որ ամառուան պտուղներու շատ հարկաւոր է , բայց ձմեռուաններուն չէ , ինչպէս առակ եղած է թէ աջորենը կոշտերու վրայ ցանէ , որ քեզի շատ պըտուղ բերէ : Խոտի արմատներով պատած կոշտերը ցրուելու ու արտին երեսը ելած քարերը ժողվելու վերցընելու է : Օառ ի վայր ու ձմեռուան պտուղ ցանած արտերուակօններուն բաժանումները խորունկ չեն նէ , վերի կողմին մէկ անկիւնէն ինչուան վարի կողմին մէկալ անկիւնը լայն մաճով ջրի ճամբայ բանալու է , որ ձմեռուան ջրերը վազեն երթան , ու արտը չպատուեն կամ աղէկ հողերը չտանին :

ՏՆԿԵԼՈՒ ՑՆԿԵՐՈՒ ՎՐԵՅ

Վն տնկերը , որ շատ կամաց կը մեծնան , ու նոր ծլած ատեննին ցրաէն կը վնասուին , ձիու աղբէն անկողին կը շինեն (որուն վրայ իր տեղը կը խօսինք) , ու անոր վրայ կը ցանեն , որ աղբին տաքութեամբը շուտով աճին , վրան ալ կամ ապակիով կամ ծառի ճիւղեր տնկելով ցուրտը կ'արգելուն , ու մեծնալէն ետքը կը հանեն , արտի վրայ կը տնկեն : Հասարակօրէն ծխախոտը , կարմիր բանջարը , կաղամբը , պատընջանը , ու ասոնց նման կանաչեղէնները ասանկ կը ցանուին : Վս տնկերը տնկելէն յառաջ աղէկ մեծցած պիտ' որ ըլլան , որ եղանակը չոր երթալով չվնասուին : Տնկելու համար խոնաւ ատենի սպասելու է , ալ աւելի երբոր

տնկելու արտը թեթեւ ու կակուզ հող ունենալու ըլլայ: Ասանկ արտերու վրայ՝ յառաջ տնկերը ու արմատները, ջրու կովի աղբի մէջ կը թաթխեն, ու անանկ կը տնկեն. բայց ասի կառու արտի վրայ վետակար է: Աս տնկերը ջրելու տեղ տնկելու ըլլաս, շատ աղէկ կը մէծնան: «Օխախոտը, կաղամբը ու կաղամբի նման բաները հասարակ արտի վրայ տնկելէն ետքը, եղանակը չոր կ'երթայ նէ, երբեմն ջրելու է: Ասոնցմէ որը մատով, որը փայտով, որը բրիչով կը տնկեն:

ԲՈԼՈՐ ԱՄԵՐԻԿԱՆ ՈՒՐԴԸ ԳՈՐԾՔԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Հանելէն, տնկելէն ու անոնց գործքերը լմբնալէն ետքը մէծնալու ատեննին ուրիշ գործքեր ալ կան, որ երկրագործը պիտ'որ ընէ: Անոնց քովերը պիտ'որ փորէ կամ հերկէ՝ հող լեցընէ՝ աղը դնէ ու խոտերը մաքրէ:

Կարգաւ տնկած տնկերու՝ այսինքն կաղամբի ու անոր նման կանաչեղէններու, ծխախոտի, դետնի խնձորի, եղիպտացորենի, բակլայի, մաքի, տորոնի արտերը ամառը մէկ երկու հեղ. իսկ ծառի տնկարանը (անդը՝ ուր որ մատաղ ծառերը կը տնկուին) ու այգին՝ տարին երկու երեք հեղ փորելու կամ հերկելու, հողերը կակղցընելու է. բայց շատ թաց կամ չոր ատեններ փորելը վետակար է: «Օառերու անկարանները, այգիները, ու պտղոյ ծառերու քովերը հերկել չըլլար, հապաթիղ մը խորունկութեամբ փորելու ու խոտերը մաքրելու է: Կաղամբը, դետնի խնձորը, եղիպտացորենը կարգաւ տնկած են նէ, յարմար մաճով կամ բրիչով քովերնին հող դիղելու է. բայց աս բանս ընելու ատենը տնկերը բաւական մէծ, ու կառու արտերը չոր՝ եւ աւազուտները աւելի թաց պիտ'որ ըլլան: Զմեռուան պտղով ցանած կառու արտերը գարնան շատ ամրցած ու դոցուած ըլլա-

լու ըլլան, ան ատենը չոր ժամանակ տնկերը շատ չմեծցած տափնելու է, որ երկիրը կակըղնայ, օդ մանելու ծակերը բացուին, խոտերը մաքրուին, ու տնկերը մեծնալ սկսին : Ծատ տեղ աս պատճառներու համար գետնի խնձորն ալ ելածին պէս կը տափնեն : Ծէ որ շողգամը ու ստեպղինն ալ շատ խիտ ելած են, կը տափնեն, որ շատերը ելլելով մնացածներուն մեծնալու տեղ բացուի, մինակ ցուրտ հովի ատեն տափնելու չէ : Չմեռուան պտուղ ցանած կակուղ արտերը ձմեռը սառելով՝ հողերը վեր ելած են նէ, երկիրը չորցածին պէս աղէկ մը դլանելու է, որ հողը նստի, ծակերը գոցուին, ու խոնաւութիւնը շուտ մը չչորնայ :

ՏՆԿԵՐՈՒԻ ՔՈՎ ՄԵՇԱՍԼՈՒ ԱՏԵՇԱԽԻ ԱՂՅ ԹՍԵԼ

Ծատ տնկեր կան, որ աղէկ բուսնելու համար, տնկելէն ետքն ալ աղբի կը կարօտին . ասոնց մինակ ջրոտ աղբերով կրբնանք օդնել . ինչպէսկաղամբի տեսակներուն, հազարին, ծխախոտին, ու ասոնց նմաններուն աղբի տեղ, ինչպէս վերը գրեցինք, ժողված ու խմորած պարարտ ջրէն շատ հեղ տալով, քիչ ատենի մէջ աղէկ կ'աճին : Չմեռուան պտուղները թէ որ տկար մնան, ձմեռը ձիւնով ծածկուած ատեննին, ան ջրէն վրանին կարգաւ ցանելու է, որով շատ ոյժ կ'առնուն, ու գարնան աղէկ կը մեծնան . բայց թէ որ ասիկայ գարնան ցանելու ըլլաս, աղէկ խմորած պիտ' որ ըլլայ : Ծատ երկրագործները լուալիք չունեցող հարկաւորութեան տեղերը՝ տարեկան վարձքով կը բռնեն, աս չուրը պատրաստելու ու արտերնուն վրայ ցանելու համար :

ՏՆԿԵՐՈՒԻ ՄԵՋԻ ԽՈՏԵՐԸ ՄԱՔՔԵԼՈՒ ՎՐԵՑ

Աստուծոյ վճիռն է “Փուշ ու տատակ բուսցընէ քեզի երկիրը”, որ ինչուան հիմա տեւեց, ու

ինչուան աշխարքին վերջն ալ պիտ'որ տեւէ : Ասոր համար երկրագործին մէկ մեծ հոգն ալ արտերէն աս խոտերը մաքրել, ու ասոնց պատճառները վերցընել պիտ'որ ըլլայ : Ասի երկու է, մէկը հունտէն յառաջ կու դայ, իսկ մէկալը արմատէն : Երեք տարիի բաժնած արտերը, երկու տեսակն ալ շատ կը կոխեն : Ասոնք մաքրելու ճարը աս է :

Խոտերուն շատնալու պատճառները վերցընելու է՝ արտերը աղէկ գործելով, խոտի հունտ չունեցող աղէկ աղը դնելով, ու ցանելու բաները անանկ կարգաւորելով, որ խոտերուն շատնալու պատճառ չըլլան . ինչպէս նաեւ երկու տարի վրայէ վրայ մաքուր հունտերով ցորենեղէն ցանելը, ու արտին քովերուն մօտ խոտերը հունտի չգացած հնձելն ալ շատ կ'օգնէ : Իմէ որ արտի մը վրայ հունտէն բուսած խոտեր շատցած են նէ, ինչպէս վայրի մանանեխ, վայրի բողկ, վայրի ըստեպղին, դեղին մանր ծաղիկներով առուղյու, ուրոմն (որն որ ցորենի հետ աղացուի ալիւր ըլլայ նէ, մարդու վնաս ալ կու տայ) ու ասոնց նման խոտեր, որ ամառուան տնկերը շատ կը կոխեն, պէտք է գլուխ չկապած՝ արմատներովք քաղել արտին մ.ջէն : Արտը հանդիստ թողուած տարին՝ շատ հեղ խոտերը չծաղկած հերկելու կամ երկաթի տափնով տափնելու է, որ հունտ չտուած ելլեն ու չորնան : Իսյց աւելի գարնան, յառաջ թեթեւ մը հերկելու, ու քանի մ'օր ետքն ալ չոր ատեն երկաթի տափնով տափնելու, ու քիչ մը վերջը ցանելու ու նորէն տափնելու է :

Արմատէ յառաջ եկած խոտերը վերջացընելու համար, արտը հանդիստ տարին՝ չոր ատեններ խոշոր ու խորունկ հերկելու է շատ անգամ, ամէն անգամուն երեք՝ չորս օր աղէկ չորնալէն ետքը երկաթի տափնով, լայնութեանը ու երկայնութեա-

Նը խաչաձեւ աղէկ մը տափնելու է, ու ան խոտերուն արմատները տղոց ժողվել տալու է։ Ասիկայ գարնան ու ամառուան մէջ որչափ շատ աւելի կը կրրկնուի նէ, աս տեսակ խոտերը այնչափ աւելի կը պակսին։ Ճողված արմատները թէ որ լուաս ու կովերուն տաս, սիրով կ'ուտեն, ու շատ կաթ կու տան։

Աս խոտերուն երկու տեսակն ալ կը բնայ մաքրուիլ, երբոր արտի վրայ գետնի խնձոր, կազամքի տեսակներ, կարմիր բանջար ու ասանկ բաներ տնկելու ըլլաս. ինչու որ ասոնց մէջի պարապ տեղուանքը շատ հեղ փորելով կամ հերկելով բոլորովին կը ջնջուին ու կը պակսին։ Ասանկ ալ գետնի շատ շուք տալու բաներ ցանելու ըլլաս, ինչպէս վարսակ, վիդ, ոլոռ ու առուցյտ, օդին ու արեւին պակսութենէ խոտերը կը խղդուին թէ որ ասոնք աղէկ բուսած ըլլան։ Ճաց արտերը չորցընելով՝ ջուր սիրող խոտերը կը պակսին։ Արտի վրայ կիր ցանելով կամ բազադրած հող տարածելով ալ խոտերը կը վերջանան։ Ասոնցմէ ետքը մնացած քիչ հունտի խոտերն ալ ժողվելու է։ Արտի վրայ խոզ արածելու ըլլաս, արմատի խոտերն ալ անոնք կը փորեն, կ'ուտեն։

ՎԱՐՍԱԿԱՐ ԿԵՆԴՐԱԽԵՐԸ ՈՒ ՃՃԽԵՐԸ ՄԵՔՔԵԼՈՒ ՎՐԱՅ

Կենդանիներու ու ճճիներու մէջն ալ ծառերու ու տնկերու վեասակարները կան, որոնց դէմ ալ երկրագործը իր կարողութիւնը հասածին չափ կը պատերազմի։ Ասոնց առջինը մուկն է, որ արտերուն մեծ վնաս կու տայ, որուն գեղը բարձրցած հողերը ու ծակերը փորել ու մուկի ճամբաներուն վրայ ակնատ գնելն է։ Շաակերը կամ կոխելով կը դոցեն կամ քանի մը գիշեր վրան ոչխար պառկեցընելով անոնց կոխել կու տան։ Ամաններով

ջուր կը գնեն, վրան մանր յարդով ծածկած : Հյուրեն ու արմտիք քաղած արտերը ձմեռուան մօտ խորունկ կը հերկեն, որ ձմեռը բոյներնին ջուր կոխելով խղդուին, սառին ու վերջանան : Վկերու հետ թշնամութիւն ունեցող կենդանիները թող կու տան որ շատնան : Խաէ որ մարզի մէջ շատցած են, վրան ջուր թող կու տան որ խրդգուին : Խրենց բոյները փլցընելու համար բոլոր պարապ ծակերը, խոտի արմատներով պատած բարձր բլրակները, ուր մկերը կը ընան բոյն շինել, կ'աւրեն :

Վղաւնին ու Ճնճղուկին ալ արտերու մեծ վնաս կու տան . բայց Ճնճղուկը աս աղէկութիւնը ունի որ պտղոյ ծառերուն վրայէն վնասակար որդերը կը ժողվէ կ'ուտէ, անոր համար պտղոյ ծառեր ունեցող երկրագործը ասոր չդպչիր . Ճնճղուկը գրւխաւորաբար գարիի կը վնասէ, անոր համար գարին՝ գեղի ծառերու ու գարերու մօտ պէտք չէ ցանել : Տեսակ տեսակ ճճիներու որդերն ալ պտղոյ ծառերուն մեծ վնաս կու տան, որոնց վրայ պտղոյ ծառերուն վրայ խօսած ատեննիս կը խօսինք :

Վանը լուի մեծութեամբ ու անոր պէս ցատկուող ճճի մը կայ, որն որ գերմանացիները ու խտալացիները շողի լու կ'անուանեն, որ կտաւի ու կաղամբի պղտիկ տնկերուն մեծ վնաս կու տայ . ասոր դէմ գտնուած դեղերուն գլխաւորները ասոնք են : Վս տնկերուն վրայ առտուանց խոնաւ ատեն չմարած կիր, գաճ, փտած հողի մոխիր, հանքային ածխոյ փոշի, ծեծած կղմինտը կը ցանեն : Վս տնկերու քովի իրենց հունար նորէն կը ցանեն, որ անոնք ելածին պէս լուերը անոնց վրայ երթալով, առջինները աղատին : Վնանկ ատեն ու անանկ տեղ կը ցանեն, որ շուտ մեծնան ու լուերուն ձեռքէն աղատին :

Կայ ուրիշ տեսակ ձմի մ'ալ, որ Մայիսի
ըզէղ կ'ըսուի. առջեւի կողմը կիսէն վեր ոտքերը ու
գլուխը՝ դեղին, վարի դին՝ ձերմակ, ու փորին տա-
կը քիչ մը տեղ աղտոտածի պէս սեւ, գիրուկ, պըզ-
տիկ մատի հաստութեամբ ու մէկ երկու մատի
չափ երկայն որդ մի է, որն որ քանի մը տարի
գետնի տակ տնկերու արմատները ուտելէն չոր-
ցընելէն ետքը ձմի կ'ըլլայ բաց խահուեի գունով,
չորս թեւերով ու գլուխը սեւ. մայիսին գետնէն
գուրս կ'ելէ, ու կը սկսի ծառերուն տերեւները
ուտել ապականնել: Ասիկայ Գերմանիա շատ կ'ըլ-
լայ, ու պտուղներուն մեծ վեաս կու տայ: Ասոր
ճարը առտուանց արեւը չծագած ծառերը թոթվել,
թափածները կամ ժողվել տաք ջուրը նետելն եւ
կամ ոտքի տակ ճզմելն է: Ծակ որ գետնի տակ աս
որդերը շատցած ըլլան, խող արածելը շատ կ'օդնէ,
ինչու որ խոզերը երկիրը կը փորեն ու կ'ուտեն.
շատ հեղ երկիր փորելով կամ հերկելով հողին
երեսը բերելն ալ շատ կ'օդնէ, ինչու որ արեւէն
կ'այրին ու կը սատկին: Ճ'այի ու ագուակի տե-
սակներն ալ աս որդին թշնամիներն են, արտերը կը
փորեն, ու ասոնք կ'ուտեն. անոր համար աս թըր-
չունները խրտուցանելու չէ, երբ աս որդերը շատ-
ցած ըլլան: Գետինը սաստիկ կը սառի նէ, բոլոր կը
սառին աս ու ուրիշ վեասակար ձմիները ու որդերը:

Ամանով ու թէ մերկ կողինձներն ալ տնկե-
րուն մեծ վեաս կու տան, որոնք մեծ արտերուն մե-
ջէն մաքրելը շատ գժուար է, բայց պարտէզներու
մէջէն կրնան մաքրուիլ՝ ամանովները խոնառու-
թեան կամ անձրեւի վրայ արեւ ծագած ատեններ
ժողվելով, իսկ մերկերը գիշերը ճրագով: Ո՞եր-
կերու դէմ պարտիզն մէջ գարիի մանր փուշ կը ցա-
նեն. ցանած արտերը աշնան՝ գիշերով գլանելն ալ
շատ օգուտ կ'ընէ, որ գլանի տակ անթիւ ձղմուին
ու սատկին:

ՑԱԿԵՐՈՒ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՈՒ ԱՆՋԱՑ ԴԵՂԵ-
ՐՈՒՆ ՎՐԵՑ

Հիւանդութիւններուն գլխաւորը
Լծուխն է . ասոր ճարին վրայ վերը խօսեցանք . աս
հիւանդութիւնը՝ շատ խոնաւութենէ , ցորենը կամ
անոր նման տնկերը գետինը պառկելէն , ուշ ցանե-
լէն , արտը աղէկ չպատրաստելէն , հողին չյարմար-
ելէն կամ նոր աղը գնելէն կը պատահի : Անոր
համար հարկաւոր է ցանելու հունտին՝ յարմար
հող ընտրել , զօրաւոր՝ հասուն ու մաքուր հունտ
ցանել , արտը աղէկ պատրաստել , ու հինցած աղը
գնել , որ աս հիւանդութիւնը չպատահի , ինչու
որ պատահելէն ետքը գեղ չկայ :

Մեղրացողն ու ալերացօղն ալ ցորենի տե-
սակներու , ընդեղէններու ու ուրիշ բոյսերուն
հիւանդութիւնն է , որն որ օդին մեկէն պաղելէն
կը պատահի . ինչու որ բոյսերուն ծակտիքը ու
երակները կը գոցուին , ու կը սկսին անոյշ հիւթ
մը քրտնիլ ու տկարանալ , որն որ մեղուները կը
ժողվեն ու մեղը կը շինեն : Ասիկայ ձորերու մէջ ,
գետերու , լճերու ու ջրոտ տեղերու մօտ արտերուն
շատ կը պատահի : Ասոր ճարը ինչուան հիմա շր-
գանուեցաւ :

Ժանդն ալ հիւանդութիւն մի է ցորենի տե-
սակներու , որ աւելի ցորենի կոթերուն կը պատա-
հի , տեղ տեղ ժանդոտածի պէս կ'երեւայ . չոր
տարիներ ալ ուշ ցանած արտերուն կը պատահի
ու կը կարծուի թէ պատճառը արտերուն խորունկ
չիերկուելով , տնկերուն խորունկ արմատ ձգել
չկրրնալը , ու չորութենէ վնասուիլը ըլլայ : Թէ որ
արտը խորունկ հերկես , ատենին ցանես , ու ցա-
նածիդ պէս վրան աղը չտարածես , աս հիւանդու-
թիւնը քիչ կը պատահի :

Շատ հեղցորենի տեսակները , քթանը , վե-
ղը , ոլոռը շատ զօրաւոր կամ շատ տկար արտերու

վրայ կը պառկին, երբեմն ալ սաստիկ հովէն, երբեմն ալ սաստիկ անձրեւներէն, ու որչափ պտուղնին չասած պառկին, այնչափ աւելի վեաս կ'ըլլայ. թէպէտ շատ յարդ կու տան, բայց յարդը անշահ կ'ըլլայ, հատերը կը փտին կամ ալիւր չեն ունենար: Վնոր համար շատ պարարտ երկիրներու վրայ պառկելու բաներ ցանելու չէ. խոնաւ տարիներ ցորենի տեսակները՝ ճիւղեր չտուած, տերեւները կտրելու ու կովերուն տալու է, կամ չոր ատեններ վրան ոչխար արածելու է, որ կարծ ճիւղեր ու մեծ հասկեր տան, ու չպառկին. ու խորունկ հերկելու է, որ արմատնին խորունկ ձգելով դիւրաւ չպառկին:

ՀՈՒՆՁԻ ՎՐԱՅ

Հունձը երկրագործին շատ բաղձացած բանն է, որ առջի աշունքէն սկսած՝ քաշած աշխատանքին ու թափած քրտինքին վարձքը ընդունի. անոր համար աչքը ան ատենը աւելի պիտօր բանայ, որ հնձած բաները աղէկ հասած ըլլան, պտուղները շատ շթափած, աղէկ չորցած, անձրեւ չկերած, ու որչափ կարելի է շուտով վերցընէ: Վսոնք ասանկ ընելու կարող ըլլալու համար մէկ քանի զգուշութիւններ կը դրենք:

Վ'յ մը հնձելէն յառաջ աղէկ պատրաստութիւն տեսնելու է, այս ինքն, թէ որ գտնուած երկրին սովորութիւնը՝ ցորենի տեսակները կապել ու ձմեռը դործք չունեցած ատենները ծեծել է նէ, հաճարի երկայն կոթերէն կապեր շինելու պատրաստելու է. ցորեննոցը աղէկ մաքրելէն ետեւ բաց թող տալով չորցընելու ու խոնաւութեան պատճառները վերցընելու է. հունձի հարկաւոր դործիքը բոլոր շինելու շտկելու պատրաստելու է. յառաջոց աղէկ մշակներ առնելու է. ներս բերելու ճամբանները շտկելէն ետքը ուրիշ դործքերն ալ հունձէն յառաջ

լմնցընելու է, որ հունձի արգելք չըլան։ Իսկ թէ որ երկրին սովորութիւնը հնձել ու պտուղները անմիջապէս կալով ու կամնասայլով մաքրել է նէ, անոր հարկաւոր բաները պատրաստելու է։

Ա՞յ մ'ալ ամէն մէկ պտղուն աղէկ ատենը դիտնալու է։ Յօրենեղէններու, մանաւանդ համարի ու ցորենի այլիւրները ուժով ու հացը համով ըլլալու համար, հատերը քիչ մը կարծրացածին պէս հնձելու է։ ինչու որ շատ թող տալով արեւը զօրութիւննին կ'առնու։ Ինդեղէններուն հատերը ամէնը մէկէն չեն հասնիր, ու հասածները դիւրակ կը թափուին, անոր համար մեծ մասը հասածին պէս, առտուանց խոնաւ ատեններ հնձելու է, որ մանգաղով շատ չթափուին։ Աղէկ եղանակներուն՝ մէկ երկու օր յառաջ ալ կըրնան հնձուիլ, բայց անձրեւի ատեններ հնձելու չէ, ինչու որ արմատի վրայ քանի մ'օր աւելի կենալով շատ վնաս չըլլար, ու հնձած՝ անձրեւի տակ մնալով, բոլորն ալ կըրնան ապականիլ։ Կանուխ հնձածներուն յարդը կենդանիները սիրով կ'ուտեն։

ՀՆՁԵԼՈՒ ԿԸՄ ԿՑՐԵԼՈՒ ՎՐԱՅ

Հնձելու գործիքը երկու տեսակ է։ հասարակ մանգաղ՝ հնձելու համար, ու ձեռքի պղտիկ մանգաղ ձեռքով կտրելու համար։ Ձեռքի պղտիկ մանգաղով գործիքը կամաց կ'ըլլայ, բայց մաքուր կը կտրուի ու կը կապուի, հատերն ալ քիչ կը թափուին, մանաւանդ պառկած են նէ, ու կնիկները եւ տղաքն ալ կըրնան կտրել։ Իսկ ասոր հակառակ մեծ մանգաղը աս աղէկութիւնը ունի, որ ասով հնձող մը՝ պղտիկ մանգաղով երեք հնձողի գործիքը կը գործէ, անոր համար ծախքը քիչ կ'երթայ, ու աւելի յատակէն հնձուելով, յարդն ալ շատ կ'ելլէ։ Ուր որ ձեռքը ծեծել տալու համար գործավարները շատ ու աժան են նէ, ցորենը ու

Հաճարը ձեռքի մանգաղով կտրելը աղէկ է, չէ նէ՝ հնձելու է։ Շատ շորցած ու գիւրաւ թափուերու բաները, պառկած պտուղները, երրոր վարսիս հնձօղ չգտնուիր, կարելը օգտակար է, առանձի ող երր որ ցորենը սասափիկ քիչ ու սուզ է։ Խըր որ ցորենը ու հաճարը շատ աժան են, ու քաջ հընձօղներ կան, երկիրն ալ շատ մեծ է, ան առն հնձելը աւելի օգտակար է։ Ամառուան պտուղները շատ տեղ կը հնձեն։

ՀՆՁԵՆԵՐԸ ԶՈՒՑԵԼՈՒ ՎՐԵՄ

Կտրած կամ հնձած բաները աղէկ չշորցած, ձմեռը ծեծելու համար՝ ցորեննոց տանելու ըլլաս նէ կը մղլոտին, կ'աւրուին։ Նոյնպէս թէ որ անմիշապէս կալը տանելու ըլլաս, կամնելով հատերը դիւրաւ չեն զատուիր, հասկերու մէջ շատ կը մնան, յարդն ալ խոշոր կ'ելլէ։ Տաք ու չոր գաւառներ դիւրին է, ինչու որ բնութիւնը կ'օգնէ, կը չորցընէ, բայց ամառը կարծ եղանակը խոնաւ ու ցուրտ երկիրներ, արուեստը բնութեան օգնիչ կ'առնուն։ Չափաւոր տաք ու չոր տեղեր՝ հնձած կամ կտրած ցորենեղէնները կարդ կարդ կը թողուն, մէկ կողմը չորնալէն ետքը մէկալ դին կը դարձընեն։ մէջը կանաչ խոտեր որչափ քիչ են, այնչափ շուտ կը չորնան։ Կարին եւ ուրիշ ցորենեղէն բաները կտրելէն ետքը, անձրեւ չեկած կը ջանան վերցընելու, որ ալիւրնին ուժով ու ճերմակ ըլլայ. բայց վարսակը մէկ երկու անգամ անձրեւ ուտելով հատերը աւելի կը խոշորնան. ասանկ տեղեր մինակ ցորենը ու հաճարը կը կապեն։ Խոնաւ տեղեր ցորենը ու հաճարը կտրածին պէս՝ կը կապեն, քիչ ատեն արեւի մէջ կը թողուն, ետքը գետինը խաշածեւ շինած փայտեր կը խոթեն, ու անոնց վրայ կապոցները՝ գլուխնին ներս, ու չորս դիէն օդ բանելու տեղեր թող տալով տասնուվեցական

Հատ կը շարեն, անանկ որ անձրեւ գալով մինակ վրայի մէկ երկու կապոցը կը թրջեն, մէկալները չոր կը մնան : Հատ խոնաւ տեղեր ամառուան գարին ալ կը կապեն, ու տեսակ տեսակ կը չորցընեն :

Առուղյար հնձելէն ետքը արեւի մէջ կը թռղուն, որ կէս չորնայ, ետքը գետինը երեք կանգուն բարձրութեամբ ցիցեր կը տնկեն, վրան վերէն վար՝ մէջէն խաշաճեւ անցած փայտերով, որոնց վրայ թռումած առուղյար, գետնէն վեր աղէկ մը կը տեղաւորեն, ու անանկով կը չորցընեն :

ՅՈՐԵՆԵՐԱՅՆԵՐԸ ՎԵՐՑԸՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Խըկրագործը իր պտուղները ներս տանելու կամ կալով մաքրելու ատենը, ջանայ պիտ' որ որ աղէկ եղանակներու մէջ շուտով ու քիչ ծախքով լմնցընէ : Անոր համար անանկ պիտ' որ բաժնէ իր գործքը մշակներուն, որ մէկը գործած ատենը մէկալը պարապ չկենայ:

Կալին վրայ ետքը պիտ' որ խօսինք. Հիմայ մինակ ցորեննոց տանելու ու ձմեռը ծեծելու վրայ խօսինք, ու նախ եւ յառաջ ցորեննոցի կամ յարդնոցի վրայ : Հորեննոցը կամ յարդնոցը շատ երկայն ու չափաւոր լայն՝ բարձր ու օդ բանուկ չենք մը նէ, մէծ մասը տախտակով շինած, որն որ մէջ տեղը դիմացէ դիմաց երկու մէծ դռներ ունի սայլերը մէկէն մտնելու ու մէկալէն ելլելու համար. աս երկու դռներուն մէջ տեղի յատակը շատ հաստատուն տախտակամած է, որուն երկու դին մէկ կանգունէն աւելի բարձրութեամբ դոցուած է, մէկուն մէջ ցորենի ու հաճարի կապոցները, ու մէկալին մէջ ուրիշ պտուղները գնելու համար . ու մէջ տեղը պարապ կը մնայ, որ ներս բերելու ատեն ձիերը սայլերով քաշեն տանին ու պարպելէն ետքը դուրս հանեն. վերջէն ալ հոն պտուղները

կը ծեծեն, կը մաքրեն. դրան քով պղտիկ տեղ
ժալ կայ, որ ծեծածնին ու ծեծելու գործիքնին հոն
պահելու կը ծառայէ. բոլոր ցորեննոցը կամ
յարդնոցը գետնէն սկսած՝ մէկը մէկալէն երեք ե-
րեք կանգուն բարձր գերաններով բաժնած է : Յա-
տակը մաքուր՝ չորյարդ կը տարածեն, ու կապոց-
ները մէկուն զլուխը մէկալին կոթին վրայ ու կո-
թերը պատերուն բերելով կը շարեն ան կարդաւ-
ինչպէս որ կը ծեծեն. մինակ թէ որ քիչ մը թաց
բաններ կան նէ, անոնք ամենէն վերջը կը դնեն,
որ չտաքնան :

Ով որ խոտը ու կենդանիներուն տալու յար-
գը պահելու տեղ չունի, ուր տեղ որ ջուր չկոխեր հոն
երկայն փայտ մը կը տնկէ, յատակը չորս դին կլոր
ճիւղեր կը դնէ, ու անոնց վրայ խոտերը կը դիղէ տան-
ձի ձեւով. փայտին ինչուան վերի ծայրը վրան ձեռքի
տափնով աղէկ մը կը սանտրէ կը շտկէ, որ ան-
ձրեւը վրայէն վաղէ ու ներս չմտնէ. անանկ որ՝
թէ որ աղէկ շարած ու շտկած է նէ, երկու մատէն
աւելի անձրեւը ներս չանցնիր, ու հարկաւորու-
թիւն ունեցած ատենը, մանգաղէն լայն՝ սուր եր-
կամով մը վերէն ի վայր շիտակ կը կտրէ, կը
գործածէ :

ՅՈՒԵՆԵՎԵՆԵՐԸ ԾԵՇԵԼՈՒ ՎՐԵՅ

«Օ» ծեծելու գործիքը է երկու կանգուն երկայն
գաւաղանի ծայրը կաշխով կապած երկայն, կարծր,
կլոր փայտ մը, որուն վրայ չորս հինգ տեղ եր-
կամի օղեր կան : Կապոցները կը քակեն, հաս-
կերը կը պառկեցընեն ու կը ծեծեն : Պատուար
թափելու հատերը կամ շատ տաքին կամ շատ ցուր-
տին կը ծեծեն . որոնց մէջը զլսաւորը է հասարակ
առուոյտի հունտը : Աղքատները՝ ծեծածները հո-
վով կը հոսեն կը մաքրեն, իսկ հարուստները մաս-
նաւոր գործիք ունին ու անով կը մաքրեն : Ա,

գործիքին վերի կողմը ցորեան լեցընելու տեղ կայ, ու տակը ծակ է լեցուցածը վար հոսելու համար. ծակին մէկ կողմը տախտակէ թեւերով անիւ մը կայ, որն որ դարձընելով՝ ծակէն հատերը հոսած ատենը սաստիկ հով կը հանէ, բոլոր փուշերը, յարդի մանրուկները ու փոշիները կը տանի. ծակին վարի կողմը ծուռ դրուած երկաթի երկայն մաղ մը կայ, որուն վրայ հատերը կը թափին, ու անիւէն շարժելով մաքուր հատերը վար կը վաղեն, ու վայրենի հունտերը մաղէն կ'անցնին։ Ամէն տեսակ հատերը, ամէն մէկը յարմար մաղ ունի, ու պէտք եղած ատենը կը փոխուի։

ՑՈՐԵՍԵԴԱՅՆՍԵՐԸ. ԿԵՆԴԱՍԵԽԵՐՈՒ ԿՈԽԵԼ. ՏԵԼՈՎ. ՄԵՔ-
ՐԵԼՈՒ ՎՐԱՅ

Ասի հասարակ ու շատ հին կերպ է, որ աստուածաշնչի մէջ ալ կը յիշատակուի։ Հնձած ու չորցուցած պտուղները գետնի վրայ կլոր կը տարածեն, վրան ձիեր կամ եղեր վազցընելով՝ հատերը հասկերէն կը թափին, անկէ ետքը յարդերը մէկ դի կ'առնուն ու հատերը հովով կամ վերը ըսած գործիքով կը մաքրեն։ Ապանիա, խտալիա ու Ռւնգարիա ու գերմանիայի հիւսիսային կողմերը աս կերպով կը ծեծեն ու կը մաքրեն երկրին պտուղները։

ՑՈՐԵՍԵԴԱՅՆՍԵՐԸ. ԿԵԼՈՎ. ՈՒ ԿԵՍՆՈՎ. ՄԵՔՐԵԼՈՒ
ՎՐԱՅ

Կարծր ու շիտակ տեղ մը աղէկ կը մաքրեն, երեսը կաւով ու կովու աղբով կը ծեփեն, որ հատերը հողին հետ չխառնուին, ու աղէկ մը չորնալէն ետքը՝ ցորենը կամ ուրիշ պտուղները կլոր կը տարածեն, ու կամասայլի վրայ մարդ կեցած՝ ձիու կամ եղան, բարդերուն վրայէն քաշել կու տան, որ հատերը հասկերէն կը զատէ ու յարդը

մանր կը կտրէ . ու չափաւոր հովի ատեն՝ հովին տալով հատերը յարդէն կը զատեն : Կամնասայլը երկու տեսակ է , մէկը շիտակ տախտակ է , որուն տակը միօրինակ ու սուր գայլախաղ գամած է . միւսը երկու հաստ դլաններ են , վրանին նոյնպէս գայլախաղ գամած , որոնց վրայ դառնալու չափ բարձրէն տախտակ մը հաստատուած է , որպէս զի վրան մարդ կենալու ատեն երկուքին ալ ծանրութիւնը տայ . ձի կամ եղ կը քաշէ , ու դլանները դարձնելով՝ քարերը , հատերը յարդէն կը զատեն , ու յարդը մանր կը կտրեն :

«Եթելով հատերը շատ չեն կորսուիր , աղէկ կը մաքրուին , պտուղները ինչուան մաքրուին նէ՝ կալը մնալով անձրեւներէն թրջելու , հատերը ու յարդը՝ ապականելու վտանգէն կ'աղատին , ու երկայն յարդը ան տեղուանքը , ուր որ յարդը կը գործածեն , սուղ կը ծախուի , ու ձմեռը պարապատեն ծեծելով , ամառուան ու աշնան գործքի արգելք չեն ըլլար : Իսպաց աշխատանքը կամ ծախոքը ալ չափէն աւելի շատ է . անանկ որ եթէ ուրիշներուն ծեծել կու տաս , պտուղներուն տասնին մէկ մասը անոնց տալու ես , իսկ թէ որ դուն կը ծեծես , տան բոլոր մարդիկներովք ձմեռը անոր պէտք ես աշխատիլ :

Կենդանիներու կոխել տալով՝ գործքը շուտ կը լմնայ . թէ որ մասնաւոր տեղ շինուած է , հատերն ալ աղէկ կը ընան մաքրուիլ , ձմեռը պարապատեններ ձիերը կամ եղերը վրայէն վազցընելով . բայց բոլոր յարդը կ'ապականի , կենդանիներու տակ տարածելէն ու աղբը շատցընելէն զատ՝ ուրիշ բանի չծառայեր , հասկերու մէջ ալ շատ հատեր կը մնան :

Կալով ու կամնով գործքը շուտ ու քիչ ծախքով կ'ըլլայ , յարդը կենդանիները սիրով կ'ուտեն , բայց հատերը մաքրուր չեն ելեր , մէջը շատ մանր քարնը ու անշահ հունտեր կը մնան , որոնք վեր-

ջէն պէտք է ստըկել ու մաքրել, չէ՞ հացը ձեր մակ ու համով շըլլար. աս կերպը մինակ ամառը երկայն՝ չոր ու տաք երկիրներ կը ընայ յաջողիլ, ու անանկ տեղերը թէ որ մէկ տարի կալի ատեն անձրեւները կոխեն, բոլոր հատերը կը բուսնին, կ'ապականին, որն որ թէպէտ ալիւրէն չիմացուիր, բայց հացը փուռի մէջ կը տարածի, տակն ու վրան կը կարծրանայ, մէջը խաւիծի պէս ջրոտ կ'ըլլայ ու անհամ անուշութիւն մը կը ստանայ: Ասոր համար շատ ատեն անձրեւ եկած գաւառներ կալով չեն զատեր: Արկրագործը իր երկրին օդը ու ուրիշ հանգամանքը նայելով, առ երեք կերպէն մէկը, որն որ կ'ուզէ, ընտրէ:

ՑՈՐԵՆԵՎԵՆՆԵՐԸ ՊԵՀԵԼՈՒ ՎՐԵՅ

Մաքրած պտուղները երկու կերպ կը ընայ պահուիլ, մէկը՝ գետնի տակ չոր հողերու մէջ, ու մէկալը բարձր շտեմարաններու մէջ: Առջինը՝ չոր տեղ փորած հող մի է, որուն մէջ յառաջ սաստիկ կրակ կը վառեն, պատերը ու յատակը աղէկ կը չորցընեն, պաղելէն ետքը յատակը յարդ կը տարածեն, վրան ցորենը կը լեցընեն, ու վրան յարդով ու հողով կը դոցեն, մինչուկ պղտիկ բլուր մը կը հանեն վրան, որ մէջը ջուր չանցնի. ասիկայ շատ դիւրին է ու ծախքը քիչ, բայց ամէն անգամ նայելը դժուար ըլլալով վտանգաւոր է, կը ընայ ապականիլ:

Արկրորդը՝ գետնէն բարձր, մասնաւոր շինած՝ երկու երեք դստիկոնով շտեմարան է, որուն ամէն դստիկոնը չորս կանգունի շափ բարձր է, յատակը քարով կամ կղմինտրով հիւսած, որ պաղ պահէ: Հով բանելու համար յատակէն կանգուն մը բարձր դիմացէ դիմաց պատուհաններ ունի երկաթի թելով հիւսած, որ թռչունները ներս չմանեն, երկաթի կամ փայտէ դռներով, որպէս զի անձրեւի ու ձիւնի

ատեն գոցուին : Որուն մէջ պատուղները պատէն մէկ կանգուն հեռու կը տարածեն, ցորենը ու հաճարը կանգունէն պակաս, ու դարին, վարսակը կանգուն մը բարձրութեամբ . նոր դրած ատեն ու խոնաւ կամ տաք ժամանակ՝ շաբաթը երկու անգամ, ուրիշ ժամանակ՝ մէկ անգամ, գլխէ ի զլուխ տակն ու վրայ կը դարձընեն : Խւզոտ բաները մէկ թիղէն աւելի բարձր չեն տարածեր, ան ալ աղէկ մաքրած պիտ' որ չըլսայ, որ տաքնալով չծմրին . դարձընելու ատեն ալ բոկիկ կը քալեն, որ չճրդմուին : Վէկալ ընդեղէնները կանգուն մը բարձրութեամբ կը տարածեն : Ակէն զգուշանալու համար, պատերուն քովերը աղէկ պէտք է նայիլ, որ ծակ մը երեւնալուն պէս կիրով ու մանր քարերով շուտ մը գոցուին : Աս պատուղներէն մէկը անհոգութեամբ կ'որդնոտի նէ, որդերը ուրիշներուն շտարածած, պէտք է շուտով վերցընել, ու ան տեղը տարի մը բան մը չդնել : Չորդնոտելուն ճարը շուտ շուտ դարձընել, ու յատակը ճաթած տեղեր կան նէ, շինել շտկելն է : Պատուղները շտեմարան մտած տարին՝ հարիւրին երեք, երկրորդ տարին՝ մէկուկէս, վերջէն ալ աւելի քիչ չորնալով կը պակսին : Ուէ որ ընդեղէնները տարիէ մը աւելի կը պահես, աղէկ չեն եփուիր :

Գ. Ա. Խ. Խ. Զ.

ՑԱՆԵԼՈՒ ՏՆԿԵԼՈՒ ԲԵՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ՑԱՆԵԼՈՒ անկելու հասարակ բաները շատ աղէկ չբուսնելուն համար, կամ մասնաւոր բաներ եւ կամ մասնաւոր տեսակներ կը ցանեն : Ասոնց վրայ մէկիկ մէկիկ հոս տեղս կ'ուզեմ խօսիլ :

Աս ցորենը կամ հաճարը երկու տեսակ է, մեկը քիչ մը կարմիր ու մեկալը ձերմակ. ասոնց երկուքին ալ ալիւրը ձերմակ կ'ըլլայ: Դ'երմակին տունկը ցորենի շափ փափուկ չէ, խոնաւ տեղեր շուտ շապոիր, ու ածուխ հիւանդութիւնը շուտ չունենար: Ալ աւելի կարմիրը, որուն կոթերը հաստ ու արմատները խորունկ ըլլալով, ածուխէն ու մեղքացողէն շատ շվախնար, ու առատ պտուղ կու տայ: Աս տեսակը պարսկաստան, Խոտայիս ու Գերմանիա շատ կը ցանեն. որն որ կաւոտ ու բաղադրած երկիրները շատ կը սիրէ, աւազուտ երկիրներն ալ կը բուսնի, բաւական որ շատ չոր չըլլայ: Օքանը ու կաւոտ տեղեր հատերուն ալիւրը շատ ու կեղեւը բարակ կ'ըլլայ. իսկ առազուտ երկիրներու մէջ անոր ներհակն է: Խնքը իրեն հետ ու ուրիշ պտուղներու հետն ալ շատ կը համաձայնի, անոր համար իր արտին վրայ շատ տարի կը ընայ ցանուիլ, ու ամէն տեսակ պտուղներու արտերուն վրայ ալ կը ցանուի ու կը յաջողի, մինակ՝ կաղամի, գետնի խնձոր, կարմիր բանջար, եղիալտացորեան, կտաւ, կանեփ ու հասարակ հաճար քաղած արտերուն վրայ չըուսնիր: Արաք պատրաստելը՝ առջի տարին ինչ պտուղ որ ցանուած է, անկէ կախում ունի, անոնց յարմարութեանը նայելով՝ մէկ կամ երկու կամ երեք անգամ հերկելու է: Հողը հարկաւոր չէ շատ բարակցընել. կակուղ արտերու վրայ ցանելէն ետքը հերկելու է, ու կառոտներու վրայ ցանելէն ետքը մինակ տափնելու է: Աղքը կամ ցանելէն յառաջ կամ ետքը դրեր ես, նոյն բան է. իրեն համար ամէն աղքը աղէկ է, բայց ձիու ու հաւիաղը աւելի կը սիրէ, իսկ թէ որ շատ կը դնես, կը պառկի: Հուրտ տեղեր օգոստոսին, տաք տեղեր սեպտեմբերին՝ հոկտեմբերին,

ու աւելի տաք տեղեր՝ ալ ուշ կը ցանեն . բայց
քիչ մը կանուխ ցանելը ուշ ցանելէն աւելի աղէկ
է : Հյանելուն չափը՝ կանուխ կամ ուշ ցանելը ,
հողին տեսակը, նոյն արտի վեայ առջի տարին բու-
սած պտուղը ու հունտին աղէկութիւնը կ'որոշեն :
Վարնան, թէ որ շատ վայրենի խոտ կը կոխէ ,
տափնելու է, ու նայելու է որ ձմեռը արտի մէջ ջրեր
չժողվին, որ սառելու վտանգ չըլլայ . թէ որ շատ
տկար է, ձմեռը սառած ատեն վրան աղբի ջուր
ցանելով կը զօրանայ . ու շատ զօրաւոր է նէ, դար-
նան ճիւղերը չարձակած՝ տերեւները կտրելու կո-
վերուն տալու է, որ չպառկին : Հնձելու ատենը
յուլիս կամ օգոստոս ամիսն է, ու տաք տեղեր՝
ալ կանուխ : Հնձելու ատենը կանցընես նէ, ման-
գաղով շատ կը կոտրին . հունձքի ատեն եղանակը
խոնաւ կ'ըլլայ նէ, ալիւրը աղէկ չըլլար : Ասիկայ
դարնան ցանելու յարմար չէ, ինչու որ ամէն ա-
մառուան պտուղներէն անշահ կ'ըլլայ :

ՀԱՅԱՐԵԱԿ ՑՈՐԵՆԻ ՎՐԱՅ

Հյորենը շատ տեսակ է, որոնք հատերուն,
հասկերուն ու յարգերուն գոյնէն ու ձեւէն կ'իմա-
ցուին, որոնց մէջ հասարակ ցորենը առջինն է .
աս ալ երկու տեսակ է, մէկը՝ երկայն հասկեր ու
քիստեր ունի, մէկալը՝ երկայն հասկեր ունի, բայց
մերկ է, քիստ չունի : Առջինը հաստ ցօղուն ունի,
ածիսոյ ու ժանգի հիւանդութիւններէն շատ չվախ-
նար, քիստերուն պատճառաւը՝ թռչունները չեն
կըրնար ուտել, ու գարնան ցանելը աղէկ է . եր-
կրորդին հատերը բարակ կեղեւ ունին, ու բարակ
ալիւր կու տան :

Հյորենը լեռնային ու ճախին տեղ չսիրեր .
կաւոտ արտերը, մանաւանդ թէ որ մէջը կիր ալ
կայ նէ, շատ կը սիրէ : Կակուղ հողի վրայ, թէ
որ բաւական ոյժ ու խոնաւութիւն ունենայ, կըրնայ

բուսնիլ . բայց թէ որ չոր է , ձաւարցու ցորեն ցանելու է :

Աս ցորենը առջի տարին՝ հանդիստ կեցած արտի վրայ կամ ծխախոտ , բակլայ , եղիպտացորեան , առուղյատ , ձմերուկ ու բամբակ տնկած արտերու վրայ աղէկ կը բուսնի . թէ որ գետնի խնձորը կանուխ կը հասնի ու երկիրն ալ զօրաւոր է , ան ատեն անկից ետքն ալ կըբնայ յաջողիլ ցորենը , իր արտին վրայ երեք տարիէն յառաջ կը ցանեսնէ , աղէկ չըլլար : Աղէկ առուղյատի արտը մէկ անգամ հերկելէն ետքը ցանելու է , ու խոտ կոխած արտը երկու հեղ հերկելու է . ասանկ ալ առջի ցանած բաները ու հողին տեսակը մտածելով , մէկ երկու կամ երեք հեղ հերկելու , ետքը ցանելու է : Պարարտ երկիրը՝ ալ աւելի հինցած պարարտութիւնը շատ կը սիրէ . անոր համար վերը ըսուած պտուղները քաղելէն ետքը տնկելը աղէկ կ'ըլլայ , վասն զի առջի տարին անոնց համար շատ աղը դրուած է : Բայց թէ որ երկիրը բաւական պարարտ չէ , ցանելէն յառաջ աղբը շափաւոր դնելու է , ապա թէ ոչ շատ կը դնես նէ , կը պառկի : Հանելու ժամանակը երկրին դերքը ու եղանակը կ'ուրոշեն . հասարակ ամիսը սեպտեմբեր ամիսն է , բայց ցուրտ երկիրներ քիչ մը յառաջ , իսկ տաք տեղեր քիչ մ'ալ ետքը կը ցանեն : Առուղյատի արտի վրայ քիչ մը աւելի , ու ծխախոտի կամ հանդիստ տուած արտի վրայ քիչ մը պակաս կը ցանեն . որուն հասարակ չափը մէկ լծվար արտի վրայ , որ հարիւր կանգուն երկայն ու լայն է , ու մսուն տաճկի լիտը ցորեն է : Հանելէն ետքը կակուղ արտերը կը հերկեն , ու կը տափնեն , իսկ կաւոտները միայն կը տափնեն : Երկու տարուան ցորեն կը ցանես նէ , ածուխ չըլլար . թէ որ նոր ցորեն ցանել կ'ուղես , կրով թրջելու է , ինչպէս վերը գրեցինք : Ինէ որ արտին հողը ձմեռը շատ նստած ու կարծրացած ,

կամ շատ խոտ կոխած է, գարնան չոր ատեն մը տափնելու է, իսկ եթէ սառելով հողը շատ բարձրացած է, դլանելու է. ցորենը տկար կ'երեւայ նէ՝ ձմեռը աղբի ջուր տալու է. եթէ շատ զօրաւոր է, ճիւղեր չարձակած տերեւները կտրելու է, որ չպառկի:

Հյորենը շատ կը հասնի նէ, կեղեւը կը հաստընայ, ալիւրը կը սեւնայ, հացը համով չըլլար, ու հնձելու ատեն շատ կը թափի, բայց կտրելով տնկելու ատեն քիչ կը թափի: Հնձելէն կամ կտրելէն ետքը անձրեւ չկերած ջանալու է վերցընել: Ոյնակ՝ ցանելու համար թող տալու է, որ աղէկ հասնի:

ԱՄԵՐԻԿԱՆ ՑՈՐԵՆԻ ՎՐԱՅ

Հյորենը գարնան ալ կը ցանուի. ուր որ ձմեռուանը սաստիկ ցրտէն վնասած է, գարնան ալ կը ցանեն, բայց ձմեռուանին չափ աղէկ չըլլար, հատերը մանր ու ալիւրը անշահ կ'ըլլայ, աղէկ՝ զօրաւոր ու ամէն դին հաւասար արտ կ'ուզէ. հունտը ձմեռուանէն աւելի ցանելու է, ու կանուխ պիտ' որ ցանուի: Տարի մը յառաջ գետնի խնձոր, կանեփի, ծխախոտ, ու ասանկ բաներ ցանած արտերու վրայ ցանելը աւելի ապահով կ'ըլլայ: Վմառուան ցորենին՝ ածուխ ու ժանդ շատ կը պատահին, ու ձմեռուանէն քառորդ մաս մը պակաս պտուղ ու հինգերորդ մաս մը պակաս յարդ կու տայ:

ՀԱՃԵՐԻ ՎՐԱՅ

Հաճարը շատ յարդ կու տայ, ցորենին պէս հողի զանազանութիւն չունի, ուրիշ պտուղներուն չըուսած տեղերն ալ կը բուսնի: Վլիւրը հասարակ կամ ձաւարցու ցորենին ալիւրին չափ ճերմակ չըլլար, բայց ցորենի ալիւրին հետ խառնելով հացը համով կ'ըլլայ: Շատ տեղ մինակ հաճարի ալիւ-

թէն ալ հաց կը շինեն, որ շատ առողջ ու կշտացնող հաց է, ու տանուհինք օր կը պահովի, չորսար : Ասիկայ կը բոհրեն, կը ծեծեն, ու խահուեի պէս ալ կը խմեն, որ մարդուն շատ մնուն կու տայ, ու համն ալ քէշ չէ : Հաճարը ամէն տեղ կը յաջողի, բայց աւազուտ տեղերը շատ կը սիրէ, բաց ի թաց տեղէն ուրիշ տեղ չկայ որ չփրէ, բայց զօրաւոր արտերու վրայ շատ պառող կու տայ : Իր արտին վրայ շատ տարիներ կրօնայ ցանուիլ, ասանկ ալ ամէն պտուղներու արտերուն վրայ . միայն՝ թէ որ ան պտուղներէն ետքը ցանուելու ըլլայ, որոնք ուշ կը քաղուին ու արտը տակն ու վրայ կ'ընեն, աղէկ չյաջողիր : Վմենէն աղէկ՝ կենդանի արածած, առուղյատի, ծխախոտի, եգիպտացորենի, ցորենի ու վարսակի արտերու վրայ հանգիստ կը բուսնի : Հյանելէն յառաջ՝ արտը հերկելով աղէկ կակղցընելու է, ու երկիրը որչափ որ ծանր ու կարծր է, այնչափ աւելի հերկելու է : Կակուղ արտերը հարկ չկայ շատ հերկել . թէ որ խոտերը մաքրելու համար հարկաւոր ալ ըլլայ, ցանելէն երկու՝ երեք շաբաթ յառաջ դագրելու է, որ հողնստի : Վմէն տեսակ աղբը իրեն համար աղէկ է, հին կամ նոր աղբ, աղբի ջուր, խոտ, առուղյտ, ինչ որ ըլլայ . մինակ ծանր արտերը քիչ մը աւելի աղբ կ'ուղեն : Ոչխարի ու ձիու աղբը քիչ մը հինցած պիտ' որ ըլլայ, որ չայրէ : Բաղադրած հողը ու մոխիրը ամէն տեսակ աղբէն աւելի կը սիրէ : Ասիկայ ձմեռուան պտուղներուն վրայ, տմենէն յառաջ կը ցանեն : Ենաներու վրայ սեպտեմբերի մէջ կը ցանեն . կաւոտ, չոր ու աւազուտ արտերու վրայ՝ անձրեւոտ ու խոնաւ ատենեներ : Հյանելու շափը ցորենին հետ նոյն է չափելով եւ ոչ թէ կշռելով . ցանելէն ետքը շատ տեղ մինակ կը տափնեն : Ուրիշ հարկաւոր գործքերը ցորենին պէս են, բայց գարնան նորէն տափնել, ու տերեւ-

ները կտրել չըլլար . թէ որ շատ զօրաւոր է , սառած ժամանակը վրան ոչխար կ'արածեն : Հնձելու ժամանակը ցորենէն յառաջ է : Ենձրեւը ցորենին չափ վնաս չտար ասոր :

ԱՄԵՌՈՒՏԵՆ ՀԵՃԱՐԻ ՎՐԱՅ

Վմառուան հաճարը կը ցանեն կամ դարին չյաջողած երկիրներու վրայ , կամ թէ անձրեւներուն ու կանուխ ցրտերուն պատճառաւ՝ երբ որ աշնան չեն կրնար տնկել : Գարնան՝ երկիրը չորցածին պէս կը ցանեն . անոր համար արտը յառաջ կը հերկեն՝ կը պատրաստեն , ու ցանելէն ետքը մինակ կը տափնեն , որ երկրին խոնաւութիւնը չկորսուի ու աղէկ պտուղ տայ , ինչու որ զօրութիւնը ամառուան հաճարին վնասակար է : Հնձելու ատենը ձմեռուանէն շատ ետքն է , ու պտուղը անկէ քառորդ մը պակաս կ'ելլէ :

ԶՄԵՌՈՒՏԵՆ ԳԵՐԻՒԽԻ ՎՐԱՅ

Չմեռուան դարին տարբեր տեսակ է՝ վեցանկիւն ու չափաւոր երկայն հասկերով , որոնց ամէն մէկը վրան ութսուն՝ իննսուն հատ ունի : Տաք տեղեր ու կաւոտ արտերը աղէկ կը բուժնի , չոր ու տկար հողերը չսիրեր : Հանգիստ արտը , նաեւ բակլայի՝ առուռուատի արտերը շատ կը սիրէ . վարսակի ու ցորենի արտերն ալ կը բուժնի : Վրաին պատրաստութիւնը ձմեռուան ցորենի ու հաճարի հետ նոյն է , քիչ մը կանուխ կը ցանես նէ , աղէկ կը յաջողի . ցանելուն չափը ցորենին չափն է : Վսիկայ հաճարէն քանի մը շաբաթ յառաջ կը հասնի , ու տեղը շուտ մը շողդամ կը ցանուի :

ԱՄԵՌՈՒՏԵՆ ԳԵՐԻՒԽԻ ՎՐԱՅ

Վմառուան դարին շատ տեսակ է , որոնց մէջէն երկու տեսակը շատ կը անկեն . մէկին հա-

տերը խոշոր ու հասկերը՝ երկու շարքով են, իսկ մէկալին հատերը մանր ու հասկերը՝ չորս շարքով են: Առջինին հատերը գեղեցիկ ու շատ ալիւրով են, բայց աղէկ երկիր կ'ուզէ: Ա՛էկալը անպառը արտի վրայ ու ուշ ցանելով ալ կը բուսնի. չը եղանակներէն քիչ կը վնասի, ու յաջողելը ապա հովէ: Ը ատ տեղ ձմեռուան գարին ալ՝ ամառուանին տեղ կը ցանեն:

Վ մառուան գարին կը նայ ցուրտ տեղ, տաք տեղ ու լեռան վրայ յաջողիլ. չափաւոր կաւոտ երկիրը աւելի կը սիրէ՝ պաղ ու խոնաւ տեղերը, աւազուտ կակուղ արտերն ալ կը սիրէ: Կարծր՝ ցուրտ կամ ակար կամ թթու արտերը չուզէր: Երկու շարքով խոշոր գարին աւելի կաւոտ արտ կ'ուզէ, իսկ չորս շարքով մանրը աւելի կակուղ երկիր կ'ուզէ: Կաղամբի, կարմիր բանջարի, ու ասանկ բաներու, ցորենի, հաճարի ու ձմեռուան գարիի արտերու վրայ շատ կը յաջողի. շողգամի ու իր արտին վրայ աղէկ չըլար: Հանելու արտը աղէկ հերկած տափնած պիտօր ըլլայ. ընդեղէնի արտերը երկու՝ երեք անգամ հերկելու է. կաւոտները ձմեռ չեկած հերկելու է, որ ձմեռը սառելով հողի կոշերը հային, ու գարնան ցանելէն յառաջ ու ետքը աղէկ տափնելու է. Եթէ երկիրը ձմեռը կարծրացած է, յառաջ հերկելու՝ ու ցանելէն ետքը տափնելու ու գլանելու է: Վ քտին առջի տարուան պտղուն համար աղք գրուած է նէ, նորէն դնել հարկաւոր չէ, չէ նէ՝ ձմեռուան մէջ քիչ մը բան դնելու է. բայց ոչխարինը աղէկ չէ, ինչու որ կը պառկի, ու նոր նոր ճիւղեր տալով բոլոր պտուղը կ'ապականի: Գարնան երկիրը տաքնալ սկսածին պէս, ցանելու ատենն է. չափաւոր տաք տեղեր՝ մարտին, ապրիլին, իսկ աւելի տաք կամ պաղ երկիրներ՝ աւելի կանուխ կամ ուշ կը ցանեն: Հանելուն չափը՝ ցորենին չափէն հինգերորդ մաս մը աւելի է. անկէ աւելի կը ցա-

նես նէ կը պառկի, քիչ ցանես նէ՝ խոտ կը կոխէ . ցանած եղանակը ըոր է նէ ու գարին մանր, քիչ մը աւելի կը բնայ ցանուիլ : Հունար երբեմն կը փոխես նէ, շատ աղէկ կը բուսնի: Ասիկայ շատ տեղ կակուղ արտի վրայ ցանելէն ետքը մինակ կը հերկեն, ու ծանր հողով արտի վրայ կը տափնեն ալ . բայց շատ կակուղ ու թեթեւ հողով արտերը գլանել պէտք է: Հնձելու ժամանակը, ձաւարցու ցորենին հետ նոյն է: Շատ հասնելու թող մի տար, գեղիննալ սկսածին պէս հնձէ, որ հնձելու ատեն հասկերը չկոտրին, ու հատերը չժափուին . թէ որ պատճառի մը համար հնձել չկը բնալէն՝ շատ հասած է, առտուան ցողերու ատեն հնձելու է: Մինդ վեց օր չորնալէն ետքը վերցընելու է . ասոր քիչ մը անձրեւ վեաս չըներ, բայց թէ շատ թրջի, հատերը շատ կը թափուին, ալիւրը սեւ կը լայ:

ՎԵՐՍԱԿԻ ՎՐԱՅ

Ա արսակը գարնան կը ցանեն . ասի երկու տեսակ է, քրստոտ ու մազոտ . առջինին հատերը լեցուն են ; ծեծելով դիւրաւ կը թափուին ու մաքուր կ'ելլեն . մազոտին հատերը խոշոր ու կոթերը հաստ են, ու քէշ եղանակներու ատեն շատ շնն թափիր : Ասոնք ալ տեսակ տեսակ կ'ըլլան :

Ա արսակը՝ գարիին չյաջողած տեղերն ալ կը յաջողի . ամէն տեսակ հողը կը սիրէ, բաւական է որ քիչ մը զօրութիւն ունենայ . կաւը, աւազը, ճախինը իրեն համար նոյն բան է . չափաւոր խոնաւ ու միջակ զօրաւոր արտերու վրայ աւելի կ'ամի: Իր արտին վրայ ու ամէն տեսակ պտուղներու արտին վրայ կը յաջողի . բայց նոր արտերը, առուոյտինը ու կանաչեղէններունը շատ կը սիրէ, մինակ շատ պարարտ արտերու վրայ՝ տարի մը ցորեն ցանելէն ետքը վարսակը պէտք է ցանել, որ չպառ-

կի: Վասոր ամեն տեսակ աղբը աղեկ է, աղբ չդրած
ալ կ'աճի, բայց կրուտ ու բազաղբած հողով արտի
վրայ շատ կ'աճի, ու գարիի շափ երկրին ուժը
շառնուր: Հյորենի արտը անդամ մը չափաւոր, ու
ձմեռ չկոխած՝ անդամ մ'ալ խորունկ հերկելու է:
Կանաչեղենին արտը ձմեռ չեկած՝ անդամ մը խո-
րունկ, թէ որ արտի վրայ արմատի խոտեր շատ
են, երկու անդամ հերկելու է ու թող տալու է,
ու գարնան ամեն պտուղներէն յառաջ, երկիրը՝
գործելու շափ չորցածին պէս աղեկ մը տափնելու
է, ու ցանելէն ետքը դարձեալ նորէն տափնելու
ու գլանելու է: Հողը շատ կակուղ է նէ, ցանելէն
ետքը դարձեալ հերկելու է: Հանելուն չափը՝ ցո-
րենին չափէն երրորդ մաս մը աւելի է, բայց միշտ
չափելով իմանալու է: Քիչ մը մեծնալէն ետեւ,
եթէ շատ հունաի խոտեր կը կոխեն կամ արտը
անձրեւներէն շատ կը կարծրանայ, յառաջ պէտք
է տափնել, ու ետքը մնացածներն ալ ձեռքով հա-
նել ու մաքրել: Հնձելու հասարակ ատենը օգոս-
տոսի մէջ դեղընցած ատենն է. շատ կը հանի նէ,
հնձած ատենը կը թափի: Հնձելէն ետքը ութը՝
տասը օր պէտք է թող տալ օր չորնայ. վրան ան-
ձրեւ մը կու գայ նէ, հատերը աւելի կը լեցուին,
բայց շատ անձրեւներէ կ'աւրուին. անոր համար
անձրեւոտ երկիրներ՝ գարին ալ ու աս ալ կը կա-
պեն, ու ոտքի վրայ շիտակ չորս կամ հինգ
հինգ կը կայնեցընեն օր չորնան:

Բ Ե Ւ Ն 2

Ծրինձը անանկ պտուղ մըն է, որ ջրի մէջ
կը ծլի, ջրի մէջ կը մեծնայ ու ջրի մէջ կը հաս-
նի, անոր համար ամեն հողի վրայ կը բումնի,
բաւական է օր շիտակ ու արեւի դէմ արտ ըլ-
լայ, ու մէջը ջուր թող տալը ու կտրելը կարելի
ըլլայ:

Բարինձ ցանելու տեղը ձմեռուքնէ փորելով
կամ հերկելով հողը աղէկ մանրելու ու երեսը շիտ-
կելու է, քառանկիւն կամ ուրիշ ձեւով բաժնելու
է՝ մէջը հողէ բարձր ցանկեր շինելով, որպէս զի
ջրին գէմ կենան, թող չտան, որ ջուրը մէկ քա-
ռանկիւնը չլեցուցած՝ մէկալ քառանկիւնին մէջ
վաղէ։ Առջի քառանկիւնը մեծ պէտք է շինել,
որ մէջը շատ ջուր ժողվելով ցորեկը արեւէն տաք-
նայ, ու գարնան ցրտկեկ դիշերները միւս քառան-
կիւններուն մէջ վաղելով ցուրտէն պահպանէ։
Խթէ արտը պարարտ է, ամէն տարի նոյն տեղ
ալ կը ցանուի, ու կը նայ արտը փոխուիլ։ Որո՞ք
որ արտը կը փոխեն նէ, առջի տարին բրինձ ցա-
նած տեղը՝ երկրորդ տարին եգիպտացորեան կը
ցանեն, երրորդին՝ ցորեն ու առուցյա, չորրորդին՝
դարձեալ առուցյա, ու հինգերորդին՝ նորէն բրինձ
կը ցանեն. շատերն ալ երեք տարի ուրիշ բան կը
ցանեն, ու չորրորդին՝ դարձեալ բրինձ։

Ամէն տարի նոյն տեղ ցանելու համար բրինձը
հնձելուն պէս՝ խոտերը արմատէն աղէկ մաքրելու
է, որ բոլոր արտը խոտերով չլեցուի, ու բրինձը
աղէկ բուսնի։ Արտը ձմեռ չեկած պէտք է հեր-
կել, որ մնացած կոթերը արմատներովը մէկ տեղ
փառին. գարնան աղը դնելու է, մէյ մ'ալ հերկե-
լով ու տափնելով հողը բարակցընելու է, ու ցան-
կերը շինելու է։ Ասոր աղաւնիի ու հաւի աղըը
ամենէն աղէկ է. բայց ան չկայ նէ, կովինը ու
ձիունն ալ կը նայ ըլլալ։ Յատակին շտկութիւնը
իմանալու համար մէջը ջուր կը թողուն, ու ցած
եւ բարձր տեղուանքը կը շտկեն։ Երինձի արտե-
րէն աւելցած ու լճի ջուրը՝ ասոր շատ աղէկ է.
Բայց թէ որ ասո՞ք չկան, ու մօտիկները գետնէն
բխած կամ գետէն բաժնած ջուր կայ նէ, արտե-
րուն վերի կողմը շատ ջուր ժողվելու համար մէծ
քառանկիւն մը շինելու է, որ ջուրը հոն տեղը

արեւէն քիչ մը տաքնայ, ու հոնկից արտերու մէջ վաղէ: Ու որ ջուրը աղի է, աղը ժողված փոսէն կ'անցընեն, որ աղը քիչ մը պակսի: Վարիլի կամ մայիսի մէջ խոշոր՝ ծանր ու մասնաւոր զատած բրինձին հատերը կեղեւով, աղէկ տեղերու մէջ քիչ մը ցանցառ, ու անշահ տեղերու ջրին մէջ քիչ մը խիտ ցանելու է: Իուսածին պէս ջուրը կը կտրեն, որ տնկերը արեւին տաքութենէ զօրանան, ու աս ատենները մէկէն շատ ջուր պէտք չէ թող տալ, որ ջուրը բարձր ըլլալով տնկերը ջրին երեսէն դուրս ելլելու համար, շափէն աւելի երկրն նալով, չտկարանան. բաւական է որ արմատնին ջրով գոցուին: (Օրէ օր մէծնալով, ջուրն ալ ինչուան չորս՝ հինգ մատ բարձրացընելու է: Ըստ փորձերով իմացուեցաւ, թէ ինչուան որ բրինձը կը ծաղկի նէ, ու թէ օր մէյ մը ջրելն ալ բաւական է, բայց անկէ ետքը շատ ջուր կ'ուզէ հասնելու համար: Եղէդ կապելու ատենները երկու՝ երեք անգամ ջուրը կտրելու ու խոտերը մաքրելու է: Հասարակօրէն օգոստոսի մէջ կը հասունանայ, բայց տաք երկիրներ՝ ալ յառաջ: Կտրածին պէս՝ կը ծեծեն, բրինձը կը թափեն, կը չորցընեն, վերջը գարձեալ կը ծեծեն բրինձին կեղեւները հանելու համար:

ԲՐՒՅՇԻ ՀԻՒՄՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎՐԱՑ

Վասնցմէ առջինը լորտնուկն է, որ ամեն տարի ցանած ու ձորերու մէջ գտնուած բրինձի արտերու մէջ անանկ կը շատնայ, որ տնկերը բուսածին պէս՝ ուտելով, բոլոր արտը կ'ապականէ: Վար ճարը շուտով ջուրը կտրել է, որ արտը չորնալով, աս գարշելի կենդանիներն ալ կորսուին:

Երկրորդը՝ պտուղնին թափելն է. թէ որ աս հիւանդութիւնը արտի մը մէջ իյնայ, բրինձը կը մէծնայ, կը հանի, բայց դպածին պէս բոլոր

կը թափի . հատերը տկար, կարմիր ու անհամ կ'ըլլան . թափածները ցանելէն ու բումնելէն ետքը , նոյն հիւանդութիւնը կ'ունենան , անոնց պտուղն ալ կը թափի . անոր համար հունտը փոխելու է , ու ան արտին վրայ քանի մը տարի ուրիշ բան ցանելու է :

Այրորդը ուշանալն է . որ թեպէտ կ'աճի ու հասկեր կու տայ , բայց պտուղը չհամնիր կամ մինակ ծայրինները կը համնին , պարուտակներու մէջ պարապ կամ պղտիկ հատեր կ'ըլլան : Ասոր դըխաւոր պատճառը ամառուան եղանակներուն խոնաւութիւնը , ցրտութիւնը կամ տուած ջրին պազութիւնն է , որ ատենօք մեծնալը կ'արգելու . երբեմն ալ շատ ուշ ցանելէն կ'ըլլայ : Աս հիւանդութիւնը չպատահելու համար՝ ջուրը վերի դրած կերպով տաքցընելու է , շատ անձրեւի ատեններ երբեմն երբեմն ջուր տալու չէ , որ արմատները արեւէն տաքնան , ու կանուխ ալ ցանելու է :

Չորրորդը ժանգն է , որ երկու տեսակ է , պղտիկ ու մեծ . պղտիկը՝ բրինձը գլուխ շտուած կը պատահի , ու մեծը գլուխ տալու կամ տուած ատենը : Աս հիւանդութեամբ տնկերը շատ շուտ ու զօրաւոր կը մեծնան , բայց տեղ տեղ կարմիր ժանգեր կը կապեն , ու կը չորնան , թէ որ ճարը չգտնուի : Ասիկայ տնկերուն սաստիկ զօրութենէ կը պատահի , անոր համար նոր ու շատ զօրաւոր արտերու մէջ շատ կ'ըլլայ : Ասոր ճարը է , արտին սաստիկ զօրութիւնը յառաջ ուրիշ բան ցանելով տկարացընել , թէ որ փոխելու արտ է . ու աղբը քիչ գնել , թէ որ ամէն տարի բրինձ ցանելու արտ է : Այրբ որ բրինձը աճելու ատենը շատ երկրննալով , ժանգի վախ կ'երեւնայ նէ , ջուրը շուտով կտրելու , ու շատ օրեր թող տալու է , որ աղէկ չորնայ երկիրը , ու տնկերը տկարանան . դեղիննան ալ , վախ չկայ : Ասիկայ օդուտ չըներ նէ եւ կամ անձրեւ-

Ներէն արտը չկրքնար չորնալ նէ, դլուխ չտուած՝
կանաչը շատ հեղ կտրելու կամ վրան կենդանի
արածելու է։ Շատ տեղ ալ ջուրը անանկ կը բար-
ձրացընեն, որ ջրէն դուրս մինակ ծայրերը կ'երեւ-
նան։ Այն ժանդը կը սկսի նէ, ամենեւին ճար
չկայ, ամէնը կ'ապականէ։

ԵԳԻՊՏԱՑՈՒԵՆԻ ՎՐԱՅ

Եղիպտացորեանը շատ պտուղ կու տայ, մար-
դը կը կշտացընէ. Խոզերու, հաւերու ալ կերա-
կուր կ'ըլայ : Կոթերու տերեւները կենդանիներու
աղէկ կերակուր են, շաբարի շատ հիւթ ունին,
անանկ որ ծեծելով կրքնայ ջուրը հանուիլ ու օշա-
րակ շինուիլ . պտուղ ծածկող տերեւներէն ալ
աղէկ խոտէ անկողին կը շինեն : Խոնաւ ու տաք
տեղերը շատ կը սիրէ . ուր որ խաղողը կը յաջո-
ղի, հոն եղիպտացորեանն ալ կ'աճի : Շատ հով
զարկած տեղեր ցանելը աղէկ չէ, ինչու որ հովը
տնկերուն կը վեասէ : Բաց ի կապոյտ կաւէն՝ ու-
րիշ ամէն տեսակ հողերէն գոհ է . բայց պարարտ՝
խորունկ ու դեղին կաւով արտերը շատ կը սիրէ .
պարարտ աւազուտ տեղուանք ալ կը բուսնի : Ամէն
պտուղներէն ետքը կը ցանուի, արտի վրայ շուտ
կը ծլի, անոր համար ասոր արտին վրայ ցորենը,
վարսակը, ամառուան գարին ու ծխախոտը աղէկ
կ'ըլան : Շատ աղը չուղեր, ամէն տեսակ աղըը
յարմար է իրեն, բայց հարկաւորութեան տեղե-
րունը աւելի կը սիրէ : Աղէկ կակուղ հող կ'ուղէ,
անոր համար արտը կը հերկեն ու թող կու տան,
որ ձմեռը սառելով կակղնայ : Գարնան ցրտերէն
կը վախնայ, անոր համար ապրիլի ետքերը՝ տաք
տեղեր քիչ մը յառաջ ցանելու է : Հանելու հա-
մար աղէկ՝ խոշոր հատերը կ'առնուն, որ գլուխնե-
րուն մէջ տեղերը ամբողջ ըլան, ու յառաջ քիչ
մը թրջոց կը դնեն : Դեռ կանաչ ատեն կտրելու

ու կենդանիներու տալու համար ալ կը ցանեն : Պտուղը հասցընելու համար բրիչով մէկը մէկալէն կանգուն մը հեռու պէտք է տնկել, ամեն մէկ ծակին մէջ չորս՝ հինգ հատ գնելով, ու վրան քիչ մը հող ծածկելով . թէ որ ետքէն մէջի խոտերը հերկելով մաքրեն պիտ'որ, կարգաւ տնկելու է : Անձնալու ատենը մէջերը երկու անդամ կը փորեն կամ կը հերկեն . քիչ մը մեծնալէն ետքը չորս կողմերնին կէս կանգուն հողով կը գոցեն : «Օաղկելէն ետքը քովերէն տուած ծիւղերը կը բրցընեն, տկար հասկերու հետ մէկ տեղ . երկու երեք հասկեն աւելի թող չեն տար : Ետքը վերի փունջերն ալ կը բրցընեն՝ կենդանիներու կու տան : Տաք տեղեր՝ օգոստոսին ու քիչ մ'ալ յառաջ, ու պաղ տեղեր՝ սեպտեմբերին ու քիչ մ'ալ ետքը կը քաղեն : Արայի տերեւները կը հանեն, ու հով բանելու տեղ մը կը տարածեն, ու ինչուան կը չորնան նէ, շատ անդամ կը խառնեն, ետքը ձմեռը ծեծելով կամ շփելով պտուղները կը հանեն :

ԿՈՐԵԿԻ ՎՐԱՑ

Կորեկը շատ պտուղ կու տայ, որուն յարդը կենդանիները սիրով կ'ուտեն : Վսիկայ երկու տեսակ է, հասարակ, ու ձիու կորեկ : Հասարակին հատերը գորշ, ճերմակ, դեղին, կարմիր ու սեւ կ'ըլլան . աս տեսակը շատ կը ցանուի : Անէկալին ալ հատերը դեղին, կարմիր ու խահուէի գունով կ'ըլլան : Տաք տեղերը ու աղբ դրած կակուղ արտերը շատ կը սիրէ . չորութեան շատ կը դիմանայ, անոր համար աւազուտ տեղեր կորեկ ցանելը՝ գարի կամ վարսակ ցանելէն ապահով է : Պարարտ երկիրը կը սիրէ, բաւական որ նոր աղբ դրուած ըլլայ : Վրաը հեղ մը աշնան ու հեղ մ'ալ դարնան կը հերկեն ու կը ցանեն, վերջը կը տափնեն ու կը գլանեն : «Եոր արտերը մէկ անդամ մ'ալ հեր-

կելը բաւական է: Չիու կորեկը հինգ ամսուան ու հասարակը երեք ամսուան մէջ կը ցանեն: Հանելուն չափը ցորենին հինգերորդ մասն է: Տակը երկու անգամ կը փորեն, շատ խիտ տեղերէն այնչափ կը հանեն, որ մէկը մէկալէն թիզ մը հեռու ըլլան. թէ որ մեծ արտերու վրայ կորեկը գետնէն երեք մատ վեր կ'ելլէ նէ, խոտերը ու աւելորդները տափնելով կը հանեն, կը մաքրեն: (Օդոստոսին՝ քիչ մը յառաջ կամ քիչ մը ետքը կը հնձեն: Հատերը հաւասար չհասնելուն ու գիւրին թափելուն համար, մեծ մասը հասածին պէս շատ զգուշութեամբ կը հնձեն, կը ծեծեն ու պտուղը տարածելով աղէկ կը չորցընեն, յարդն ալ արեւի մէջ կը չորցընեն, ու ձմեռը կենդանիներու կու տան:

ՈՒՐՈՒՏ ՎՐԱՑ

Ուրուր շատ տեսակ է, ու իրենց գոյնին, հասնելու ժամանակին ու մեծութեան կողմանէ մէկը մէկալէն կ'օրոշին: Ուտելու աղէկ տեսակներն են կանաչը, խոշոր գեղինը ու ճերմակը: Ինչպէս ուրիշ ընդեղէնները, աս ալ նոյնպէս գեղին կաւով ու կրով՝ կակուղ ու չոր հողերը, փտած թեթեւ հողը ու չափաւոր խոնաւ եղանակները շատ կը սիրէ. խոնաւ՝ պաղ ու կապոյտ կաւով արտերը չախորժեր: Վմէն պտուղներու արտերու վրայ կը ցանուի, ցորենի ու գետնի խնձորի արտերը կը սիրէ, բայց իր արտը չսիրեր. գոնէ երեք տարի անցնելու է, որ գարձեալ տնկուի իր արտին վրայ: Տարի մը յառաջ աղբ դրած տեղ աղէկ կը բուսնի: Թէ որ նորէն աղբ դնել հարկաւոր կ'ըլլայ, քիչ ու յարդով դնելու է, չէ նէ՝ քիչ հատ ու շատ յարդ կու տայ: Կիր ու բաղադրած հող տարածած տեղերը շատ կը սիրէ. եթէ վրան գաճ կը ցանես կամ արտը բնական կիր ունի, պտուղը եփուն չըլլար: Վրաը աշնան մէյ մը խորունկ, մէյ մ'ալ

գարնան հասարակ կերպով կը հերկեն ու կը ցանեն : Այսուղ արտերու վրայ քիչ մը կանուխ, ու ծանր կաւոտներու վրայ ուշ կը ցանեն . ցանելու հասարակ ամիսը մարտի ամիսն է, իսկ շատ տաք կամ պաղ տեղուանք, առելի կանուխ կամ ուշ է : Այսուղ արտերը ցանելէն ետքը կը հերկեն , ու կաւոտ ծանրները մինակ կը տափնեն : Հյանելու չափը ցորենի չափն է, ու քիչ մ'ալ առելի : Ո՞էջը խոտ կը կոխէ նէ, պղտիկ արտ մը կը թնայ մաքրուիլ . բայց մեծ արտերուն շատ ծախք երթալով, ելած պտուղը ծախքին չբաւեր, անոր համար հընձելու է ու կանաչ կամ չորցուցած՝ կենդանիներու կերակուր ընելու է : Ծակ որ միշտ կը ծաղկին , ու պտուղ չեն ցուցըներ, ձեռքի մանգաղով վերի ծայրերը կը հնձեն , որ չթափուին . անոր համար չորնալէն վերջն ալ զգուշութեամբ կը վերցընեն :

ԱՅԻՒ ՎՐԵՅ

Ա իդը պտուղը առնելու համար կը ցանեն , կամ կանաչ հնձելով, կանաչ կամ չորցած՝ կենդանիներու տալու համար . երբեմն ալ աղբի տեղ, չհնձած արտը հերկելու համար , որ արտին ոյժ տայ : Ոլոռին սիրած հողերը աս ալ շատ կը սիրէ , ծանր ու խոնաւ հողերու վրայ ալ կ'աճի . նոր աղբ դրած տեղերու վրայ՝ տերեւները ու կոթերը կը մեծնան , ու քիչ պտուղ կու տան , անոր համար պտղոյն համար ցանօղները աղբ չեն դներ : Պլոտղոյն համար մինակ վիդ ցանելուն չափը՝ ցորենի հետ նոյն է : Ծակ որ յարդին կամ կանաչ խոտին համար կը ցանես , երեք մասն վիդ ու մէկ մասն վարսակ խառնելու , ու մինակ տափնելու ես . վրան անձրեւը շատ կ'ուշանայ նէ, աղէկ չյաջողիր . հընձելուն , վերցընելուն եղանակը ու ուրիշ բաները ոլոռին պէս են :

ՄԵՄՆԵՒՈՐ ԸՆԴԵՎԵՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Ի՞նդեղինները շատ ցուրտ տեղեր չեն սիրեր։ Կրենց լսյն տերեւով աճելու հիւթին շատը օդէն կ'առնուն, անոր համար երկիրը ցորենեղէններու շափ չեն տկարացըներ։ Թափած տերեւներով ու փտած արմատներով երկրին ոյժ ալ կու տան, ու գետնին շատ շուք ընելով, անպիտան խոտերը կը հեղձուցաննեն։ «Քիչ մը խոնաւ տաք ու կրոտ արտերու մէջ աղէկ կը բուսնին։ իրենց յարդերը կենդանիններու աւելի ոյժ կու տան, պտուղներն ալ մարդիկներու ու կենդանիններու աղէկ կերակուր կ'ըլան։ Արոնց վրայ արժանի է մէկիկ մէկիկ զրել։

ՄԻՍԵՌԻՆ ՎՐԱՅ

Միսեռը ալ աւելի ամէն տեսակ հողի վրայ կը յաջողի, պարարտ ու աղք դրած տեղուանք ալ առատ պտուղ կու տայ, երկիրը չողնեցըներ։ մարտին, ապրիլին մէջ կը ցանուի, յունիսին, յուլիսին մէջ կը քաղուի։ անոր համար արտին հանգիստ տարին ալ կը ցանեաս ցանել։ Միսեռ ցանելու արտը՝ անգամ մը աշնան խորունկ, անգամ մ'ալ գարնան հասարակ կը հերկեն, ու աղէկ կը տափնեն, ինչու որ կակուղ արտը շատ կը սիրէ։ Հանելուն շափը ցորենինէն քիչ պակաս է։ Տնկերը կարճ ըլլալուն համար, ձեռքով կը քաղեն, ու արեւը չորնալէն ետքը կալով կամ ծեծելով կը մաքրեն։

ԱՍՊԻ ՎՐԱՅ

Ասպին կոթերը կարճ, տերեւները մանր են, անոր համար կանաչ հնձելով կենդանիններու տալու յարմար չէ, մինակ մարդու կերակուր կ'ըլլայ, ու շատ տեսակ է, որոնց մէջ ամենէն յարգին խոշոր տափակին է, բայց տկար արտի վրայ տեսակը կը փոխէ։ կակուղ արտը կը սիրէ, աղքը տարի մը յառաջ կը դնես նէ, աղէկ կը բուսնի։ նոր աղք

դրած տեղ աղէկ ըլլար : Աւրիշ գործքերը ոլոռին պէս են, ու ցանելուն չափը ցորենին կէս չափէն քիչ մը աւելի է : Ճէէ որ խոտ շատ կոխէ, մաքրելու է : Ալոռէն յառաջ կը հասնի. եթէ գոյնը մութ դեղին կ'ըլլայ, ձեռքով քաղելու է . թէ որ շատ կը հասնի, շատ կը թափի ու կը կորսուի :

ԱՅԻԲԻՇՍԻ ՎՐԱՏ

Առբիան տնկին կողմանէ նայելով երկու է, կարճ ու երկայն : Կարճին տունկը ցած կը մնայ ու աւելի կը տարածի . հատերը գեղին, ձերմակ կամ վրան բծերով ու աւելի երկայն, քիչ մը ծուռ կ'ըլլան, ու ուտելու շատ աղէկ են : Երկայնին տնկերը սաստիկ կ'երկը ննան, անոր համար քովերնին ծառի երկայն ծիւղեր կը տնկեն, որ վրանին փաթթուին : Վսիկայ շատ տեսակ է, ու տնկերէն, ծաղիկներէն ու հատերէն կ'իմացուին, ինչպէս հասարակ ձերմակ տեսակը, խոշոր գոյնզգոյն հատերով տեսակը, որ աղուոր ծաղիկ կը բանայ, բայց կեղեւը քիչ մը հաստ ըլլալով, պէտք է աւելի եփել, ու այնչափ ալ համով չէ . կայ ուրիշ տեսակ մ'ալ, որուն պարկերը կանգունի մօտ երկայն են, ու հատերը մանր, որ կանաչ ուտելու շատ աղէկ է . կայ մանր տեսակ մ'ալ, որուն պարկերը կլոր ու հասարակէն քիչ մը երկայն, ու հատերը մանր են, որ տաճկերէն ողէօյլէնձէ կ'ըսուի : Կարճ տեսակներուն աշխատանքը քիչ է, իսկ մէկալնոնց պտուղը շատ կ'ըլլայ : Առբիանը աւելի տաք, կակուղ ու աղէկ գործած՝ պարարտ երկիր կ'ուղէ : Հուրտ տեղեր ապրիլին կէսէն յառաջ չեն տնկեր, որ ցուրտէն չվեասուի : Կարգաւ տնկելը՝ մէջը փորելու, խոտերը մաքրելու ու քովերնին հող դնելու համար աղէկ է . կարգերը մէկը մէկալէն կանգուն մը հեռուանց ու ծակերը մէկը մէկալէն կէս

կանգուն հեռու, ու չորս չորս մատ խորունկ ըլլալու նն, ու ամէն մէկին մէջ հինգ՝ վեց հատ դնելու ու հողով ծածկելու է։ Հասած ատեննին արմատներով կը հանեն, կը չորցընեն, վերջը կալով կամ ծեծելով կը մաքրեն։

ԲԱԿԱԾԻ ՎՐԱՑ

Բական՝ թէ կանաչ ու թէ չորցած մեղի աղէկ կերակուր կ'ըլլայ, կենդանիները սիրով կ'ուտեն, կովերը ուտելով աղէկ կաթ կու տան։ Վսիշատ տեսակ է, որ իրենց մեծութենէն կ'որոշուին։ Չափաւոր պաղ երկիրը, ու խոնաւ գաւառներու մէջ՝ դեղին կաւ ու աւազախառն հողերը կը սիրէ, ալ աւելի ծանր կաւոտ արտերը, ճախին ու թթուտեղեր չսիրեր։ Խսկ նոր կամ առուուտի արտերը ամենէն աւելի կը սիրէ։ Խր ու ամէն պտուղներու արտերուն վրայ կը յաջողի։ Ու իրմէ ետքը ցորենը աղէկ կը բուսնի։ Խնդեղէններուն մէջ՝ ամենէն աւելի աղը կ'ուղէ, բայց ձմեռ վրայ չհասած դնելու է։ Եւ թէ որ իրմէ յառաջ պտղը համար դրուած է, ան ալ հարկաւոր չէ։ Վարնան, խսկ տաք տեղեր՝ ձմեռը կը ցանեն ու թեթեւ կը հերկեն։ Վմէն ընդեղէններէն աւելի ցրտուն կը դիմանայ, անոր համար ատենէն քիչ մը կանուխ ցանելը աղէկ է։ Հանելուն չափը ցորենին չափն է։ Խրը որ երկու՝ երեք մատ կը մեծնան, կը տափնեն, ետքը մէկ երկու անգամ կը փորեն, քովերը հող կը լցընեն, շատ խիտ կեցածները կը հանեն։ աս ամէն բանը՝ ծաղկելէն յառաջ կ'ընեն։ Ու որ շատ ծաղիկ կը բանան ու պտուղ չեն բռներնէ, ձեռքի մանգաղով գլուխնին կը կտրեն։ Պարկերուն կեսէն աւելին կը հասնի նէ, կը կտրեն, արեւի մէջ կը թողուն, որ չորնան, որպէս զի չհասածներն ալ հասնին, վերջը ծեծելով կամ կալով կը մաքրեն։

ԵՐՈՒՏՈՅՑԻ ՏԵՍԱԿԱՆԵՐՈՒՄ ՎՐԵՅ

Վոռուսյարը շատ տեսակ է, ու աղէկները՝ որ կենդանիներու համար կը ցանեն, երեք տեսակ են. հասարակն՝ որ երեք երեք տերեւ ունի, գնդակաձեւ ու ծիրանի ծաղկով կ'ըլլայ: Խստրիայինը՝ որ պղտիկ տերեւ ու մանուշակի գունով ծաղիկ ունի. ու Տաճկի առուսյարը՝ որուն տերեւները հասարակ առուսյարի տերեւներուն քիչ մը կը նմանի, բայց գոյներնին բաց կապոյտի ու կանաչի մէջն է. Ճիւղերուն վրայ կարգաւ շարուած՝ ճոթերնին բաց ծիրանի գոյնով աղուոր ծաղիկներ կը բացուին, որոնց ամէն մէկը մէյմէկ ոսպնաձեւ հունտ կու տայ, որուն վրայ կարծր է ու խորտուբորտ կեղեւով: Վասնց վրայ մէկիկ մէկիկ կը խօսինք:

ՀԵՄԵՐԵԿ ԵՐՈՒՏՈՅՑ

Վս տեսակը շափաւոր խոնաւ տեղեր աղէկ կը բումնի, բայց զլխաւորաբար դարունը չոր եղած տարին աղէկ չմեծնար. ձմեռուան ցորեն յաջողած տեղեր՝ աս ալ կը յաջողի, չափաւոր աղէկ ու կրոտ հողը աւելի կը սիրէ, ծանր կաւոտ արտերն ալ կը յաջողի, թէ որ ուժով ու խոնաւ ըլլան: Շատ ծակտիք ունեցող հողի վրայ տնկած առուսյարը ձմեռը սառելով կ'ապականի. նոյնպէս թաց ու քարուտ տեղեր աղէկ չյաջողիր: Վրմատեղէններուն արտերը կը սիրէ, բայց հասարակօրէն դարիի, վարսակի, ցորենի, հաճարի ու քթանի հետ մէկ տեղ կը ցանեն: Խնքը՝ իր արտին վրայ չյաջողիր, անոր համար նոյն տեղը վեց տարիէ յառաջ շցանուիր. իր արտին վրայ ամէն պտուղները աղէկ կ'ըլլան, ալ աւելի երբ որ ինքը աղէկ յաջողած կ'ըլլայ: Վրտը պէտք է, շատ անդամ հերկելով, տափնելով աղէկ գործել: Վմառուան պտուղները ցանելէն ետքը, անոնց վրան առուսյար կը ցանեն, թեթեւ կը տափնեն կամ կը գլանեն. քթանի վրայ

շատ տեղ քթանը ելլելէն ու խոտերը մաքրելէն ետքը կը ցանեն։ Շատերն ալ գարնան ձմեռուան պտուղներու վրայ կը ցանեն, երբ որ երկիրը տափնելու չափ չորցած է՝ կը տափնեն, բայց ասոնց ու աւաղուտ արտերու վրայ քիչ մը աւելի ցանելու է. ցանելուն չափը՝ ցորենին տասնուվեց մասին մէկն է։ Հունտը՝ մաքի հունտէն քիչ մը խոշոր է, որ աղուոր դեղին գոյնով պէտք է ըլլալ։ Վոր ամեն տեսակ աղք ու երկրի ոյժ տալու բաները կը ծառայեն, բայց գաճը ամենէն աւելի կը սիրէ. շուշ ու խիտ կ'ածի, թէ որ գաճը ցանելէն ետքը, քիչ մը տաք ու խոնաւ եղանակ ըլլայ. բայց եղանակը ցուրտ կամ չոր կ'ըլլայ նէ, գաճը օգուտ չըներ։ Կաճը՝ գարնան, երբ որ առուոյտին տունկը չորս հինգ մատ մէծցած կ'ըլլայ, առտուանց խոնաւ ատեններ վրան կը ցանեն, երկու երեք քայլին տփ մը ուժով նետելով, անանկ որ արտին երեսը միօրինակ ու բոլոր կը ճերմըկնայ. գաճի հետ երբեմն կիր կամ մոխիր ալ կը խառնեն։ Վորոյտը գարնան կը ցանեն. վրայի պտուղը քաղելէն ետքը ինչուան աշնան վերջերը պղտիկ մանդաղով հնձելու չափ կը մէծնայ. երբոր գարնան վրան գաճ ցանելէն ետքը, չորցընելու կամ կենդանիներու տալու համար երկու անգամ կը հնձեն, անկէ ետքը բուսածը հողի տակ կը հերկեն, որ աղքի տեղ կը բռնէ։ Չորցուցած ատենը տերեւները չթափուելու համար, մէկ երկու օր արեւին մէջ կարգաւ կը թողուն, վերջը կը դարձնեն, ու երկերկու կարգ վրայէ վրայ կը դնեն. երկու օր ալ անանկ չորնալէն ետքը՝ առտուանց խոնաւ ատեններ կը վերցընեն ու խոնաւ տեղեր փայտերու վրայ կը չորցընեն, ինչպէս վերը գրեցինք։ Հունտի համար՝ արտին զօրաւոր բուսած կողմը կը թողուն առջի կամ երկրորդ բուսածէն, ուր որ ծաղկի գլուխները հաւասար բարձր են, ու չօշափած ատենը ձեռքի ա-

ւելի կարծր կու գան : «Օ»աղկելէն ետքը՝ երբոր ծիրանի գոյնը կը փոխուի, ու վերջէն ծաղկած ներուն կէսէն աւելին հունտերնին կը հասցընեն նէ, կը հնձեն, ու վերը դրած կերպով կը չորցընեն . ծեծելը շատ տաք կամ ցուրտ ատեն պիտ' որ ըլլայ, որ դիւրաւ թափուին, չէ նէ՝ չեն թափուիր ու շատ հունտ կը կորսուի :

ԽՍՏԻԱՑԻ ԱՌՈՒՈՅՑ

Վսիկայ կանաչ կանաչ՝ կենդանիներու շատ աղէկ կերակուր կ'ըլլայ, բայց տերեւը պզտիկ ու կոթերը հաստ ըլլալով չորցընելու աղէկ չգար, ինչու որ ան պզտիկ տերեւներն ալ կը թափին, մինակ կոթերը կը մնան : Վսիկայ շատ տեղ կը ցանեն հնձելու, կանաչ՝ կենդանիներու տալու համար . թէ որ եղանակը չոր ու խոնաւ ըլլայ, կը յաջողի, բայց մեկալը ասանկ չէ : Երեսի հողը խորունկ, տաք ու չափաւոր չոր երկիր կ'ուզէ, ալ աւելի՝ կրոտ ու բաղադրած հողեր . լեռնային ու այդիէ արտ եղած տեղերը ու զօրաւոր արտերու վրայ շատ աղէկ կ'ըլլայ : Հանելու արտը մաքուր պէտք է ըլլալ, անոր համար կանաչեղէններու կամ հանգչած արտերու վրայ կը ցանեն : Վրտը շատ խորունկ հերկելու է . թէ որ ետեւէ ետեւ երկու մաճով հերկես, ալ աղէկ կը բուսնի : Վս ալ ձմեռուան կամ ամառուան պտուղներու վրայ կը ցանեն . խսկ մնացած բաները վերինին հետ նոյն է : Վրտը՝ բնութեանը յարմար չէ նէ, հունտը քիչ մը աւելի կը ցանեն, որուն հասարակ չափը ցորենին ութին մէկն է : Վղէկ հունտը դեղին ու փայլուն կ'ըլլայ, ճերմակը աղէկ հասած ըլլար, ու մութ գոյնը աւրուածի նշան է, որուն աղէկութիւնը փորձելով ալ կ'իմացուի : Վէջը շատ խոտ կը կոխէ նէ, քիչ մը մեծնալէն ետքը գարնան երկաթի տափանով տափնելու է, որ առուոյտը չխղղեն, ու առջի տա-

բին վրան ոչխար արածելու չէ: Ա բան՝ վերիդրած կերպով գաճ կամ մոխիր կը ցանես նէ, շատ կը զօրանայ. Հինցած կամ ժողովածոյ աղքն ալ շատ ոյժ կու տայ: Խնէ որ թող տաս, հինգ՝ վեց տարի կը դիմանայ, ու հասարակ առուղյաէն տասը օր յառաջ կը հասնի, ու տարին ինչուան չորս հեղ կը հնձուի: «Օ» աղկել սկսածին պէս կը հնձեն, որ կոթերը չկարծրանան, ու կենդանիները սիրով ուտեն: «Չորցընելուն եղանակը մէկալին պէս է. ասոր չորը՝ ձին աւելի սիրով կ'ուտէ: Ծատ զօրաւոր չէ նէ, շատ հունտ կու տայ, ու ասոր հատերը աւելի դիւրաւ կը թափին. նոր ցանածը հունտի թող տալու ըլլաս, կը տկարանայ, անոր համար քիչ մը հինցածը թող տալու է հունտի: Վրտի մէջ տեղ տեղ պարպուիլ կը սկսի նէ, ծերացած է, ալ թող տալու չէ, ձմեռը կրկին մաճով խորունկ հերկելու է: Վոր վրայ վարսակ, արմատեղէններ, ծխախոտ, եղիպտացորեն, ու ասանկ բաներ աղէկ կ'ըլլան, բայց ինքը վեց տարի վրան անցնելէն յառաջ հոնցանուիր:

ՏԵՇԿԻ ԸՌՈՒՌՅՏԻ ՎՐԱՅ

Վսիկայ ամէն կենդանիները սիրով կ'ուտեն, ու աս աղէկութիւնն ալ ունի, որ առջիններուն չյաջողած տեղերն ալ կը յաջողի: Կրոտ ու խորունկ հող ունեցող տեղեր շատ կը սիրէ, միայն թէ ձախին տեղ չըլլայ, ինչու որ անոր մէջ արմատը խորունկ չկըրնար ձգել. նաեւ տակի հողը քարուտ չոր դաշտերն ալ կը յաջողի, անանկ որ կենդանիներու օդտակար խոտերու մէջ մինակ ասիկայ է, որ անանկ տեղ ալ ապահով կըրնայց ցանուիլ: Վրտի պատրաստութիւնը մէկալ առուղյաններուն պէս է: Վարտի մէջ կը ցանուի. մէկ երկու անդամ աղէկ տափնելու է. ցանելուն չափը ցորենին կըրկինն է. ու ցանելէն վերջը եղանակը խոնաւ կ'երթայ նէ, շատ աղէկ կ'ըլլայ: Վոջի տարին շատ

խոտ կը կոխէ նէ, երկրորդ գարնան տափնելու է, ու առջի տարին վրան ոչխար արածելու չէ, գաճը, կիրը ու մոխիրը շատ կը սիրէ: Աղեկ արտերու վրայ ինչուան տասն ու հինգ տարի կը դիմանայ, ու առջի առուոյտին պէս ալ կը ընայ երկրորդ տարին հերկուիլ: Ուստի վերջերը աղեկ ծաղկած աւենը, անգամ մը կը հնձեն, որ շատ առատ կ'ըլլայ. թէ որ աղեկ բուսած ըլլայ, հեղ մ'ալ ետքը կը հնձեն, որ առջինէն շատ քիչ կ'ըլլայ: Չորցընելուն կերպը՝ խոտին պէս է, մինակ արեւի մէջ օր մը աւելի կենալ կ'ուղէ: Հունար առնելու համար երկրորդ տեսակին կանոնը պահելու է, ու հասնելէն ետքը հնձելէն յառաջ ձեռքով սկրթելու ու հունտերը ժողվելու է, կամ հնձելու, չորցընելու ու ծեծելու է. հունտերուն վրայի կեղեւները հանել հարկաւոր չէ:

ԿԵՆԴՐԱԿԱՆԵՐՈՒ ՈՒՐԻՇ ՏԵՍԱԿ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Երկրագործը յաջողութեան պիտ՝ որ յոյս ունենայ, բայց ձախորդութենէ ալ վախնալով, պատրաստութիւնը ձեռքէ պիտ՝ որ չթողու, որ կենդանիները անօթի չմնան. անոր համար ուրիշ կերակուրներ ալ պիտի մտածէ ու ցանէ, որ թէ մէկը չյաջողի, մէկալը օգնութեան հասնի: Արդ աս մտածմունքէն կ'աղատենք զինքը ասոնք իրեն սովորեցընելով:

Ա եց բաժին վիդ, հինգ բաժին վարսակ, մէկ մասն ոլոռ, ու մէկ մ'ալ մանր բակլայ, մէկ մ'ալ եգիպտացորեան կը խառնեն, ու ցորենին չափէն վեցերորդ մը աւելի՝ տաք տեղուանք կը ցանեն: Արտին պատրաստութիւնը վարսակին հետ նոյն է: Հանդիսատ թող տրուած արտի վրայ, երկիրը չորնալուն պէս մէկ ծայրէն կը սկսին ցանել, ու մասն մասն տասնուհինգ օրը մէյ մը ցանելով յառաջ կ'երթան: Երբ որ չորս հինգ մատ կը բարձրանայ,

Խոնառ ատեն վրան դաճ կը ցանեն, որով շատ առաստ խոտ կու տայ, որն որ մէկ դիէն կը հնձեն, կովերու կու տան, որ աղէկ կաթ տան, ու մէկալ դիէն ձմեռուան համար կը չորցընեն։ Բայց կանաչ ուտելու համար առուոյտին պէս ազնիւ չէ, բայց չորցածը՝ անոր չորցածին կը հաւասարի։

Աշնան ատեն՝ ան արտերուն վրայ, ուր որ գարնան գետնի խնձոր, ու կարմիր բանջար պիտ' որ տնկուի, համար ու քիչ մը վիդ խառն կը ցանեն, որն որ թէ որ օգոստոսի մէջ ցանուած է, մէյ մը աշնան վերջերը, մէյ մ'ալ գարնան՝ առուոյտէն տասնու հինգ օր յառաջ կը հնձուի, ու կովերու կը տրուի. ասով կովերը կանաչ խոտ ուտելու տասնու հինգ օր յառաջ սկսելով, առատ կաթ կու տան։ Ամէնը հնձելէն ետքը, արտը կը հերկեն ու տնկելու բաներնին կը տնկեն։

Ուժով երկիրներ եգիպտացորենը կովերու շատ օգտակար է։ Ապրիլի ու մայիսի մէջ, հասարակ չափին կրկինը կը ցանեն։ Ասոր կանուխ ցանուածը շատ խոտ կու տայ, ու երկիրը շատ կը յոգնեցընէ. ուշ ցանածը քիչ խոտ կու տայ, բայց երկիրն ալ այնչափ չյոգնեցըներ։ Ասիկայ տաք ու խոտը քիչ տեղեր կենդանիներու շատ օգտակար է։

Դրումն ալ կովերու ու խոզերու սիրած կերակուրն է, որ չոր եղանակ, ուժով ու կակուղ հող կ'ուզէ։ Ասիկայ եգիպտացորենի մէջ ու լեռնային աւրած այգիներու մէջ շատ կը տնկեն. ապրիլի մէջ՝ չորս հինգ կանգուն հեռու ծակեր կը բանան, մէջը հինցած աղբ կը դնեն, չորս հինգ կուտ կը դնեն ու վրան հող կը քաշեն. բուսնելէն ետքը քովի խոտերը կը մաքրեն։ Ասով օգոստոսէն սկսած բոլոր ձմեռ կենդանիներու աղէկ կերակուր կ'ըլլայ. կուտերէն ալ վառ ելու եղ կ'ելլէ։

Կորեկն ալ ծիերու համար կը նայ ցանուիլ, ինչու որ շատ սիրով կ'ուտեն, ու ամէն տեսակ

արտի վրայ կը բուսնի ու շատ խոտ կու տայ : Ի՞նչ Հարկ չկայ որ ամէն երկրագործ ասոնք բոլոր ցանէ . Հապա անոր Համար գրեցինք , որ ամէն մարդ իր արտերուն մեծութիւնը ու տեսակները , կենդանիներուն թիւը , ու խոտի շատ կամ քիչ կարօտութիւնը մտածելով , ասոնց մէջէն իր երկրին յարմարները ու իրեն օգտակարները ընտրէ ու ցանէ :

ԱՐՄԱՏԵՂԵԿՆԵՐԸ ՎՐԱՅ

Արմատեղեկները մարդուս ու կենդանիներու կերակուրներուն տեսակները կը շատցընեն . ասոնցմով ապականած , խոտ կոխած արտերը կը շտկուին , կը մաքրուին , չոր տարիներ առուցար ու խոտը պակսելու ատեն , ասոնցմով տեղը կը լեցուի , որոնցմէ մէկ քանիէն , զոր օրինակ կարմիր բանջարէն ու գետնի խնձորէն օղի ու շաբար ալ կը հանուի : Ի՞նչ ասոնք տնկելու Համար երկրագործը պիտ' որ մտածէ , որ բաւական աղը ունի , ասոնցմէ յուսալու շահը ասոնց ծախքէն կ'աւելնայ , իր արտերը ասոնք տնկելու կու գա՞ն , թէ չէ . ինչու որ ասոնք կապոյտ կաւոտ ու քարուտ տեղեր չեն սիրեր :

ԳԵՏՆԻ ԽՆՉՈՐԻ ՎՐԱՅ

Գետնի խնձորը շատ տեսակ է , որոնք իրենց ձեւովը , գունովը ու հասնելու ատենովը մէկը մէկալէն կը զանազանին . բայց երկու տեսակը աւելի մէկը մէկալէն շատ տարբերութիւն ունին , արեւելեանը ու արեւմտեանը : Առջինը փոքր Ասիա ու Հայաստան շատ կը տնկեն , որ արեւածաղկին նման ու անկէ պղտիկ տերեւ , բարակ կոթ ու դեղին ծաղիկ ունի , որուն պտուղը արմատներուն ճոթը կ'ըլլայ , որ կ'եփեն ու կ'ուտեն : Ասիկայ մէկալին պէս

ալիւրոտ չէ, եփածը անկէ աւելի կակուղ կ'ըլլայ, բայց հողի համ ունի: «Օաղիկ չբացած ճիւղերը կը կտրեն, կովերու կու տան, կամ ձմեռուան համար կը չորցընեն: Հասած ատենը քովերը կը փորեն, խոշոր պտուղները կը ժողվեն, իսկ մանրները նորէն կը բուսնին, պտուղ կու տան: Վսիկայ ամէն տեսակ եղանակը ու երկիրը կը սիրէ ու յառաջ կ'երթայ:

Երկրորդը կամ արեւմտեան տեսակը 1585 ին Վմերիկայէն եկաւ, բոլոր Նւրոպիա տարածած է, ու օգտակար բան մի է, որ հիմա Վսիկայի ծովի մօտ ու շատ եւրոպացիներ գտնուած տեղեր ալ կը գտնուի: Վսոր եփածը շատ ալիւրոտ կ'ըլլայ, գլանի տակ կը ճզմն, մէջը քիչ մը ալիւր դնելով կը շաղուեն, ու խմորելէն վերջը կ'եփեն. ասկից աղէկ հաց ալ կը շինուի: Վնդղիա կը խաշեն, կը ստըկեն, ու տաք տաք վրան կարագ կը քսեն կ'ուտեն: Վսկէ շաքար ու օշարակ ալ կը հանեն, օսլայ կը շինեն, մնացածն ալ կենդանիներու կու տան, որուն չեփածն ալ կենդանիները սիրով կ'ուտեն: Վս ալ ամէն գաւառ ու ամէն տեսակ արտի վրայ կը բուսնի, մինակ կապոյտ կաւ ու թաց տեղ չսփրեր, աւաղուտ՝ կակուղ հողերը շատ կը սիրէ, անանկ տեղեր պտուղն ալ շատ ու համով կ'ըլլայ: Երբ որ աղէկ արտերու վրայ ամէն տարի աղը գնես, ամէն տարի ալ կը նաև տնկել: Վուոյտի տեսակները լմնալէն եաքը, նոր արտերու վրայ աղէկ կ'ըլլայ. իր արտին վրայ ալ դարին ու վարսակը աղէկ կ'ըլլան: Վսոր ամէն տեսակ աղը կը ծառայէ. ոչխարի ու ձիու աղբերը տարրեր համ մը կու տան: Ուտելու տեսակները տնկելու համար, աղը ձմեռուընէ յառաջ դնելու է, որ ձմեռը փտելով՝ պտղուն համը շարէ: Հատ աղը դնելով, տերեւները շատ կը մնան, ու պտուղը քիչ ու ջրոտ. կ'ըլլայ, անոր համար շատերը ժողովածոյ

աղը կը գնեն : Արտը ձմեռ չեկած մէյ մը խորունկ,
 մէյ մ'ալ գարնան կը հերկեն, ու բրիչով կամ
 մաճով մէկը մէկալէն կանգուն մը հեռու կը տնկեն :
 Անձով աւելի շուտ ու աժան կ'ըլլայ, որն որ ալ
 աւելի մեծ արտեր տնկելու ատեն կ'ընեն, ու ասոր
 կանոնը աս է . Եպրիլի մէջ կը սկսին արտը հերկել,
 ու մէկ ակօսի մէջ՝ աջ դին գետնի խնձորները մէկը
 մէկալէն կանգունի մօտ հեռու կը շարեն, երկրորդ
 ակօսը պարապ կը թողուն, ու երրորդին նորէն կը
 շարեն, ու ասանկ յառաջ կ'երթան : Տնկելուն
 չափը ցորենինէն հինգ անգամ աւելի է, բայց
 գետնի խնձորը մանր կամ խոշոր ըլլալով ու աւելի
 մօտ կամ հեռու գնելով անկէ աւելի կամ պակաս
 ալ կընայ ըլլալ : Հունտի համար աւելի խոշորները
 կ'ընտրեն, ամէն մէկը երեք՝ չորս կը կտրեն, աւ
 նանկ որ ամէն մէկ կտորը երկու՝ երեք աչք ունենայ : Վանի մը տարին մէյ մը աղէկ գետնի խնձոր
 կը գնեն, ու հունտը կը փոխեն : Երբ որ երեք՝
 չորս մատ բռւսնի, մէջերը բրիչով կամ նեղ մա-
 ճով կը փորեն կամ կը հերկեն. երբ որ կէս կան-
 գուն վեր բարձրանան, մասնաւոր մաճով կամ
 բրիչով քովերնին հող կը լեցընեն . բայց ասի թաց
 արտերու հարկաւոր չէ : Պտուղնին ինչուան չաս-
 նիր նէ, տերեւները չեն փրցըներ : Կանուխ հաս-
 նող տեսակները, որ եղջիւրի ձեւով կամ երկայն՝
 տափակ ու վրանին շիտակ են, յուլիսի մէջ . իսկ
 հասարակը սեպտեմբերի մէջ փորելով կամ հեր-
 կելով կը քաղեն : Հաջողած տարին՝ մէկին քսան
 ինչուան քսանուհինդ կու տայ . որուն օդտակա-
 րութիւնը աս է, որ շատ տեղ չխափաներ, քիչ
 տեղ՝ շատ բան կը տնկուի, ու մէկին տասնուվեցով
 ալ կը հաշուես նէ, մէկ լծվար տեղէն շատ բան
 կ'ելլէ : Հանելու համար չոր ատեն ընտրելու է,
 մաքուր հանելու է, ու պաղ ու չոր՝ խորունկ գի-
 նետան մէջ պահելու է :

Աարմիք բանջարը, որն որ կարմիրտակ ալ կ'ըսուի, եւրոպացիները եփելու ուտելու, ձմեռն ալ իրենց կենդանիներուն տալու համար յառաջ ալ շատ կը անկէին, բայց քանի որ ասկէ շաքար շինելը սովորեցան, ու գործատունները շատցան, ալ աւելի կը անկեն: Վս ալ շատ տեսակ է, ձերմակ, գեղին, վարդի կարմիք, բաց՝ մութ կարմիք, գնդակի ձեւով, հաւկըթի ձեւով, ու երկայն: Կենդանիներուն տալու համար ամէն մէկ երկիր, որ տեսակը աւելի կը մեծնայ նէ, ան կը անկեն: Վսիկայ թէ պէտ ամէն գաւառ կը բուսնի, բայց շատ չոր տեղ չսիրեր. երբ որ հողը՝ խորունկ արտերը աղբ ալ դրուելու ըլլայ, ամենէն աւելի կը սիրէ. քարուտ տեղեր անկելը ու գործելը դժուար կ'ըլլայ: Գետնախնձորը՝ աղէկ պտուղ բերօղ արտերուն մէջ աղէկ կ'ըլլայ, ու անկէ ետքը աղէկ ըլլող պտուղները ասկէ ետքն ալ աղէկ կ'ըլլան: Յժէ որ բաւական աղբ դրուի, ամէն տարի նոյն տեղ կը բնայ տնկուիլ: Կենդանիներու տալու համար շատ աղբ դնել կ'ուղէ. շաքարի համար՝ շափառոր դնելու է, բայց ոչխարի ու ձիու աղբ դնելու չէ, որ ջրոտ ըլլան, անոյշ ըլլան ու շատ շաքար տան: Վրտը՝ աշնան խորունկ կը հերկեն, վրան աղբ կը տարածեն, գարնան նորէն կը հերկեն. թէ որ տունկ հասուցած են նէ, մէկ երկու հեղ ալ աղէկ կը հերկեն, ու ապրիլի՝ մայիսի մէջ մէկը մէկալէն կանգուն մը հեռու կը տնկեն խոնաւ ատենները. թէ որ հունտ պիտ' որ անկեն, ան ալ նոյն հեռաւորութեամբ կը տնկեն կամ կը ցանեն, ու կը տափնեն, ու ելլալէն ետքը մէկը մէկալին շատ մօտ կեցածները՝ խոնաւ ատեն կը հանեն, ու պարապ տեղեր կը տնկեն: Վաքարի համար տնկածները՝ յառաջ մինակ գեղինցած տերեւները կը փրցընեն, ու մէկալներուն խոշորցած տերեւները՝ շատ հեղ ե-

փելու, ուտելու ու չեփած՝ կովերու տալու համար կը քաղեն հասարակօրէն՝ սեպտեմբերի կամ հոկտեմբերի մէջ : Ա'կ օրուան հերկելու տեղէն 8000 հոխայ կարմիրտակ կը բնայ ելլել, անկէ ալ 400 հոխայ շաքար կ'ելլէ . թող տերեւները ու աւելցուկը, որ կովերու աղէկ կերակուրկ'ը լլան: Պահելուն կերպը գետնի խնձորի պէս է: Ա'ղէկ հունտ առնելու համար խոշորները ու աղուորները՝ մէջի պղտիկ տերեւները շփրցուցած կը պահեն, ու գարնան կը տնկեն, որ հունտ տայ:

ՇՈՒԳԱՄԻ ՎՐԱՅ

Շողգամն ալ շատ տեսակ է, ու դոյնէն, ձեւէն, մեծութենէն ու համէն կը ճանչցուի: Վսիկայ կակուղ, վերի հողը խորունկ, չափաւոր խոնաւ ու աւազուտ տեղ կը սիրէ . գարիի ու հաճարի արտերը ալ աւելի կը սիրէ . անոր համար հնձելուն պէս արտը կը հերկեն, կը տափնեն, ու ցանելէն ետքը մէյ մ'ալ թեթեւ կը տափնեն: Պարապ արտերու վրայ ժողովածոյ աղը կը դնեն, ու մայիսի սկիզբէն ինչուան յունիսին վերջը կը ցանեն: Ա'կ լծվար արտի վրայ 500 տրամ հունտ կը ցանեն . երբ որ տեղ տեղ շատ խիտ ելլէ, տափնելով աւելորդները կը հանեն, որ մէկալնոնք աղէկ մեծնան: Հոկտեմբերին կը սկսին քաղել, ու ամէն օր այնչափ կը ժողվեն, որ կտրած տերեւները կենդանիները կարօղ ըլլան ուտել, որ տերեւներն ալ չկորսուին: Ա'կ լծվար հանգիստ արտին վրայէն 8000 հոխայի շափ շողգամ կ'ելլէ, ու գարիի կամ հաճարի արտէն 6000 հոխայի չափ կ'ելլէ:

ԵՐՄԱՏԻ ԿԵԴՐՄԻ ՎՐԱՅ

Վս տունկը Նրմատի կաղամբ կ'ըսուի, ինչու որ տերեւը կաղամբի նման է, ու արմատը երկայն կարմիրտակի, որուն կէսը հողի տակ կ'ըլլայ, ու

կէսը դուրս : Ասի երկու տեսակ է, ճերմակ ու գեղին : Դեղինէն պահքի, ուտիքի կերակուրներ կ'ըլայ, ու երկու տեսակն ալ կովերը սիրով կ'ու տեն, որով շատ կաթ կու տան : Ունթեւ հողի վրայ շատ չմեծնար : Կաւոտ արտերու մէջ աղէկ աղբ գնելով շատ կը մեծնայ : Ո՛կ լծվար տեղայ համար 500 տրամ հունտ ցանելու է : Փետրուարի մէջ զատ տեղ մը կը փորեն, տակը կանգուն մը թանձրութեամբ ձիու նոր աղբ կը գնեն ամէն կողմը հաւասար, վրան երեք մատ հող կը տարածեն, վրան հունտը ցանելէն վերջը մատ մ'ալ աղէկ հող կը տարածեն, ու վրան ապակիով կամ եղեգով կը ծածկեն, որ տաքնայ ու շուտով ելլէ . տաք արեւի ատեն վրան կը բանան, երբեմն ալ կը ջրեն, ու իրիկունները կը գոցեն : Փափուկ կանաչեղէններու տնկերը կանուխ հասցընելու համար գերմանացի պարտիզապանները աս գիւտը գտած են, ու բոլոր ասանկ կը ցանեն, ու ատենէն յառաջ կը հասցընեն : Վարիլի վերջերը խոնաւ ատեն կը հանեն, ու կարմիր բանջարի պէս կը տնկեն . ուրիշ գործքերն ալ անոր նման են : Գետնի լուն ու թըրթուրը ասոր թշնամի են : Ո՛կ լծվար տեղէն 4000 հոխայէն ինչուան 8000 հոխայ պտուղ կ'ելլէ : Կենդանիներու՝ յառաջ շողգամ, ետքը կարմիրտակ, ու վերջը ասիկայ կու տան, ու ամէնը հատնելէն վերջը, գետնի խնձոր կը սկսին տալ, որով կովերը բոլոր ձմեռը կանաչ ուտելով, առատ կաթ կու տան :

ԿԱՂԱՄԲԻ ՎՐԵՅ

Կաղամբը՝ գեղին կաւով ու կրով խառն, կակուղ արտը ու աւազուտ տեղեր շատ կը սիրէ : Հունտը առնելու համար՝ խոշոր ու կարծր գլուխները արմատով կը հանեն, օդ բանելու տեղ կը պահեն, ձմեռուան ցուրտը անցնելէն ետքը աղէկ

աղը դրած տեղ մը կը տնկեն, ու հունտ կու տայ. բոլոր արմատեղէններուն ու սոխին հունտերն ալ ասանկ կը հասցընեն: Հանելուն կերպը ու ատենը վերինին հետ նոյն է. մինակ ասոր հունտը մանր ըլլալով՝ մէկ լծվար տեղին քառսուն տրամ հունտ կը բաւէ, ու մէկալին շափ խիտ ցանելու չէ, որ անկերը ուժով ըլլան: Ասիկայ ամէն տարի նոյն տեղն ալ կը տնկուի, ու ամառուան պտուղներու արտն ալ աղէկ կ'աճի: Վրտի վրայ ձմեռ շնկած աղը կը դնեն, ու խորունկ կը հերկեն. անգամ մ'ալ գարնան կը հերկեն: Երբ որ ամառը շատ տաք չըներ, ոչխարի աղըը շատ օգտակար է, անոր համար մէյ մը կովի, մէյ մ'ալ ոչխարի աղը կը դնեն. տնկերը՝ մեծնալու ատենը երկու հեղ ալ աղըի ջրով կը ջրեն: Ոյայիսի առջի օրէն ինչուան կէսը՝ անձրեւի օրեր ու խոնաւ ատեններ մէկ դիէն արտը կը հերկեն, մէկալ դիէն մէկը մէկալէն կանգուն ու կէս հեռու կարգաւ կը տնկեն. թէ որ եղանակը չոր է, նոր տնկերուն ջուր տալու ու չոր ցածներուն տեղ նոր տնկելու է: Երեք շաբաթ ետքը հեղ մ'ալ հունձք չակսած աղըի ջուր տալու, փորելու, խոտերը մաքրելու է, որ մասնաւոր շինած մաճով շատ դիւրին ու շուտ կ'ըլլայ: Տակի դեղին տերեւները՝ սեպտեմբերին կը սկսին քաղել ու կովերու տալ, որոնք ասով շատ կաթ կու տան, ետքը կոթերը մանր կտրած կու տան. հոկտեմբերի մէջ կը քաղին, ու բաց տեղ ութը՝ տասը օր վրայէ վրայ գլխիվայր դիզած կը թողուն, որ աղէկ ձերմկնան: Ո՞ւկ լծվար տեղէն 2000 — 3000 աղէկ կաղամը կ'ելլէ:

ԵՐԵՍՏԻ ՈՒ ՎԵՃՐՈՒԿԵՆՈՒԹԵԱՆ ՏՆԿԵՐՈՒ ՎՐԵՑ

Վսոնք անանկ տնկեր են, որ կամ վաճառականները կը ժողվեն կամ արհեստաւորները:

Ասոնց պառուղները ծախելու բաներ ըլլալով՝ երկիրը պարարտցընելու բան չունին, ու շատ աղքի կը կարօտին. ցանելնին, տնկելնին դժուար է, մասնաւոր կերպ ունին, ու աղեկ հոգ տանիլ կ'ուղեն. անոր համար երկրագործը յառաջ մտածելու է, թէ իր ուրիշ արտերուն վեաս չտուած՝ ասոնց ալ աղք կրնայ բաւեցընել, ցանելու տնկելու կերպը դիտէ. թէ որ կրնայ ընել, ան ատեն ձեռք զարնելու է: Աս դժուարութիւններուն դիմացը՝ ասոնց պառուղները ծախած ատենն ալ աղեկ ստակ կ'առնու:

ԳՐԱԳԵՂԻ ՎՐԱՅ

Ասիկայ սիրած տեղը շատ աղեկ կ'ըլլայ, որով շատ ալ օգուտ կ'ունենայ. ամէն պառուղներէն յառաջ կը հասնի, երկրագործին նեղութեան ատենը՝ իրեն ստակ կը բերէ, յարդի կարօտութեան ատեն օգնութեան կը հասնի, հնձելն ալ ուրիշ գործք չունեցած ատեն կը պատահի: Ասիկայ պարարտ վերի հողը խորունկ տեղ, ալ աւելի կակուղ՝ բաղադրած հողով կամ կրով խառնած արտը շատ կը սիրէ. շատ ծանր կամ թեթեւ արտերու վրայ շատ աղք կ'ուղէ, ու ճախին տեղեր չըուսնիր, լեռնային ցուրտ տեղեր ալ չըլլար: Երբ որ ապրիլի, մայիսի մէջ օդը տաքէ պաղ ու պաղէ տաք փոխուի, ասոր շատ վեաս կ'ընէ, ասանկ ալ ձմեռուան արեւելեան ու հիւսիսային ցուրտ հովերը, թէ որ ձիւնով ծածկած չըլլայ: Ամէն պառուղներուն արտը կը բուսնի. աղեկ բուսած ցորենի, ալ աւելի հաճարի, վիզի, առուռուտի արտերը կը սիրէ: Երմէ յառաջ ցանած պառուղներուն համար աղեկ աղք դրուած է նէ, իրեն համար դնելու չէ, որ պառուղը միօրինակ հասնի: Եպչուն արտին ոչխարի աղք կը դնեն, վրան ալ քիչ մը փոշի եղած՝ չմարած կիր կը ցանեն: Արտը աղեկ բանած ու հողը աղեկ բարակցած կ'ու-

զէ . առուռուտի արտը երկրորդ անգամ չհնձած , շատ հեղ հերկելու , տափնելու ու գլանելու է . ասանկ ալ հանգիստ կամ հաճարի արտերը շատ հեղ հերկել , տափնել ու գլանել կ'ուզէ : Հուլիսի մէջ արտին ամէն դին հաւասար կը ցանեն , յառաջ ու ետքը կը գլանեն , որ մէկ լծվար տեղին երեք չորս հոխայ հունտ կ'երթայ : Հատ տեղ սեպտեմբերին վերջերը կը հանեն , ուրիշ աղէկ պատրաստած արտ մը մէկ դիէն կը հերկեն , մէկ ալ դիէն մէկը մէկալէն հինգ՝ վեց մատ հեռու կը տնկեն , որուն աշխատութիւնը շատ է , բայց պտուղն ալ շատ կ'ըլլայ : Հունիսի մէջ կը հասնի . երբ որ պաճուկները կը թիսնան , ու մէջի հատերը կը սեւնան , առտուան խոնաւ ատեններ՝ ձեռքի մանգաղով կը կտրեն , որ շմափուին : «Քանի մ'օր չորսնալէն վերջը խոշոր լաթերով կը վերցընեն , կը ծեծեն . ու մաքրածը շտեմարանի մէջ երեք՝ չորս մատ թանձր կը տարածեն , ու ինչուան չորնայ նէ , օրը մէկ երկու հեղ տակն ու վրայ կը դարձընեն :

ՇՐՂԱԿՄԱՆ ՎՐԱՑ

Վախկայ ամէն տեղ , նաեւ առջինին չբռւսած լեռնային ցուրտ ու վերի հողը քիչ արտերն ալ կը բռւսնի : Վրաֆին պատրաստութիւնը վերինին պէս է , մինակ՝ ասիկայ օգոստոսին վերջերն ալ կը բնայ ցանուիլ . ցանելու շափն ալ վերինին հետ նոյն է , անկէ տասը օր յառաջ կը հասնի , պտուղը անկէ քառորդ մը պակաս կ'ելլէ . եղն ալ 100 հոխայէն 32 հոխայ , իսկ անոր 36 հոխայ կ'ելլէ : Վս աղէկութիւնն ալ ունի , որ ամէն գաւառ , ու ամէն տեղ կը բնայ բռւսնիլ :

ՄԱԳԻ ՎՐԱՑ

Վաքը միայն եղի տնկերու մէջէն՝ արտը մինակ ամառը կը խափանէ , թեթեւ արտերու վրայ

կտաւատէն աղէկ կը յաջողի, եղը՝ կերակրոյ կը
ծառայէ, ու տաք ու չոր տեղեր ափիոն ալ կու
տայ: Անձ արտ ցանելու շգար, ինչու որ քաղե-
լու՝ մաքրելու աշխատանքը շատ է: Վայսաւոր տե-
ռակները երկու են, դոց ու ճերմակ գլխով, եւ բաց
ու կապուտ գլխով: Խաքինը աւելի հունտ տալուն
համար՝ շատ կը ցանեն, առջինն ալ շատ եղ տալուն
համար սուղ կը ծախուի: Անքը՝ զօրաւոր, մաքուր,
կակղկեկ ու չոր հող կ'ուղէ, կապոյտ կաւը չսիրեր,
շատ կակուղ, աւազուտ տեղեր ճիւղերը հովէն կը
կոտրին. չոր ու տաք տեղերը՝ որ կանուխ կը բնան
գործուիլ, շատ կը սիրէ, ասանկ ալ արմատեղէննե-
րու ու հանգիստ արտերը: Ինչպէս ուրիշ եղի տըն-
կերը, աս ալ տարի մը յառաջ՝ գոնէ ձմեռուընէ յա-
ռաջ աղբ դրած տեղ կ'ուղէ. պաղ արտերու վրայ՝ ոչ
խարի, ու տաք արտերու վրայ կովի աղբ կ'ուղէ: Ար-
տը՝ աշնան խորունկ հերկելու է, գարնան ալ ցա-
նելէն յառաջ տափնելու է, ու թէ որ հողը կպչուն
է նէ, հերկելու ալ է, ու անանկ տափնելու է, որ
հողը աղէկ բարակնայ: Ասիկայ մարտի մէջ կը
ցանեն, մէկ լծվար տեղին կէս հոխայ կամ քիչ մը
աւելի հունտ կը բաւէ. վերջը թեթեւ կը տափնեն:
Այսը որ քիչ մը մեծնան, տակը կը փորեն ու մէ-
կը մէկալին մէկ ոտքէ մօտ կեցածները կը հանեն
կը խին: Աէս կանդունի մօտ կը բարձրանան նէ,
չոր ատեն քովերնին հող կը քաշեն՝ կը լեցընեն:
Հուլիսի վերջերը հունտերնին կը հասնի, գլուխ-
ներնուն բաժանումները կը ճեղքուին ու հունտեր-
նին գլուխներուն մէջ կը սկսին շարժիլ: Վաղելը
երկու երեք շաբաթ կը տեւէ, ինչու որ ամէնը մի-
օրինակ շհասնելով միշտ հասածները կը ժողվեն:
Ա երի դին բաց տեսակները կտրածին պէս՝ կտաւի
մէջ կը թոթվեն, դոց տեսակները շմոթված արեւի
մէջ կը չորցընեն. վերջը թէ մէկը՝ թէ մէկալը կը
թոթվեն կը ծեծեն, բոլոր հունտը կ'առնուն, հով

բանելու տեղ կը տարածեն, ու երբեմն խառնելով
կը չորցընեն։ ԱՌէկ տրամ ցանած հունտէն մէկ
հոխայի մօտ հունտ կ'ելլէ, ու հարիւր հոխայ հուն-
տէն՝ երեսուն ու ութը հոխայ եղ կ'ելլէ։

Վւելին հունտէն ալ եղ կ'ելլէ, անոր համար
շատ տեղ ան ալ կը ցանեն, որ ամենէն անշահ ու
աւազուտ տեղեր քիչ աղը գնելով կը յաջողի։ Վր-
տին պատրաստութիւնը ու ցանելու ատենը գարիին
հետ նոյն է. մէկ լծվար տեղ երեք հոխայ հունտ
կը ցանեն, որուն տերեւները եգիպտացորենի տե-
րեւներուն պէս են, ու կովերու կու տան. եղը կը
վառեն ու աւելը կը գործածեն։

ՄԱՏԻՒՅԻ ՎՐԵՑ

Վմերիկայէն՝ մատիա անունով հունտ մը բե-
րած են, ուսկից պարարտ եղ կը հանեն, որ ձե-
մի տեղ ուտելու աղէկ կու գայ, որուն ճրագն ալ
պայծառ կը վասի ու ծուխ չտար։ Վսիկայ դեղին
կաւով կակուղ հողը շատ կը սիրէ, շատ աղը կ'ու-
զէ, ու հողը՝ շատ հերկելով, տափնելով բարակցած
պիտ'որ ըլլայ։ Այսիսի մէջ կը ցանեն՝ մէկ օրուան
հերկելու տեղ, երեք հոխայ հունտ հաշուելով, ու
թեթեւ կը տափնեն։ Աշխելէն վերջը՝ տակը կը
փորեն, մէկ երկու հեղ խոտերը կը մաքրեն, ու
մէկը մէկալին կէս ոտքէն աւելի մօտ բուսածները
կը խլեն կը հանեն։ (Օգոստոսի մէջ կը համնի, ու
ամէնը մէկէն շխաննելուն համար մէծ մասը հասա-
ծին պէս կը քաղեն, կը չորցընեն ու ծեծելով
հունտը կ'առնուն։ ԱՌէկ լծվար տեղէն՝ երկու հա-
րիւր յիսուն հոխայ հունտ կ'ելլէ, անկէ ալ եօթա-
նասուն՝ ութսուն հոխայ եղ կ'ելլէ. բայց ուտելու
համար յառաջ տաք ջրով կը լուան, կը չորցընեն,
մամուլն ալ մաքուր կը լուան ու անանկ կը ճղմեն։
Կան ուրիշ հունտեր ալ, որոնցմէ վառելու եղեր
կ'ելլեն, ինչպէս դդումի, արեւածաղկի կուտերէն,

Վինաց բողեկի հունտերէն, բայց վերիններուն պէս
շատ չտալնուն համար, ասոնց վրայ չենք գրեր:

ՔԹԱՆԻ ՎՐԱՅ

Վթանը երկու տեսակ է, մէկին պաճուկները արեւի տաքէն ձայն հանելով կը ճաթռտին, ու մէկալը՝ հունտը առնելու համար ծեծել կ'ուղէ. առ վերջինը աւելի երկայն ու շիտակ կ'ըլլայ, քովէն ճիւղեր չտար, անոր համար շատ կը ցանեն։ Վթանը չափաւոր տաք ու խոնաւ եղանակները կը սիրէ, օդը՝ խոնաւէ տաք ու տաքէ խոնաւ փոխուած տեղերն ալ աղէկ կ'ըլլայ։ Վմէն տեսակ երկրի վրայ կը բուսնի, մինակ կապոյտ կաւը ու չոր աւազը չափեր, ամենէն աւելի մէջը քիչ մը բաղադրած հող խառնած՝ զօրաւոր միջակ հողերը կը սիրէ, խոնաւ գաւառներ՝ աւազուտ թեթեւ հողի վրայ ալ կը բուսնի։ Եոր ու անտառէ շնչած արտերը ու առուտուտի, գետնի խնձորի, կաղամբի, կանեփի, ընդեղէններու, վարսակի արտերը շատ կը սիրէ, բայց իր արտը վեց տարիէ յառաջ աղէկ չըլլար։ Եր արտին վրայ վիզը, վարսակը ու առուոյտը աղէկ կ'ըլլան։ Վերջինը ասոր հետ մէկ տեղ ալ կը ցանուի, բայց ասիկայ՝ ելլելէն ետքը կը ցանեն որ չխղգուի։ Վզքը իրմէ յառաջ ցանած պտղուն դնելու է, թէ որ անմիջապէս ցանելէն յառաջ շատ աղը կը դրուի նէ, աղէկ կ'երկննայ, բայց շատ հաստընալով, թելերն ալ հաստ կ'ըլլան։ Երբ որ աղը դնելու հարկ ըլլայ, առջի աշնան փուած աղը դնելու է. արտաքնոցներու, աղաւնիի, հաւերու, ոչխարի աղբերը, աղըի ջուրը, մոխիրը ու ժողովածոյ աղբը շատ կը սիրէ։ Վաքուր ու կակուղ արտի վրայ արմատը խորունկ կը ձդէ։ Վրտը աշնան խորունկ կը հերկեն ու գարնան թեթեւ, որ խոնաւութիւնը չկորսուի, կամ մինակ խաչաձեւ աղէկ կը տափինեն։ Եոր կամ առուուտի արտը՝ աշնան եր-

կու հեղ կը հերկեն, ու ցանելէն տափնելէն ետքը
կը գլանեն, որ շուտ ու հաւասար ելէ : Ա արտի կե-
սէն ինչուան մոյիսի վերջը կը ցանուի : Աղեկ գոր-
ծուած արտի վրայ կանուխ ցանելը աղեկ է . բայց
դարնան աւելի կանուխ կամ ուշ սկսած երկիրները՝
աւելի կանուխ կամ ուշ կը ցանեն : Առտուանց կա-
նուխ ցանելու տափնելու է : Յնելերը բարակ ու
միօրինակ ըլլալու համար, աւելի խիտ ու հաւասար
ցանելու է . հունտը երկու երեք տարուան պիտ' որ
ըլլայ : Աղեկ հունտը ոսկեգոյնի մօտ, փայլուն,
ծանր ու իւղոտ կ'ըլլայ, զբի մէջ անմիջապէս տա-
կը կ'իջնայ ու կրակի վրայ շուտով ճամռոտելով
ու ձայն հանելով կ'այրի . ցանելուն չափը ցորենին
քառորդէն աւելի է : Ասիկայ տարիէ տարի հուն-
տը կը փոխէ . քանի մը տարին հեղ մը՝ աւելի ցուրտ
ու աղեկ յաջողած տեղերէն հունտ բերել տալու,
ու մէջը խոսի հունտեր կան նէ, աղեկ մագրելու
է : Ասոր թշնամիները հողի լու ու վայրենի խո-
տերն են : Առջնին ճարը կանուխ ու մէկ կտոր
արտի վրայ ցանել ու վրան շատ հեղ գաճ ու մո-
խիր ցանելն է . իսկ երկրորդին ճարը՝ չորս մատ
բարձրանալուն պէս, չոր ատեն խոսերը հանելն է :
Անկ կողմը պառկիլ կը սկսին նէ, բարակ՝ երկայն
գաւաղանով մէկալ դին ծռելով շտկելու է, որ
պառկելով չաւրուին : Արբ որ կոթերը գեղիննալ,
վարի տերեւները թոռմիլ ու հունտերը դոյնը փո-
խել կը սկսին, արմատներով քաղելու է . ատենէն
կանուխ քաղուելու ըլլայ, քթանը բարակ կ'ըլլայ,
բայց գիմացկուն չըլլար, իսկ թէ որ ուշ քաղելու
ըլլաս, կը հաստընայ՝ կակուղ չըլլար : Վաղաճնե-
րը բազկի հաստութեամբ կապոյներ ընելու է, ու
չորս չորս հատ մէկը մէկալին կոթընցընելով շա-
բաժ մը արեւի մէջ չորշընելու ու մասնաւոր շինած
գործիքով ջախելու է, ու քանի մ'օր ալ անանկ
չորցընելէն ետքը աղեկ ծեծելով հունտը առնելու

է : Ի՞այց քթանը տնկին խիժովը փայտին կպած
ըլլալով , ինչուան անիկայ չփտիր նէ , փայտէն
չղատուիր . կամ ցօղի ու անձրեւի տակ փռելով կը
փտի , եւ կամ մաքուր ջրի մէջ թող տալով : Ուէ
որ յարմար ջուր կայ նէ , վերջինը աւելի աղէկ
կ'ըլլայ . ցօղի կամ անձրեւի տակ թողովը աւելի
հասարակ ու դիւրին կերպ է . հնձած ցորենին կո-
թերը՝ խոտ կոխած կամ խոտ հնձած չոր տեղ մը,
ջախջախած քթանները գլուխնին հաւասար տեղ
մը մէկ դին կը տարածեն , կանուխ քաղածները յու-
լիսի՝ օգոստոսի մէջ , իսկ ուշ քաղածները ձմեռուան
ետքի ձիւներու ատեն . աս ետքինը աղուոր արծա-
թի գոյն կը ստանայ . ցօղով զատելու համար չորս՝
հինգ շաբաթ կ'ուղէ . երբ որ քթանը փայտի
վրայէն ամբողջ կ'ելլէ ու թեփերը կը թափին նէ ,
հասած է . քթանը զատելու՝ քիչ քիչ ու թոյլ կա-
պելու չորցընելու է : Ի՞այց յառաջ հաստերը բա-
րակներէն զատելու է , ինչու որ բարակներուն քը-
թանը՝ բարակ ու կակուղ կ'ըլլայ , իսկ հաստերու-
նը՝ հաստ ու կարծր : Ասիկայ յաջողած տարին շատ
օգտակար բան է , մէկ լծվար տեղէն հաղար հո-
խայէն աւելի չմաքրած քթան կ'ելլէ , հարիւր յի-
սուն հոխայի չափ հունտ կ'ելլէ , անկէ ալ ութառուն
հոխայի մօտ եղ կը հանուի . որուն քուսպը կովերը
սիրով կ'ուտեն , յարդն ալ աղըը կը շատցընէ :

ԿԱՆԵՓԻ ԱԼՐԱՑ

Կանեփը՝ հաստ մանելով չուան կը շինեն , ու
բարակ մանելով կտաւ կը շինեն , որոնք երկուքն
ալ չափէ դուրս կը դիմանան : Ի՞նութեամբ պա-
րաբռ կամ աղբով պարաբռցած արտը շատ կը սի-
րէ , անոր համար չորցած լճերու տեղերը շատ
աղէկ կ'ըլլայ . ասանկ ալ վերի հողը խորունկ՝ դե-
ղին կաւով արտի մէջ , թէ որ աղէկ գործուած ու
բարակցած ըլլայ : Տաք ու խոնաւ տեղերը կը սի-

թէ, անոր համար գետերու մօտ ձորերը շատ աղեկ կ'ըլլայ: Շատերը ասոր համար առանձին զատ արտ ունին, ամէն տարի հոն կը ցանեն: Իր արտին մէջ քթանը ու անոր նման բաները աղեկ կը բուանին: Որչափ շատ աղբ դնես, պյնչափ աղեկ կ'ըլլայ, անոր համար շատերը մէյ մը աշնան, մէյ մ'ալ գարնան կը դնեն, բայց հինցած աղբով աւելի կը բարձրանայ. աղաւնիի, արտաքնոցի ու ոչխարի աղբը, աղբի ջուրը ամենէն աւելի կը սիրէ: Վրտը աշնան ու գարնան շատ հերկելու է, որմէ առակ եղած է ու կ'ըսուի “կանեփի արտը շատ հերկէ, իսկ քթանինը շատ տափնէ”: Ձմեռուան կամ գարնան ցրտի վախը անցնելու ըլլայ, կը տնկեն. հասարակ ատենը ապրիլին վերջն է, շատ ցուրտ կամ տաք տեղեր՝ աւելի ուշ կամ կանուխ ցանելու է: Կտաւի համար շատ խիտ կը ցանեն, որ թելերը բարակ ըլլան: Ծուանի համար ցանցառ կը ցանեն, որուն չափը ցորենէն երրորդ մաս մը աւելի է: Գանալու է որ հունտը նոր ըլլայ, ու ցանելէն յառաջ ու վերջը տափնելու է: Վղէկ հունտ առնելու համար, կաղամբի ու գետնի խնձորի քովերը շատ աղբ դրած տեղեր մէկիկ մէկիկ տնկելու է, որ շատ մեծնան ու աղեկ հունտ տան: Վրուները ծաղկած ու կոթերը դեղիննալ սկսածին պէս՝ կը քաղուի, իսկ էգերը՝ հունտերնին հասածին պէս, որոնք արուներուն կրկինը կ'ըլլան. բարակ կանեփ ուզողը՝ հունտին հասնելուն չափասեր, արուներուն հետ կամ քիչ մը վերջը՝ էգերն ալ կը քաղէ: Վրուները մէկիկ մէկիկ, ու էգերը լեցուն ափով կը հանեն, քթանի պէս կը կապեն, կը չորցընեն, ու թօթվելով կամ ծեծելով հունտը կ'առնուն. վերջը արմատները կը կտրեն, ու քթանի կերպով կանեփը կը հանեն: Խռէ որ շատ երկայն են, չեն ջախջախեր, կոթերու վրայէն էգերւի պէս գանակով կը հանեն: Վսոր հունտին հարիւր հոխայէն քսանու հինգ հոխայ եղ կ'ելլէ:

շատ զօրաւոր կ'ըլլայ, քարուտ տեղ չըլլար: Ամ-
տի վրայ աշնան վերջերը առատ աղբ կը դնեն, ու
կրկին մաճով խորունկ կը հերկեն, փետրուարի մէջ
հեղ մ'ալ հերկելէն ետքը ինչուան տնկելու ատենը
թող կու տան: Թէ որ խոտ կոխէ, կը տափնեն:
Ասոր հունտն ալ կըրնայ ցանուիլ. հին տնկերէն
կըրնան տնկեր բաժնուիլ ու տնկուիլ, բայց ետ-
քինը ցանելէն աղէկ կ'ըլլայ: Երկու տարուան
տնկած արտէ մը՝ մայիսի մէջ ամեն մէկ տնկին
քով, արմատ կապած ճիւղերէն խոնաւ ատեն մը
հինգ՝ վեց հատ կը հանեն, գետինը մէկը մէկալէն
մէյ մէկ ոտք հեռու կարգ կարգ կը բանան ու կար-
գերու մէջ մէկը մէկալէն չորս՝ հինգ մատ հեռու կը
տնկեն: Թէ որ տունկ չտնկուիր, պարտէզին աղէկ
աղբ դրած կողմը տարի մը յառաջ կը ցանեն, տըն-
կեր կը հասցընեն, ու երրորդ տարին կը տնկեն:
Առջի տարին քանի մը հեղ կը փորեն, խոտերը կը
մաքրեն, աշնան՝ քովերնին հող կը լցընեն, գար-
նան նորէն կը փորեն, հողերը կը հաւասարցընեն,
ետքը խոտ կոխած ատենը մէյ մ'ալ կը փորեն: Ետ-
քը աշնան փորելով կամ հերկելով արմատները կը
ժողվեն: Հերկելով ժողվելու համար մաճը անանկ
կը յարմարեն, որ խորունկ հերկէ ու արմատնե-
րուն տակէն անցնի. արտին երկայնութեանը տա-
սը հոգի ալ ձեռքերնին երեքժանի երկաթներով
կը կենան ու մաճին դիղած հողերը անոնցմով կը
խառնեն, արմատները կը ժողվեն, ու տեղ տեղ
կը դիղեն: Վիշ մը չորնալէն ետքը հողերը կը
մաքրեն կամ անմիջապէս կը ծախեն, կամ օդ բանե-
լու տեղ մը կը տարածեն, որ չմդլուտին: Ո՛չէ լծվար
տեղէն երեք հազար հոխայի մօտ արմատ կ'ելլէ:

ԼՐՁՈՒԻ ԱՐԵՑ

Աս անկին տերեւը աղէկ կապոյտ ներկ է:
Ասիկայ ամեն եղանակի կը յարմարի, բայց վերի

Հողը՝ խորունկ, դեղին կաւով արտ չփրեր։ Արտը
ձմեռ չեկած քանի մը հեղ կը հերկեն, ու վրան
աղբ կը տարածեն։ Կարնան երկիրը չորցած ատե
նը նորէն կը հերկեն, կը տափնեն, կը ցանեն ու
նորէն կը տափնեն։ Շատերը կարգաւ մաճով կը
ցանեն, այս ինքն հող դիզելու նեղ մաճով կարգ
մը կը բանան, մէջը կը ցանեն, ու բրիչով հողը
վրան կը քաշեն, կը գոցեն. անկէ ոտք մը հեռու
երկրորդ կարգ մը կը բանան, ու ասանկ յառաջ
կ'երթան։ Ո՞ւկ լծվար տեղ՝ թէ որ հունտը պա-
ճուկներէն ելած չէ նէ, վեց հոխայ, թէ որ ելած
է նէ, երկու հոխայ հունտ կ'երթայ։ Այնդ վեց
շաբաթ ետքը կ'ելլէ, բոլոր ամառուան մէջ քանի
մը հեղ փորելու՝ մէջի խոտերը մաքրելու է, ու
շորս հինգ մատէն աւելի բուսածները հանելու է։
Երբ որ տերեւները թիղ մը կ'երկննան, ու վարի
տերեւները կը սկսին դեղիննալ, ձեռքի պղտիկ
մանգաղով կը կտրեն, որ յունիսի վերջերը կ'ելլէ։
Աղէկ յաջողած ատենի՝ ասանկ երեք հեղ կը ընայ
կտրուիլ, թէ որ տկար է նէ՝ տարի մ'ալ կը ընայ
թող տրուիլ։ Կտրած տերեւները շուք տեղ կը
տանին ու արեւ չտեսած՝ անձրեւ չկերած կը չոր-
ցընեն։ Ո՞ւկ լծվար տեղէն՝ ութը ինը հարիւր հո-
խայ չորցած տերեւ կ'ելլէ, որուն հոխան աս կող-
մերը եօթանասուն՝ ութմսուն փարայ կը ծախուի։

ՀՆԴԿԱՑ ԳՐԳՈՒՄԻ ՎՐԱՅ

Աս խոտով աղուոր ու դիմացկուն դեղին կը
ներկեն. ասիկայ ցանելը շատ օգտակար է, ինչու
որ ցանելու համար շատ ծախք ու աշխատանք չունի։
Տաք ու չոր եղանակ կ'ուզէ, աւազուտ դեղին կա-
ւով հողը ու պարարտ երկիրը կը սիրէ։ Ա ըան
կիր, բաղադրած հող կամ մոխիր կը ցանես նէ,
գոյնը շատ զօրաւոր կ'ըլլայ։ Առուուտի ու արմա-
տեղէններու վրայ շատ աղէկ կ'ըլլայ, ու աշնան

ալ գարնան ալ կը ցանուի : Առջինը օգոստոս մասնին պէս , ու երկրորդը գարնան՝ երկիրները չորցածին պէս կը հերկեն , կը տափնեն , հողը աղեկ կը բարակցընեն ու կը ցանեն , ետքը տափանին շխտակ կողմով կը տափնեն ու կը դլանեն : Ո՞ւ օրուան հերկելու տեղ՝ չորս հոխայ հունտ կ'երթայ : Եզլելն վերջը մէկ երկու հեղ խոտերը կը մաքրեն : Հուլիսի , օգոստոսի մէջ կատարեալ կը ծաղկի նէ , կը ժողվեն , որ ինչուան կատարեալ կը ծաղկի նէ , մեղուներու ալ աղեկ կերակուր կ'ըլլայ : Ճողվելու համար նայելու է որ չոր եղանակը ըլլայ , ու քթանի պէս արմատներով հանուի , ու մեծ դգուշութեամբ հողերը մաքրուի . դիւրաւ չըմաքրուիր նէ , արմատները կտրելու է : Չորցընելու ատեն՝ ամէն ճիգը ի դործ դնելու է , որ արեւ շտեսնէ , անձրեւէ չմրջի ու չփափի : Չորնալէն ետքը երկու դիէն դուրս բերելով ու ծաղիկներ մէջը ծածկելով խրձունք խրձունք կապելու է , որ ծաղիկներուն փոշին չմափիուի ու չկորսուի : Ճունտի համար քիչ մը տեղ չեն քաղեր , թող կու տան , որ հունտը հասցընէ : Չափաւոր կը յաջողի նէ , մէկ լծվար տեղէն հազար երեք հարիւր հոխայ կ'ելլէ , որուն հոխան աս կողմերը վաթսուն փարայ կը ծախուի :

ՀԱՅԱՐԱԿԻ ՔՐՔՈՒՄ

Վսիկայ սոխ մի է , որ կապոյտ ծաղիկ կը բանայ ու ծաղկին մէջ տեղը երեք հատ , վարի դին մէկ մէկու կպած՝ վերի գլուխները գամի ձեւով ու կարմիր գոյնով փունջ ունի , որուն միացած տեղին վարի դին ճերմակ կ'ըլլայ . Հոն տեղէն եղընգով կը կտրեն , կը ժողվեն , որ անոյշ հոտ ունի , ու աղեկ դեղին գոյն է . ապուրի ու մասնաւոր կերակուրներու գոյն տալու համար կը դործածուի ու դեղերու մէջ ալ կը մտնէ : Խոաղող եղած տեղեր

քրքումն ալ կ'ըլլայ , սաստիկ տաքին կամ սաստիկ ցրտին պատճառաւ խաղող չեղած տեղեր , քրքումն ալ չըլլար , եւ կամ աղեկ չըլլար : Կեղին կաւով բարակ աւազ ու կրով խառն կակուղ հողը շատ կը սիրէ , կապոյտ կաւը չփրեր , ճախին կամ թաց տեղեր կը փտի , պարտիզի սեւ հողերու կամ փտած հողերու վրայ չյաջողիր : Վարունէն ինչուան օգոստոս՝ արտը շատ անգամ խորունկ կը հերկեն , կը տափինեն , հողը աղեկ կը բարակցընեն : Հունիսի մէջ առատ հինցած աղը կը դնեն , որուն կովի աղը ին հետ խառն ձիունը կամ ոչխարինը կամ երեքին մէկ տեղ խառնած շատ աղեկ կու դայ , բայց ոչխարի մինակ դնել կ'ուզեսնէ , աւելի փտեցընելու է : Ըատ մէծ տեղ տնկելու համար չափէ դուրս շատ աղը կ'ուզէ , վերջն ալ քաղելու՝ մաքրելու աշխատանքը շատ կ'ըլլայ , անոր համար քսան կանգունէն ինչուան քառասուն՝ լայն , ու երեսուն կանգունէն ինչուան վաթմուն՝ երկայն տեղ կը տնկեն : (Օգոստոսին՝ արտին մէկ ծայրէն սկսած , լայն բրիչով հողը մէկ ոտքէն աւելի խորունկ ու շիտակ կը բանան , ու յատակը՝ սուեները արմատնին վար ու մէկը մէկալէն երկու երեք մատ հեռու կարգաւ կը շարեն , ու վրան առջեւի կողմի հողը՝ մէկ ոտքէն քիչ մը աւելի ծածկելով , թիղ մը յառաջ երկրորդ կարգին տեղը կը բանան ու ասանկ յառաջ կ'երթան : Ասոր համար պատրաստած արտը լմբնալէն ետքը չորս դին մէկ ոտք խորունկ փոսով կը պատեն : Կապաստակը ու մուկը ասոր սոխին սաստիկ թշնամի են : Կապաստակին դէմ չորս դին փայտէ կամ եղեգէ ցանկով կը պատեն , որ ներս չկըրնայ մտնել : Առկերու դէմ ալ բոլոր տարին մէջը ակընատ կը դնեն ու բոլոր կը բռնեն , որ վնաս չկըրնան ընել : Աեպտեմբերի կէսին՝ երեսէն խոտերը կը մաքրեն , անանկ որ ասոր տերեւներուն չդըպշուի , որ ձնծաղկի տերեւներու կը նմանին , ու

անկէ քիչ մը բարակ են : Ասո՞նք հոկտեմբերին կը սկսին ծաղկիլ, որ ամիս մը կը տեւէ : Ամէն առ տու արեւը ծագած չծագած՝ հողէ դուրս ելած ու բոլոր կամ կէս բացուած ծաղիկներ կոթերէն եղըն գով կամ սուր դանակով կը կտրեն, կը ժողվեն ու խոցի մէջ կը տարածեն, որ ինչուան իրիկունը քիչ մը թոռմին : Իրիկունը մէջի երեք կարմիր փունջը միացած ու ձերմըկնալ սկսած տեղէն առանց ճղմելու եղընգով կը կտրեն, ու առտուանց պղնձի կամ երկաթի բարակ թելով մաղի վրայ տարածած՝ ծուխ ու բոց չունեցող մաղմաղ կրակի վրայ կը չորցընեն, երբեմն թեթեւ մը խառնելով, որ հաւասար չորնան ու չայրին . ասիկայ մեծ զգուշութեամբ ընելու է, ինչու որ չորցած ատենը որչափ որ իր բնական գոյնը կը պահէ, չմթըննար ու չկոտրիր ու հատերը երեք երեք մէկ տեղ կ'ըլլան նէ, այնչափ յարդի կ'ըլլայ ու սուղ կը ծախուի : Պաղելէն վերջը փայտէ տուփի մէջ, տակը թուղթ դրած ու բերանը գոց, չոր տեղ կը պահեն : Արեւելք աս զգուշութիւնները չգիտնալով, մեղրամոմով՝ քրքումը ստկի մը կ'ընեն, անսանկ որ օրինակի համար արամը տասը փալրայ կ'ընէ նէ, ասորը հինգ դահնեկան տաճկի (պատուշ) կ'ընէ, դոյնը շատ զօրաւոր ու հաստատուն ու հոտը աղուոր ըլլալուն համար : Աէկ հեղ տնկածը՝ երեք տարի ծաղիկ կու տայ՝ առջի տարին քիչ, երկրորդին միջակ ու երրորդ տարին շատ : Արկրորդ ու երրորդ տարին՝ ամառը երեսի խոտերը կը մաքրեն, ու վերջին անգամին՝ օգոստոսի մէջ մաքրելէն ետքը, վրան հինցած մանր աղը կը տարածեն, ու սոխերուն վնաս չորած երեսէն կը փորեն ալ : Սոխերը ամէն տարի փտելով, ու անոր վերի կողմը նոր սոխ կապելով իրենց բարձրութեամբը վեր կ'ելլեն . անոր համար երեք տարի ծաղկելէն վերջը՝ օգոստոսէն յառաջ սոխերը կը հանեն՝ կը չորցընեն ու նորէն կը տնկեն . բայց

նոյն տեղը քսան տարիէ յառաջ տնկելու չէ, չյա-
ջողիր: Ասիկայ երկրագործութեան տնկերուն թա-
գաւորն է, որ իր առատ արքովը երկրագործը մէ-
կէն կը հարստցընէ: անոր համար յարմար արտ
ունեցողը ու հեղ մը համը առնօղը միշտ երեք տեղ
կը տնկէ, որոնց մէկը նոյն տարուան, մէկը՝ երկու
տարուան, ու մէկալը՝ երեք տարուան մէջ կ'ըլլայ,
ու ամէն տարի մէկը կը հիննայ նէ, կը հանէ, նո-
րէն կը տնկէ ու ասանկ իր արտերուն մէջ կարգաւ
կը պտըտի: Ասիկայ աւելի տաք ու չոր եղանակ
կը սիրէ, խաղողը շատ ու աղէկ եղած տարին կը յա-
ջողի, ու քառորդ օրուան հերկելու տեղէն՝ հոխայ
մը ասանկ մաքուր չորցած քբքում կ'ելլէ, որուն
հոխան վաճառականները 150 — 200 ֆիորինի կը
գնեն, որ երկու հաղար տաճկի դահեկանէն (ունենալու
չէն) աւելի կ'ընէ: Ամենէն աղէկը Վիէննայի չորս
կողմը կ'ըլլայ, բայց կարծեմոր արեւելք ալ աս կեր-
պով հոգացուելու ըլլայ, հոն ալ շատ աղէկ կը ընայ
ըլլալ:

ՄԱՆԱԿԻՍ

Մանակնեխը երկու տեսակ է, սեւ ու ճեր-
մակ, երկուքին ալ ցանելուն կերպը նոյն է: Ասոնք
կակուղ՝ չոր ու մաքուր արտ կ'ուզեն: Արտը աշնան
խորունկ կը հերկեն, գարնան թեթեւ մի ալ կը
հերկեն, ու երկիրը քիչ մը չորցած ատենը կը ցա-
նեն: Ա երջէն խոտերը դիւրաւ մաքրել կ'ուզես
նէ, կարգաւ ցանէ, չէ նէ՝ մաքի պէս խառն: Ո՞ւկ
լժվար տեղին տասը հոխայ հունտ կ'երթայ: Կա-
նուխկեկ ցանելը շատ աղէկ ու ապահով է, որ
գետնի լուն չելած կը մեծնան ու վտանգէն կ'ա-
զատին: Խառն ցանածներուն տնկերը մէկը մէկա-
լէն թիզ մը հեռու պիտ'որ ըլլան. անկէ մօտ կե-
ցածները տակը փորելու ատեն կը հանեն, երկու
հեղ փորելով խոտերը կը մաքրեն: Հուլիսի՝ օգոս-
տոսի մէջ, երբոր սեւ տեսակին հատերը սեւնալ

ու ձերմակինները դեղբնալ կը սկսին նէ, քազ զելու ատենն է։ Կտրածները կոթերնին չորս դին դուրս ու դլուխնին ներս դէղ դէղ վրայէ վրայ կը շարեն, ու վրանին յարդ կը ծածկեն, որ չորնալու ատեննին անձրեւէ չթրջին։ Աղէկ չորնալէն վերջը կը ծեծեն, կը մաքրեն, շտեմարանի մէջ բարակ կը տարածեն, ու շարաթը քանի մը հեղ կը խառնեն, որ տաքնայ, չապականի։ Ո՞էկ լծվար տեղէն երեք հարիւր հոխայի մօտ մանանեխ կ'ելլէ, որն որ շատ տեսակ կերակուրներու մէջ համ տալու համար կը խառնեն, շատ դեղերու մէջ ալ կը մտնէ, կ'աղան ու ալիւր կ'ընեն, օշարակի հետ կը խառնեն, խաշածի հետ կ'ուտեն։ Ասոր եղն ալ կը հանեն, որ վառելու ալ աղէկ կու դայ, ուտելու ալ, ու հարիւր հոխայ մանանեխէն երեսուն ու երկու հոխայ եղ կ'ելլէ։

Ք Ի Մ Ի Ո Ւ

Վիմիոնը մարդերու վրայ կը բուսնի, բայց արտի վրայ ցանելով հատերը խոչոր ու հոտը աղուոր կ'ըլլայ, դեղին կաւով աւաղուտ հողը շատ կը սիրէ, նոր աղը չսիրեր, ժողովածոյ աղը, աղը ջուրը, կիրը ու մոխիրը շատ ուզած բաներն են։ Վարոր աղէկ հերկած՝ տափնած ու հողը մանրած պիտ'որ ըլլայ։ Ո՞ւյիսի մէջ երբ որ տնկերը տնկելու չափ մէծնան նէ, արտի վրայ մէկը մէկալէն մէյմէկ թիղ հեռու կը տնկեն, անոր համար մարտին պարտիզի մէջ ցանած պիտ' որ ըլլայ, որպէս զի մայիսին՝ տնկերը հասնին։ Շատ տեղ ալ մարտի մէջ՝ արտի վրայ մէկէն կը ցանեն։ մէկ լծվար տեղին՝ երեք հոխայ հունտ կը բաւէ։ Տակը մէկ երկու հեղ կը փորեն, խոտերը կը մաքրեն։ Տաք տեղեր յուլիսի մէջ կը քաղուի. բայց առտուանց խոնաւ ատեն կը կտրեն, մանանեխի կեր-

պով կը չորցընեն, պտուղն ալ ան կերպով կը
պահեն, որ մէկին յիսուն վաթսուն կու տայ:

Ա Յ Մ Ի Թ

Ասմիթը երկու բանի համար կը տնկուի, կա-
նաչ ուտելու ու հունաին համար, որ համեմներու
կարգն է: Կանաչը ուտելու համար յուլիսի մէջ
պարտէզը կը ցանուի ու սեպտեմբերին՝ հոկտեմ-
բերին կը հանուի, կարգաւ մը մէկը մէկալէն մէյ
մէկ թիղ հեռու կը տնկուի. Երկրորդ կարգը ան-
կէ կանգուն մը հեռու, մէջ տեղը աղցան կամ
հազար տնկելու ու ասանկ յառաջ երթալու է.
Ճեռը աղցանները քաղելէն ետքը սամիթը քանի
կը մեծնայ նէ, փորելու ու քովերնին հող քաշելու
է, որուն տերեւներուն կոմերը արմատին հետ միա-
ցած տեղը կը հասարնայ՝ կը ճերմընայ, ու ասի
պտղոյ տեղ կ'ուտուի: Տայց ասիկայ ցուրտ երկիր-
ներ չըլլար, ինչու որ ամառը կը տնկես նէ, հուն-
տը կ'երթայ, գլուխ չկապեր, ու ճեռը ցուրտին
չմեծնար:

Հունտը առնելու համար՝ դեղին կաւով կրա-
խառն ու վերի հողը խորունկ՝ տաք արտ կ'ուղէ, մար-
տին պարտիզի մէջ աղէկ տեղ մը կը ցանեն, ու երեք
չորս մաս կը մեծնայ նէ, կը հանեն, արտի վրայ
կը տնկեն, կամ շիտկէ շիտակ արտի վրայ կը ցա-
նեն. մէկ լծվար տեղէն հինգ հոխայ հունտ կը հա-
շուեն. աղբի տեղ՝ աղբի ջուր կու տան: Վսոր
տունկը նոյն արտի վրայ երեք տարի կը թողուն,
ու ամեն տարի հունտը կ'առնուն: Վմառները եր-
կու երեք հեղ տակը կը փորեն, խոտերը կը մա-
քրեն: Հունտը հաւասար չհասնելուն համար, սեպ-
տեմբերին՝ հոկտեմբերին շատ հեղ կը նային ու
հասածները ձեռքով սկսմելով կը ժողվեն, որ
մէկին ութսունի մօտ կու տայ:

Ասիկայ տաք գաւառու ու կակուղ հող կ'ուզէ,
շատ չոր, շատ խոնաւ ու մառախղով գաւառներ չյա-
ջողիր, ասանկ ալ նոր աղբ կը դնես նէ, չյաջողիր,
հին աղբ կ'ուզէ: Աքտը մէջ մը աշնան, մէջ մ'ալ
գարնան երկիրը չորցածին պէս հերկելու, տափ-
նելու ու ցանելու է, հունտին չափը սամիթին չափն
է: Ամառը երկու հեղ տակը փորելու, խոտերը
մաքրելու է: Խրբ որ կոթերը կը դեղիննան, ու
հունտերը կը հասնին, կտրելով կամ արմատէն
հանելով քաղելու է, զգուշութեամբ չորցընելու ու
հունտը առնելու է, որ մէկին քառասուն կու տայ:

ԳԲԵԶ

Գինձը՝ գաւառի ու հողի զանազանութիւն
չունի, մինակ հին աղբ կ'ուզէ, նորը չփրեր, ու
նոր ելած ատեններ խոնաւ կ'ուզէ: Աքտին վրայ՝
աշնան աղբ կը տարածեն ու կը հերկեն. գարնան
կանուխ՝ երկիրը չորցածին պէս կը տափնեն, կը
ցանեն ու նորէն կը տափնեն, կը գլանեն: Ո՞ւկ
լծվար տեղին տասուերկու տասուիրեք հոխայ
հունտ կ'երթայ: Ամառը մէկ երկու հեղ խոտերը
կը մաքրեն, ու հողը կը կակղցընեն: (Օ)դոստոսին
կը հասնի, բայց ամէնը հաւասար չհամենելուն, մէծ
մասը կը հասնի նէ, ձեռքի մանգաղով՝ հունտերը
գեռ չթափած կը կտրեն, մանանեխի կերպով կը
չորցընեն, հոն տեղը հունտը ամանի մը մէջ թօ-
թուելով կ'առնուն, ու օդ բանելու տեղ կը պա-
հեն: Ասիկայ մէկին տասնուվեց գժուարաւ կու տայ:

ՍԵՒ ՍՌՆԻՃԻ ՎՐԱՅ

Ու սոնիճն ալ գաւառի ու հողի զանազա-
նութիւն չունի, ամէն գաւառ ու ամէն հողի վրայ
կը բուսնի, բայց չսփառոր խոնաւ, կակուղ, պա-

բարտ արտի վրայ, թէ որ քիչ մ'ալ տաք ըլլայ, շատ աղեկ կը յաջողի: Աբար աշնան աղբ դնելէն հերկելէն ետքը՝ ապրիլին մէջ կը տափնեն, կը ցանեն, նորէն թեթեւ կը տափնեն ու կը գլանեն: Աչկ լծվար տեղին հինգ հօխայ հունտ կը բաւէ: Վիչ մը մեծնալէն ետեւ մէջի խոտերը հանելով կը մաքրեն: Պաճուկներուն վերի դիերը բացուիլ կը սկսին նէ, հասնելու նշան է. ու մեծ մասը հասածին պէս արմատներովը կը հանեն կամ կը կտրեն, ամանի մէջ կը թօթուեն, ու օդ բանելու տեղ կը տարածեն, որ չորնայ. տնկերը արեւի մէջ չորցընելէն վերջը՝ բոլոր հունտը առնելու համար, նորէն կը թօթուեն ու կը ծեծեն: Ասիկայ ալ յաջողած ատեն մէկին ինչուան քառասուն կու տայ. ծաղկած ատենն ալ մեղուներուն աղեկ կերակուր կ'ըլլայ:

ՀՈՊԻԿԵՆԻ ՎՐԱՅ

Աս տունկը ինչուան հիմայ մեր կողմերը չեն գիտեր, ու հարկաւոր ալ չէ, բայց դործքիս կատարելութեանը համար ասոր վրայ ալ կը խօսիմ, որ գուցէ ատենօք պէտք ըլլալու ըլլայ, գտնուի: Ասոր բերբը գարեջրին մայրն է, ու հիմայ գարեջրի գործատունները և բոպայի մէջ շատնալով՝ սկսան երկրագործներն ալ շատ տնկել: Ասոր ու որ ու տերեւները՝ որթի ուռին ու տերեւներուն նման են. ինքն ալ երկու տեսակ է, մէկը կանուխ կը հասնի, մէկալը՝ ուշ: Առջինին ուռերը կէս կարմիր են, որ աղեկ տարիներ շատ պտուղ կու տան, ու սուղ կը ծախուին, բայց ուրիշ տարիներ դժուար կը յաջողի: Երկրորդ տեսակը չյաջողելու վախ չունի, անյաջող տարիներ ալ՝ մէկալէն ամելի պտուղ կու տայ. ու աս տեսակին մէջէն կանաչ ուռովը, ամենէն աղեկն է: Արեւի դէմ՝ քիչ մը զառիվայր՝ ու հիւսիսի պաղ հովեր չգափչելու

տեղ կ'ուղէ . խորունկ ձորերը , լճերու՝ վաղուն ջրերու ու ճախին տեղերու քով տնկելը աղէկ չէ , ինչու որ մառախուղը վեաս կու տայ : Կակուղ ու տաք գեղին կաւի վրայ պտուղը ուժով կ'ըլայ , ու աղուոր հոտ կ'ունենայ . աւելի կպչուն կամ աւազուտ կաւի վրայ ու խոնաւ տեղեր աղէկ չըլար : Երկիրը աշնան մէկ կանգուն խորունկութեամբ կը դարձընեն . թէ որ կակուղ հող է նէ՝ մինակ խորունկ կը հերկեն , որ ձմեռը սառելով կոշաերը հալին ու մանր հող ըլան . մէկ լծվար արտի վրայ յիսուն սայլի չափ բաղադրած հող , կամ անոր կէսին չափ աղը կը դնեն : Ուարտի մէջ մէկը մէկալէն երկուքու կէս կանգուն հեռու՝ կարգաւ ծակեր կը բանան կանգունի մօտ լայն , ու կէս կանգուն խորունկ , ու մէջերնին փայտած աղը կամ բաղադրած հողէն կը լեցընեն , վրան հող կը ծածկեն : Հին տնկերուն քովէն քշած մատի հաստութեամբ մէկ տարուան ճիւղերը արմատով կը հանեն , ու մէկ թիղ երկայն փայտով երեք երեք հատ՝ ծակերուն երեք անկիւնները կը տնկեն , արմատնին մէկ մէկէ թիղ մը ու վերի ձոթերնին կէս թիղ հեռու , մնացած հողերը վրան կը դիղեն , ու քովերնին երեք կանգուն բարձր ցիցեր կը խոթեն : Վազի տարին ամառը երկու հեղ կը փորեն , խոտերը կը մաքրեն , երկընցած ճիւղերը ցիցերու վրայ կը կապեն , ու ան տարին մէջերնին արմատի կանաչեղէնները կը տնկեն : Վշնան՝ ճիւղերը գետնէն կէս կանգուն վեր՝ կը կտրեն ու յարդով խառն աղբով , ձմեռը չսառելու համար կը ծածկեն , որ տաք տեղեր հարկաւոր չէ : Երկրորդ տարին արմատներուն վեաս չտուած , քովերնին տասնուերկու կանգուն ցիցեր կը տնկեն , որ ճիւղերը վրան փաթթուին , ու ամէն տարի մարտի կամ ապրիլի մէջ քովերը կը բանան , վարէն տուած ճիւղերը ու հողին երեսը տուած արմատները կը կտրեն , մէջը

աղբ կը դնեն ու կը ծածկեն, որ խոզի աղբը ու
բաղադրած հողը շատ կը սիրէ: Ճ'իւղերը կանգուն
մը կը մեծնան նէ, աղէկներէն երեք երեք հատ ցի-
ցերուն կը կապեն, երկերկու հատ ալ գետինը կը
թողուն, որ կապածներուն մէկը երկուքը կոտրե-
լու ըլլայ նէ, կապեն. ինչուան վեց կանգուն բար-
ձրութիւն կապելը յառաջ կը տանին, վերջը մնա-
ցած ու վարէն տուած ճիւղերը ու տերեւները ին-
չուան երեք կանգուն բարձրութիւն կը կարեն, կը
մաքրեն ու տակը երկու հեղ կը փորեն: Երբ որ
գլուխները կամ կոթերը գեղին կանաչի կը զարնեն,
հոտը կը սաստկանայ, ու ծաղկին փոշին շօշափած
ատենը ձեռքին պարարտ կու գայ ու կը ներկէ,
հասած է, առտուանց խոնաւութիւնը չորցած ատեն-
ներ կը քաղեն. եղանակը չոր է նէ, ճիւղերը գետ-
նէն երկու կանգուն բարձրէն կը կարեն, ցիցերը
կը հանեն, վար կ' առնուն, ու հոն տեղը կը ժող-
վեն. թէ հոն չէ, տուն կը տանին ու չոր տեղ
կը ժողվեն, բայց կը նային, որ ծաղիկները չճգմեն
ու կոթերը շատ երկայն կամ կարճ չըլլան, փոշին
շթափուի ու անշահները զատուին, որ մեծ պակսու-
թիւն են ծախուելու: Վաղածները տախտակա-
մած առիքի մէջ չորս մատ բարձր կը տարածեն ու
օրը երկու հեղ կը խառնեն, ու քանի որ կը չորնայ,
աւելի բարձր կը տարածեն, որ մէկէն չորնալով՝
աղէկ հոտը չկորսուի: Ծորցածին պէս շծախուիր
նէ՝ պարկերու կամ արկղներու մէջ կը կոխեն ու
կը պահեն: Վահկայ տամնուերկու տարուան մէջ երկու
տարի՝ շատ, վեց տարի չափաւոր ու չորս տարի քիչ ծա-
ղիկ կու տայ, որ վրայէ վրայ տարին մէկ լծվար տեղէն
երկու հարիւր քսան հոխայի մօտ ծաղիկ կ'ելլէ:

ՆԽԱԽՈՑԻ ՎՐԱՅ

Ա աճառականութեան անկերու մէջ ծխախոտը
երեւելին է, ու շատ ալ տեսակ է, որ տերեւնե-

բուն ձեւէն, գոյնէն, հոտէն ու ծուխին համէն կը ճանչցուին: Վ. և լի օգտակարը տնկելու համար երկու բան դիտելու է, այսինքն աւելի փնտռուած ու սուղ ծախուելու տեսակը, ու տերեւին խոշորութիւնը, որ առջինէն աժան ալ կը ծախուի ալնէ, շատ տալովն անոր տեղը կը լեցընէ: «Օխախոտն ալ պյդիի պէս արեւիդէմ» ու ցուրտ հովեր չդպչելու տեղ կ'ուզէ, աշնան՝ ցրտերը զարնելու տեղ չեն տնկեր. աւազուտ, բայց ուժով ու տաք գեղին կաւը ամենէն աւելի կը սիրէ. ցուրտ կապոյտ կաւի, չոր աւազի վրայ ու ճախին տեղեր աղէկ չբուժնիր: Հանգչած արտերը ու առուղյոի արտը շատ աղէկ կ'ըլլայ: «Ե, ոյն տեղ շատ տարիներ կրբնայ տնկուիլ, իրմէն ետքն ալ՝ ամէն պըտուղները ու ալ աւելի ցորենը կը յաջողի: Վ. սիկայ շատ աղը կ'ուզէ, ու շատ փորձերով իմացուածէ, որ աղբին տեսակները ասոր աղէկութեան ու հոտին վրայ շատ կ'աղդեն, փտած կանաչեղէն, խոտ կամ ասոնց հողը աղբի տեղ կը դնես նէ, բարկ չըլլար, կակուղ կ'ըլլայ. ոչխարի կամ ձիու աղը դնելու ըլլաս, շատ բարկ կ'ըլլայ. հոտը աղէկ չըլլալով խմելու աղէկ չգար, բայց քթախոտի աղէկ կու գայ, կովի աղբի վրայ բուսածը խմելու աղէկ ու անոյշ հոտ կ'ունենայ. ալ աղուոր հոտ կ'ունենայ, թէ որ աղբի տեղ փտած ուկրներ, կաշիի կտորուանք, կենդանիներու եղունգներու կը առորուանք, եղջիւրի տաշուեկներ ու ասանկ բաներ դնելու ըլլաս: Կակուղ հողը շատ սիրելուն համար արտը աշնան խորունկ հերկելու է, գարնան երեք չորս հեղ հերկելու ու տափնելու է, որ հողը բարակնայ ու կակղանայ: Անրտի առջի օրերը, արեւուն դէմ ու պաղ հովեր չդպչելու տեղ աղբէ անկողին մը շինելու է (ասոր վրայ վերը խօսեցանք), ու հոնցանելու է ծխախոտին հունտը, ու չոր եղանակներուն ջուր տալու է: Ոչկ լծվար տեղ տնկելու հա-

մար կերակուրի դրդալով չորս դրդալ հունտ կը
բաւէ: Եշլելէն ետքը կողինջը ու ուրիշ որդերը
չվնասելու համար վրան գարիի փուշեր կը ցանեն:
Անյիսի վերջերը երբ որ տնկերը եօմքը ումքը տերեւ
կ'ունենան, ու քիչ մը կը բարձրանան նէ, խոնաւ
ատեն մը արտը նորէն կը հերկեն, կը տափնեն ու
մէկը մէկալէն մէյմէկ կանգուն հեռու կարգաւ կը
տնկեն. թէ որ տընկելու յարմար խոնաւ եղանակ
չգտնուիր նէ, տնկածներուն անմիջապէս աղբի կամ
պարզ ջուր կու տան: Ա երջէն ալ չորս հինգ հեղ
կը պտըտին, կը նային, որդ կերած կամ չորցած-
ներու տեղ նորէն կը տնկեն, ու ամէն անգամ
յառաջ տնկանոցին ջուր կու տան, ու տնկերը
անանկ կը հանեն, որ բարակ արմատները չփրթին:
Քիչ մը մեծնալէն ետքը արտը կը փորեն, խո-
տերը կը մաքրեն, վերջէն հարկաւոր կ'ըլլայ նէ,
մէյ մ'ալ կը փորեն, քովերնին հող կը լեցընեն.
բայց աս գործքերը չոր եղանակներուն ընելը՝ տնկե-
րուն վնաս կու տայ: «Օ, աղկիլ չսկսած դլուխները
ու տերեւներուն մէջէն տուած ճիւղերը կը կըտ-
րեն, տկարներուն վեց վեց ու զօրաւորներու տասը՝
տասնուերկու տերեւ թող տալով. անոնցմէ ուրիշ
բուսած ճիւղերը ու տերեւները չոր ատեններ կը
փրցընեն, ինչու որ անձրեւի կամ ցողի ատեններ՝
արտը մտնելը ծխախոտին վնաս կու տայ: «Օ, աղելը
ուշ մնալով, ցրտերը կը կոխեն նէ, ծխախոտը կը
զարնեն. չհասած կը քաղես նէ, քիչ կ'ըլլայ,
ինչու որ հասնելու մօտ տերեւները շատ կը մեծ-
նան, անոր համար քիչ մը կանուխ պէտք է տնկել,
որ ցրտերը չկոխած հասնին ու քաղուին: Խոտե-
րու մէջէն վայրենի քթանը ասոր շատ վնասակար
է. խոտերը բոլոր մաքրելու է, բայց վայրենի քթա-
նը ամենեւին թող տալու չէ: Տեսակ մը որդ ալ
կայ, որ շատ անձրեւներէն կը դոյանայ ու ծխա-
խոտին շատ վնաս կու տայ, տերեւները ու կոթերը

կը կրծէ ու կը փտեցընէ, ասանկ ալ կողինջը, ասոնց գէմը առնելու համար՝ արտը կրի ջրով ջրելով, վրան մոխիր, գարիի փուշ կամ աղացած կաղին (որն որ կաշի շինօղները գործածելէն ետքը կը թափեն) կը ցանես նէ, շատ օգուտ կ'ընէ, բոլոր կը սատկին։ Ճանդն ալ ուրիշ տեսակներուն մեծ վնաս կու տայ, բայց հաստ երակներով, վընեած ըսուած տեսակին չպատահիր. ասանկ ալ սաստիկ հովերը՝ բոլոր կը պառկեցընեն, թէ որ քովերնին աղէկ հողլեցուած չըլայ։ Երբ որ տերեւները մութ գեղին բծեր կ'ունենան, ձեռքի կպչիլ կը սկսին, հասած են (որ օդոստոսին, սեպտեմբերին կը պատահի), ալ սպասելու չէ. չոր ատեններ յառաջ վարի տերեւները ինչուան թիզ մը բարձրութիւն քաղելու, զատ չորցընելու է, որ առջի ու աղուոր տեսակն է. ետքը մնացած աղուոր տերեւները բոլոր մէկ տեղ ժողվելու ու գէղ գէղ երեսնին վրայ քանի մը ժամ արեւը դնելու է, որ քիչ մը թոռմին, վերջը ծածկի տակ չոր տեղ տանելու, չափաւոր հաստութեամբ տարածելու է, որ երկու օր կամաց կամաց տերեւներուն խոնաւութիւնը քաշուի, ու աղէկ թոռմին. վերջը բարակ չուանի վրայ անցընելու է, տերեւները մէկ մէկէ շտաքնալու ու չմդլուելու չափ հեռու, ու ասանկ չուաններով քովէ քով կախելու է։

Ծատ տեղ տախտակներու վրայ՝ կակուղ փայտէ շիտակ ու բարակ գաւաղաններ կը հաստատեն, ու տերեւները մէջի երակներէն վրանին կ'անցընեն։ Ուրիշ տեղ ալ վարի տերեւները քաղելէն առնելէն վերջը՝ մնացածներուն սուր դանակով հաստ կոթերը կէս կը կտրեն, ու կէսը արմատէն կախած՝ գետինը կը պառկեցընեն։ Քանի մ'օր ետքը բոլոր կը կտրեն, ու տերեւները ան հաստ կոթերով մէկ տեղ տուն կը տանին ու անանկ կը չորցընեն, որ երբեմն ձմեռուընէ յառաջ կը չորնայ, երբեմն

ալ ինչուան գարուն կը տեւէ . Հաստ երակները կը չորնան նէ , բաւական չորցած են , տերեւները կը քաղեն , քսանուհինդ՝ երեսուն վրայէ վրայ կը շարեն , երկայն յարդով կը կապեն , ու ուժը օրը մէյ մը կը դարձընեն , որ չմիլութին : Ուէ որ չորնալուն պէս չծախուիր նէ , ան կապոցները կանգուն մ'ալ աւելի բարձր՝ լսյն ու երկայն օդ բանելու տեղ մը վրայէ վրայ կը շարեն , կը պահեն . թէ որ տաքնալու նշան կու տայ նէ , երբեմն մէջինները դուրս ու դրսինները մէջը կը փոխեն : Վողէկ հունտ հասցընելու համար տնկարանի մէջէն զօրաւոր տնկերը կը զատեն , շատ աղբ դրած տեղ մը մէկը մէկալէն , կանգուն ու կէս հեռու կը տնկեն : «Օ»աղկիլ սկսելու ատեններ՝ վարի կոկոնները բոլոր կը փրցընեն , ու ծայրիններէն՝ մինակ չօրս հինդ կոկոն թող կու տան : Եցրք որ հունտը մութ կարմիր կ'ըլլայ կամ պաճուկներու վերի դիերը կը բացուին նէ , չոր ժամանակ կը ժողվեն , ու պարկով օդ բանելու տեղ մը կախած կը պահեն : «Օ»խախոտին շատ կամ քիչ ելլելը՝ իր ու արտին տեսակէն ու եղանակներուն յաջող կամ անյաջող երթալէն կը կախուի : Վս կողմերը քիչ մը յաջոզած տարին մէկ լծվար տեղէն չօրս հարիւր յիսուն հոխայի մօտ ծխախոտ կ'ելլէ :

ԲՈՒՐԴ ՍԵՆՑԻԵԼԻ ՓՈՒՇԻ ՎՐԱՅ

Վսիկայ երկայն փուշ մի է , որ ջրերու քով ու ջրոտ տեղեր կը բուսնի , կանաչ երկայն ու նեղ տերեւներ ունի դիմացէ դիմաց բուսած , որոնց մէջէն եղեգի պէս ճիւղեր կու տայ , որոնք քանի կը մեծնան , երեք երեք կը բաժնուին , այս ինքն մէջի շիտակ ճիւղէն ի զատ անոր երկու կողմէն երկու ճիւղ ալ կը բաժնուի . ու ասանկ կողմը փոխելով մարդու բարձրութենէ վեր կ'ելլէն , ու ամէն մէկ ճիւղին ծայրը մէյ մէկ երկայն կը

հաւկըթի ձեւով ու յարդի գոյնով ու կարծր փուշերով պատած գլուխ կու տայ, որն որ աս կողմերը բուրդ գզելու համար չուխայի գործատունները կը գնեն. աս պատճառաւ շատ կը տնկեն, ու հազարներով անոնց կը ծախեն: Իսայց ասիկայ մէյ մ' որ մեր կողմերը չուխայի գործատուններ չգտնուելուն համար, չանցնիր. երկրորդ ցանել ու մեծցընելը մեծ իմաստութիւն մը չէ, անոր համար ասոր վրայ գրելը զանց կ'առնունք:

Ասանկ ալ է հեղրդակը, արմատները դեղավաճառներու ծախելու համար շատ տեղ կը ցանեն. բայց աս ալ անանկ խոտ մի է, որ լեռներու ու դաշտերու վրայ ինքիրմէ կը բուժնի, ծախուած գինն ալ աշխատանքը շարժեր:

Գ. Ա. Ռ Ի Խ Ե

ՊՏՈՒՂՆԵՐՈՒ ԿԱՐԳԻՆ ՎՐԵՅ

ԵՐԿՐՄԴՈՒԹՈՒԹԵԵՆ վախճանին հանելու համար որ ցանելով երկրէն պտուղներ հանել ու կենդանիներ պահելն է, երկրագործը ցանելու՝ տնկելու բաներուն կարգը պիտ' որ գիտնայ, որ կարօղ ըլլայ այնչափ պտուղներու մէջէն օգտակարները ու իր երկիրներուն աւելի յարմարները ընտրել. անոնց ալ անանկ կարդ դնել, որ մէկ արտի վրայ մէկ պտղէն ետքը անանկ պտուղ ցանէ կամ տնկէ, որ առջինին բնութեանը գէմ չըլլայ, ու անանկով իր արտերը չապականէ, աշխատանքն ալ անվարձ չմնայ: Եսոր համար ետեւէն եկած կարգերը կը գնենք, որ անոնք իր հողի տեսակներուն համեմատելով, կարօղ ըլլայ քիչ տեղէն շատ պտուղ քաղել, իր արտերը չյոգնեցընել, ինքն ալ շատ չաշխատիլ:

ԳԵՏԱԿՆ ԱՄՐԱՑ

Արկրագործը փորձով դիտէ, որ ամէն մէկ տունկը իր բնութեանը յարմար հող ու երկիր կ'ուզէ ու անոր վրայ աղէկ կը բուսնի։ Խրաւ է որ տունկ մը շատ աղք զնելով, իր բնութեանը անյարմար տեղ ալ կը բնութեանիլ. բայց օգտակար չէ, որ երկրագործը մէծ ծախքով բնութիւնը բռնագատէ, հապա անանկ բաներ ցանէ ու տնկէ, որ իր երկրին ողին, դիրքին ու հողերուն յարմար ըլլան, ու իրեն շահ բերեն։

Վւազուտ հողի վրայ եգիպտացորեն, հաճար, արեւելեան գետնի խնձոր, տաճկի առուղյու, ու աղբի զօրութեամբ գետնի խնձոր, վարսակ, շողդամ, վիգ, ոսպ կը յաջողին։ Յժէ որ գաւառին եղանակը խոնաւ է, երկիրն ալ քիչ մը աւելի կաւ ունի նէ, կտաւ, գարի, կորեկ, ոլոռ, ծխախոտ, տորոն, կաղամբ, կանեփ, մաք, ձաւարցու ցորեն, ու առուղյու աղէկ կը բուսնին։

Լապոյտ ծանր կաւի վրայ ցորեն, վարսակ ու խոտ աղէկ կ'ըլլան, աս տեսակ հողը քիչ մը կիր ունի նէ, ուրիշ ցորենի տեսակները, բակլայ առուղյու, վիգ, ոլոռ, գարի ու արմատեղէններ կը բնան ցանուիլ ու կը յաջողին։

Դեղին կաւով արտի վրայ հաճար, ցորենի տեսակներ, վարսակ, գարի, գետնի խնձոր, ընդեղէններ, առուղյու աղէկ կը բուսնին. քիչ մ'ալ կակուղ ըլլայ արտը, միջակ հող կ'ըսուի, ու եղանակը ու վարի հողն ալ կը յարմարին նէ, ամէն տեսակ բան ցանելու կու գայ։

Արոտ հողի վրայ առուղյու տեսակները, ոլոռ, վիգ, բակլայ, ցորեն, գարի, վարսակ, հաճար, գետնի խնձոր, կանեփ ու քթան ցանուելու ըլլան, աղէկ կ'ըլլան։

Դ'ախին տեղուանք, ինչպէս վերը խօսեցանք, խոտը աղէկ կ'ըլլայ, բայց թէ որ այրած կամ վրան

Հող տարածած է նէ, եղիպտացորեն, վարսակ, շողգամ ու գետնի խնձոր կը ընան տնկուիլ:

Իաղաղրած հողի բնութիւնը՝ կրոտի հետ նոյն է, անոր համար անոր վրայ բուսած պտուղ ները ասոր վրայ ալ կը բուսնին:

* Եոր հողի կամ արտի վրայ քթան, գետնի խնձոր, վարսակ, կորեկ, սեխ ու ձմերուկ շատ աղէկ կ'ըլլան:

Չորցուցած լճերու ու ձկնարաններու տեղերը կանեփ, արմատեղէններ, ընդեղէններ, ու տաք գաւառներու մէջ եղիպտացորեն, ծխախոտ ու սեխ շատ աղէկ կ'ըլլան:

ԵՂԱԿՈՒԱԿԻՆ ՎՐԱՅ

Կրկրագործութեան տնկերուն բնութիւնը տեսակ տեսակ է, որը շատ տաք եղանակ կ'ուղէ, որը շատ խոնաւ, ու որը քիչ, իր աղէկ բուսներուն յարմար: Շատ տաքին կը ընան դիմանալ որթը, եղիպտացորենը, ծխախոտը, կորեկը, ձմեռուան գարին, ձաւարցու ցորենը, կանեփը, կարմիր բանջարը, տորոնը, Առետիայի առուոյտը ու ձմերուկը: Քիչ տաքին կը ընան յաջողիլ ցորեննեղէններուն մեծ մասը, գետնի խնձոր, քթան, շողգամ, հասարակ առուոյտ, ընդեղէններու կանաչեղէններ: Խոնաւ եղանակներու մէջ կը յաջողին ցորեն, վարսակ, ձմեռուան գարին, առուոյտ, արմատեղէններ, վիգ, քթան ու խոտ: Չոր եղանակին կը ընան բուսնիլ համար, եղիպտացորեն, ամառուան գարին, Առետիայի ու Տաճկի առուոյտը, ոլոր ու ձաւարցու ցորեն:

ԱՄԲԻՇ ՊԵՐԵԳԱԿՍԵՐՈՒ ՎՐԱՅ

Կրկրագործը ցանելու տնկելու պտուղներուն վրայ նոր կարդ դնելու ձեռք չզարկած, պէտք է որ աղէկ մտմտայ:

“Եակի” թէ որչափ աղք ունի, որ իր գանձնէ: Անէ որ շատ ունի, ան ատենը շատ աղք սիրող ու երկրին ոյժը տկարցընօղ բաներու կըրնայձեռք զարնել, ինչպէս են կանեփ. քթան, տորոն, շնդկաց քրքում, ու կաղամբի, արմատեղէնի տեսակները:

Երկրորդ՝ շատ փորձերով իմացուած է՝ որ շատ տնկեր երկրին զօրութիւն կու տան. կան ալ՝ որ թէպէտ երկրին զօրութիւն չեն տար, բայց չեն ալ տկարացըներ. կան տնկեր ալ, որ երկրին զօրութիւնը բոլոր կ'առնուն: Անչպէս, թէ որ առուղյափ տեսակները կանաչ կը հնձես, ու հունափի թող չես տար նէ, արտին շատ զօրութիւն կու տան: Ամէն տեսակ բոյսերը՝ որ կանաչ հնձելու համար կը ցանուին, արտին օգուտ մը չեն ըներ, բայց չեն ալ տկարացըներ, ինչպէս կանաչ հնձելու համար ցանած հաճարը, ոլոր, վիղը, վարսակը զատ զատ կամ խառն. բայց ասոնք, ընդեղէնները ու եգիպտացորենը երբ որ պտուղներուն համար ցանուին նէ, արտին զօրութիւնը քիչ մը կ'առնուն: Հորենի տեսակները, գարին, վարսակը, բակլան, գետնի խնձորը, քթանը ու աւելը գետնի ոյժը բոլոր կ'առնուն ու կը տկարացընեն. ասոնցմէ ալ աւելի կանեփը, ծխախոտը, մաքը, կաղամբը, ու հեղողակը երկիրը կը տկարացընեն: Անոր համար երկիրը շատ աշխատցընօղ բան ցանելէն կամ տնկելէն ետքը, երկրին զօրութիւն տուօղ, գոնէ շատ չաշխատցընօղ բան մը ցանելու կամ տնկելու է, որ երկրին զօրութիւնը բոլոր կորսուելով, բոլորովին չապականի:

Երրորդ՝ արտի մէջ շատ խոտ պատճառելու պտուղներէն վերջը, խոտերը մաքրելու՝ հողը կակըլցընելու բան մը տնկելու է. ինչպէս ցորենեղէններէն ետքը՝ որոնց արտերուն մէջ խոտը կը շատնայ, գետնի խնձոր, կամ արմատեղէն կամ կանաչեղէն

կամ ծխախոտ եւ սյլն, տնկելու է, կամ հանգիստ թռղ տալու է:

Չորրորդ՝ պէտք է անէն շատ հեռու արտերու վրայ ուրիշ կարդ բռնել, որոնց վրայ ցորենեղէն կամ կենդանիներու կերակուրներ ցանելու է, որոնք շատ աշխատանք չունին, տուն բերելն ալ դիւրին է: Ըստ աշխատանք պէտք ըլլալու անկերը՝ տան մօտ արտերու վրայ անկելու է, ինչպէս արմատեղէններ, կանաչեղէններ, ծխախոտ, մաք ու ասոնց նման բաններ: Ասանկ ալ շատ հեռու արտերը աղբի տեղ կանաչեղէններով պարարտցընելու է (ինչպէս վերը խօսեցանք), առուռուտի տեսակները մէկ կամ երկու հեղ հնձելէն վերջը, բուսածը հողի մէջ հերկելով, կամ դառն լուրիաս, բակլայ, եղիպտացորեն, վիզ, ոլոռ ցանելով, ու ծաղկելու ատենները հողի մէջ հերկելով:

Հինգերորդ՝ պէտք է գիտնալ որ պտուղներէն որոնք իրենց արտերը կը սիրեն ու որոնք չեն սիրեր, ու որ պտուղներ որոնցմէ ետքը կը յաջողին, ու որոնք որոնցմէ ետքը չեն յաջողիր, ինչպէս ամեն տեսակ գետնի խնձորը, կանաչեղէնները, ծխախոտը, կաղամբը, հաճարը ու վարսակը իրենց արտերը կը սիրեն, ու նոյն տեղը շատ տարի կը նաև տնկուիլ: Ասոնց ներհակն են առուսյար, քթանը, ու ոլոռը, որ վեց՝ եօթը տարիէ յառաջնոյն տեղը աղէկ չեն յաջողիր: Վետնի խնձորէն, կարմիրտակէն, կաղամբէն ու աս տեսակ բաներէն վերջը, ամառուան ցորենը, գարին ու վարսակը աղէկ կ'ըլլան, բայց ձմեռուան ցորենը ու գարին աղէկ չեն ըլլար: Առուռուտի տեսակներէն վերջը ցորենը, գետնի խնձորը, վարսակը ու քթանը շատ աղէկ կ'ըլլան:

Վեցերորդ՝ մեծ երկիր ու քիչ գործող ունեցողը շատ աշխատանք ըլլալու բաներ ցանելու չէ, որ վաստըկածը մշակներուն չերթայ, ասոր ներ-

հակը՝ մէկը քիչ երկիր ու շատ աշխատօղ ունի նէ, ան ատենը աշխատանք ուղող բաներու ալ ձեռք զարնելու է, որ անոնց աւուրչէքն ալ ելլէ:

Եցմներորդ՝ թէ որ երկիրը մեծ քաղաքներու մօտ է, կը նայ կաթ, կարագ, մածուն, սեր, խոտ, յարդ ու անանկ ուրիշ բաները տանիլ ծախել, ու ի գարձին աղբ բերել. ան ատենը աղէկ բաներ ալ կը նայ ցանել տնկել:

Ուժերորդ՝ թէ որ երկրին պտուղները դըժ բաղդուժեամբ կարկուտ զարնելու ըլլայ, անմիշապէս ատեն չկորսունցուցած հերկելու ու մնացած ամառուան ամիսներու մէջ հասնելու բաներ տնկելու է, ինչպէս մատիա, մանր գարի, խառնուրդ, կանաչեղէնի տնկեր, որ գոնէ անոնք հասնելով իրեն միմիթարութիւն մը ըլլան:

Ո երջապէս՝ երկրագործին գլխաւոր կանոն պիտ' որ ըլլայ իր բնակած երկրին յարմար բաներ տնկել, որոնք աւելի ապահով կը բուսնին, դիւրին ու շուտ կը ծախուին, իր արտերը չեն հոգնիր, ու ետեւէն ցանելու տնկելու բաներու ալ ոյժ կ'ունենան:

ՊՏՈՒԴՆԵՐԸ ԲԱԺՆԵԼՈՒ ՎՐԵՅ

Առ կողմերը տարուէ տարի ցանելու տնկելու բաներու վրայ չորս կարդ դրած են, որոնց առջինը ցորենեղէններու երկրագործութիւն կ'ըսուի, երկրորդը՝ փոփոխութեան երկրագործութիւն, երրորդը՝ կենդանիներու ու չորրորդը՝ ազատ երկրագործութիւն կ'ըսուի: Ասոնց վրայ մէկիկ մէկիկ կը խօսինք:

ՑՈՐԵՆԵԳԻՆԻ ԵՐԿՐԸԳՈՐԾՈՒԹԵԼՈՒ ՎՐԵՅ

Հօրենեղէնի երկրագործութիւն կ'ըսուի ան տեսակ կարդագրութիւնը, որ արտերու մեծ մասին վրայ ցորենեղէն բաներ կը անկուի, արտը երեքի,

չորսի, հինգի, . . . բաժնելով։ Արտերը երեք
բաժնել կ'ըսուի, երբ որ երկրագործը՝ օրինակի
համար ինը լծվար արտ ունի նէ, երեք լծվարին
վրայ ձմեռուան պտուղ, երեքին վրայ ամառուան
պտուղ կը ցանէ, երեքն ալ հանգչելու համար պա-
րապ կը թողու։ Ի՞սկ երկրագործը թէ որ իր
կենդանիներուն համար խոտ կտրելու մարդ չունի
նէ, աս տեսակ երկրագործութիւնը յառաջ չեր-
թար, վեց լծվար տեղէն ելած յարդով շատ կեն-
դանի չպահուիր, ու ինը լծվար տեղին դնելու չափ
աղբ չելլեր. որն որ թէ որ դրսէն կը գնէ, սուղ
կ'ըլլայ, թէ որ չգնէ, արտերը տարուէ տարի զօ-
րութիւննին կը կորսընցընեն, պտուղ չեն կրնար
տալ։ Աս տեսակ կարգադրութիւնը յառաջ տանե-
լու համար, ինը լծվար արտին հետ՝ գոնէ երեք
չորս լծվար ալ մարդ ըլլալու է։ Ասի ան ատենը
շատ օդտակար կ'ըլլայ, երբ որ երկրագործը ինը
լծվար արտի հետ շատ մարդեր ու կենդանի արտ-
ծելու տեղեր ունի, կամ արտը շատ հեռու ըլլա-
լով, զանոնք կանաչով կը պարարտցընէ։ Զմե-
ռուան պտուղները՝ հաճար, ձաւարցու կամ հա-
սարակ ցորեն են, որ սովորաբար ձմեռուընէ յա-
ռաջ կը ցանուին. իսկ ամառուանները վարսակ,
գարի, ոլոռ, վիդ, քթան, կանեփ, գետնի խըն-
ձոր ու ասանկ բաներն են, որ գարնան կը ցանուին։
Ի՞սկ թէ որ մէկը մարդ չունի, կենդանի արածե-
լու տեղ չունի, ու աս կարգը բռնել կ'ուզէ, աս
երրորդ մասը հանգիստ թող տալու տեղ պէտք է,
որ բոլոր ամառուան մէջ, կարմիր բանջար, շող-
գամ, առուղյու, վիդ, եգիպտացորեն կամ խառ-
նուրդ ցանէ ու քիչ մը տեղ ալ ամառուան պտղոյ
տեղը գետնի խնձոր տնկէ, որ կենդանիներու կե-
րակուր շատ ունենալով՝ կենդանիները ախոռի մէջ
պահէ, ու կերակրէ, ու իր երկիրները զօրացը-
նելու չափ աղբ ժողվէ։ Աս երեքի բաժնելս ալ

վեց կամ ինը տարուան շրջանով կը ցանեն կը տնկեն: Ա հց տարուան շրջանով ցանել տնկել ուզողը ամեն մէկ բաժնին վրայ կարդաւ՝ առջի տարին աղբ կը դնէ, ցորեն կը ցանէ. Երկրորդին՝ վարսակ կը ցանէ, Երրորդին՝ աղբ կը դնէ, գետնի խնձոր կը տնկէ, չորրորդին՝ գարիի հետ առուղյատ կը ցանէ, հինգերորդին՝ առուղյատը երկու հեղ կը հնձէ, վեցերորդին՝ քթան կամ կանեփ կը ցանէ ու վերջը նորէն կը սկսի: Կամ առջի տարին հանգիստ կը թողու ու աղբ կը դնէ, Երկրորդին՝ հաճար կամ ձաւարցու ցորեն կը ցանէ, Երրորդին՝ առուղյատի վրայ մանր աղբ կը տարածէ, գաճ կը ցանէ ու երկու հեղ կը հընձէ, հինգերորդին՝ ցորեն ու վեցերորդին՝ վարսակ կը ցանէ: Կամ առջի տարին կէսը հանգիստ կը թողու, կէսն ալ գետնի խնձոր կը տնկէ, Երկրորդին՝ ձմեռուան պտուղ, Երրորդին՝ ամառուան պրտուղ ու կէսին հետը առուղյատ կը ցանէ, չորրորդին՝ առուղյատը կը մնայ ու պարապ մնացած կէսին վրայ վիգ ու ոլոռ կը ցանէ, հինգերորդին՝ ձմեռուան ու վեցերորդին՝ ամառուան պտուղ կը ցանէ: Կամ թէ որ ծխախոտը աւելի ստակ կ'ընէ նէ, առջի տարին աղբ կը դնէ ու ծխախոտ կը տնկէ, Երկրորդին՝ ձաւարցու ցորեն, ու անիկայ հնձելէն ետքը Երկիրը պարարտցընելու համար վիգ կը ցանէ, ու աղէկ մեծնալէն ետեւ հողի մէջ կը հերկէ. Երրորդին՝ գարի, ու անի հնձելէն վերջը շողգամ կը ցանէ, չորրորդին՝ աղբ կը դնէ ու ծխախոտ կը տնկէ, հինգերորդին՝ ձաւարցու ցորեն կամ հաճար, ու վեցերորդին՝ գետնի խնձոր, կամ կարմիրտակ կամ եղիպտացորեն կամ վարսակ կը ցանէ, կամ մէյմէկ կտոր ամենէն կը անկէ:

Եօթը տարուան շրջանին առջի տարին հանգիստ կը թողուն ու աղբ կը դնեն, Երկրորդին՝ կանեփ, Երրորդին՝ հաճար, չորրորդին՝ գարի հետն

ալ առուղյատ, հինգերորդին՝ առուղյատը կը մնայ, վեցերորդին՝ ցորեն ու եօթներորդին վարսակ կը ցանեն:

Ինը տարուան շրջանին առջի տարին հանգիստ կը թողուն ու աղը կը դնեն, երկրորդին ձմբուան, երրորդին ամառուան պտուղ ու հետք առուղյատ կը ցանեն, չորրորդին՝ առուղյատը կը մնայ, հինգերորդին ձմեռուան, վեցերորդին ամառուան պտուղ, եօթներորդին՝ ոլոռ կը ցանեն, ետքը աղը կը դնեն, ուժերորդին ձմեռուան ու իններորդին ամառուան պտուղ կը ցանեն: Ասոնք են երեքի բաժնուած արտերը ցանելուն կարգը, բայց միշտ պէտք է նայիլ որ մէկ մասը առջի տարուան մէջ կ'ըլլայ նէ, երկրորդը՝ երկրորդ տարուան, ու երրորդ մասը՝ երրորդ կամ չորրորդ տարուան մէջ ըլլայ, որ ամէն տարի ամէն տեսակ բանէն ունենան:

Վճաները չորսի բաժնուած երկրագործութիւն կ'ըսուի, երբ որ մէկը ուժը լծվար տեղ ունի նէ, երկերկու լծվար չորս բաժին կ'ընէ. օրինակի համար, առջի մասը հանգիստ կը թողու, ու աղը կը դնէ, երկրորդ մասին վրայ՝ ձմբուան, երրորդին վրայ՝ ամառուան ու չորրորդին վրայ ընդեղէն կը ցանէ: Երկրորդ մասը երկրորդ տարուան մէջ կ'ըլլայ, եւ այլն: «Օխախոտը սուզ տեղեր առջի տարին աղը կը դնեն, ծխախոտ կը տնկեն, երկրորդին՝ ձաւարցու ցորեն, երրորդին՝ գարի ու չորրորդին՝ վարսակ կը ցանեն մէկը մէկալին հետ ետեւէ ետեւ փոխելով: Ասանկ իմաննալու է երկիրը հինգի, վեցի, եւ այլն բաժնելուն վրայ: Բայց աս տեսակ կարգադրութիւնն ալ աղէկ երկիր, շատ մարգեր ու կենդանի արածելու տեղեր կ'ուզէ, չէ նէ՝ աղը դնելու է, որ սուզ կ'ըլլայ: Ասոնք, ու ետեւէն եկած կարգադրութիւններն ալ, երկիրը քիչ ու մարդիկը շատ գաւառներու համար են. բայց մարդիկը քիչ ու երկիրը շատ գաւառները՝

շատ արտեր պարապ մնսլով, ասոնց կարօտութիւն չունին:

ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Փոփոխութեան երկրագործութիւնն է, նոյն արտի վրայ երկու տարի վրայէ վրայ ցորենեղէն շցանել, հապա ետեւէ ետեւ ցորենեղէն, ընդեղէն, կանաչեղէն կամ արմատեղէն տնկել ու նայիլ որ մէկ պտղէն ետքը, որն որ արտը խոտով կը լեցընէ ու կը կարծրացընէ, արտը մաքրելու ու կա կը զցընելու պտուղ տնկուի: Վս կարգով կը ընայ ամէն մէկ պտուղ իրեն յարմար տեղ տնկուիլ, արտերը խոտով չեն լեցուիր ու մէկ պտղէն տկարանալու ըլլան, մէկալէն կը զօրանան: Վսոր ալ շատ աղբ պէտք կ'ըլլայ, բայց աղէկ կարգաւորելով մարգի չկարօտիր. այնչափ կենդանի կը ընայ պահուիլ, ու այնչափ աղբ ժողուիլ, որ բաւական ըլլայ: Աճէ որ քիչ մը մարգ ալ կայ նէ, ալ լաւ կ'ըլլայ, ինչու որ առուղյուր չյաջողած տարին կենդանիները նեղութիւն չեն քաշեր: Վրտերը հանգիստի չեն կարօտիր. հանգիստը՝ մինակ ձմեռուան պտուղ ցանելու տարին կը տրուի: Վրմատեղէններէն ետքը ձմեռուան պտուղներ չեն յաջողիր, բայց ամառուանները աղէկ կը յաջողին, առուղյուր մաքուր ու կակուղ արտ կը գտնէ, վասն զի կանաչեղէններէն, ծխախոտէն, գետնի խնձորէն ետքը գարիի հետ կը ցանուի: Վս տեսակ երկրագործութիւնը շատ ծախք ու աշխատանք կ'ուզէ, բայց գիտցող մարգ մը վրան կը կենայ նէ, շատ ալ ստակ կը բերէ, մինակ շատ գաւառներու ու շատ տաք կամ պաղ արտերուն չծառայեր: Վս ալ չորս, հինգ, վեց, եօթը, ու մը տարուան շըրջաններ ունի: Չորս տարուան շըրջանին արտը չորս կը բաժնեն, հինգ տարուանին՝ հինգ, ու որոնց մէկը առջի տարուան մէջ կ'ըլլայ, երկրոր-

դը՝ երկրորդ տարուան, և այլն. ասոնք իմացիր ուրիշներուն վրայ ալ: «Դորս տարուանին առջի տարին աղը կը դնեն ու կէս մը գետնի խրնածոր ու կէս մը շողգամ կը ցանեն, երկրորդին գարի ու հետը առուցյա կը ցանեն, երրորդին՝ առուցյա կը հնձեն, ու չորրորդին համար ցորեն կը ցանեն. ասկարդը այնչափ աղէկ չէ, ինչու որ առուցյա շօրրորդ տարին իր տեղը կու գայ, որ աղէկ չյաջողիր: Հինգ տարուան շրջանին առջի տարին շատ աղը կը դնեն, ու հանգիստ կը թողուն, երկրորդին կանեփ, երրորդին ցորեն, հաճար ու առուցյա կը ցանեն, չորրորդին ցորենին տեղը կանաչ հնձելու համար վիգ, ու անոր ալ, առուցյա ալ վրան գաճ կը ցանեն, ու հինգերորդին վարսակ: Կամ առջի տարին աղը կը դնեն ու ծխախոտ կը անկեն, երկրորդին ձաւարցու ցորեն, երրորդին գետնի խրնածոր ու կարմիրտակ, չորրորդին՝ գարիով առուցյա կը ցանեն, հինգերորդին առուցյա կը հնձեն: Աս շրջաններուն երկուքն ալ աղէկ զօրաւոր ու պարարտ երկիր կ'ուզեն, ու դրսէն աղը ալ պէտք է գնել, ապա թէ ոչ երկիրը կ'ապականի ու պառողները աղէկ չեն ըլլար: Ա Եցերորդ տարուանին առջի տարին հանգիստ կը թողուն ու աղը կը դնեն, երկրորդին ցորեն կը ցանեն, ու գարնան վրան առուցյա կը ցանեն, երրորդին առուցյա երկու հեղ հնձելէն եսքը, չորրորդին համար վարսակ կը ցանեն. հինգերորդին բակլայ ու վեցերորդին ցորեն կը ցանեն: Կամ առջի տարին գետնի խնձոր, երկրորդին գարիով առուցյա կը ցանեն, երրորդին առուցյա հնձելէն վերջը չորրորդին համար ցորեն, ու հինգերորդին կանաչ հնձելու բաներ կը ցանեն կենդանիներու համար, ու վեցերորդին ձաւարցու ցորեն ու հաճար: Այօթը տարուանին առջի տարին աղը կը դընեն ու կարմիրտակ կը անկեն, երկրորդին գարիով առուցյա կը ցանեն, երրորդին առուցյ-

տը Հնձելէն Ետքը չորրորդին համար ձաւարցու ցուրեն, հինգերորդին աղբ գնելով կանաչ Հնձելու վիզ, վեցերորդին քթան, ու Եօթներորդին ցորեն կը ցանեն: Ու մը տարուանին առջի տարին աղբ գնելով կարմիրտակ կը տնկեն, երկրորդին առուցյտով գարի, երրորդին առուցյտէն Ետքը ձմեռուան պըտուղ չորրորդին համար, հինգերորդին աղբ կը գնեն ու կենդանիներու համար կանաչ Հնձելու բաներ կը ցանեն, վեցերորդին քթան, Եօթներորդին ցորեն ու ութերորդին խառնուրդ, այս ինքն վարսակ, վիզ, ոլոռ խառն կը ցանեն:

ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼՈՒ ԵՐԿՐՇՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Առ տեսակ երկրադործութիւնը լեռնային տեղեր կը գործածուի, ուր որ շատ կենդանի պահելը աւելի օգտակար է, ու առուցյտը, վիզը եւ ուրիշ տեսակ կենդանիներու կերակուրները չեն յաջողեր, ու զիսաւորաբար մեծ կալուածներու մէջ, ուր որ մշակի վարձքը սուղ կամ արտերը անշահ կամ դիրքերնին անյարմար են, ասիկայ աւելի օգտակար է: Վ. մէն մէկ արտը քանի մը տարի հերկելէն ցանելէն Ետքը՝ քանի մը տարի ալ խոտի կը թողուն, որ անով երկիրը նորէն զօրանայ. թէ որ հողը թեթեւ է, վրան կենդանիներ քալելով ու խոտերու արմատներով աւելի կը միանայ, Ետքը նորէն ցանած բաները աղէկ կը բուսնին: Ը ատ անզօր ու միջակ երկիրներու վրայ առջի տարին վարսակ կը ցանեն, երկրորդին հանգիստ կը թողուն ու աղբ կը գնեն, երրորդին ձմեռուան պըտուղներ, չորրորդին գարի, հինգերորդին հաճար ու վարսակ կը ցանեն. վերջը վեց ութեր ինչուան տասուերկու տարի խոտի կը թողուն, որ առջի տարին ալ կը բնայ հնձուիլ: թէ որ երկիրը ինքիրեն խոտ չըուսցըներ, հաճար, վարսակ ու աղէկ խոտերու հունտեր խառն կը ցանուի: Ը ատ ծանր

ու կպչուն արտի վբայ առջե տարին աղը կը դնեն
ու հանգիստ կը թողուն, երկրորդին ձմեռուան պը-
տուղ, երրորդին գարի, չորրորդին վարսակ ու
հինգերորդին վարսակի հետ խոտ կը ցանեն, ու
ութը ինը տարի խոտը կը հնձեն:

ԱԶԱՏ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Վ.զատ երկրագործութիւնը քիչ արտեր ու
չափաւոր մարգեր ու կենդանիներ ունեցող երկրա-
գործներուն աղէկ է, որ վերը գրած շրջաններուն
չկապուիր. երկրէն շատ պտուղ հանելու կը նայի:
Բայց ասիկայ ընելու համար արհեստը աղէկ դիտ-
նալու ու միտ դնելու է, որ երկիրը չտկարանայ:

Վ.ղէկ երկրագործութիւն գիտցողը կամ սով-
րիլ ուզողը, պէտք է որ տնկերուն բնութիւնը գիտ-
նայ կամ ինչուան հիմայ գրածներնէս սովորի, զա-
նոնք աղէկ գիտնալէն ու արտերուն տեսակները ու
աղբերուն զօրութիւնը ճանչնալէն ետքը, ցանելու-
բաները ինքիրէն ալ կրնայ կարգաւորել. ինչու
որ աս կարգերը, շրջանները, որ գրեցի, ամէն գա-
ւառներուն պարագաները նոյն չըլլալով, ամենուն
չեն յարմարիր. անոր համար թէ որ շատ տեսակ-
ներէն քիչն ալ գրած ըլլամ, անոնց հետեւելու
պարտք չեմ դըներ երկրագործներուն, հապա մի-
նակ իրենց քիչ մը լոյս տալու համար գրեցի, որ
իրենք ալ կարող ըլլան անոնց մէջէն իրենց յար-
մարները ընտրել ու իրենց գաւառներուն անյարմար
պտուղները վերցընել կամ անոնց տեղը յարմար-
ները գնել, ու աւելի երկրնցընել կամ կարձեցը-
նել իրենց արտերը միշտ զօրաւոր պահելով:

Գ Ա Ռ Ե Խ Ը Բ

ՄԵՐԳԻ ՎՐԱՅ

Երսոյ տեսակ մարդ կայ, մէկը բնական, որուն
խոտերը իրենք իրենցմէ բուսած են, երկրորդը
լրուեստական, որուն խոտերը մասնաւոր ցանած
են: Դիրքին նայելով ալ երկու տեսակ են, լե-
ռան վրայ, ու ձորի կամ գաշտի վրայ: Աղէկու-
թեան կողմանէ ալ երկու տեսակ են, որոնք մէկ
հեղ հնձելու ու երկու հեղ հնձելու մարդ կ'ըսուին:

Խմէպէտ փոփոխութեան երկրագործը առու-
ոյտ ցանելով՝ կենդանիներու կերակուրի համար
մարդի քիչ կարօտութիւն ունի, բայց աղէկ ու
ջուր տալու մարդերը իրենց յարգութիւնը ունին:
Բնչու որ ամէն տարի առանց սիալելու առատ խոտ
կու տան, քիչ ծախքով շատ օգուտ կը բերեն,
ու առուոյտին՝ խառնուրդին չյաջողած դժբաղդ
տարիները երկրագործին օգնութեան կը հասնին:
Մարդ մը որչափ աղէկ տեսակ է ու շատ խոտ կու
տայ, այնչափ դինը վեր է: Վսանկ մարդերը անոնք
են, որոնք որ խոտ բուսցընելու բաւական զօրու-
թիւն, այս ինքն փտած հող ու չափաւոր խոնաւ-
ութիւն ունենալով չոր ատենեներ նեղութիւն չեն
քաշեր: Շատ թաց մարդերու վրայ մինակ թթու-
խոտ կը ընայ բուսնիլ, որ ձիերու, զորիներու ու
էշերու աղէկ է, բայց ուրիշ կենդանիներու վեա-
սակար ըլլալով, անշահ մարդ կը սեպուի: Աղէկ
մարդի տեղերը ձորեր, ցած տեղեր ու գետերու
քովերն են, ուր որ գետերը երբեմն կոխելով փտած
հող կը բերեն, վրանին կը տարածեն:

ՄԵՐԳԻ ՑԱՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Աղէկ մարդը իր աղէկ հողէն ու դիրքէն ու-
րիշ աղէկ տեսակ խոտեր ալ պիտ' որ ունենայ: Վս
խոտը երկու տեսակ է, առջինը՝ երկայն կոթերով

ցորենի պէս կը բարձրանայ , ու Աերին խոռ
կ'ըսուի , ու երկրորդը տեսակ տեսակ լսյն տերեւ-
ներ ունի , ցած կը մնայ ու Ատորին խոտ կ'անու-
անի : թէ որ մարգի մը վերին խոտն ալ , ստորին
խոտն ալ աղէկ բուսած են ու շատ խիտ են , շատ
խոտ կ'ելլէ : Բայց խոտերն ալ տեսակ տեսակ ըլ-
լալուն համար , մարգին աղէկութիւնը անոնց տե-
սակներէն կը կախուի . անոր համար ամէն մէկ հո-
ղին յարմար աղէկ խոտերու հունտեր ցանելու է ,
որոնց հունտերը առնելու վրայ , վարը կը խօսինք :

Կապոյտ կաւով արտի վրայ , նոյն տեսակ
երկրի վրայ բուսնօղ ու կենդանիներու սիրած խո-
տերու հունտի հետ , Տաճկի ու հասարակ առու-
ղյութի հունտ խառն կը ցանեն : « Չոր արտերու վրայ
լեռնային աղէկ խոտերու հունտի հետ ամէն տե-
սակ առուղյութ ու դեղին վարսակ խառն կը ցանեն :
« Չափաւոր խոնաւ ու աղէկ հողերու վրայ նոյն տե-
սակ մարդերու վրայ բուսած աղէկ խոտերու հուն-
տի հետ , քիչ մ'ալ առուղյութի տեսակներ ու դե-
ղին վարսակ կը ցանեն :

ԽՈՏԵՐՈՒ ՀՈՒՆՏԸ ԺՈՂՎԵԼՈՒ ԱՐԵՑ

Վասր դիւրին եղանակը ամէն մէկ տեսակ ար-
տի համար նոյն տեսակ հողով մարդի վրայ բու-
սած ու չորցած խոտերուն խոտանոցներուն ու
մսուրներուն տակ մնացած մանր տերեւներու հետ
խառն փոշիները ժողվելն է , որոնց մէջ լեցուն
հունտ կ'ըլլայ , ու անոնք մաքրելով ու առանց մաք-
րելու վերը ըսած բաներու հետ ցանելու է : թէ
որ երկրագործ մը , իր երկրին մէջ աղէկ տեսակ
ու ցանելու յարմար խոտ չունի նէ , իր դրա-
ցիներու մէջ ունեցողէն առնելու է : Բայց թէ
որ անոնք ալ չունին , տարի մը յառաջ՝ պէտք
եղած հողերու վրայ բուսած ու հունտի գացած
աղէկ խոտերը ժողվելու ու ծեծելով հունտերը

առնելու է, ու ամէն մէկ տեսակը զատ զատ ցանցառ ցանելու, հունտի թող տալու է, ետքը անոնց հունտը վերը գրած բաներու հետ խառն գարնան ցանելու է:

ԵԽԾԱՀ ՈՒ ՎՆԵՍՑԿԵՐ ԽՈՏԵՐՈՒ ՎՐԱՅ

ԵԽԾԱՀ խոտերու կարգն են կնիւն, պրտու ու հարսնամատը. որ մարդի վրայ որ աս խոտերը շատ կը բուսնին, ան մարդին խոտերը թթու կ'ըլլան: ԵՄՈՆԴՄԷ ի զատ կան ուրիշ շատ տեսակ խոտեր, որ կենդանիները՝ կանաչ ուտելով կը վնասին. բայց չորցած ատեննին թշյներնին կը կորսուի: ԵՄ խոտերը ամէն մէկ գաւառ վարպետ հովիւները աղէկ կը ճանչնան, անոր համար անոնցմէ սովորելու է, որ ցանելու համար անոնց հունտը չառնուի:

ՄԵՐԳԻ ՀԵՐԿԵՒՈՐ ԳՈՐԾՔԵՐՈՒ ՎՐԱՅ

ԵՇԽԱՏԱՍԷՐ երկրագործը պէտք է որ ամէն կերպը ի գործ գնէ, ան բաները շակելու ու վերցրնելու է, որոնք խոտին շատութեանը կամ աղէկութեանը վնաս կու տան: ԵՆՈՐ համար գարնան մտածին պէս, խոտերը բուսնելու շկսած պէտք է մրջիւներու ու խլուրդներու դիղած հողերը շտկել. թէ որ վրանին խոտ կապած է, անոնք արմատներով վերցընել, ու տակի հողերը տարածելէն ետքը, տեղերնին գետնի հաւասար գնել, որ հնձելու արգելք չըլլան, ու խոտերը հողով չեցուին: ՎԽԿԵՐԸ ու խլուրդները բռնելու, կամ մարդին վրայ ջուր թող տալով խղգելու է: ՎՐՋԻՒՆՆԵՐԸ ուրիշ անգամ մարդին վրայ հող չդիղելու համար, բոյներնին փորելու ու իրենց հաւկիթները հողով մէկ տեղ տանելու, ժողովածոյ աղքի վրայ տարածելու է: ՎԱՍԻԽԻ բղէջներու վրայ վերը խօսեցանք, վնասակար կենդանիներու վրայ վերը խօսած տեղերնիս ՎԱՐԵՐԸ ժողվելու վերցընելու է. թուփեր բու-

սած են նէ, արմատներովը հանելու մաքրելու է, որ տեղ չխափանեն, ու ճճիներու, մկերու ու մրջիւններու բոյն շինելու տեղ չըլան: Անրդը ջուր կոխելու վտանգ կայ նէ, աշնան ու գարնան ջուր վազելու ճամբանները մաքրելու է, ու խորունկ տեղեր կան նէ, շակելու է, որ ջուրը ժողված մնալով խոտը չաւրէ: Անրդի մէջ կամուրջներ կան նէ, նորոգելու է, ու բոլոր ջուր կոխելու վտանգ ները վերցընելու է: Ա նասակար խոտեր կան նէ, հանելու ու տեղերնին աղէկ խոտի հունտեր ցանելու է: Աս խոտերը՝ մարդի վրայ զօրաւոր աղբ տարածելով կամ չմարած կիր կամ մոխիր ցանելով ալ կը մաքրուին, վասն զի անոնցմով աղէկ խոտերը կը զօրանան ու վնասակարները կը խղգեն: Ատենէն յառաջ հնձելով ալ հունտէ յառաջ եկած մէկ տարի կեանիք ունեցող վնասակար խոտերը կը վերջանան: Արմատէն յառաջ եկած վնասակար խոտերը, արմատէն հանելու խլելու է: Ճախին մարդերը չորցընելով՝ կնիւն, պրտու ու հարանամատ ու ասանկ խոտերը կը վերջանան, վեր կ'ելեն ու յատակի անշահ խոտերը կը խղգեն: Ասոնցմով ալ չըլար նէ, մարդը նորոգելու է, որուն վրայ վարը կը խօսինք: Գարնան խոտերը բուսնիլ սկսելու ատենը, երկայնութեանը ու լսյնութեանը աղէկ տափնելու է, որ հողը նորոգուի, զօրանայ, գորտնբուրդը մաքրուի. թէ որ վրան յառաջ ջրոտ մանր աղբ կը տարածես, կամ աղբի ջուր կը ցանես նէ, աղէկ խոտերն ալ ուժով կը բուսնին: Գարսապ տեղեր կան նէ, փորելու, վրան խոտի հունտ ցանելու, նորէն տափնելու ու գլանելու է: թէ որ հնձելու դժուարութիւն տալու ցած տեղեր կան նէ, ձեռոր շտկելու ու գարնան վրան խոտի հունտ ցանելու է:

ՄԵՐԳԻ ԵՐԵՍԸ ԱՆՔ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՎՐԵՅ

Արկրագործը թէ որ աղէկ մարդ ունենալ կ'ուզէ, պէտք է որ վրան երբեմն աղը տարածէ, որ մարդը զօրաւոր մնայ, ու տարուէ տարի չաւրուի փորձով յայտնի է, որ աղը դրուած տեղի խոտերը աւելի ոյժ ունին, ու կենդանիները աւելի սիրով կ'ուտեն. ասոր համար է, որ աղը դրած մարդը շատ խոտ կու տայ, ու խոտը սուղ կը ծախուի, բայց արտերը ալ չտկարացընելու համար երկրագործը ջանայ պիտ'որ, որ շատ ու զօրաւոր աղը ժողվէ, ու նոր մարդ ցանած ատենը ջրելու տեղ պիտ'որ փնտուէ: Բարձր ու չոր մարդերը պէտք է հերկել ու արտ շինել: ՞ ուր կոխած մարդերը չորցընելու ճար չկայ նէ՝ ու փայտը սուղ է նէ, ջուր սիրող ծաւեր տնկելու անտառ ընելու է, ինչ պէս լաստենի, ուոի, կաղամախի տեսակներ, եւ այլն:

Մարդի վրայ ամէն տեսակ փտելու ու խոտերու ոյժ տալու բաներ կը նաև տարածուիլ: Ի այց գլխաւորաբար ամէն կենդանիներու աղբերը, կարճ յարդով ըլլայ երկայն յարդով ըլլայ: ՞ ուր կոխելու վտանգ կայ նէ, աղբը ձմեռուընէ տարածելու է, որ խոտերն ալ պահուանուին, ցրտէն չսառին ու աղբի տակ սկսին կանուխկեկ աճիլ: Անկ լծվար տեղի վեց սայլ աղը կը բաւէ. բայց փտած աղբը շատ տեղ չըռնելուն համար նոր աղը գնելը աւելի օգտակար է: Խոզինը մարդերու վրայ ամենէն աղէկ է, ինչու որ մէջը խոտերու հունտեր շատ կը դժնուին: Վզըի ջուրն ալ շատ աղէկ կու գայ, որն որ ձմեռը կամ գարնան պարապ ատեններ պարտէզ ջրելու պէս, կարգաւ վրան կը ցանեն: Անէ որ երկրագործը աշխատանքէն ցիախսելով ժողովածոյ աղը ժողված է, երկու երկք հեղ անիկայ իր մարդերուն վրայ կը ընայ տարածել, որ մէկ լծվար տեղին՝ տասը տասու երկու սայլ կը բաւէ: ՞ Չոր մարդերու վրան աշ-

նան ու գարնան դիշերները ոչխար պառկեցընելն ալ մեծ օգուտ կ'ընէ, ու մեկ լծվար տեղի վրայ հաղար ոչխար դիշեր մը կը պառկի նէ, բաւական է: Ասիկայ աս աղէկութիւնն ալ ունի, որ ոչխար ներուն կոխկուտելով՝ հողը կը միանայ, գորտնբուրդը կ'ապականի, ու մարգը կ'աղէկնայ: Ըստ հեղ ալ յարդը օր մը աղբի ջրով կը թրջեն ու մարգի վրայ կը տարածեն, ետքը խոտերը ծլել սկսելու ատենը՝ կը սանտրեն, կը ժողվեն ու կենդանիներու տակ կը տարածեն: Լճերու տիղմն ալ շատ աղէկ է մարգին, որն որ աշնան կը հանեն ու ձմեռը թող կու տան, որ սառի ու գարնան մեկ լծվար տեղի վրայ տասնուհինդ սայլի շափ կը տարածեն: Խճէ որ մօտերը բաղադրած կամ աղէկ հող ըլլալու ըլլայ, անոնցմէ ալ կէս մատի բարձրութեամբ տարածելը, խոտերու շատ ոյժ կու տայ: Գարնան խոտերը չորս մատ բարձրանալու ըլլան, խոնաւատեն՝ վրան չմարած կիր, գաճ ու մոխիր կը ցանեն, ու ասոնք անանկ ոյժ կու տան խոտերուն, որ կրկինը կը մեծնան: Կան մարգին ոյժ տուող ուրիշ բաներ ալ, ինչպէս գետնի խնձորի ու ծխախոտի կոթերը, կանեփ՝ քթան թրջած ջրերը, թողերկրագործը ասոնցմէ որն որ իրեն դիւրին կ'ըլլայ նէ, անիկայ իր մարգերուն վրան դնէ: Ինյց սայլով դնելու բաները՝ մարգի վրայ սառած կամ չոր ատեն տանելու է, որ անիւները հողը կը տրելով վեաս չտան, ու գարնան խոտերը բուսնելու սկսած ատենը սանտրելու, բոլոր խոշոր բաները վերցընելու է, որ ետքը հնձելու արգելք չըլլան:

ՄԱՐԴԻ ԶԲԵԼՈՒ ՎՐԱՑ

Ամարգին ոյժ տալու միջոցներուն գլխաւորը ջրելն է, որ աղբի տեղ կը բռնէ ու քիչ աշխատանքով խոտերուն շուտ բուսնելու ու շատ մեծնա-

լու զօրութիւն կու տայ, ինչու որ ջուրը՝ ալ աւելի գեղերուն մէջէն անցած աղտոտ ջրերը՝ հետերնին խոտերուն սնունդ տալու շատ բաներ ունին. ասկէ ի զատ ալ ջուրը՝ խոտերը պաղ հովերէն կը պաշտպանէ, գորանբուրդը ու ջուր չսիրող վեասակար խոտերը կը վերջացնէ, աղէկ խոտերը կը զօրացընէ ու վեասակար կենդանիները, ինչպէս են մլերը, խլուրդները, մայիսի բզէզները, որդերը ու մրջիւնները կը խղգէ: Ուր որ վաղուն ջուր կայ, պղտիկ ջրերը մէջը դարձընելով, ու մեծ ջրերէն ճիւղ բաժնելով ու բերելով, մարդը կը ընայ ջրուիլ: Վարնան ու աշնան զառ ի վայր արտերէն ու անտառներէն վաղած անձրեւի ջրերն ալ մարդի վրայ դարձընելը մեծ օգուտ կ'ընէ: Վամէն ջրի զօրութիւնը նոյն չէ, ասոնց մէջ գեղերու մէջէն, կրի, դաճի հանքերէն ու ցանած արտերէն քամուած ու վաղած ջրերը ամենէն աղէկն են: Յ ըելը ամէն տեսակ հողերուն աղէկ է, բայց աւաղուտ չոր տեղերուն ու փտած թեթև հողերուն մեծ օգուտ կ'ընէ. մինակ խոնաւ տեղերուն աղէկ չէ:

Վա կողմերը մարդին ջուր տալը նոր մտած ըլալով, վրան երկայն բարակ վարդապետութիւններ կ'ընեն, բայց արեւելք աս բանս շատ հին է, անոր համար ալ ամէն մարդ դիտէ, ու երկայն մեկնութեան հարկ չկայ: Իմէ որ արտին ամէն կողմը հաւասար շխտակ է, չորս դին ջուր բանելու չափ հողը բարձրացընելու ու վրան խոտ ցանելու է, որ ջրի դէմ դիմանայ. ջուր տալու ատեն աւելի բարձր կամ ցած տեղերուն նշան դնելու է, որ ձմեռը շտկուի: Օառ ի վայր մարդերուն մէջ տեղերն ալ հողով ցանգեր քաշելու է, ու ջրի ճամբաներ բանալով կտոր կտոր ջրելով կարգաւ յառաջ երթալու է:

Աշնան երբ որ անձրեւներու ջրերը արտերէն ու անտառներէն խոտի հունտեր ու խոտերու մնունդ տալու բաներ կը բերեն նէ, վարպետ երկրագործները զանոնք բոլոր իրենց մարդերուն վրայ կը դարձընեն. ասանկ ալ ձմեռուան ջրերը, ուր որ սառելու վտանգ չկայ. ինչու որ ձմեռուան ջրերը ուր որ սառելու վտանգ կայ նէ, աւելի վեաս կ'ընեն մարդին: Վարնան կանուխ ջրելը՝ տաք դաւառներու մէջ շատ աղէկ է. մանաւանդ երբ որ ջրերը անտառներէն, արտերէն ու ճամբաններէն երկիրը պարարտցընելու բաներ բերելու ըլլան: Հուրտ տեղեր պէտք է սպասել, որ սառերը հալին, երկիրը չորնայ, տաքնայ, ու խոտերը սկսին բուժնիլ: Ու արտի մէջ, տաք երկիրները՝ ալ կանուխ, իրիկունը շափառոր ջուր թող կու տան, որ գիշերը քաշուի, ու ցորեկը արեգական տաքութիւնը աղէկ թափանցէ: Հմրտերը չանցած ջրելը՝ աւելի վեաս կու տայ. անոր համար ջրելու հասարակ ատենը ապրիլ ու տեղ տեղ մայիսն է: Հուրտ տեղերը աս ատեններս ալ եղեամն կ'իջնայ նէ, իրիկուան կը ջրեն: Ամառուան մէջ ջրելը՝ տնկերուն կեանքը կը նորոգէ. բայց շատ տալը աղէկ չէ, երկիրը կը պաղեցընէ. այնչափ տալու է, որ խոտերուն ոչ տաքութիւնը, ոչ խոնաւութիւնը պակսի: Անդագար անձրեւներու ատեն չեն ջրեր. ընութեամբ խոնաւ արտերն ալ ջրելու չէ, ու հնձելէն տասն, տասուերկու օր յառաջ ջրելէն դաղբելու է: Խոտերը հնձելէն, չորցընելէն ու վերցընելէն ետքը՝ նորէն ջրելու կը սկսին, բայց միշտ արեւը չծագած կամ մըտնելէն վերջը կը ջրեն:

Վւազուտ կակուղ ու շատ ջուր ծծելու արտերու վրայ ջուրը երկայն ատեն վաղել տալու է,

ասանկ ալ տաք ու չոր արտերու վրայ . իսկ կպչուն
կաւոտ արտերու վրայ քիչ ատեն վաղել կու տան:
Խոնաւ ու պաղ տարիներ շատ ջրել հարկաւոր չէ :
Գուրը զառիվայր մարդերու վրայ , շիտակ մարդե-
րէն աւելի պէտք է վաղցընել : Գ անալու է որ
ամէն կողմը հաւասար ջրուի . տեղը շիտակ ըլլալով
ջուրը որչափ հանգարտ կը վաղէ մարդին մէջ ,
այնչափ խոտերու աղէկ է . ու մէջ մը ջրելէն վերջը
ատեն թող տալու է որ չորնայ :

ՄԵՐԴԻՆ ԿՈՐԻՆ ՑԱՆԵԼՈՒ ՎՐԵՅ

Շատ անգամ կամ հողի տակ որդերը շատ-
նալով ու խոտերու մէծ վնաս տալով , եւ կամ վեա-
սակար ու թունաւոր խոտերը շատնալով հարկ կ'ըլ-
լայ մարդը հերկել , քանի մը տարի ուրիշ բան ցա-
նել , ու ետքը կամ նոյն տեղը նորէն , եւ կամ
անոր տեղ՝ մարդի յարմար ուրիշ տեղ ցանել : Տե-
ղեր կան , որ բնութեամբ շատ խոտ կը բուսցընեն ,
ասոնց վրայ ցանել հարկաւոր չէ . բայց հիմնայ արտ
մը շուտով մարդ բնելու դիւրին կերպը գտան ,
որ բնականէն շատ աղէկ կ'ըլլայ , այս ինքն ուզած
խոտերնին ցանելով : Ենոր համար

Ըրտը պարարտ պիտ' որ ըլլայ , որ ցանած
խոտի հունտը շուտ ու ուժով բուսնի , վեասակար
խոտերուն բուսնելու ու զինքը խղզելու ատեն ու
տեղ չթողու : Պէտք է ցանելէն յառաջ վայրենի
խոտերը մաքրել , հողը բարակցընել , որ ցանած
հունտը աղէկ ու շուտ բուսնի : Ըրտը խոտ կո-
խած է նէ , տարի մը հանգիստ կը թողուն , շատ
հեղ կը հերկեն , կը տափնեն ու աղը կը դնեն ,
կամ արմատեղէններ կը տնկեն , ու յառաջ ու վեր-
ջը աղը կը դնեն : Ծնան խորունկ կը հերկեն , որ
ձմեռը ստուելով հողը բարակնայ , որ խոտի մանր
հունտերը կոշտերու տակ շխղուին : Կարնան հեղ
մ'ալ կը հերկեն , աղէկ կը տափնեն ու յառաջ

գարի կամ վարսակ ցանելէն տափնելէն ետքը, խոտի հունտը վրան կը ցանեն ու նորէն կը տափնեն կամ կը դլանեն : Յէ որ ձմեռուան պտղոյ վրայ ցանել կ'ուզես, աշնան կամ գարնան չոր ատեն ան պտղոյ վրայ ցանելու ու դլանելու ես : Հունտը առնելու վրայ վերը խօսեցանք : Ա'կ լժվար տեղին տասը տասուերկու հոխայ մաքրած հունտ կը բաւէ : Ա'ռջի տարին վրան կենդանի արածելը շատ վնասակար է, անոր համար մինակ կը հնձեն : Երկրորդ տարին բուսնել սկսած ատեններ վրան կիր, գաճ ու մոխիր ցանելը կամ ժողովածոյ աղբ տարածելը շատ հարկաւոր է . ասանկ ալ երկու երեք տարին հեղ մը աղբ դնելը, ինչպէս վերը գրեցինք :

Խոտը հնձելու հասարակ ատենը մայիս ու յունիսն է, բայց աւելի տաք կամ պաղ երկիրները աւելի կանուխ կամ ուշ, խոտերուն մեծ մասը ծաշկածին պէս կը հնձեն : Երկրորդ անգամ հնձելը շատ ուշ թող չեն տար, որ շուտ չորնայ, ու անձրեւները չակած ներս առնուի : Ը ատ վերէն կամ շատ վարէն հնձելը աղէկ չէ, ու միշտ առտու կամ իրիկունը հնձելու է, բայց առտուանց հնձելը աւելի ապահով է, որ անմիջապէս կը տարածուի, կէս օրը մէկալ դին կը դարձուի, ու իրիկունը՝ դէղ դէղ վրայէ վրայ կը դիզուի, որ գիշերուան ցօղը կամ անձրեւը խոտին վեաս չտան : Երկրորդ օրը ցօղը չորնալէն ետքը անձրեւի վախ չկայ նէ, կը տարածեն, ու մէկ երկու հեղ դարձընելէն ետքը չորցածները կը վերցընեն, աղէկ չչորցածներն ալ նորէն վրայէ վրայ կը դիզեն, երրորդ օրը կը չորցընեն ու կը վերցընեն : Հնձած ատենը անձրեւի վախ կայ նէ, կարգ կարգ կը թողուն, ինչուան որ վախը անցնի : Վ. մէն խոտը մէկէն հնձելը կանոնի դէմ է : Երկու երեք օրուան մ.ջ որչափ որ կը թնայ ներս առնուիլ, այնչափ հնձելու է, որ շարունակ անձրեւ մը սկսելու

ըլլայ, ամէն խոտը մէկէն չապականի, ու ան վերցընելէն ետքը, նորէն հնձելու է։ Չորցընելու առեն շատ խառնելու չէ, որ մէջը առուռւափ ու ասանկ ազնիւ խոտերու տերեւները չժափուին։

Գ Ե Ա Խ Խ Խ Խ

ԱՅԳԻՒ ՎՐԱՅ

ԽԸՆԴԱՐ, ՀԱՄԱԿԱՐԱԿԱՐԱԿԱՐԱԿԱՐ

ԱՅԳԻ ԹՆԿԵԼ, ԽԱՂՈՂ ՀԱՍՑՐՆԵԼ ու գինի շինելը բդամէն ետքը նոյ նահապետէն մեղի ժառանգութիւն մնաց, որ ջրհեղեղէն ետքը Երարատ լեռնէն վար ինջաւ, այդի տնկեց, ու Խաղողէն գինի շինեց, անոր համար երբ որ ետքէն հոն տեղը քաղաք շինեցին, անունը Երկուուի զրին։ Աս տունկը չափէ դուրս տաք տեղեր չըուսնիր, անոր համար ուր որ տաքին պատճառաւ, տանձ ու խնձոր չըուսնիր, այդի տնկելը պարապ է, չյաջողիր։ Ասանկ ալ շատ ցուրտը չսիրեր, կամ տնկերը ձմեռուան ցրտէն կը սառին, կամ ամառուան տաքութիւնը քիչ ըլլալով խաղողը չհասնիր, անոր համար դեղձ ու նուշ չյաջողած տեղեր այդի տնկելը պարապ է։

ԱՅԳԻ ՏԱԿԵԼՈՒ ՅԱՐՄԱՐ ԴԻՐՔԵ ՎՐԱՅ

Այդին իր գաւառներուն մէջ տաքը կը սիրէ, անոր համար շիտակ դաշտերու վրայի այդիներուն խաղողը աղէկ չըլլար, կէս օրուան արեւին դէմ, զառիվայր ու ցուրտ հովեր չդպչելու տեղերուն գինին շատ աղէկ կ'ըլլայ, ինչու որ անանկ տեղերուն արեւը իր տաքութիւնը աւելի կու տայ, ու բոլոր օրը կը մնայ։ Խրաւ շիտակ դաշտի վրայ եղած այդին շատ խաղող կու տայ, բայց խաղողը չհաս-

Նիր, թթու, ու գինին անշահ կ'ըլլայ, ուռերը
աղէկ չեն եփուիր, ձմեռուան ցրտէն կը սառին,
գարնան ցրտերն ալ խաղողին վնաս կու տան. բայց
կէս օրուան արեւին գէմ եղած լեռնային զառիվայր
այդիները աս վտանգները չունին: Անոր համար
աւելի լաւ կ'ըլլայ դաշտային շիտակ տեղեր արտ
ընել, ու վերի ըսած զառ ի վայր տեղերը այդի
տնկել: Շատ զառ ի վայր տեղերու գինին ալ
աւելի զօրաւոր, համով ու գիմացկուն կ'ըլլայ,
բայց ծախք ալ աւելի է, ինչու որ պէտք է տեղ
տեղ պատեր շինել, որ անձրեւի տարած հողերը
հոն ժողվուին, ու վեր տանելը գիւրին ըլլայ:
Օառ ի վայր այդին, որչափ աւելի արեւելք կամ
արեւմուտք կը նայի նէ, իր յարդը այնչափ աւելի
կը կորսընցընէ: Արեւելք դարձած զառիվայր տե-
ղերուն գինին աւելի անշահ կ'ըլլայ. արեւմուտք
դարձածներունը անկէ աւելի աղէկ կ'ըլլայ, վասն
զի առջիններուն ցուրտ հովեր կը դպչին, մայիսի
ցրտերը կը զարնեն, արեւն ալ առտուընէ ինչուան
կէս օրը իր տաքութիւնը շատ չտար, որ արեւ-
մուտք դարձածները աս վախերը չունին, արեւին
տաքութիւնն ալ կէս օրէն ինչուան իրիկունը աւելի
է: Խեդհանրապէս հիւսիսի կողմը նայօղ լեռները,
այդիի չեն գար: Այդին խիստ ու ցուրտ հովերէ
պաշտպանած պիտ'որ ըլլայ, ասոր համար աղեղ-
նաձեւ տեղուանքը, որոնք կէս օրուան ատեն ար-
եւին գէմ բաց կը նային, ազնիւ գինի կու տան:
Որչափ որ այդին շատ արեւ կը տեսնէ, այնչափ
ալ անոյշ ու զօրաւոր գինի կու տայ: Այդիին
մօտ ծառեր, անտառներ, տներ կ'ըլլան նէ, այ-
դին ցուրտ հովերէն կը պաշտպանեն, բայց շատ
մօտ են նէ, արեւը կը խափանեն, ու թուչուննե-
րու բոյն կ'ըլլան, որոնք հասած խաղողները կ'ու-
տեն: Այդիի մօտ մարգերը ու ճախին տեղերն
ալ շատ մառախուղ կը պատճառեն:

ԵՅԳԻՒ ՍԻՐԱԾ ՀԱԴԵՐՈՒԽ ՎՐԵՅ

Որի՞լ տաք , չոր ու շափառոր կակուղ ու պարարտ հող կ'ուզէ . խոնաւ , ցուրտ , ծանր ու կըպշուն հող չսիրեր , ասանեկ ալ չոր ու քարուտ կամ աւաղուտ տկար հողը : Պարարտ հողի վրայ թէ որ շատ ու նոր աղբ դնես , երկայն ու շատ ուռեր կուտայ , շատ անգամ խաղողն ալ առատ կ'ըլլայ , բայց հասնելու ատենները կը փտի , ու գինին աղէկ չըլլար : Շատ կրոտ կակուղ կամ բաղադրած հողը կը սիրէ , ասանեկ ալ աւաղով ու մանր քարերով խառնած հողը , որուն մէջ գիւրաւ արմատ կըրնայ ձգել : Ամենէն աղէկ գինին ան տեսակ քարերու վրայ կը բուսնի , որոնք արեւէն , անձրեւներէն ու ցրտէն կը հալին , կամաց կամաց հող կ'ըլլան : Չափէ դուրս ծանր ու պաղ կամ չափէ դուրս թեթեւ ու կրակոտ ըսուած հողը այգիի համար չեն : Աւր որ վարի հողը կակուղ է , հոն այգին աղէկ չըլլար :

ԵՅԳԻՒ ՏՆԿԵԼՈՒ ՎՐԵՅ

Այդեգործութեան դլիսաւոր գործքերուն մէկն ալ նոր այդի տնկելն է , վասն զի անկէ կը կախուի այդիին , խաղողն ու գինիին աղէկութիւնը : Երբ որ տնկելէն յառաջ հողը դարձընելու կամ ուռերու տեսակները ընտրելուն մէջ սխալ մը կ'ըլլայ նէ , տարիներ անցնելով կամ որթերը աղէկ չեն մեծնար կամ այգին շուտով կը ծերանայ եւ կամ խաղողը քիչ ու գինին անպիտան կ'ըլլայ : Անոր համար այդեգործը աս դործքը ինքը իր ձեռքքը պիտ'որ ընէ , թէ որ աղէկ գիտէ . չէ նէ՝ հաւատարիմ ու վարպետ մշակի ընել պիտ'որ տայ : Շատ փորձերէն յայտնի է , որ շատոնցուընէ այգի չտնկուած՝ պարապ կեցած կամ մինակ ամառուան պտուղներ ցանուած տեղեր , թէ որ զիրքերնին ու հողերնին կը յարմարին նէ , այդին աղէկ կը մեծնայ : Անոր համար երբ որ հինցած այգի մը կ'աւրուի , նոյն

տեղը շատ տարիներ կենդանիներու կերակուր կամ Առւետիայի առուսյա կը ցանեն, որ ասոնցմով եր կիրը հանդչի, ետքը նորէն կը դարձընեն, որ անոնց արմատներով ու նորէն աղը գնելով հողը զօրանայ: Ի՞այց քարուտ տեղերը աս բաներու տեղ, հողը միայն խորունկ կը դարձընեն: Երկիրը աշնան կամ դարնան կը դարձընեն, ինչու որ ձմեռը սառած ատեններ դարձընելը շատ դժուար կ'ըլլայ, ու սառած հողի կոշտերը թաղուելով, դժուար կը հալին: Վարին վարի կողմը կանգուն մը կամ կանգուն ու կէս խորունկութեամբ երկայն փոս կը բանան, ու ան խորունկութիւնը ու լայնութիւնը միշտ պահելով կը փորեն, ու վերի հողերը վար ու վարինները վրան բերելով կարդաւ յառաջ կ'երթան: Ի՞այց ասի ըրած ատենը կոշտերը մանրցընելու է, քարերը ժողվելու, երկայն արմատ ձգող խոտերը մաքրելու այրելու է, ու փորած տեղերը ցած ու բարձր չընելու է՝ հողին երեսը միօրինակ պահելով:

ԽԱՂԱՐԴՅ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՆՏՐԵԼՈՒ ՎՐԱՅ

Վ. Յաջափ աշխատանկով հողը դարձընելէն ետքը, պտուղը վայելելու համար՝ պէտք է խաղողի կամ խաղող տալու ուռերու տեսակները ընտրել: Կան խաղողի տեսակներ, որոնց գինին ազնիւ կ'ըլլայ, կան ալ որոնց գինին անշահ կ'ըլլայ. անոր համար անկելու ուռին մինակ շատ խաղող տալուն նայելու չէ, գինին աղէկութեանն ալ պէտք է նայիլ: Վ. կողմերը ամէն տեսակ խաղողներէն, ամէն տեսակ հողերու վրայ տնկելով փորձած են, ու գիտեն որ, որ տեսակը որ հողի վրայ աղէկ կը բռւսնի, ու որ տեսակին գինին աղէկ կ'ըլլայ. բայց դժուարութիւնը աս է, որ ամէն մէկ գաւառ իր փորձած տեսակները ունենալով զատ զատ անուններ շինած ու դրած է, ու նոյն խա-

զողներուն ուրիշ երկիրներ զատ անուն կու տան
 կամ ուրիշ տեսակներ ալ ունին, որոնք մեր կողմե-
 րը չգտնուելով անուննին ալ մեր լեզուին մէջ չկան,
 անոր համար ասոնց անունները չեմ կընար տալ,
 պէտք է որ արեւելքի այգեգործներն ալ աս փոր-
 ձերը ընեն, որուն ուրիշ բան պէտք չէ, բայց եթէ
 ամէն մարդ իր այգիին հողը մեր տուած կանոննե-
 րով քննելէն ետքը, մէջի գտնուած խաղողի տե-
 սակներուն պղտիկ ամաններու մէջ զատ զատ գինի
 շինէ, ու որ տեսակին գինին ամենէն աղեկ կ'ըլլայ
 նէ, ան տեսակը շատցընէ. նորէն այգի տնկած
 տաենն ալ, նոյն տեսակ խաղող տնկէ: Հատ տեղ
 չեն նայիր, քաղելու տաեն ամէն տեսակ խաղողը
 մէկ տեղ կը քաղեն, կը կոխեն ու մէկ տեսակ դինի
 կը շինեն, որ անշահ կ'ըլլայ. ամէն մէկ տեսակը
 զատ զատ ու հասած տաենը պէտք է քաղել ու
 զատ գինի շինել, ինչու որ կան խաղողներ, որ
 ամիս մը յառաջ կը հասնին, ու կան ալ, որ ամիս
 մը ետքը. անոր համար ան այգիները, որ մէկ տե-
 սակ խաղող ունին, անոնց գինին շատ տեսակ խա-
 ղող ունեցողներէն աւելի աղեկ կ'ըլլայ: Ուէ որ
 մէկը իր այգին շատ տեսակ խաղողներ կ'ուզէ տըն-
 կել, պէտք է որ զատ զատ կարգաւ տնկէ, որ հա-
 սած տաեննին ալ զատ զատ քաղէ: Տնկելու հա-
 մար գրսէն ուռ բերել տալու հարկ կ'ըլլայ նէ,
 չճանչցած տեսակներէն բերել տալու չէ, անոնց
 գինիին աղեկութեանը վրայ ապահով ըլլալու է,
 ու իր երկրէն աւելի պաղ տեղերէն պէտք է բե-
 րել տալ: Ուէ որ մէկը ուզէ իր այգին աւրել ու
 անմիջապէս նորէն տնկել, նոյն տեսակ խաղողներ
 տնկել չըլլար, պէտք է ուրիշ տեսակներ տնկել.
 Թէ որ քանի մը տարի հանգիստ թողու, նոյն տե-
 սակներ ալ կընան տնկուիլ: Տնկելու ուռերը ծեր
 կամ հինցած այգիներէն առնելու չէ, հապա նոր
 ու շատ խաղող տուօղ այգիներէն. նոյն տարի

Երկու երեք կուղ տուած զօրաւոր ուռերը առնելու է :

ՏԱԿԵԼՈՒ ՈՒԹԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՎՐԵՑ

Վ. Եղեքաղին ատենը աղեկ տեսակ խաղողներէն զօրաւոր ու շատ խաղող տուած ուռերը նշանելու է, թէ որ վերջէն մէկը չկը բնար ճանչնալ: Ուռը երկու կերպով կը բնայ տնկուիլ, արմատով ու առանց արմատի: Վ. կողմերը առանց արմատի տնկելու համար, աշնան՝ որթերը տերեւնին թափելուն պէս, ուռերը տակերնին մէկ երկու տարուան աչքերով կը կարեն, թէ որ կան նէ. իսկ եթէ չկան, պարզապէս նոր ալ կ'ըլլայ, յիսուն յիսուն կը կապեն, ջուրը կը դնեն, ու գարնան որթերը լալ սկսած ատեններ ճոթերը երկու երեք աչք հողէ դուրս թող տալով կը տնկեն. բայց աշնան կտրածին պէս տնկելը՝ աւելի աղեկ կ'ըլլայ, որ ատենին արմատ կը ձգեն, ու շատը կը բռնէ: Վ. մատով տնկելու համար ուռերը մէկ երկու տարի յառաջ, զատ տեղ մը մէկը մէկալէն չորս չորս մատ հեռու կը տնկեն, ետքը երկիրը պատրաստելէն վերջը ու բռնելիքը բռնելէն ու չորնալիքը չորնալէն վերջը կը հանեն, չափաւոր հեռաւորութեամբ կարգաւ բռն տեղերնին կը տնկեն, որոնք մէկալէն երկու տարի յառաջ պտուղ կու տան, ու չորնալու, նորէն տնկելու վտանգ չունին: Վ. առ տեղ ալ զօրաւոր ու պտղատու ուռերը չկտրած, գետինը կանգունէն աւելի խորունկ կը փորեն, մէջը կը պառկեցընեն, ու ճոթը երկու երեք աչք հողէն դուրս թող տալով կը թաղեն, ու երկրորդ կամ երրորդ տարին կը կտրեն, կը հանեն, ու նոր պյուին կը տնկեն: Վ. կերպով հին այդիներու մէջ պարապ տեղերն ալ կը լեցընեն. բայց մայր որթը շատ չտկարացընելու համար երկրորդ տարին մօրը կաղած տեղէն կէսը, ու երրորդ տարին բոլորը կը

կտրեն . աս մինակ կը նային , որ կարդը չաւրուի ,
ու մէկը մէկալէն չափաւոր հեռու ըլլան , որ արեւը
չարդելեն :

ՈՐԹԸ ՊԱՇՈՒՍՑԵԼՈՒ ՎՐԱՑ

ՈՐԹԸ պատուաստելը ան ատենը հարկաւոր
է , երբ որ խաղողը անշահ կ'ըլլայ , անիկայ հանե-
լուն ու տեղը տնկելով զատ տարի սպասելուն տե-
ղը վրան ուղած խաղողը կը պատուաստեն , որ շու-
տով կը սկսի խաղող տալ : Խարախն վերջերը ,
ինչուան որթին միացած բունը հողը կը փորեն , հո-
ղէն հինգ վեց մատ վար կը կտրեն , սղոցին տաշու-
կը սուր դանակով կը հանեն , զգուշութեամբ կը
ճեղքեն , ու աղէկ խաղողէն առած ուռին վարի
ճոթը սեպի ձեւով կը կտրեն , որթին ճեղքուածը
փայտէ կամ երկաթի պղտիկ սեպով կը բանան , ու
ուռը մէջը կը խոթեն , բարակներուն մէկ ուռ ու
հաստերուն երկու հատ երկու կողմը , ինչպէս Չեւ 1
կ'երեւայ . որուն արհեստը աս է , որ ըստ ամենայնի
հինը ու նորը կեղեւ կեղեւի պիտ'օր դան , հինը
զնորը վերէն ի վար հաւասար պիտ'օր գրկէ , ու
ուռը որթին վրայ հաստատ պիտ'օր կենայ : Ետքը
ճեղքուածը հողով կամ պատուաստի մոմով անանկ
կը ծեփեն , որ օդ մոնելու ծակ չմնայ , վրան հո-
ղով կը ծածկեն , ու նոր ուռը հողէն երկու աչք
վերէն կը կտրեն , քովի ալ փայտ մը կը տնկեն , որ
չկոխուի : Շատ հեղ ալ որթին տեղ՝ ուռը ուռին
կը պատուաստեն . զօրաւոր ուռ մը մօրէն , կան-
գունի մը շափ վերէն՝ աչքի մը տակէն կը կտրեն ,
անանկ որ ինչուան անոր վարի աչքը չորս հինգ
մատ շիտակ ուռ մնայ , որուն կէսը սուր դանա-
կով վերէն ի վար կը կտրեն , ծուծին կէսն ալ
մէկ տեղ կը հանեն . աղէկ տեսակ խաղողէն պըտ-
ղատու ուռ մը կ'առնուն նոյն հաստութեամբ ,
անոր ալ վարի դին անանկ կը կտրեն , որ ըստ

ամենայնի մէկը մէկալը դրկեն, ու վերը վարը ու երկու դին մէկը մէկալին շգպած ըլլայ կամ որ բանելու տեղ չմնայ, ու կեղեւ կեղեւի դայ (Ձեւ 2), երկուքը ասանկ վրայէ վրայ դրած, վերէն ի վար պինդ կը կապեն, ու միացած տեղերուն պատուաստի մօմ կը քսեն, որ օդ չմննէ. Ետքը գետինը կանգուն մը խորունկ ու երկու կանգուն երկայն կը փորեն, պատուաստը մէջը կը պառկեցընեն, ու ճոթը երկու երեք աչք դուրս թող տալով կը թաղեն:

ՊԱՏՐԵՍՏԱԾ ՈՒԹԵՐԸ ՏՆԿԵԼՈՒ ՎՐԱՑ

Հառաջուց պղտիկ ցիցեր կը պատրաստեն, երկիրը չորս չորս կամ հինգ հինգ ոտք լսյնութեամբ ու երկայնութեամբ չուան բռնելով, քառանկիւն քառանկիւն կը բաժնեն, ու անկիւնները կարգաւ ցիցեր տնկելով ուռերը տնկելու տեղերը կը նշանեն. Ետքը ապրիլի մէջ, ալ աղէկ նոյեմբերի մէջէն ինչուան փետրուարի վերջը ցիցերը մէկիկ մէկիկ կը հանեն, երկամի ցիցով նոյն տեղերը ուռերուն երկայնութեամբը կը ծակեն, ու աերը մէյ մէկ հատ մէջը կը խոթեն երկերկու աչք դուրս թող տալով, ու ծակին պարապ մնացած տեղերը բարակ հող կը լեցընեն, ու չորս դին երեք երեք մատ հեռուէն երկամի ցիցով հողը վրան կը հրեն: Իսյց ասիկայ ծուլութեան եղանակն է, որ աղէկ չըլլար: Վշխատանքէ չփախչօղները նշանած տեղերը ծակեր կը բանան, ուռին վարի դին ծուլով յատակը կը պառկեցընեն ու վերի ճոթը երկու աչք դուրս թող տալով կը թաղեն, վրան աղէկ մը կը կոխեն, ու քովերնին մէյմէկ պղտիկ ցիցեր կը խոթեն, ու անոնց կը կապեն, որ չկոխուին, ու կարգէ դուրս չելլեն: Վւելի դիւրութեան համար կը բանայ երկու ծակի տեղ մէյմէկ մէծ ծակ բացուիլ, ու ուռերը ոտք ոտքի պառկեցընել ու թաղել:

ՆՈՐ ԱՅԴԻՒԽՆ ԱՌՋԵ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԳՈՐԾՎԵԲԸ

‘Եր այգին տնկելէն ետքը, վրան տղու պէս հոգ տանելու է, ինչուան որ մեծնայ: Առջի տարին պէտք է երկու հեղ փորել ու խոտերը մաքրել. մէջի պարապ տեղերէն պտուղ մը քաղելու համար կը սեխ, ձմերուկ, կարմիրտակ տնկուիլ, բայց դրումը վնասակար է, ինչու որ գետնին ոյժը բոլորվին կ'առնու, ու լայն տերեւներովը արեւը շատ կը խափանէ: Զմեռը սառելու գաւառներ, ուռերուն հողէ դուրս մնացած գլուխները ինչուան մէկ մատ մնացած հողով ծածկելու է: Երկրորդ տարին՝ գարնան երկիրը չորցածին պէս, քովերնին գետնէն թիղ մը խորունկ բանալու է, հողէն վար ինչուան երկրորդ աչքը բոլոր արմատները ու նոր ճիւղերը կտրելու է, ու հողը նորէն շտկելու է. չորցածներ կան նէ, հանելու ու տեղերնին ուրիշ տնկելու է: Ամառը պէտք է երկու հեղ փորել, խոտերը մաքրել, ու մէյ մը խաղողները ծաղկած ատեն, մէյ մ'ալ յուլիսի մէջ, կանգունի մօտ նոր ճիւղերուն ճոթերը ու տերեւներու մէջէն տուած ճիւղերը կտրել, ու աշնան նորէն հողով ծածկել: Երրորդ տարին մարտի մէջ նորէն բանալէն ու երկրորդ տարուան պէս ճիւղերը ու արմատները մաքրելէն վերջը, զօրաւոր ճիւղերը մինչուկ մէկ աչք մնացած կտրելու է, իսկ տկարները, որոնք զլուխ դեռ կապած չեն, բոլորովին յատակէն կը տրելու է. ուրիշ գործքերը երկրորդ տարուան պէս են:

ԱՅԴԻՒԽՆ ԿՑՐԵԼՈՒ ԿԵՐՊՈՒԽՆ ԱՐԱՑ

Այդին ամէն մէկ երկիր մէյ մէկ տեսակ կը կտրեն. մէկ քանի ընդհանուր կանոններ տալէն վերջը, ասոնցմէ լաւ կերպերը կը դրենք:

Այդին որչափ կարելի է, ցած կտրելու է, ինչու որ գետինը որչափ մօտ կ'ըլլայ, այնչափ

շուտ կ'արթըննայ, խաղողը շուտ կը ծաղկի, շուտ
կը հասնի, ու դինին աղէկ կ'ըլլայ, արեւին ճա-
ռագայթը գետինը դարնելով ու գետնէն վեր ցո-
լանալով. անոր համար պտուղ տալու գլուխները
որչափ գետնին մօտ կ'ըլլան, այնչափ շուտ ու ա-
ւելի կը տաքնան: Փորձն ալ յայտնի կը ցուցընէ,
որ շատ տաք երկիրներ, երբ որ այդին բարձր կտրած
կամ սարբինայի վրայ քաշուած է, դինին աղէկ
չըլլար. ասոր հակառակ ցած կտրածներունը աղէկ
կ'ըլլայ: Կտրած ատենը պէտք է միտ գնել, որ
բուժնելու ճիւղերը մէկը մէկալին վրայ չհեծնան,
ամէնը մէջ մէջ մէկ տեղ գալով արեւը չխափանեն,
չորս դիէն կամ երկու դիէն, երեսնին կէս օրուան
արեւին դարձած բուժնին: Անձ վեասակար բան
է, որ տեղ տեղ այդիի մէջ ցորեն, գարի, հա-
ճար, եգիպտացորեն ու ասանկ բաներ կը ցանեն
կամ վայրենի ծառեր կը տնկեն, որթերը քաշելու
կապելու համար: Աս կանոններուն յարմար կու
գայ, որթուն բունը գետնի հաւասար թողուլը,
ինչպէս կ'ընեն շատերը արեւելք ու գլխաւորաբար
գաղատիա. որուն չորս դիէն տուած ուռերէն, չոր-
րորդ տարին անպտուղները կը կտրեն, ու պտուղ
տուածներէն՝ մէկ երկու, թէ որ որթը զօրաւոր է,
երեք հատ, երկու երեք աչք վերէն կը կտրեն,
գլուխ կը թողուն: Տարուէ տարի քանի որ որթե-
րը կը զօրանան, չորս դին գլուխները կը շատցը-
նեն նորէն գլուխներ թող տալով, ու հիներուն
վրայ քշած պտղատու ուռերէն մէկը՝ երեք աչք վե-
րէն կտրելով. մէջը տկար մնացած որթեր ալ կան
նէ, զօրացընելու համար, մէկ երկու գլուխ կը
պակսեցընեն, ու թէ նոր գլուխ գնելու ու գլուխ
պակսեցընելու ատենները կը նային, որ գլուխները
որթուն չորս դին հաւասար բաժնած մնան, ու վեր-
ջի աչքերը դուրս նային: Յուրա գաւառներ կամ
մարտին կը կտրեն, եւ կամ թէ որ կանուխ կտրե-

լու ըլլան, աչքէն երկու մատ վերէն կը կտրեն, որ վերջի աչքերը ցրտէն շսառին. բայց տաք տեղեր ու ուշ կտրելու ատեն, անմիջապէս աչքին վերի դիէն կը կտրեն: Աս կերպ կտրելը տարակոյս չկայ, որ արեւելքէն եկած չըլլայ. բայց հոն տեղը կը կտրեն, կը փորեն ու քովէն կը փախչին. անոր համար մեծցած ճիւղերուն ու խաղողին՝ մեծ վնաս կու տան հովը ու անձրեւը. իսկ թէ որ հով ու անձրեւ շպատահիր նէ, ուռերը իրենց ծանրութեամբը կը պառկին կը կոտրին: Եւրոպայի այգեգործները տեղ տեղ խաղողը ծաղկելէն յառաջ ու տեղ տեղ ալ ծաղկելէն վերջը, բոլոր պտուղ շտուած ճիւղերը, տուածներուն ալ տերեւներուն մէջի պզափիկ ճիւղերը ու ճոթերը կը փրցընեն, ամէնը մէկ տեղ կը ժողվեն ու կանգունի բարձրութեամբ կը կապեն, պզափիկ ու չհասնող ճիւղերը մէջը կը խոթեն, կը կապեն ու թիզ մը վերէն սուր դանակով հաւասար կը կտրեն. ասկէ երեք բարիք կ'ըլլայ, մէյ մը ճիւղերը չեն կոտրիր, երկրորդ՝ որթը անպտուղ ու աւելորդ ճիւղերուն տալու ոյժը խաղողներուն տալով հասերը կը խոշորնան, ու երրորդ՝ գետինը բացուելով արեւէն կը տափնայ, տաքութիւնը աւելի կու տայ, ու խաղողները աղէկ ու շուտ կը հասնին, օդն ալ աւելի բանելով խաղողները չեն փափիր կամ քիչ կը փափին: Փայտը աժան տեղեր երկու կանգուն երկայն ու երկու մատ հաստ քառանկիւն ցիցեր ունին, անոնք որթէն թիզ մը հեռու գետինը կը խոթեն, ու վերը ըսած կերպով անոնց կը կապեն, ու գլուխնին կը կտրեն. ասիկայ վերինէն աւելի ապահով է, երբ որ փայտը աժան է, որոնք ետքը ձմեռուան մօտ կը հանեն, ու ուրիշ տարուան համար շօր տեղ կը պահեն: Երբ որ այգին շատ զառիվայր է, ուռերը գետինը տարածուելու խաղողի տեսակները, ու շատ զօրաւոր որթերը երրորդ տարին քիչ մը աւելի բար-

ձըք կը կտրեն, ու չորրորդ տարին՝ ան հիներէն երկու գլուխ, երկու նոր աչքով վրանին կը թռղուն. հինգերորդին ու վեցերորդին՝ անոնց վրայ ալ երկերկու նոր գլուխ կը թողուն երեք երեք աչքով: Ամէն տարի մարտին տակերնին կը փորեն, վերի արմատները բոլոր կը կտրեն, կը մաքրեն, հողը նորէն կը շտկեն, ու արմատներուն վնաս չտալու չափ հեռուանց, երեք երեք կանդուն երկայն մէջմէկ ցից կը զարնեն, ու խաղողը ծաղիկը թափելէն ետքը անպտուղ ճիւղերը ու տերեւներուն մէջէն բուսածները նորէն կը մաքրեն, ու պտղատուները ամէնը մէկ տեղ վերը ըսած կերպով անոր կը կապեն, ու կապը քիչ մը վար կը հրեն, որ փորը դուրս տայ, ու մէջերնին բացուի, որ օդ բանի, ինչպէս Ձեւ Յ կ'երեւայ:

Վս կողմերը կան խաղողի տեսակներ, որոնք աս կերպ կտրելով շատ խաղող չեն տար, անոր համար անոնք ուրիշ զատ կերպով կը կտրեն. չորս տարուան կ'ըլլան նէ, փետրուարի, մարտի մէջ երկու զօրաւոր ու պտղատու ուռեր դիմացէ դիմաց տասն տասն ու երկու աչք վերէն կը կտրեն, երկու աղուոր ուռեր ալ դիմացէ դիմաց երկերկու աչքերով կը թողուն, ու մնացած ուռերը բոլոր յատակէն կը կտրեն, երկրորդ տարին մարտին՝ հողը փորելէն ու վերի արմատները մաքրելէն ետքը երկու երկայն գլուխները յատակէն կը կտրեն, կարծ գլուխներու ուռերէն առջններուն պէս երկու երկայն գլուխ կը թողուն, երկու ալ կարծ, միշտ դիմացէ դիմաց, ու մնացած ուռերը բոլոր կը կ'տրեն, ու բուն մայրը գետնէն մէկ թիղէն աւելի չեն բարձրացըներ. ծաղկելէն յառաջ անպտուղ ճիւղերը կը մաքրեն, ու պտուղ տուածները ցիցերուն կը կապեն. ծաղկելէն տասնուհինդ օր վերջը նորէն կը մաքրեն, եկած տարին գլուխ գնելու ուռերուն հօգ տանելով: Շատ տեղ ալ որիմը

գետնի հաւասար կը պահեն, երկու զօրաւոր ու
պտղատու ուռեր դիմացէ դիմաց ինը տասը աչք
վերէն, անանկ երկու ուռ ալ երկերկու աչք վե-
րէն՝ երկրորդ տարուան համար կը կտրեն, կարդաւ
երեք երեք ցից կը տնկեն, մէկը որթուն քովը,
երկուքը երկու գին մէյմէկ թիզ հեռու. մնացած
գործքերը վերինին պէս են: Տայց աս կերպին
կարգերը մէկը մէկալէն մէկ ու կէս կանգուն, ու
որթերը կարգի մէջ մէջ կանգուն հեռու պիտ'
որ ըլլան. իսկ ցիցերուն կարգը ու կապելուն եղա-
նակը կ'երեւնայ Կ Զեւին մէջ: Երբ որ սյգին շատ
ուժով է, երեք չորս երկայն ուռեր կը թողուն:
Այդին աս եղանակներէն ուրիշ՝ շատ տեղ շատ
տեսակ կը կտրեն, բայց ամենէն աղէկները ասոնք
են, ասոնցմէ ալ աղէկները երկու առջններն են,
ինչու որ անանկ կտրելով այդին զօրաւոր կը մնայ,
ու խաղողը աղէկ կը համնի, բաւական որ կտրողը
արհեստը աղէկ գիտնայ, գլուխները աւելի պակաս
չդնէ, ու զօրաւոր պտղատու ուռերը ընտրէ, գլուխ
դնէ:

ԿԱՏԵՐԵԸԼ ՄԵԾՑԵԸ ԱՅԳԻՆ ԳՈՐԾԵԼՈՒՆ ՎՐԱՑ

Որթերը ձմեռը չսառելու համար հողով ծած-
կած են նէ, ցրտերը անցնելէն ու երկիրը չորնա-
լէն ետքը հողերը կը բանան, հողով ծածկած ալ
չեն նէ, քովերնին թիզ մը խորունկ կը բանան, ու
ան խորունկութեամբ արմատները կը կտրեն, որ-
պէս զի խորունկ արմատները զօրանան, ու հողի
տակէն տուած ճիւղերն ալ կը կտրեն, որ որթը
չտկարացընեն: Հուրտ երկիրներ որթերը մաքրե-
լէն ետքը շուտով ծակերը կը գոցեն, որ գիշերը
ցրտելով չսառին: Աս գործքս ալ լմնալէն ետքը
կը սկսին կտրելու. որուն վրայ շատ մէծ արհեստ
կայ, անանկ որ ամէն տարի վարպետ կտրող մը
կտրելով այդին շատ խաղող կու տայ ու չծերա-

Նար : Վշոր համար , ինչպէս առջի կանոնին մէջ ըսինք , պէտք է ցած կտրել , որ խաղող տալու ճիւղերը գետնին մօտ ըլլալով , խաղողնին շուտ հասցընեն : Տկար որթերուն քիչ գլուխ գնելու է , ու զօրաւոր ներուն շատ , ու շատ խաղող տուած ուռերը գլուխ գնելու է , որ շատ ու խոշոր կուղեր տան . չափէ դուրս զօրաւոր որթերուն մէկ կամ երկու ուռ , տասը տասուերկու աչք վերէն կտրելու է , բայց կամարի ձեւով ծուելով կապելու է , որ ամէն աչքէն խաղող տան . իսկ մնացած տկար կամ գլուխ գնելու անյարմար ու անպտուղ ուռերը բոլոր յատակէն կտրելու , մաքրելու է : Պլուխները բոլոր որթին չորս դին շարուած պիտ' որ ըլլան , որ վերջը ճիւղերը ու տերեւները՝ խաղողին արեւը ու օդը չխափանեն : Կարկուտ զարկած կամ ձմեռը սառած ուռերը կարծ ու ողջ աչքերէն կտրելու է : Տասուերկու աչքերով երկայն գլուխները մինակ մատաղ կամ շատ զօրաւոր հին այդիներուն կըրնան թող տրուիլ : Տարի մը շատ խաղող տալէն վերջը՝ երկրորդ տարին երկայն գլուխն թողով չըլլար , այդին կը տկարանայ : Տաք տեղեր աշնան ալ կը կըտրեն . բայց ցուրտ տեղուանք գարնան սպասելու է : Կտրածին պէս ուռերը ժողվելու վերցընելու է . երկայն գլուխները՝ խոնաւ ատեններ ծուելու կապելու է , որ չկոտրին , ու անանկ ծուելու է , որ եռքը արեւը , օդը ու երկրին ապօռմիւնը կարօղ ըլլար խաղողին զարնել : Պարապ տեղեր ճիւղեր պառկեցընելով լեցընելու , ու անշահ խաղողներ կան նէ , պատուատելու է : Ու որ վերի դին հող չկայ նէ , վարէն վեր փորելով վարը գիղած հողերը վեր տանելու է : Փորելով երկիրը կը կակըղնայ , ու ծառերուն ու որթերուն արմատներուն , օդը , արեւին զօրութիւնը ու խոնաւութիւնը դիւրաւ կ'անցնին . անոր համար գարնան գետինը տաքնալ սկսելու ատեններ փորելու է , բայց անանկ

որ հողը դառնայ, տակի՞նը՝ վրան ու վրայինը՝ տակը գայ, ու ամէն տեղ հաւասար փորուի: Օտքի վեր այգին փորելու ատեն, հողը վար քաշելով փորելու չէ: Վրմատի խոտերը՝ արմատներով ժողովելու վերցընելու է: Որթերուն քովերը պէտք է զգուշութեամբ փորել, որ հարկաւոր արմատներուն ու գլուխներուն վեաս չըլլայ. մինակ հողին երեսը մնացած արմատները կտրելու է: Յօէ որ այգին ցիցեր խոթելու կերպով կտրած է նէ, աչքեր չտուած, ցիցերը կը զարնեն ու ուռերը կը կապեն: «Օաղկելէն քանի մը օր յառաջ կամ վերջը մէջ մ'ալ երեսէն լայն բրիչով կը փորեն, հողը կը բարակցընեն, խոտերը կը մաքրեն, ու որթերուն հող կու տան. բայց ծաղկելու ատեն այգիի մէջ չեն մաներ, որ ծաղկին վեաս չըլլայ: «Այն ատեններ բոլոր անպտուղ ճիւղերը ու տերեմներու մէջէն տուածները չոր ատեն կը փրցընեն, նոր ուռերը կը կապեն ու վերը գրած կերպով ճոթերն ալ կը կտրեն, ու նորէն խոտ կը կոխէ նէ, երեսէն մէջ մ'ալ կը փորեն, ու այգեքաղ ընելէն վերջը կապերը կը քակեն, ցիցերը կը ժողվեն, ծածկի տակ կը պահեն: Յօէ որ դաւառը շատ ցուրտ է, ուռերու քով այնչափ հող կը դիզեն, որ ուռերուն գլուխ մնալու աչքերը հողով ծածկուին:

ԵՅԳԻՆ ԱԴՅ ԴԱԵԼՈՒ ՎՐԲ.Ց

Վայգին ուժով պահելու համար երբեմն երբեմն աղը կը գնեն, զառիվայր այգիներուն երեք տարին ու շխտակներուն չորս տարին հեղ մը. տաք տեղեր աշնան, ու ցուրտ տեղեր դարնան կը գնեն. աղը զօրաւոր ու հին է նէ, քիչ կը գնեն, նոր ու շատ յարդով է նէ, շատ. բայց շափէ դուրս ալ շատ կը գնես նէ, խաղողը կը փտի, ու գինին անշահ կը լլայ:

Վայգին գնելու համար կովի աղը ամենէն աղէկ է, որթերուն ոյժ կու տայ, ու ամէն տեսակ

Հողի կու դայ՝ ալ աղեկ քարուտ ու կրակոտ հողերուն : «Ձիուն ու ոչխարինը՝ գեղին կաւով կրոտ հողին աղեկ է : Իրդէ շինած ու հինցած կտորուանքն ալ բաղադրած հողով կը խառնեն, վրան արտաքնոցի աղը կը լեցընեն ու որթերուն արմատներուն մօտ կը թաղեն, որ շատ ոյժ կու տայ : Արդի երեսէն հանած արմատներով հողն ալ այդիի շատ աղեկ է, մինակ՝ արմատները աղեկ փտած պիտ' որ ըլլան, որ չբումնին : Վսանկ ալ վիզ ու ոլոռ ցանել, ու երկու երեք տեղ բարձրանալէն ետքը փորել ու հողի տակ ծածկելը շատ աղեկ կ'ընէ : Ճողովածոյ աղը կամ աղեկ հող գնելն ալ այդին կը զօրացընէ :

ԵՅԳԵՔԸՂ.

Վ. Եգին քաղելու համար կը սպասեն, որ խաղողը աղեկ հասնի. ցուրտ տեղուանք փտելու վախ չկայ նէ, ինչուան նոյեմբեր կը սպասեն, որ հասած խաղողին ցուրտն ալ կը կոխէ նէ, վեսս չըներ, ու գինին շատ զօրաւոր կ'ըլլայ . տաք տեղեր ալ չորնալու վախ չկայ նէ, ինչուան յուլիս՝ օգոստոս կը թողուն : Անչը չհասած խաղողներ կան նէ, զանոնք կը թողուն, հանելէն վերջը կը քաղեն, կամ զատ կը գնեն, որ գինին շաւրէ, անոր համար ըսինք, որ կանուխ հանելիքները զատ, ուշ հասնելիքները զատ տնկելու է : Լեռնային այգիներուն խաղողը զատ ու գաշտայիններունը զատ կը գնեն, ինչու որ լեռնայիններուն գինին ազնիւ կ'ըլլայ . սեւ խաղողները զատ կը քաղեն ու ճերմակները զատ : Անչը փտածներ կան նէ, կը զատեն, ու զատ գինիի կը շինեն, որ աղեկ գինիին համը չաւրէ : Վնձրեւի ատեն չեն քաղեր, վասն զի ամէն մէկ կուզի վրայ քիչ քիչ ջուր մնալով, շատ ջուր կը մանէ ու գինին կ'աւրէ : «Հասած չորցած հատերը ու ցուրտ զարկածները կը զատեն, որ գինին

չաւրեն։ Կ. աղելու ատենը շատ տաք է նէ, երեք օրուան մէջ օշարակ կոխելու չափ կը քաղեն, որ օշարակը երկայն ատեն մնալով չաւրուի, եփուիլ չսկսած տակառի մէջ մտնէ։ Վ. կողմերը աս բանիս շատ կը նային. քաղածին պէս այդիի մէջ կը ճղմեն, տակառով տուն կը տանին, օշարակը կ'առնուն, պատրաստած տակառի մէջ կը լեցընեն։ Ի՞այց արեւելք խաղողը անմիջապէս չեն ճղմեր, անոր համար կողովներու մէջ կը բերեն նէ, ամենը մէկէն ալ կը բնայ քաղուիլ, վեաս չըներ։ Ու որ աղէկ գինի շինել կ'ուզեն նէ, խաղողը կը պաղեն, բոլոր կոթերը կը զատեն, որ գինւոյն թթու համ չտան. ու ան ատենը թակով ալ կը բնայ ծեծուիլ ու մամլով օշարակը առնուիլ. ալ հարկ չմնար, որ խաչոն հոտած ոտքերովը մէջը մտնէ ու ոտքին քրտինքը մէջը թափէ, պտղելու համար ալ դործիք ունին ու անով շուտով կը պտղեն։

Վ. զուոր գունով կարմիր գինի շինելու համար, ու ու կարմիր խաղողները, գլուխը բաց տակառի մը մէջ զատ կը կոխեն, ու անոր մէջը եօթը ութը օր բերանը գոց կը թողուն, ու օրը հեղ մը կը խառնեն, որ կեղեւին կարմրութիւնը օշարակը առնու. բայց շատ կը թողուս նէ, կը սկսի քացիսիլ, ետքը օշարակը կը քամեն, գինի կը շինեն, որ աղուոր կարմիր գոյն կ'ունենայ։

Վ. նոյշ գինի շինելու համար, խաղողը քաղենէն ետքը ծածկի տակ կը փռեն, ամիսէ մը աւելի կենալէն ու քիչ մը թոռմելէն ետքը կը պաղեն, կոթերը բոլոր կը զատեն ու կը ճղմեն, որուն առջի օշարակը անոյշ գինի կ'ըլլայ. մամէն ելածն ալ ուրիշ գինիի հետ կը խառնեն։ Ու որ խաղողը աղէկ հասած չըլլալով, ջրոտ է, արեւի մէջ կը տարածեն, քիչ մը թոռմելէն վերջը կը կոխեն ու վերջէն օշարակ եփելու ու վրան լեցընելու հարկ չըլլար, ու աղէկ համ կ'ունենայ։

Համով ճերմակ գինի շինելու համար, խաղողը կը ճղմեն, ու երկաթի շրջանակներով վերի գին բաց տակառի մէջ ինչուան երեք քառորդը կը լեցընեն, բերանը յարմար կափարիչով կը գոցեն, ծակերը կաւով կը ծեփեն, կափարիչին վրայ երկու մատ լայն քառանկիւն ծակ կը բանան, որն որ ինչուան եփուիլը լրմքնայ նէ, բաց կը թողուն։ Եփուիլը լրմնայ նէ, այս ինքն տակառին ծակը ճրագ բռնած ատենը չմարիր նէ, տակառին յատակի ծակը կը բանան, օշարակը կ'առնուն, գինի կը շինեն ու շատ համով կ'ըլլայ։ Անացած մրուրն ալ մամով կը ճղմեն, կամ զատ գինի կը շինեն, կամ հասարակ գինիի վրայ կը լեցընեն։

Այդին քաղել չսկսած պէտք եղած ամանները կը մաքրեն, կը պատրաստեն, որ աղտոտ ըլլալով գինին չքացիսնցընեն։ Քաղելը կը լմնայ նէ, նորէն կը մաքրեն ու կը պահեն։

ԳՐԱՑԱՆ ԳՈՐԾՔԵՐԸ

Վինին աղեկ շինելը բաւական չէ, գինետան մէջն ալ վրան հոդ տանելու է, որ աղեկութիւնը չկորուրնցընէ, աւելի աղեկնայ։ Անոր համար ամէն բանէն յառաջ աղեկ գինետուն պէտք է, որ հինգ վեց կանգուն խորունկ, վրան կամարով ծածկած, ամառը պաղ, հարկաւորութեան տեղէն ու աղքանոցէն հեռու պիտ'որ ըլլայ, գիմացէ գիմաց օդ բանելու ծակեր պիտ'որ ունենայ, ամառուան տաքերուն՝ ցորեկը գոցելու ու գիշերը բանալու համար։ Վինետան մէջ գինիի վեաս տալու բաներ պահելու չէ, ինչպէս ընդեղէն, կաղամբ, պանիր, աղած միս։ Տակառները բոլոր երկաթի շրջանակներով պատած, գիմացկուն ու մաքուր պիտ'որ ըլլան։ Տակառ մը պարպուածին պէս մաքուր լուալու, երկու օր չորնալէն ետքը ծծմբի ծուխ տալու ու գոցելու է, որ մկլուտելով վերջէն գրած

գինին չաւրուի . աս ծծմբի ծուխը տարին վեց եօթը
 հեղ կրկնելու է : Վկլոտած տակառ կայ նէ , այ-
 գեքաղէն ետքը՝ մէջը , օղի հանելէն ետքը մնացած
 մրուրը տաք տաք լեցընելու , լուալու , մաքրելու է .
 կրով ալ կը մաքրուի , բայց աղէկ մը լուալէն ու
 չորցընելէն ետքը , մէջը գաւաթ մը բոմ կամ բարկ
 օղի թափելու , ու տակառը շարժելով չորսդին
 թրջելէն ետքը , կտոր մը թուղթ մէջը ձգելու
 է , որ անով օղին վառի , ու բոցը չորս զին տա-
 րածելով անշահ հոտը առնու . օղին բռնկած ատե-
 նը տակառին վերի ծակը թերթ մը թուղթ , ու
 վրան ձեռքը դրած , թուղթը շարժելով երթեմն
 օդ թող տալու է , որ տակառը չճաթի , ու վառած
 օղին հոտը տակառին փայտին թափանցէ . ետքը
 տակը մնացածին վրայ գինին լեցընելու է : Ասիկայ
 քիչ մը անշահ հոտ ունեցող տակառներու ալ աղէկ
 է : ‘Եոր տակառի մէջ հին գինի դնելու ըլլաս ,
 գինին փայտի հոտ կ’առնու , անշահ համ կ’ունե-
 նայ . խկ թէ որ օշարակ լեցընես , աղէկ գինի կ’ըլ-
 լայ : Օշարակը տակառի մէջ լեցուցած ատենը
 քիչ մը պարապ տեղ թող տալու է , որ եփուե-
 լով դուրս չվազէ , վերի ծակն ալ բաց թող տա-
 լու է . բայց մէջը մուկ կամ ճճի չկյնալու համար ,
 խիցքը վերը վար դարձուցած , ծակին վրայ կը
 դնեն : Շատ տեղ ալ երկաթի թիթեղէ , երկու
 մատի հաստութեամբ , կլոր՝ երկայն ու մէկ ճոթը
 ծռած խողովակ ունին , որուն կարճ ճոթը տակա-
 ռի մէջ անանկ կը խոթեն որ գինիէն վեր կենայ ,
 ու չորս դին աղէկ մը կը դոցեն , կը ծեփեն , եր-
 կայն ճոթն ալ դետինը ամանով պատրաստած ջրի
 մէջ կը խոթեն , որ գինիին ոգիները շատ չցրուին ,
 ինչպէս Յ Զեւին մէջ կ’երեւայ : Եփուիլը դադ-
 րելէն վերջը խողովակը կը հանեն , վրան նոյն տե-
 սակ գինի կը լեցընեն , ու բերանը աղէկ կը դոցեն :
 Երբ որ գինինետան մէջ շատ գինիներ կան ու կ’ե-

փուին նէ, մէջը մարդ մտնելը շատ վտանգաւոր բան է. վասն զի գինիէն տեսակ մը օդ կամ գաս ելլելով, որ Եծխոյ թժու գաս կ'ըսուի, ու օդին մէջ ցրուելով շունչը կը գոցէ, ու մարդ կը մեռնի:

Աս օդը կամ գասն է որ ածխէն ալ կ'ելլէ, ու մը հասարակ օդէն ծանր ըլլալով. յատակը կը նստի: Անոր համար վտանգաւոր բան է աղէկ շանցած կրակը խոցը բերել, ինչպէս սովորութիւն է արեւելք. ինչու որ առ վնասակար գասը ելլելով, մարդուս քնանալու առնելը շունչը արգելելով՝ մահուան պատճառ կ'ըլլայ, ինչպէս շատ անգամ պատահած է:

Անոր համար հարկ եղած ատենը ձեռքերնին ճրտ գով, ու ճրագը ձեռքով իրենցմէ յառաջ երկրնցուցած կը մտնեն, ու երբ որ ճրագը կը մարի, իրենք ալ շունչերնին դժուար առնուլ կը սկսին նէ, շուտով գուրս կը փախչին. բոլոր ծակերը ու գուռը կը բանան, յառաջ քիչ մը յարդ վառած մէջը կը նետեն, վերջը վար կ'իջնան, աս դին ան դին աւելի յարդ կը վառեն, որ օդը մաքրէ: «Դինին մեծ ամաններու մէջ, պղտիկ ամաններէն աւելի աղէկ կը պահուի, անոր համար աս կողմերը մեծ այդիներու տեարքը երկու հազարէն ինչուան քառասուն հազար հոխանոց տակառներ ունին, նոր գինին անոնց մէջ կը հացընեն, պէտք եղած ատեն պղտիկ ամաններու մէջ կը քաշեն ու կը գործածեն: Տակը մրրով գինին չեն շարժեր, մարտի մէջ գինին վրայէն զգուշութեամբ կը քաշեն ու մրրէն օղի կը հանեն: Տակառները միշտ ինչուան բերաննին լեցուն ու դոց կը պահեն, ութը օրը հեղ մը կը բանան, պակսածը կը լեցընեն. վրան ճերմակ ծաղիկ կապած է նէ, բարակ ու ծուռ վրձինով ծակին ներսի գիերը կը շփեն, կը մաքրեն ու վրան դինի լեցընելով, ծաղիկները գուրս վաղել կու տան, վերջէն դրսի դին ալ աղէկ կը սրբեն ու կը գոցեն: Աս գործքը երկրորդ տարին ամիսը հեղ մը կ'ընեն, ու երրորդ տարին բերանը կը

գոցեն ու ձիւթով կը ծեփեն : **Ճ'երմակ** զինիին
աղուոր ոսկի գոյն տալու համար, մաքուր տապակի
մէջ, տասը տրամի չափ շաքար կ'այրեն, վրան եր-
կու գաւաթ գինի քիչ քիչ լեցընելով աղէկ մը
կը ճղմեն, հազար հոխանոց ամանի մէջ անկէ կէս
գաւաթ կը լեցընեն, մէկ ամսուան մէջ գինին ոսկիի
գոյն կ'օւնենայ : «Իինին պարզելու ու մաքրելու
համար կէս գաւաթ մաքուր աւաղի մէջ աղաւնիի
կամ համի ձագ եւ կամ անանկ թռչուն մը կը
մորթեն, ու աւաղը շարունակ խառնելով արիւնը
մէջը կը վաղցընեն, ու ինչուան պաղի նէ կը խառ-
նեն, որ բոլոր աւաղը ներկուի, ու արիւնը կտոր
կտոր չսառի . ետքը որ տակառը պիտ' որ բանան
նէ, ասիկայ մէջը կը լեցընեն, որով երեք օրուան
մէջ բոլոր աղտօտութիւնը կ'առնու տակը կ'իջնայ,
ու գինին մաքուր պարզ գինի կ'ըլլայ :

Գ Լ Ա Խ Խ Ժ

ՀԱՍՏԵՐԱԿ ՊԻՏԱՑ ԾԱՌԵՐՈՒԽ ՎՐԱՅ

Ես կողմերը երկրի տեարց մէկ մեծ եկամուտն ալ
պտղոյ ծառերէն է . երբ որ հողը, դիրքը ու եղա-
նակը կը յարմարին նէ, ուր որ պտղոյ ծառ կը ընան
տնկել, կը տնկեն : Ես ալ խրատ կու տամ մեր
ազգի մէջ երկիր ունեցօղներուն, որ իրենց երկիր-
ներու մէջ պտղոյ ծառեր տնկեն . ինչու որ ասոնք
շատ աշխատանք չունին, շուտ կը մեծնան ու իրենց
աեսակ տեսակ պտուղներովը բոլոր տունը լեցընե-
լէն վերջը ստակ ալ կը բերեն : Ուէ որ մէկը ծեր
է, որ պտուղնին տեսնելու յոյս չունի ալ նէ, իր
զաւկըները ու թոռները կը տեսնեն ու զինքը օրհ-
նէքով կը յիշեն, ինչպէս ինքն ալ իր առջինները
օրհնած է, որ իրեն պտղոյ ծառեր թողուցած են :
Եսոնք բաղձանքի բերելու համար ծառ տնկելու

ու մեծցընելու դիւրին եղանակը, ամէն տեսակ արչեստները ու գաղտնիքը աս դրֆիս մէջ կը սովորեցընեմ :

ՊՏՂԱՑ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՒ ՀՐԴԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԱՃԵԺԵԼ Հողերը, աւազը ու ծանր կապոյտ կաւը, պտղոյ ծառ տնկելու աղեկ չեն : Պարարտ տաք ու չափաւոր խոնաւ երկրի վրայ պտղոյ ծառը աղեկ կ'աճի . ճախին ու քարուտ տեղուանք չիրեր : Վշեկ հողով քարուտ տեղերու վրայ կեռասի, բալի, սալորի, ընկուզի ծառերը աղեկ կը մեծնան : Պտղոյ ծառերը՝ վերի հողը խորունկ տեղեր շատ պտուղ կու տան, մանաւանդ տանձի ծառը, որ արմատը շատ խորունկ կը ձգէ, անոր համար աղեկ ու խորունկ հող կ'ուզէ : Եթ երկրին մէջ վերի հողը խորունկ տեղ չունեցօղը, պէտք է որ խնձորի ծառ տնկէ, որուն արմատները շատ վար չեն երթար . ասանկ տեղ ուրիշ ծառեր ալ տնկել կ'ուզէ նէ, պէտք է, որ երկիրը երկու կանգուն լայն քառանկիւն, այնչափ ալ խորունկ ծակեր փորէ, ու մէջը աղեկ հող լեցընելէն վերջը, որ տեսակ ծառ կ'ուզէ նէ տնկէ : Ծառերը չքանուած տեղ յառաջ չեն երթար, բանուած տեղ կ'ուզեն . կենդանիի արածելու տեղ ալ յառաջ չեն գար, ինչու որ կենդանիները քսուելով արմատները կը շարժեն ու կը չորցընեն : ԱՃԵԺԵԼ Հողերու վրայ ձիեր վազցընելով՝ կը նստին, կ'աղեկնան . ճախին տեղուանքը չորցընելով, քարուտներուն քարերը մաքրելով ու անպտուղ տեղերուն աղը դնելով կ'աղեկնան, ծառ տնկելու կու գան :

ՊՏՂԱՑ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՒ ԴԻՐՔԸ

Չափաւոր զառիվայր ու ցուրտ հովերէն պաշտամած տեղերը ծառ տնկելու աղեկ կու գան . ինչու որ պտղոյ ծառերը արեւոտ ու տաք հովե-

լով տեղերը շատ կը սիրեն, շատ զառ ի վայր տեղերը աղեկ չեն կրօնար մեծնալ, վասն զի տարուետարի անձրեւները հողերը վար կը տանին ու արմատները կը բացուին: Այս օրուան արեւին դէմ չափաւոր զառ ի վայր տեղեր աղեկ տաքնալով, պտուղները ատենին կը հասնին ու համով կ'ըլլան: Վրեւելքի դէմ զառ ի վայր տեղեր պտուղները ուշկեկ կը հասնին, բայց համերնին աղեկ կ'ըլլայ, մինակ ցուրտ երկիրներ, գարնան ցրտերէն կը վախնան: Վրեւմուտքի դէմ զառ ի վայրը պտղոյ ծառի աղեկ չէ, ինչու որ սաստիկ անձրեւները ու հովերը պտուղներուն վեաս կու տան: Հիւսիսի դէմ զառիվայրի պտուղները անհամ կ'ըլլան: Վս կանոնները ցուրտ տեղուանք աղեկ միտ դնելու է. իսկ տաք երկիրներու մէջ կանոնէ քիչ մը դուրս կ'ելես նէ ալ, շատ վեաս չըներ, մինակ սաստիկ հովեր դպչելու տեղ կը տնկես նէ, ծաղիկները կը թափին, ու երբեմն ծառերն ալ կը կոտրին:

ՊՏՂՈՅ ԾԱՌԵՐԸ ԾԱՏՑԵԼՈՒ ԿԵՐՊԸ

Պտղոյ ծառերը կրօնանք շատցընել իրենց վրայի ծիւղերովլը, արմատէն տուած պղտիկ անկերովը ու իրենց պտուղներուն կուտերովլը: Ճիւղերէն կրօնան շատնալ նուռի, թղի, սալորի, սերկեւիլի ու խնձորի ծառերը. որոնց գետնի մօտ երկայն ճիւղերը չկոտրած հողի մէջ խորունկ կը պառկեցընեն, վրան երկճիւղ փայտեր կը խոթեն կը հաստատեն, ու հողով, ճոթերը չորս չորս մատ դուրս թող տալով, կը ծածկեն, ու երկու տարի արմատ կապելէն վերջը կը հանեն ուրիշ տեղ կը տնկեն: «Լուռի ու թղի ծառերուն ճիւղերը պարզ ալ կը կտրեն. վարի դին քիչ մը կ'ոլորեն, ու շաբաթը հեղ մը ջրելով կը բռնեն:

Վրմատներէն տուած պղտիկ անկերովլ, ամէն պտղոյ ծառերը կրօնան շատնալ, ալ ապահով

տանձի, խնձորի, սալորի, սերկեւիլի, չումի, թղի, թթի ծառերը. ինչու որ ասոնք ծառի արմատներէն ի զատ իրենք ալ բարակ արմատներ կը ձգեն. որոնք կը հանեն, հաստ արմատները կը կտրեն, ու իրենց ձգած բարակ արմատներով կը տնկեն: Կամ անտառներու մէջէն ամէն մէկ տեսակին վայրենիները կը ժողվեն, կը տնկեն, ու երկու տարի ետքը կը պատուաստեն: «Օառերը շատցընելու ասկէ աւելի աղէկ ու ապահով եղանակը իրենց կուտերը ցանելն է. ինչու որ աս կերպով քիչ ատենի մէջ շատ ու զօրաւոր տնկեր կը ընանք հացընել: Վոզի տեղը՝ ուր որ կուտերը կը ցանեն Աերմնարան կ'ըսուի, իսկ երկրորդը՝ ուր որ կը տնկեն ու կը պատուաստեն, ցնկարան:

ՊՏՂԱՑ ԽԵՐԵՐՈՒ ՍԵՐՄՆԱՐԱՆԻՆ ՈՒ ՏԱԿԵՐԱՆԻՆ ՎՐԱՑ

Վմառը ու աշնան ամէն տեսակ հասուն պատուղներուն կուտերը կը ժողվեն, ու շուք տեղ խոնաւաւազի մէջ զատ զատ կը թաղեն. ցանելու տեղը աշնան երկու թիղէն աւելի խորունկ կը փորեն, խոտերը կը մաքրեն. հողը աղէկ չէ նէ, շափաւոր աղը կը դնեն, որ միջակ հող ըլլայ: Հունուարի կամ փետրուարի մէջ գետինը չորս մատ խորունկ կարդ կարդ կը փորեն, ու կարդերը մէկը մէկալէն Երեք Երեք մատ հեռու կը դնեն, ու վրան երկու մատ հող կը ծածկեն: Աինակ ընկըյզը՝ վրայի կանաչ կեղեւը չորցածին պէս ծառէն կ'առնուն ու կը տնկեն: Վարնան երբ որ կ'ելլեն նէ, քովերնին թեթեւ կը փորեն, խոտերը կը մաքրեն, ու աս գործքը ամառուան մէջ ալ քանի մը հեղ կ'ընեն:

Վոյն ամառը տնկարանի համար վերի հողը խորունկ տեղ մը կանգուն մը խորունկութեամբ կը դարձընեն, կը պատրաստեն, օրն որ բաղադրած հող է նէ, տնկերը շուտով կ'աճին: Չմեռուան մօտ՝ ծառերը տերեւնին թափելէն վերջը

չորս մատէն բարձրները ան տարին, ու ցածերը
երկրորդ տարին զգուշութեամբ կը հանեն, հաստ
արմատներուն ճոմերը սուր դանակով կը կտրեն,
ու քովի պղտիկ ու բարակ արմատներուն վնաս
չըրած կարգաւ մէկը մէկալէն երկու ոտք հեռու
կը տնկեն, պղտիկները ցիցով ու մէծերը փորելով.
բոլոր ամառուան մէջ քանի մը հեղ քովիքնին
կը փորեն ու խոտերը կը մաքրեն:

ՏՆԿԵՐԸ ՊԵՏՈՒԱՍԵԼՈՒ ՎՐԱՅ

Տնկարանի մէջ պատուաստելը շատ զուար-
մալի գործ մի է. շատ աղէկ կ'ըլլայ, թէ որ եր-
կրագործներու տղաքը սովորին, ու իրենց հօրը օդ-
նեն: Պատուաստը չորս տեսակ է, տերեւի, փողի,
ձեղքելով, ու ճիւղ ճիւղի: **Տ**նկարանի մէջի
տնկերուն, երկրորդ ամառը, գրչի հաստութեամբ
ու ալ աւելի հաստերը տերեւի կամ փողի կը
պատուաստեն. աս երկու տեսակն ալ ամառուան
արեւադարձէն ետքը կ'ընեն: **Տ**երեւի պատուաս-
տելու համար պայծառ օր մը, աղնիւ ու շատ պտուղ
տուող ու նոյն տարի պտուղ ունեցող ծառէն նոյն
տարուան ու եփուն ճիւղ մը կը կտրեն, որուն մէջ
տեղի աղէկ աչքերուն մէկուն կեղեւը՝ չորս դիէն
և ջեւին պէս կտրելէն վերջը, մէկ ձեռքով ճիւղին
վարի դին բռնած, ու մէկալ ձեռքին ցուցամատը
աչքին ետեւը կոթնցուցած, մէծ մատը աչքին մէ-
կալ կողմը կոխսելով կը բարձրնեն, կը հանեն. թէ
որ ներսի դին փայլուն, չճմրտըկած է, ու աչքին
մէջի կակուղ փայտը խախտած կամ ճիւղին վրայ
մնալով ծակ բացուած չէ նէ, աղէկ է, չէ նէ՝
ուրիշ աչք կը կտրեն կը հանեն: Պատուաստելու
վայրենիին, գետնէն թիզ մը բարձր աչքի մը տա-
կէն, կեղեւը խաչի ձեւով, հանած պատրաստած
աչքի երկայնութեամբ ու լայնութեամբ, կը կտրեն,
ու բարակ ոսկրով կամ փայտով յառաջ վարի

Երկու կողման կաշիները կը բանան, որ պատրաս-
տած աչքը կաշիովը մէջը մտնէ, ու վերջը վերի
կողման կաշիներն ալ վեր կ'առնուն ու աչքը մէջը
կը խոթեն, անանկ որ աչքի տերեւին ներսի դին
վայրենի տունկին մերկ փայտին վրայ գայ, աղէկ
մը կը պառկեցընեն, կը տեղաւորեն, վայրենին
կաշին ալ անոր վրայ կը պառկեցընեն, ու ընտանի
աչքը չգոցելու համար անոր վրայ գալու անկիւն-
ները կը կտրեն, ու մեղրամոմ քսած բամբակէ
գերձանով, ալ աղէկ թմբիի կեղեւով՝ վերէն ի
վար մինակ աչքին տեղը քիչ մը բաց թող տա-
լով կը կապեն, որ օդ չկրոնայ մտնել :

Թամբի ըսուած ծառին կեղեւէն պատռաստի կա-
շինելու համար, գարնան ծառերը բացուելէն եաբը՝ անոր
մատի հաստութենէ ինչուան թեւի հաստութեամբ ճի-
զերուն կեղեւները երկայն կը հանեն, մէկ տեղ կը կա-
պեն, ու վազուն ջրի մէջ կը կախեն, որ քսան երեսուն
օրուան մէջ, քանի տարուան ճիղի կեղեւ է նէ, այն-
շափ բարակ թերթեր կ'ըլլայ ու մէկը մէկալէն կը բաժ-
նուի, որոնք մաքուր կը լուան, կը չօրցընեն, ու կակուշ
բարակ ու շատ դիմացկուն կտպեր կ'ըլլան. պէտք եղած
առեն մատի լոյնութեամբ կը ճեղքեն, ու պատռաստու-
անով կը կապեն, որ արեւէն, անձրեւէն չժոյլնար, ու
պատռաստին կեղեւն ալ չկտրեր :

Վելի ապահովութեան համար նոյն վայրենին չորս
մատ վերէն աչքի մը տակէն կը կտրեն, կաշին մէկ
մատէն աւելի կը ճեղքեն, կը բանան ու աչք մ'ալ
հոն կը խոթեն ու կը կապեն, ինչպէս Շաբաթին
մէջ կ'երեւայ, բայց ասիկայ վերի դին ալ կապե-
լու փայտ չունենալուն համար, խոթած աչքը քիչ
մը վար կ'ինչեցընեն, որ կարօղ ըլլան վերէն ու
վարէն կապել : Վսիկայ դիտնալու է որ կամ վրան
խոթելու աչքը՝ մաքուր փայլուն չելլեր, եւ կամ
վայրենին կաշին՝ իր փայտէն մաքուր ու դիւրին
չբաժնուիր նէ, պատռաստելը պարապ է, չըռներ.
իսկ թէ որ աղէկ մաքուր կ'ելլէ ու կը բաժնուի,
ու վերը գրած զգուշութիւնները կ'ըլլան նէ, մեծ

մասը կը բռնէ : Պատուաստածները շարաթը հեղ
մը կը նային , վայրենի ճիւղեր տուած են նէ , կը
փրցընեն , որ զօրութիւնը պատուաստներուն երթայ ,
ու բռնածներուն մատէն աւելի երկընցածներուն
քովերը նեցուկ կը տնկեն , անոնց թոյլ կը կապեն
ու պատուաստի կապերը կը թոյլցընեն : Երենց
տեղը այնչափ կը թողուն , ինչուան որ պատուղ
տան , որն որ հասարակօրէն երրորդ տարին կու
տան , ետքը կը հանեն ուղած տեղերնին կը տնկեն ,
որոնք ընտիր ու պաղատու ծառեր կ'ըլլան :

Փողի պատուաստի ատեննն ալ , տերեւի պա-
տուաստին հետ նոյն է : Երբ որ վայրենին՝ վրան
նոյն տարուան շխտակ ու զօրաւոր ճիւղեր ունի նէ ,
աղէկ ու զօրաւոր ծառէն նոյն հաստութեամբ ու
նոյն տարուան ճիւղ կ'առնուն , որուն աղուոր աչ-
քին մէկուն կաշին մատի լայնութեամբ վարէն ու
աչքէն կէս մատ վերէն կլոր կը կտրեն , ու աչքով
մէկ տեղ փողի ձեւով կը հանեն , վայրենի ճիւղը
ասոր հաստութեամբ տեղէն կը կտրեն , ընտանի
փողին երկայնութեամբ վերէն կաշին կը հանեն ,
ու ընտանի փողը անոր մերկ փայտին վրայ կ'ան-
ցընեն , ու վարը մնացած կաշին կը կոթնցընեն ,
ինչպէս 8 Չեւին մէջ կ'երեւայ . մէկ երկու կամ
երեք ճիւղ աս կերպով պատուաստելէն վերջը
մնացած ճիւղերը բոլոր կը կտրեն , ու ամէն շարաթ
նոր տուած վայրենի ճիւղերը կը կտրեն , ինչուան
որ որոշուելէն վերջը բռնածները շա-
րունակ կը մաքրեն ու շրոնածներուն վայրենի ճիւ-
ղերը թող կու տան , ալ չեն մաքրեր , որ վայ-
րենին չըորնայ :

Ճ'եղբելով կամ ճիւղի պատուաստի համար ,
փետրուար մտածին պէս , ուղած ծառերէն պէտք
եղածին չափ , մէկ տարուան ուժով ու եփուն ճիւ-
ղեր կը կտրեն , ամէն մէկ տեսակը զատ կը նշանեն ,
ու շուք տեղ գետինը կը թաղեն . նոյն ամսուան

կէսին կը սկսին դեղձը ու նուշը պատուաստել : Անձ մատի հաստութենէ ինչուան բազկի հաստութեամբ վայրենիները գետնէն մէկ երկու թիզ վեր՝ մաքուր տեղէն շիտակ կը կտրեն, ուսուր դանակով սղոցի տաշած տեղերը կը մաքրեն, վերէն մէջ տեղէն երկու մատ խորունկ կը ճեղքեն, վրան խոթելու ճիւղին վարի ճոթը սեպի պէս կը կտրեն, ինչպէս 9 Չեւին մէջ կ'երեւայ . վայրենի ճեղքածը երկաթով կամ փայտով կը բանան, ու ընտանի ճիւղը կեղեւ կեղեւի մէջ կը խոթեն . թէ որ վայրենին հաստ է, երկու կողմը երկու հատ, իսկ թէ որ բարակ է նէ, մինակ մէկ կողմը մէկ հատ . ճիւղերը չխախտած մէջի փայտը կամ երկաթը դուրս կը քաշեն : Վսոր վարպետութիւնը ան է, որ ճիւղը ու վայրենին վերէն ի վար կեղեւ կեղեւի դան, երկաթը քաշելէն ետքը մէկը մէկալը աղէկ գրկեն, ու վայրենին փայտը վերէն ի վար ընտանին դպչի, ու մէջը չդպած տեղ չմնայ : Ետքը կամ յառաջ ընտանի ճիւղը, երկու երեք աչք վերէն կը կտրեն, պատուաստի մոմով վերի ու երկու գիաց ճեղքի տեղերը կ'օծեն, որ մէջը օդ չկրնայ մտնել, վրան քիչ մը լալժ կամ թուղժ կը փաթթեն ու չուանով կը կապեն :

Պատուաստի մոմ շինելու համար քսան տրամ մեղամում, առան ու հինգ տրամ ռէտին (Երեքնանին), հինգ տրամ կարագ մէկ տեղ կը հալեցընեն, ու պաղելէն ետքը աղէկ մը շաղուելով կը կակղցընեն, ու պատուաստին կը քսեն : Կամ քսան ու հինգ տրամ սոճի խէժ (Համար հարաւա), հինգ տրամ հալած ճարագ մէկ տեղ կը հալեցընեն, ու պէտք եղած ատեն կը տաքցընեն, ու փետրով կը քսեն : Առջնը քիչ մը սուղ կ'ըլլայ, բայց աւելի աղէկ կ'ըլլայ : Գեղացիք ասսնց աեղ կառով կը ճեղքեն, լալժ կը փաթթեն ու կը կապեն :

Դեղձէն ետքը անմիջապէս կարծը կուտով կամ խէժով պտուղները կը պատուաստեն, ինչպէս ճիւրան, սալոր, կեռաս, բալ . աս երկու վերջինները ձմեռուան մէջն ալ կը բնան պատուաստիլ : Ար-

տին վերջերը բոլոր խէժ չունեցօղ պաղոյ ծառերը
կը պատուաստեն, ինչպէս տանձի, խնձորի, սինի,
զղեարի, թթի, թղի, նուռի ու ասանկ ծառերը։
Աս տեսակ պատուաստը, վայրենին չճեղքած՝ ըն-
տանի ճիւղը անոր կեղեւին ու փայտին մէջը խո-
թելով ալ կը պատուաստեն։ Գարնան ծառերու
կեղեւը զատուիլ սկսածին պէս, ընտանի ճիւղին
վարի ճոմթը մէկ դիէն երկու մատի լայնութեամբ
գրիչի պէս մաքուր ու շիտակ կը կտրեն։ վայրե-
նին շիտակ կտրելէն ետքը, կեղեւը երկու մատ կը
ճեղքեն, ոսկրով կը բանան, ընտանի ճիւղը կտրած
դին վայրենի փայտին բերելով մէջը կը խոթեն,
ճեղքածին ու կտրածին պատուաստի մոմ կը քսեն,
ու լամով, չուանով կը կապեն։ Ը ատ հաստ ճիւ-
ղերը պատուաստելը աղէկ չէ, բռնեն ալ նէ, վեր-
քերնին դժուարաւ կ'ըռընտանայ, անոր համար առ-
ջի տարին չքոնածները երկրորդ տարին նորէն չեն
կտրեր, անոր նոր ճիւղերուն վրայ աչքի պատու-
աստ կ'ընեն։

Ճ'իւղ ճիւղի պատուաստելու ատենն ալ ճեղ-
քածի պատուաստի ատենն է, կամ աշունն է, որ
աս աղէկութիւնը ունի որ վայրենին շատ չչարչա-
րուիր, ու ետքը աղուոր շիտակ ծառ կ'ըլլայ։ Տըն-
կանոցի մէջ վայրենին՝ գետնէն թիզ մը վեր, եր-
կու մատի չափ գրչի պէս ծուռ կը կտրեն, նոյն
հաստութեամբ ազնիւ ճիւղ մը կ'առնուն մէկ տա-
րեկան։ անոր ալ վարի ճոմթը նոյն ճեւով կը կը-
տրեն, ինչպէս 10 զեւին մէջ կ'երեւայ, փայտ
փայտի կեղեւ կեղեւի վրայ կը դնեն, որ մէկը
մէկալը աղէկ դրկեն, ու օդ մտնելու տեղ չմը-
նայ։ զգուշութեամբ կը կապեն ու պատուաստի
մոմով աղէկ մը կը ծեփեն, ու վրան լամ ալ կը
փաթթեն։ թէ որ վայրենին անանկ հաստ է, որ
մէկ տարուան ընտանի ճիւղը անոր հետ կեղեւ կե-
ղեւի չգար նէ, վայրենին յառաջ շիտակ կը կտրեն,

ու մէկ կողմանէ սուր դանակով այնչափ կը տաշեն, որ ընտանի ճիւղին համաձայնի, ինչպէս 11 ջեւին մէջ կը տեսնես, ու վերի ըսած կերպով կը կապեն:

ՄԵԿԸ ՄԻՒԿԱՎԱՐՆ ՊԱՏՈՒԵՍՏՈՒԵԼՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒ ՎՐԵՑ

Տանձի, խնձորի ու սերկեւիլի ծառերը մէկը մէկալին վրայ կը ընան պատուաստուիլ: **Տանձի** վրայ խնձոր կը պատուաստես նէ, գեղեցիկ ծառ կ'ըլլայ. իսկ խնձորի վրայ տանձը աղէկ չըլլար, վերը հաստ վարը բարակ կը մնայ. բայց կան հողի տեսակներ, որոնց վրայ մէկը կամ մէկալը աղէկ կը մէծնայ, անոր համար հողը սիրած տեսակին վրայ, հարկ կ'ըլլայ նէ, չսիրածը կը պատուաստեն: Եցեւելի պարտէզներ սերկեւիլի վրայ տանձ, խնձոր կը պատուաստեն, ծաղկնոցներու մէջ կը տնկեն, գետնէն թիզ մը բարձր գլուխ կապել կու տան, տեսակ տեսակ աղուոր ձեւերով կը կարեն, ու երկու երեք կանգունէն աւելի բարձրանալու թող չեն տար, վերէն, քովերէն ու մէջէն անպտուղ ու շատ շուք տալու ճիւղերը կտրելով:

Կեռասը ու բալը մէկը մէկալին կը ընան պատուաստուիլ, բայց բալի ծառը տկար ու ճիւղերը բարակ ըլլալուն համար վրան կեռասը աղէկ չմէծնար, պղտիկ կը մնայ. իսկ կեռասի վրայ կեռաս կամ բալ կը պատուաստես նէ, դիմացկուն ու խոշոր ծառ կ'ըլլայ, ու շատ պտուղ կու տայ: **Վակողմերը** աղուոր տեսակ բալ մը կայ, որ Վապանիայի բալ կ'ըսուի, որուն պտուղը խոշոր կեռասի չափ, ու կոմը կարճ կ'ըլլայ. անիկայ կեռասի վրայ կը պատուաստեն, ու շատ աղէկ կ'ըլլայ:

Ծիրան, գեղձ, սալոր ու նուշ մէկը մէկալին վրայ կը ընան պատուաստիլ, բայց միշտ աղէկ ու յարգի պտուղը հասարակին վրայ կը պատուաստեն: **Վնոր** համար սալորի վրայ ծիրան ու նուշի

վրայ գեղձ կը պատուաստեն : Աալորի վրայ ծիրանը թէպէտ շատ չմեծնար , բայց երկրորդ տարիէն սկսած շատ պտուղ կու տայ : Աալորի վրայ գեղձ ալ կը պատուաստեն , որ քիչ մը դժուարաւ կը բռնէ , բայց շատ կը մեծնայ , ու դիմացկուն ծառ կ'ըլլայ , պտուղն ալ շատ կու տայ : Կան վրայ ծիրանը դիւրին կը բռնէ , բայց ծառը պղտիկ կը մնայ ու շատ չդիմանար :

Ոին , շագանակ , չում , թուղ , կաղին իրենց տեսակին վրայ կը պատուաստին : Օ զեար ու ալռճ իրենց տեսակէն ի զատ փշոտ ծառի մը վրայ ալ կը պատուաստին , որ փունջ փունջ ձերմակ ծաղիկ կը բանայ , ու մէջը մէկ կարծր կուտով կարմիր պտուղ կու տայ . աս փշոտ ծառի վրայ սին ու տանձ ալ կը պատուաստեն , բայց աղէկ չեն մեծնար ու շուտով կը չորնան : Ճառւթը մինակ իր տեսակին վրայ կը պատուաստեն , ու սեւ ձերմակ չեն զանազաներ : Ինկոյզը պատուաստ չբռներ , անոր համար աղէկ տեսակը կ'ընտրեն , կը տնկեն . ինչուան հինգ վեց տարուան կ'ըլլայ նէ երկու երեք հեղ տեղը կը փոխեն . ետքը ուր որ կ'ուզեն նէ , կը տնկեն , բարակ կեղեւով խոշոր ընկոյզ կու տայ :

Ի իմոն , կիտրոն , ու նարինջ ու թուրինջ իրենց տեսակին վրայ ալ կը պատուաստեն , մէկը մէկալին վրայ ալ . բայց իրենց տեսակին վրայ պատուաստելով պտուղնին իրենց բնական համը կը պահեն . մինակ քիչ մը ցուրտ տեղեր դառն թուրինջի վրայ լիմոն կամ նարինջ կը պատուաստեն , որ ցըրտին աւելի դիմանայ , բայց նարինջը այնչափ անուշ չըլլար , թթուաշ կ'ըլլայ : Կան ուրիշ վայրենի ծառեր , որոնց վրայ ալ ընտանի պտուղներ կը բռնան պատուաստիլ , բայց կամ ծառերնին աղէկ չեն մեծնար , կամ պտուղնին անհամ կ'ըլլայ :

Ինտանի աղուոր վարդն ալ վայրենի զօրաւոր վարդերու վրայ բարձր կը պատուաստեն , ու հոն

տեղը գլուխ կապել կու տան, որ շատ ճիւղ կու տայ, պղտիկ ծառի մը չափ կ'ըլլայ, ու աղուոր ու շատ վարդ կու տայ :

ՊԱՏՈՒՍԻ ՏԱԿԱՆՈՅԻ ԳՈՐԾՔ

Տնկերը տնկանոցի մէջ պատուաստելէն ետքը, ամառը տակերնին երկու երեք հեղ փորելու, խոտերը մաքրելու է, աշնան խորունկ, իսկ դարնան չափաւոր փորելով, որ հողը կակղնայ, ձմռուան ու գարնան ջրերը ծծէ. բայց փորած ատենաներ պէտք է աղէկ միտ դնել, որ ճիւղերնին չկոտրին ու արմատնին չվնասին : Վո՞զի ամառը մինակ վարէն տուած վայրենի ճիւղերը փրցընելու է, որ զօրութիւնը վեր տայ, ու պատուաստին ճիւղերուն դպւխները կտրելու է, որ մէկալնոնք զօրանան : Երկրորդ տարի գարնան քովի ճիւղերը բոլոր կտրելու է, ու մինակ մէջի շիտակ ճիւղը պահելու է. որուն վրայ ան տարին տուած ճիւղերէն պէտք է ուղած բարձրութեամբ երեքը չորսը թող տալ, չորս դիէն հաւասար հեռաւորութեամբ, ու քովի նեցուկին երեք չորս տեղէն կապել, որ աղէկ գլուխ կապէ, ու շիտակ մեծնայ : Երրորդ տարին կարդէ դուրս բռւած ճիւղերը կտրելու, ու շատ երկընցածները կարճեցընելու է, որ աղէկ ձեւ մտնեն :

ՊԱՏՈՒՍԻ ՏԵՐԵ, ՀԵՍՏԱՏՈՒ ՏԵՂԵՐԵՒ ՏԱԿԵԼ

Պատուաստներու մէջէն պտուղ տուածը, որ երրորդ կամ չորրորդ տարին կը պատահի, իրենց հաստատուն տեղերնին կը տնկեն : Ճ'ամբաներու ու արտերու քովի ըրը, ճիւղերնին դէպի ի վեր մեծցած, բարձր պատուաստներ կը տնկեն, որ անցնելու գառնալու, կամ հերկելու արգելք չըլլան,

ինչու որ պաղպայ ծառերուն ճիւղերը որը շիտակ վեր կ'ելլէ, որը վար կը կախուի: Պատուաստները տնկելու հողը որ թէ տնկանոցի հողէն աւելի անշահ է, ան ատենը փորած հողի հետ փուած աղը կը խառնեն, ու անանկ ծառին չորս կողմը կը լեցընեն:

Պատուաստները աշունէն ինչուան գարուն կը բնակուիլ, բայց տերեւնին թափուածին պէս տնկելը ամենէն աղէկ է, ինչու որ վրան ձմեռուան անձրեւները ու ճիւները գալով նոր արմատներ կ'արձակեն, ու մեծ մասը կը բռնէ: Իմէ որ տընկելու հողը կապոյտ կաւ է, ծակերը աշնան բանալ ու դարնան տնկել աղէկ է, որ ձմեռը սառելով հողը բարակնայ: Խնկոյզը, շագանակը մէկը մէկալէն տասուերկու կանգուն հեռու կը տնկեն. տանձը, խնձորը, սինը, կեռասը, կեռասի վրայ պատուաստած բալը ու ծիրանը եօմը կանգուն. Հասարակ բալը, թութը, գեղձը, սալորը, սալորի վրայ պատուաստած ծիրանը՝ հինգ կանգուն. Նուշը, սերկեւիլը, զղեարը, չումը՝ չորս կանգուն. լիմոնը, նարինջը ու ասոնց նման պտուղներ մէկը մէկալէն երեք կանգուն հեռու կը տնկեն, ու աղէկ խոշոր ու դիմացկուն ծառեր կ'ըլլան. բայց հողին ու օդին յարմարութեան նայելով քիչ մ'ալ մօտ կամ հեռու կը բնակուիլ: Տնկելուն փոսերուն մեծութիւնը ու խորունկութիւնը ծառերուն տեսակին. ու հողին պէտք է յարմարել. թէ որ հողը աղէկ է, ընկոյզի, շագանակի, տանձի, խնձորի ու սինի ծառերուն համար մէկ կանգունէն քիչ մը աւելի խորունկ, այնշափ ալ լայն պէտք է փորել. մէկալ ծառերու համար կանգուն մը, խսկ լիմոնի ու անսոր նման ծառերու համար քիչ մ'ալ պակաս բաւական է: Իմէ որ հողը անշահ է, երկու կանգուն խորունկ ու լայն պէտք է փորել, մէջը վերը գրած չափով հողլեցընելէն ետքը տնկելու է:

Վա կերպով պատրաստելէն վերջը , գետինը
չսառած , առանց արմատներուն վեասելու՝ պա-
տուաստները կը հանեն . կողմնակի նոր ճիւղերը
կարձ , ու մէջի շիտակ ճիւղերը քիչ մը երկայն կը
կտրեն . թէ որ արմատները տկար են նէ , գլխուն
ճիւղերը աւելի կարձ կը թաղուն : Վրմատներուն
քովինները երկու թիղ երկայնութեամբ կը կտրեն ,
իսկ մէջի շիտակ արմատներուն չեն դպչիր : Շա-
ռին մէջ տեղը երկայնութեամբը ցից կը անկեն .
անոր քովը ծառը շիտակ , արմատները չորս դին
տարածած կը կեցընեն , ու վրան մէկ թիղէն աւելի
աղէկ բարակ հող լեցընելէն ետքը , ծառը վեր
թօթուելով կը շարժեն , որ հողը արմատներուն
մէջ լեցուի . վրան աղէկ մը կը կոխկոտեն , ու
վրան մնացած հողը կը լեցընեն , անկէ ետքը եր-
կու երեք տեղաց , քովի նեցուկին կը կապեն , ջուր
կու տան , քովերը եղած հողը գետնի հաւասա-
րութենէ թիղ մը բարձր կը դիղեն , որ կամաց կա-
մաց վար իջնալով գետնի հաւասարի : Թէ որ ամա-
ռը չոր երթալու ըլլայ , չորս հինգ հեղ առատ
ջուր կու տան :

Չորցած կամ հանած ծառի մը տեղ անմի-
ջապէս նոյն տեսակ ծառ շտնկուիր , կամ քանի
մը տարի բան ցանելէն ետքը անկելու է , կամ ծա-
կը մեծ բանալու , նոր հող լեցընելու է , եւ կամ
ուրիշ տեսակ ծառ տնկելու է :

ՆԵՐԵՐԸ ՇՈՒՏՈՒ ՄԵՌՑԱՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Շառուերը անկելէն ետքը տիրոջը աչքը միշտ
անոնց վրայ պիտ' որ ըլլայ , որ շուտով մեծնան ու
շատ պտուղ տան : Վեսոր համար եթէ ուրիշ բա-
ներու համար փորելու կամ հերկելու տեղ չեն նէ ,
ամէն տարի աշնան կամ գարնան չորս դին խորունկ
կը փորեն , ամառն ալ երկու հեղ թեթեւ կը փո-
րեն , խոտերը կը մաքրեն : Քովերնին խորունկ

արմատ ձգելու բաներ չեն տնկեր, որ երկրին խո-
նաւութիւնը իրենք քաշելով անոնց մեծնալուն ար-
դելք չըլլան։ Ուէ որ ուրիշ պատճառաւ աղք զնե-
լու տեղ չեն նէ, չորս դիերնին երբեմն փտած
կամ ժողովածոյ աղք կը զնեն ու կը փորեն։ Թէ
որ ասոնք չկան, նոր աղք կը զնեն, բայց արմատ-
ներէն հեռու, որ ծառը չըրցընեն։ Խնչուան կը
մեծնան ծառ կ'ըլլան նէ, կապերը ամէն տարի կը
քակեն, տեղերնին կը փոխեն։ Երմատներէն ու
բունէն տուած ճիւղերը շուտ մը կը փրցընեն, որ
ծառին զօրութիւնը չառնուն։ Խնչուան պտուղ
կու տան ու կը մեծնան նէ, ամէն տարի փետրուարի
կամ մարտի մէջ դլխուն մէջը կամ դուրս բռւսած
անձեւ, ծուռ, մէկը մէկալին վրայ հեծած ու տր-
կար ճիւղերը կը կարեն, կը մաքրեն, աղուոր ձեւի
կը խոթեն։ ասանկ ալ շատ վար կախուածները
կամ շատ վեր երկնցածները, ու կը նային, որ
ծառին մէջ ամէն դին կարօղ ըլլայ արեւ մտնել ու
օդ բանիլ, որ պտուղնին գեղեցիկ, խոշոր ու հա-
մովը ըլլան։ Խնչուան կը մեծնան նէ, աշնան՝ բռւ-
ները յարդով ու փշերով կը պատեն ու կը կա-
պեն, որ ձմեռը նապաստակները կեղեւնին չկըր-
ծեն։ Շատ ուժով կը մեծնան նէ, գարնան արիւն
կ'առնուն, այս ինքն կեղեւնին վերէն ի վար սուր
դանակի ծայրով, փայտին հասցընելով կը գծեն,
ու երկու երեք տարի ասանկ մէկ դիէն մէկալ դիէն
գծելով՝ ծառը չհիւանդանար, ու ալ աղէկ կը
մեծնայ։ Խնչուան ծառ կ'ըլլան նէ, քովերնին,
եղ, կով, ու ուրիշ կենդանիներ թող տալու չէ։
Խունին ու ճիւղերուն վրայ գորտներուրդ ու քա-
րաքոս բռւսնիլ կը սկսինէ, գարնան՝ անձրեւի ատեն-
ներ հին կտաւով կամ կարծ աւելով կը շփեն, կը
մաքրեն, ալ չբռւսնելու համար երեք բաժին դե-
ղին կառ, երկու բաժին մարած կիր ու քիշ մը բա-
րակ մոխիր ջրով կը խառնեն, ու բռւնին ու հաստ

Ճիւղերուն կը քսեն: Առ հիւանդութիւնը անտառի
մօտ ծառերուն շատ կը պատահի, ու ճարը ասի-
կայ է:

ԵԱՄԻԵՐԸ ԿՑՐԵԼՈՒ ՄԱՔՐԵԼՈՒ ՎՐԱՅ

“Օառերը մեծնալէն ետքն ալ անհոգ թող
տալու չէ, կտրելու ու մաքրելու կը կարօտին: Անոր համար քաջ երկրագործները երկու երեք
տարին հեղ մը փետրուարի մէջ, սառած կամ չոր-
ցած ճիւղերը կը կտրեն, կը մաքրեն: Առողջ պըտ-
զատու ծառերու վրայ հաստ ու շխտակ ջրի ճիւղե-
րը երեւցածին պէս կը կտրեն, որ ծառին ոյժը
շառնուն: մինակ՝ ծեր ու տկար ծառերու վրայ ա-
սոնք կը թողուն, ու անոնց քովին հիւանդ կամ
չորնալու ճիւղերը կը կտրեն, որ անոնք զօրանան
ու ծառը պահուի: Արմատէն, բունէն բուսնիլ
սկսած ճիւղերը անմիջապէս կը փրցընեն: Խաչի
ձեւով կամ մէկը մէկալին քսուելու կամ վրայէ վրայ
բուսած ճիւղերը կը կտրեն, ասանկ ալ ծառի մէ-
ջէն օդը, արեւը խափանօդները: “Օեր ու չըրնալ
սկսած ծառերու ճիւղերը կը կարձեցընեն կամ բո-
լոր կը կտրեն, չորս դին խորունկ կը փորեն, բա-
ղադրած հող կամ հին աղբ կը դնեն, ու կ’առող-
ջացընեն: Կտրելու ատեն, բարակ ճիւղերը սուր
դանակով, ու հաստերը ողոցով կը մաքրեն, բայց
վերջը դանակով սղոցի տաշած տեղը կը մաքրեն,
ու վերջը պատուաստի մոմով կ’օծեն: Ճ’աթած-
ներուն, բացուած ծակերուն քովի փտածները բո-
լոր կը տաշեն, ու վէրքերը պատուաստի մոմով
կը դոցեն:

ԵԱՄԻԵՐԸ ՀՏԻԵՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

“Օառերը աղեկ չնայելէն ու հիւանդնալէն
և աքը դեղը փնտուելէն աւելի լաւ է հոգ տանիլ,
որ շնիւընդնան: “Օառերը երբոր իրենց բնու-

թեան յարմար տեղ կը տնկուին, ու աղեկ կը նայուին, քիչ կը հիւանդութիւններուն շատը հողին ու դիրքին անյարմարութենէ, կամ վեասակար եղանակներէն կամ երկրագործին արհեստը շգիտնալէն, կամ վեասակար կենդանիններէն ու ճճիններէն յառաջ կու գան: Վլխաւոր հիւանդութիւնները երեք են. բոր, կերցաւ ու գեղնացաւ:

Իորը ծառին կեղեւը տեղ կը չորցընէ, ու չորցածներու վրայ ժանդ կը կապէ: Ճէ որ աս ցաւը շատ աղբ դնելէն պատահած է նէ, քանի մը տարի աղբ զնելով ու արիւն առնելով կ'անցնի. իսկ թէ որ հողին անյարմարութենէ պատահած է, խորունկ փորելով ու բոլոր հողը փոխելով կ'առողջանայ. իսկ թէ որ գետնին շատ կարծրութենէ յառաջ եկած է, չորս գին շատ հեղ փորելով կ'ողջըննայ: Իորը շատ յառաջ գացած է նէ, հոն տեղը սուր երկաթով ինչուան ողջ փայտը փորելու, վրան պատուաստի մոմ կամ կովու աղբով խառնած դեղին կաւ քսելու է: Աս ցաւը՝ ծառէն հաստ ճիւղեր կտրելով ալ կը պատահի, անոր համար հաստ ճիւղ կտրել հարկ կ'ըլլայ նէ, կտրելէն ետքը սուր գանակով շտկելու վրան պատուաստի մոմ քսելու է:

Կերցաւը ծառին բունին ու հաստ ճիւղերուն վրայ կ'ըլլայ, կեղեւին վրայ քիչ մը կ'ուռի, ետքը կը ճամփի ու մէջը սեւ բծեր կ'երեւնայ, որ շատ անգամ անհոգ մնացած բորէն յառաջ կու գայ: Աս ցաւէն մինակ զօրաւոր մատաղ ծառերը, բորը առողջացընելու կերպով, կրքնանք աղատել:

Վեղնացաւը ծառին տերեւները կը գեղինցընէ, որ հողին տկարութենէ կամ շատ քարուտ ըլլալէն կամ սաստիկ չորութենէ կամ շատ թացութենէ կը պատահի: Անոր համար թէ որ հողը տկար է նէ, փոխելով ու փտած աղբ դնելով կ'ողջըննայ.

թէ որ քարուտ է, քարերը մաքրելով, թէ որ շատ չոր է, երբեմն ջուր տալով, ու թէ որ շատաց է, վերը գրած կերպով չորցընելով կ'աղատի ծառը:

ԾԱՌԵՐՈՒ ՎՀԵՔԻՆ ԴԵՂԵՐԸ

Կէս մը չոր դեղին կաւ, այնշափ ալ կովի նոր աղը, քիչ մը կովի մազ, քիչ մ'ալ ու տին աղէկ մը կը շաղուեն, ու ծառի վէրքերուն վրայ կը քսեն. ասի պատուաստի մոմի տեղ ալ կը գործածուի: Կամ վեց բաժին դեղին կաւ, մէկ բաժին կովի աղը, ու մէկ չմարած կիր չափաւոր ջրով կը խառնեն, որ ծառի վէրքին շատ աղէկ է, անձրեւի ալ կը գիմանայ: Կամ երկու բաժին մեղրամոմ, երեք փիճու խէժ (չամ ստիլու), մէկ ու տին, թեթեւ կրակի վրայ կը հալեցընեն, ու ծառի վէրքին կը քսեն: Պատուաստի մոմն ալ ծառի վէրքին շատ աղէկ է:

ԾԱՌԵՐՈՒ ՎՀԵՇԵԿԵՐ ՃՃԻՆԵՐԸ ՈՒ ՈՒՐՏԸ ԲԱՌԵՐԸ
ՄԵՔՔԵԼՈՒ ՎՐԱՑ

“Օչառերը երեք մէծ թշնամի ունին, որոնք թէ իրենց կենացը ու թէ պտղուն մէծ վնաս կու տան. ասոնք են գորտնբուրդը, որդը ու մայիսի ճճին:

“Կորտնբուրդի ու քարաքոսի տեսակները ծառերու պատառարոյժն են, անոնց սեղնգեան մէկ մասը ու անձրեւի խոնաւութիւնը իրենց կը քաշեն. աս բաւական չէ, մանր վեասակար կենդանիներու ալ բոյն կ'ըլլան: “Օչառերը աս թշնամիներէն կ'աղատոնք, խոնաւ ատեններ երկաթով քերելով, ուր որ գորտնբուրդը ու քարաքոսը բուսած են նէ, ու անոնք մաքրելով, ու ետքը գեղին կաւ, կիր ու մոխիր խառնած անոնց բուսած տեղերուն քսելով: Թէ որ բունին կամ հաստ ճիղերուն վրայ սունկ, կամ կանաչ տերեւով ու ճեր-

մակ պտղով բոյս մը կ'երեւնայ նէ, անմիջապէս պէտք է դանակով փորել, ու ան տեղը ծառի դեղերէն մէկը քսել. իսկ թէ որ բարակ ճիւղի վրայ են, ճիւղը կարել:

«**Օ**տերը թրթուրի ձեռքէն աղատելու համար, թէ որ բոլոր գաւառին երկրագործները մէկ կ'ըլլան ու ամէն մարդ իր ծառերէն առառու իրիկուն պաղ ատեններ կը ժողվին նէ, շատ օգուտ կ'ընէ: Ըոլոր երգով թռչունները զարնելու, բըռնելու կամ բոյներնին աւրելու չէ, ինչու որ ասոնք որդերով, անոնց թրթուրներով ու հաւկիթներով ու հարսնեակներով կ'ապրին: »**Օ**տերը տերեւնին թափելէն ետքը ճիւղերէն թելերով կախուած չոր տերեւները ու ճիւղերու վրայ հիւսած բոյներնին ժողվելու, կրակը նետելու է. ասանկ ալ բարակ ճիւղերու վրայ կլոր՝ մէկը մէկալին կպած հաւկիթները, ինչու որ անոնց մէջէն ալ տեսակ մը որդ կ'ելլէ: Գարնան ճիւղերուն բաժնուած տեղերը նոր հաւկրթէն ելած որդեր ժողված են նէ, կարծըրկարծ աւելով շփելու սատկրցընելու է: Ուէ որ ասոնք ընելէն վերջը քիչ մը բան կը մնայ, ու եղանակը տաքցած ատեններ կը սկսին վեաս տալ, անոնք, ինչպէս վերը ըսի, առառու իրիկուն ու խոնաւ ատեններ ժողվելու է, որոնք ասանկ ատեններ, ճիւղերու վրայ բաժնած տեղեր կը ժողվին: »**Հ**ատերը երկայն գաւաղանի ճոմը սպունգ կամ բրդեայ կապերտ կապած, աճառով ջրի մէջ կը թաթիսեն, ու որդերը ժողված տեղերը կը թրջեն. ծխախոտի ջուրն ալ շատ աղէկ է ասոնք սատկրցընելու: Եցրկու կանգուն հեռուէն, մինակ վառօգով բոյներնին հրացան ալ կը պարպեն, ու որդերը վախնալով, բոլոր վար կը թափին, ու ուքի տակ կը ճղմեն:

Հոկտեմբերի գիշերուան թրթուրներու որդն ալ, որ առջի գալնան հաւկրթէն կ'ելլէ, պտուղ-

Ներու բացուած կամ բացուելու ծաղիկները կը խածնէ, կը վիրաւորէ, որով բոլոր կը թափին։ Աս թրթուրին էգերը թռչելու չափ թեւ չունենալով, հոկտեմբերին ու նոյեմբերին գետնէն դուրս կ'ելլէ, արուներու հետ կը միանայ, ու քալելով ծառերու վրայ կ'ելլէ, ու հարիւրներով հաւկիթ կ'ածէ։ Ասոնք որսալու համար, ծառերու բռներու վրայ գետնէն կանգունի մը չափ բարձր, թիզ մը լայն թուղթ կը փաթթեն, կը կապեն, ծառին ու թղթին մէջ ծակեր կը մնան նէ, զանոնք ալ վշով կամ չոր գորտնրուրդով կը գոցեն, ու թըլ թին վրայ ձիւթ կը քսեն. անոր վրայ էգերը ծառելելու ատեննին կը կպչին ու կը սատկին։ Խրբ որ այնչափ կը կպչին, որ անոնց վրայէն ուրիշները քալելով կը բնան անցնիլ, նորէն ձիւթ կը քսեն, ու ամէն առտու կպած ու կենդանի մնացածները կ'առնուն կը սատկեցընեն։

Վայիսի բզեզը զլիսէն ինչուան թեւը սեւ, չորս թեւով ճճի մի է. աս թեւերէն երկու տակինները թաղանթէ ու կակուղ են, ու վրայինները կարճ ու կարծր, ու խաչուէի գոյն են։ «Օտուերը առտու իրիկուն կը թօթուեն, թէ վրայիննեները թէ դետինը ինկածները կը ժողվեն, տաք ջուր կը նետեն։ Ինչուան հիմա աս ճճի գէմ ասկէ ի զատ ուրիշ գեղ չգտնուեցաւ. թէ որ բոլոր դրացիները միաբանութեամբ կը ժողվեն նէ, շատ օգուտ կ'ընէ, չէ նէ՝ մայիսի մէջ պտղոյ ծառերու վրայ տերեւ չթողուր։

ՊՏՈՒԴՆԵՐՈՒ ԳՈՐԾԱՇՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

Պտուղները առջի կերակուրն են, որ Առտուած մարդու տուաւ ու ապսպրեց որ ուտեն, ծառերը նային հոգան. որոնց ամէն մէկը իր ատենին կը հասնի, տարրեր ձեւ՝ համ ու հոտ ունի, որ կերած ատեննիս ստեղծօղին իմաստութիւնը.

մեծութիւնը, ամենակարողութիւնը ու մեր վրայ ունեցած սէրը մաքերնիս բերենք :

Խնձորէն ու տանձէն աղուոր գինի ալ կ'ըլլայ, որ ամառուան տաքին հասարակ գինիէն, գարեջրէն ու օղիէն աւելի առողջարար է. միայն թէ աս պտուղներուն գինիի աղէկ եկող տեսակները պէտք է ճանչնալ: Խնձորինը՝ տանձի գինիէն աւելի զօրաւոր ու դիմացկուն կ'ըլլայ: Թմթու տեսակ ու հասած խնձորներու գինին, անոյշ խնձորներու գինիէն աղէկ կ'ըլլայ: Խրաւ օգոստոսէն սկսած անոյշ խնձորներու թափածներէն, մանր ու արատաւորներէն ալ կը շննեն. բայց ամառուան խընձորներուն, ասոնց ու տանձի գինին առջի տարին կը խմեն: Ամենէն աղէկ ու դիմացկունը՝ վայրենի թթու ու բերանը ճմրտկող խնձորներէն ու տանձերէն կ'ըլլայ. որոնք այնչափ հասած պիտօր ըլլան, որ կուտերը սեւնալ սկսին ու ծառէն դիւրաւ փրթին: Կարծր ու չոր ձմեռուան տեսակները քաղելէն վերջ խցի մէջ կանգուն մը բարձրութեամբ կը թողուն, ինչուան որ աղէկ մը ջրոտին: Կակուղ ու ջրոտ տեսակները անմիջապէս կը ճզմեն ու կը շննեն. իսկ ան տեսակները՝ որ կենալով մէջերնին կը սեւնայ նէ, անոնք ալ շուտով կը շննեն: Ճ'զմելէն յառաջ աղտօտ ու տղմօտները մաքուր կը լուան: Ծատերը մասնաւոր ջաղացք ունին, կտաւատի հունտ կամ կղմինտը ճզմելու ջաղացքին նման, որուն յատակը խնձորը կամ տանձը կը տարածեն, ու վրայի կլոր քարը մէջի երկայն փայտովը իշու կամ մարդու, վրան գլտորել կու տան ու աղէկ ճզմելէն ետքը կը հանեն, մամլց տակ կը դնեն, ջուրը կ'առնուն: Գաղացք չունեցողը մեծ քարէ անկանի մէջ կը ծեծէ. բայց թէ ջաղացքը, թէ անկանը ու թէ բոլոր գործիքները յառաջ մաքուր լուալու է, ու երկաթէ կամ պղընձէ կամ արուրէ գործիք գործածելու չէ: Հանած

զրերը մաքուր տակառներու մէջ կը լեցընեն, և փուած ատեն դուրս չվաղելու չափ տեղ թող տալով։ Մինակ կարծր ու անհամ տանձերը ճզմելէն վերջը, վրան բաց տակառի մէջ եօթը ութը օր կը թողուն, ու եփուիլը անցնելէն ետքը վարի ծակէն ջուրը կը քաշեն, ուրիշ տակառի մէջ կը լեցընեն, մնացածը մամլոյ տակ կը ճղմեն, ու անկէ ելած ջուրն ալ մէկալին վրայ կը լեցընեն, որ գեղեցիկ դունով ու համով գինի կը լայ, ու շատ կը դիմանայ։ Մնացած գործքերը գինիի պէս են. փետրուարի մէջ ուրիշ տակառ կը քաշեն ու մրրէն օղի կը հանեն։

ՊՏՈՒՂՆԵՐԸ ԶՈՐՑԵՆԵԼՈՒ ՎՐԵՅ

•Պաղքէն հեռու երկիր ունեցողը ու պտուղը շատ աժան տարիներ քաղքի մօտ երկրի տէրերն ալ պտուղները կը չորցընեն կամ օղի կը հանեն անոնցմէ։ Ասոնցմէ ամենէն աղէկները թուզ, ծիրան, սալոր, բալ, ու չոր տեսակ տանձերն են. խնձորը ու կեռասն ալ կը չորցընեն, բայց այնչափ աղէկ չեն ըլլար։ Մինակ մէկալնոնց հետ եփելու կու դան։ Չորցած թուզը տարին կ'անցնի նէ, շաքար կը կապէ, երբեմն կ'որդնոտի ալ. բայց մէկալնոնք չորս հինգ տարի կը դիմանան, տան մէջ պաշար կ'ըլլան ու կը ծախուին ալ։ Տաք ու չոր երկիրներ տանձը, խնձորը կը կտրեն, սալորը կը ճեղքեն ու մէկալնոնք ամբողջ արեւի տակ կը չորցընեն. խոնառ ու պաղ երկիրներ չորցընելու մասնաւոր փուռ եր ունին, չափաւոր կրակով որ չայրին կամ չեփուին։

ՊՏՈՒՂՆԵՐԸ ՕԴԻ ՀԵՇՆԵԼՈՒ ՎՐԵՅ

Կերմանիա ու Հունկարիա պտուղներէն շատ օղի կը հանեն։ Պտուղները աղէկ հասնելէն վերջը կը ճզմեն, մէջը չափաւոր ջուր խառնած, տակառի

մէջ երեք չորս շաբաթ կը թողուն, ու խմորուիլը անցնելէն վերջը օղի կը հանեն, որ վայրենի պը-տուղներէն պատուաստածներէն աւելի կ'ելլէ. Խըն-ձորէն քիչ՝ տանձէն շատ կ'ելլէ. թղէն, ձերմակ թութէն, սալորէն, գեղձէն, ծիրանէն ու կեռասէն ալ աւելի կ'ելլէ, ու շատ համով օղի կ'ըլլայ:

Պտուղներէն շատ տեսակ անուշեղէններ ալ կը շինեն, ինչպէս պաստեղ, կաշկ ու ասանկ ա-նոյշ բաներ, որոնք արեւելք աղէկ դիտեն ու կը շինեն :

Գ Լ Ո Ւ Խ ԺԸ

ՔԱՆԻ ՄՅ ՏԵՍԱԿ ԾԱՌԵՐՈՒ ՎՐԱՅ

Ես տեղս քանի մը տեսակ ծառերու վրայ կը խօ-սինք, որոնք կամ եղանակին անյարմարութեանը կամ երկրագործներուն անհոգութեանը համար շատ տեղեր չեն գտնուիր, կամ կը գտնուին ալ նէ, օգուտ մը չեն հաներ, ինչպէս լիմոնի տեսակ-ները, ձիթենին, թթենին :

ԼԻՄՈՆԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Լիմոնի տեսակներ ըսելով կ'իմանանք լիմո-նը, նարինջը, թուրինջը, կիտրոնը ու վիշապա-դլուխը՝ որ կիտրոնէն շատ մեծ կ'ըլլայ, ու գոյնը ու ձեւը լիմոնի նման է, որմէ շաքարեղէններ կը շինեն, անոր համար ալ շատ սուղկը ծախուի: Ասոնք ալ տեսակ տեսակ են, ինչպէս լիմոնը՝ անոյշ, թթու, մանր, երկայն ու կլոր տեսակներ ունի. նա-րինջը մէջը դեղին, կարմիր ու ձենաց, որ հասա-րակէն մանր կ'ըլլայ, ու համն ալ, տերեւն ալ տարբեր է. թուրինջը անոյշ ու թթու տեսակներ ունի:

Վ. ծառերը սեւ հողը, գեղին կաւը ու քիչ
աւաղով խառն փտած հողը շատ կը սիրեն, փտած
աղը որչափ շատ դնես, այնչափ աւելի կ'աճին, ու
աղը զօրութեամբ ամէն տեսակ հողի վրայ կրրնան
բումնիլ, մինակ ծանր կապոյտ կաւի վրայ յառաջ
չեն դար, բայց աղը գոնէ մէկ տարուան պիտ' որ
ըլլայ, չէ նէ՝ ձմեռը պէտք է դնել: Տաք եղանակ
կ'ուզեն. նարինջի, թուրինջի ծառերը երկու աստի-
ճանէն աւելի, իսկ մնացածները կէս աստիճանէն ա-
ւելի ցրտուն չեն դիմանար, աս ցրտերն ալ երկայն
կը տեւեն նէ, ասոնց վեաս կու տան, անոր համար
ձմեռը կէս աստիճանէն աւելի ցուրտ ընօղ դա-
ռառներ՝ լիմոնի, կիտրոնի ու վիշապագլխոյ ծառե-
րը պատերու քով կը տնկեն, ու աշնան վերջերը
ապակիով կամ եղեգով կը դոցեն, ու մէկալ ծա-
ռերն ալ երկուքէն քիչ աւելի ցուրտ ընօղ տե-
ղեր պատի քով կը տնկեն ու ձմեռը կը դոցեն:
Վ. ծառերը տաք եղանակ սիրելուն համար, կէս
օրուան արեւին դէմ, ու ցուրտ հովերէն պատով
կամ մօտ լեռներով պաշտպանած տեղեր աղէկ
կ'աճին, առտուանց ու իրիկուան արեւին դէմ ալ
կրրնան աճիլ, թէ որ ցուրտ հովերէն պաշտպա-
նուին. բայց իրենց բնական դաւառները աս զգու-
շութիւնները հարկաւոր չեն: Վ. սոնք խորունկ
տնկել հարկաւոր չէ, ինչու որ իրենց արմատնե-
րը խորունկ չեն տարածեր, անոր համար ալ
տաք ամիսներ ջուր չտրուիր նէ, շատ կը վեասին
ու կը չորնան ալ:

Վ. սոնք ուրիշ ծառերու վրայ չեն պատու-
աստիր, մինակ՝ մէկը մէկալին վրայ կը պատու-
աստին. անոր համար կամ կուտէն կը հասցը-

նեն, կամ արմատին քովէն բուսած ու արմատ կապած ճիւղերը կը բաժնեն, կը տնկեն կամ վերի աղուոր ճիւղերուն արմատ կապել կու տան, կը կտրեն, կը տնկեն:

Առուտէն՝ քիչ մը ուշ կը հասնին, բայց ուժով ու դիմացկուն ծառեր կ'ըլլան: Հասցընելուն եղանակը մէկալ ծառերուն պէս է: Իրենց բուն տեսակին վրայ ալ կը պատուաստուին, մէկը մէկալին վրայ ալ. բայց նարինջին, իր վրայ կամ անոյշ թուրինջի վրայ պատուաստուածին պտուղը թթուաշ կ'ըլլայ. ուրիշ տեսակներու վրայ՝ պտուղը թթու կ'ըլլայ, մէկալ տեսակներն ալ նարինջի կամ անոյշ թուրինջի վրայ պատուաստելով, պտուղնին շատ թթու չեն ըլլար: Տերեւի պատուաստը գարնան ալ, ամառն ալ կը բռնէ, ճեղքի պատուաստը նոր տարիէն քիչ մը վերջը կ'ընեն:

Ա երի ճիւղերուն արմատ կապել տալու համար ապրիլի մէջ երկու երեք տարուան զօրաւոր ճիւղերուն կաշին բաժնած տեղէն վերի դին երկու տեղաց, մէկը մէկալէն երկու մատ վեր կը կտրեն, ու մէջի կաշին կլոր կը հանեն, վրան բարակ երկաթէ թերթ մը կամ ծաղկի աման մը կ'անցընեն, ու մէջը հող կը լեցընեն (Զեւ 12.) ու բոլոր ամառը օրը կամ երկու օրը մէյ մը կը ջրեն, ու կամ հոկտեմբերի մէջ կը կտրեն, խոշոր ծաղկի ամանի մէջ կը տնկեն, կամ երրորդ տարին ապրիլի մէջ կը կտրեն, գետինը կը տնկեն. ասանկ ալ խնձորի, սալորի, սերկեւիլի, նուռի ծառերը ու ճիթենին կը բռնանք շատցընել:

Հ Ի Թ Ե Ն Ի

‘Ճիթենին փափուկ ծառ մի է, երեք չորս աստիճան ցրտէն ու շատ թացութենէ կը վնասի,

քիչ գեղին կաւով խառն աւազը շատ կը սիրէ, շխտակ դաշտ չուզեր, կէս օրուան արեւին դէմ ցուրտ հովեր շդպշելու պղտիկ լեռներու զառի վայր տեղերը աղէկ կ'աճի ու շատ տեսակ է, բայց մենք մինակ ան տեսակներուն վրայ կը խօսինք, որ թէ տաքին ու թէ պաղին կը դիմանան:

'Ճիթենի տնկելու համար տարի մը յառաջ վեց ոտք լայն քառանկիւն, ու հինգ ոտք խորունկ ծակեր կը փորեն. թէ որ գետինը կարծր է, արտին մէկ ծայրէն, ինչուան մէկալ ծայրը երկայն փոսեր կը բանան, երեսը հինգ ու յատակը չորս ոտք լայն, որ ծառերը արմատ ձգելու կակուղ հող գտնեն:

ՏԻԹԵՆԻ ՏՈՒԽԱ ՀԱՍՑԵԼՈՒ ՎՐԱՅ

'Ճիթենիի տունկը կուտէն ալ, առանց արմատի ճիւղ տնկելով ալ, արմատով ճիւղէն ալ ու ուռեցքէն ալ կը հասցընել: Կուտէն հասցընելու համար իր աղէկ հասած պտուղներու կուտերը մարտի մէջ կը ցանեն, ու ուրիշ ծառերու պէս տնկանցի մէջ կը տնկեն ու կը պատուաստեն, անկէ ետքը իրենց բուն տեղը կը տնկեն: Ես կերպով քիչ մը ուշ կը մեծնան, բայց դիմացկուն ծառեր կ'ըլլան:

Եռանց արմատի ճիւղէն տունկ հասցընելու համար՝ մարտի մէջ ծառին վրայէն կամ բունէն երեք չորս տարուան զօրաւոր ճիւղերը աչքի մը վարի դիէն կը կտրեն, վերի դին ալ երկու թիղ վերէն մաքուր կը կտրեն, երկու դին ալ դեղին կաւով խառն կովի աղբի մէջ կը թաթիսեն, ու թիղ մը խորունկ կը տնկեն. թէ որ երկիրը պարարտ է, շուտով կը մեծնայ ու ծառ կ'ըլլայ:

Երմատով ճիւղ անկելու համար ուժով ճիթենիներու արմատներէն բուսած ճիւղերէն մէկը կամ երկուքը ծառէն, որչափ կարելի է, հեռու

քանի մը տարի կը թողուն, ու աղէկ զօրանալէն վերջը փետրուարի մէջ արմատը կը բանան, հաստ արմատը սուր տապարով կը կտրեն, ու մնացած կտորը բարակ արմատներով՝ ջրով խառն կովի աղբի մէջ կը թաթիսեն, ու տնկելու ծակին մէջը փտած աղբ կը լեցընեն, ու երկու թիղ ու կէս խորունկութեամբ արմատներուն վրայ փտած յարդ ու խոտ դնելէն ետքը կը տնկեն. հողը հաւասար ցընելէն վերջը, գետնէն թիղ մը վեր կը կտրեն ու կտրածին վրայ դեղին կատով կովի աղբ կը ծեփեն, ու շրջանակը քիչ մը բարձր ու մէջ տեղը խորունկ կը շակեն գետինը, որ անձրեւի ջրերը հոն ժողվին: Ամառը շատ տաք կ'ընէ նէ, անկին չորս դին չոր յարդ կամ խոտ կը կապեն, որ կեղեւը արեւէն շատ չչորնայ: Եշնան՝ քովերը հող կը դիղեն, ու ամէն տարի գարնան նորէն կը բանան: Ու որ աս նոր տնկերու կեղեւները նապաստակի կամ ուրիշ կենդանիի կրծելու վտանգ կայ նէ, չորս դին փուշ կը կապեն: Կոր տուած ճիւղերուն՝ առջի տարին չեն դպչիր, երկրորդ տարին գարնան տկարները սուր գանակով կը կտրեն, ու զօրաւորներէն երկու երեք հատ թող կու տան. երրորդ տարին անոնցմէ ալ մէկը կը թողուն, որ գլուխ կապէ, ու ծառ ըլլայ:

Ուռեցքներէն տունկ հասցընելն ալ ան է, որ ճիւղենին իր արմատներուն, բունին ու հաստ ճիւղերուն վրայ ուռեցքներ կ'ունենայ, տաք երկիրներ նոյեմբերի, իսկ քիչ մը պաղ տեղեր մարտի մէջ խոշոր ծառերէն սուր տապարով մէկ կամ երկու ուռեցք կը կտրեն, քիչ մը ժամանակ կովի կամ աղանիի աղբի մէջ թող տալէն վերջը, մնկանոցի մէջ մէկը մէկալէն կանգուն մը հեռու կը թաղեն. ծլիլ կը սկսին նէ, մէյ մէկ զօրաւոր ճիւղէն ի զատ, ամէնը կը կտրեն. ան թողուցած ճիւղերը մարդու բարձրութիւն կը հաս-

նին նէ, գլուխնին կը կտրեն, որ կողմակի ձիւ զեր տան, ասոնք ալ ուրիշ ծառերու կանոնով կը շտկեն, գլուխ կապել կու տան։ Չափաւոր մեծ նալէն վերջը կը հանեն, իրենց տեղերը կը տնկեն։

ԶԻԹԵՆԻՒ ՏԵՐԵԿԱՆ ԳՈՐԾՔԵՐԸ

Չիթենին շատ գործք չունի. ինչպէս վերը ըսինք, աշնան արմատին հող դիզելու, ու գարնան բանալու, խորունկցընելու է, որ անձրեւի ջրերը հոն ժողվին։ Ամէն տարի, գլխաւորաբար շատ պտուղ տալէն ետքը գարնան չորս դին կը փորեն ու աղը կը դնեն. աղը աղաւնիի, ոչխարի, ձիու խառն ըլլայ, աղէկ կ'ըլլայ, թէ որ կան. իսկ եթէ չկան նէ, վերը գրած շինծու աղբերէն որն որ գտնուի, դնելու է, եւ կամ չորս դին խորունկ փորելու, հողերը դուրս հանելու ու նոր հող լեցընելու է։ Տարուէ տարի ուրիշ ծառերու պէս աւելորդ ու կարգէ դուրս ճիւղերը կտրելու է, ու շատ պտուղ տալէն ետքը գարնան շատկեկ կտրելու է, եթէ հաստ ճիւղեր կտրել հարկ ըլլայ, կտրած տեղը դեղին կաւով ու կովի աղբով ծեփելու է։

ԶԻԹԵՆԻՒ ՎՀԱՍՍԱԿԱՐ ՃՃԽԵՐՈՒ ԱՐԵՑ

Երկու տեսակ որդ կայ, որ ճիթենին նոր կոնոնները ուտելով, պտղուն մեծ վեաս կու տան, ճիւղերը ու փայտը կը կրծեն ու կը չորցընեն, ասոնք բռնելէն սատկեցընելէն ուրիշ ճար չկայ։ Ճ'անձ մ'ալ կայ, որն որ յառաջ որդ է, պտուղներուն միսը կ'ուտէ, որով պտուղները շատ կը թափին. մնացածներն ալ տկար կ'ըլլան ու եղերնին անշահ կ'ըլլայ։ Աս որդերը վերջը ճանձ կ'ըլլան. յուլիսին, օգոստոսին՝ պտուղներու մէջ հաւկիթ կ'ածեն. անոնցմէ նորէն նոյն տեսակ որդեր կ'ելլեն, ու երեք ամիս ճէթի պտուղներով ապրելէն վերջը, ամիս մ'ալ ըստոժի մէջ կը կենան, ու նորէն

ճանձ կ'ըլլան, դուրս կ'ելլեն: 'Ճիթենիները աս պատժէն աղատելու համար բոլոր գաւառին եր՝ կրագործները միաբանելու ու սեպտեմբերի մէջ ձիթապտուղները քաղելու են, ու գետինը թափածներն ալ ժողվելու վերցընելու են, չէ նէ՛ մէյ մը սկսելէն վերջը ետեւը չգար. ճանձէ որդ ու որդէ ճանձ ըլլալով շատ տարիներ ձեթին վեաս կու տայ. բայց ասանկով թէպէտ մէկ տարուան անշահ ու քիչ ձեթը կը կորսուի, բայց վերջէն ուրիշ տարիներ աղէկ ու շատ ձեթի յոյս կ'ըլլայ:

ՀԻԹԵՆԻՒԻ ՀԻՒԾՆԴԻԼԹԻՒԽՆԵՐԻ

'Ճիթենիին հինգ տեսակ հիւանդութիւն կրնայ պատահիլ, բոր, պարարտութիւն, չորութիւն, փտութիւն ու ոջլոտիլ:

Ի՞որը՝ ուռեցք է, որ ծառին ճիւղերուն ու բունին վրայ կ'ելլեն, ու տգեղութիւն կու տան:

Վասոր պատճառը երկրին շատ պարարտութիւնն է, որ ծառին արմատները կը կծեն ու ուժով վեր կու տան, ու ճիւղերէն աւելցածը ուռեցք կ'ըլլայ: Վասոնք շուտ մը կը կտրեն, վերքերուն վրայ ծառի դեղերէն մէկը կը դնեն, ու քանի մը տարի աղը չեն դներ. շատ տեղ դառն լուրիան կը խաշեն, ու աղբի տեղ ան կը դնեն:

Պարարտութիւնը ճիթենիին արմատներուն կը պատահի, որոնց գոյնը կը մթըննայ, կեղեւները կ'ելլեն ու կպչուն հիւթեր դուրս կու գան, փայտը թաց ու դեղին կամ մութ գունով կ'ըլլայ. թէ որ երկրագործ անհոգ ըլլայ, երկու տարուան մէջ ծառը կը չորնայ: Վարնան արմատները բոլոր կը բանան, ծառը պառկելու վախ կայ նէ, քովը նեցուկներ կը տնկեն ու արմատներուն փառած փայտերը բոլոր կը փորեն, ու վրանին մարած կիր կամ կրով շինած պատի թափուկներ կը թափեն, ու քանի մը ամիս անանկ թող-

տալէն վերջը , մնացած հողերը վրան կը լեցընեն :

«Որութեամբ ծառին տերեւները կը թափին , ճիւղերը մերկ կը մնան ու կը չորնան , որ սաստիկ ցրտէն տկար ճիթենիներուն ու փափուկ տեսակներուն կը պատահի : Հիւանդ ճիւղերը շուտով կը կտրեն , որ հիւանդութիւնը մէկալնոնց չուարածի : Դիմացկուն տեսակներ ու զօրաւոր տնկեր տնկելու է , որ առ հիւանդութիւնը չպատահի :

Փտութիւնը ծառին ծուծը կը փանցընէ , սունկի պէս կ'ընէ , որ երբեմն վերէն կը սկսի երբեմն վարէն , եւ կամ վերէն ի վար , որ գրսէն երբեմն կ'երեւայ , երբեմն ալ չերեւնար : Ասիկայ ծառին մեծ վէրքերը՝ ծառի գեղով ատենին չքժըշկելէն կը պատահի . անոր համար մեծ ճիւղ կտրած ատենը , շուտ մը կտրած տեղը ծառի գեղով ծեփելու է : Վատել սկսածին ալ պէտք է սուր տապարով , փտածները ինչուան ողջ փայտը տաշել ու գեղով ծեփել : Դրսէն չերեւնար ալ նէ , ծառին տկարանալէն , աս ան ճիւղին չորնալէն որունին զարնելով հանած ձայնէն կ'իմացուի . դարնան ծառին բռնը մէկ կողմէն ձեղքելու ու փտածները տաշելու , վրան գեղով ծեփելու է :

Ոչիլը ոսպի նման , մոխրագոյն , ու վրան ճմրտըկած պալար է , որ պղտիկ ճիւղերուն վրայ ու տերեւներու կոթերուն մօտ կը գցանայ , փրցուցած ատենը ան տեղը ինչուան փայտը ծակ կը մնայ , ու ճղմելով մէջէն նարինջի գունով հիւթ կ'ելլէ : Աս հիւանդութիւնն ալ ակար ծառերուն կը պատահի : Ոչիլ ինկած ճիւղերը կտրելու , ու ծառին աղէկ նայելու զօրացընելու է , կ'անցնի :

ՁԻԹԱՊՏՈՒՂՅ ՔԸՆԵԼՈՒ ՈՒ ՁԻԹ ՀԱՆԺԼՈՒ ԱՐԱՑ

«ԵՌԵՄՐԵՐԻ , ղեկտեմբերի մէջ կը սկսին խահուէի գոյն ունեցողները քաղել : Դրաւ որ քիչ

մը աւելի հասնելու ըլլան՝ եղը շատ կ'ըլլայ, բայց անհամ կ'ըլլայ, ու ծառը կը տկարանայ։ Պէտք է մէկիկ մէկիկ ձեռքով քաղել, գաւաղանով դարնելով պտուղները կը ճզմուին, շատ եղ կը կորսուի, ու կոկոնները կը թափին, երկրորդ տարին ծառերը պտուղ չեն տար։

Վաղածներու տերեւները ու հողերը մաքրելու, թաց են նէ՝ չորցընելու է, ու շուտով եղը հանելու է, որ թէ որ պատճառաւ մը պիտ'օր ուշանայ նէ, օդ բանելու չոր տեղ, թիղ մը բարձրութեամբ տարածելու, ու շաբաթը երկու հեղ խառնելու է, որ տաքնալով եղը չաւրուի։

Եղ հանելու երկանը երկու կերպ է. մէկին վարի քարը դիծ դիծ խորունկ ճամբաներ ունի, ու կուտերը չեն ճզմուիր, եղը հարիւրին եօթը ութը պակաս կ'ելլէ, բայց շատ մաքուր ու համով կ'ըլլայ։ Աէկալինը շիտակ է, կուտերը մէկ տեղ կը ճզմէ, եղը շատ, բայց անհամ կ'ըլլայ. անոր համար շատ ձիթենի ունեցօղը պէտք է երկուքն ալ ունենալ, որ յառաջ առջինով մաքուր եղը հանելէն ետքը, երկրորդով կուտերն ալ ճզմէ, ու ամէն անգամ երկանէն ելածը կնիւնէ կամ կանեփիէ պարկի մէջ լեցընելով ու մամլոյ տակ դնելով վառելու եղն ալ հանէ։ Երկրորդ գործիքը չկայ նէ, մամլէն ելածը՝ երկու երեք հեղ, խկ եթէ կայ նէ, հեղ մը տաք ջրով կը շաղվեն, ու նորէն մամլոյ տակ կը դնեն, ու ելած եղերը զատ զատ կը դնեն, վասն զի վերջինը՝ առջինէն միշտ անշահ է։

Շատերը եղը պահելու համար քարէ կամ կրէ աւաղաններ ունին. ասոնք չունեցօղները՝ ապակիով օծած խոշոր սափորներ կամ թակոյկներ ունին, որոնք յառաջ պաղ ջրով ու քացախով կը լուան, լաթով կը սրբեն, կը չորցըննեն, ու եղը մէջը լեցընելէն ետքը, չոր՝ ամառը պաղ ու ձմեռը

շափաւոր տաք տեղ կը պահեն։ Յունիսի մէջ
բոլոր մրուրը տակը իջնալով երեսէն պայծառ
եղը կ'առնուն, որ ամենէն աղէկ ու համովի է.
ամիս մը ետքը մէյ մ'ալ կ'առնուն, որ ան ալ
վատ չըլլար ։ օգոստոսի մէջ մրուրի վրայ եկածը
նորէն կ'առնուն որ մինակ այրելու ու ուրիշ բա-
ներու կու դայ։

Թ թ ե ՞ ն Ի

Ութենին շատ տեսակ է, բայց շերամի մի-
նակ ձերմակները կու դան, որոնց մէջէն երկրա-
գործը իր հողին ու գտնուած տեղւոյն եղանակին
յարմարը տնկելու է։ Ութենին երկու կերպով
կը տնկեն, կուտէն ու ճիւղէն։ Կուտէն տնկելու
համար խոշոր ու հասուն թութերը ջրի մէջ ձեռ-
քով կը շիեն, կուտերը կ'առնուն, ու հաւասար
ցանելու համար մէջը բարակ աւաղ կը խառնեն ու
անանկ կը ցանեն։ Խայց սերմ առնելու ծառերը
պատուաստած են նէ, արու էդ ունին. ան էդ ծա-
ռերէն հունտ առնելու է, որոնց մօտ արու թթենի
կայ, չէ նէ՝ հունտը զօրութիւն չունենալով, չըուա-
նիր, իսկ վայրենի թթենիները աս զանազանութիւնը
չունին։ Առջի տարին տնկերը՝ ուր որ շատ խիտ
են, կ'անօսրացընեն, խոտերը կը մաքրեն ու ու-
րիշ տնկարաններու պէս կը հասցընեն։ Ուէ որ
տերեւնին աղէկ չեն նէ, կը պատուաստեն։ Ար-
կու երեք տարի ալ պատուաստած կենալէն վեր-
ջը, դարնան մօտ կը հանեն, իրենց տեղը կը
տնկեն։

Դ'իւղէն շատցընելու համար մէկը մէկալէն
ութենական ոտք հեռու, երեք ոտք լայն՝ ու երեք
ոտք խորունկ՝ ծակեր կը փորեն, անոնց մէջ պղտիկ
թթենիներ կը տնկեն, ու գետնէն քանի մը մատ
վերէն կը կտրեն. ծլել սկսելու ատենը աչքերը
կը փրցընեն, մինակ երկերկու աչք կը թողուն ու

կը նային, որ անոնցմէ ի զատ ուրիշ աչք չտան, ու անոնք ալ շիտակ մեծնան։ Այրկրորդ գարնան՝ ան ճիւղերը գետինը կը պառկեցընեն, մինակ ճոթերը մօրերնուն չափ դուրս թող տալով, որ անոնք ալ արմատ կապեն, մէջ մէկ ճիւղ տան։ Տարի մը ետքը գարնան մօրերնուն կպած տեղէն կէսը կը կտրեն։ տարի մ'ալ վերջը բոլոր կը կտրեն կը հանեն, ուրիշ տեղ կը տնկեն։ Են տարին մայր տնկերը երկու երկու, երեք երեք նոր ճիւղեր կու տան, զանոնք ալ ուրիշ կողմէր կը պառկեցընեն, ու ասանկ յառաջ կ'երթան։ Պառկածները ինչուան չեն կտրեր հաներ նէ, մօրերնուն նոր ճիւղեր տալու թող չեն տար, որ տնկերը շուտով ածին ու զօրաւոր ըլլան։

ԹԹԵՆԻ ՍԻՐԱԾ ՀՅԴ ՈՒ ՏԵՐԵԿԱՆ ԳՈՐԾՔԵՐՈՒ
ՎՐԱՑ

Ամթենին միջակ կակուղ ու խորունկ հող կ'ուղէ, քիչ աւաղ խառնած հողի վրայ ալ կ'աճի, բայց քարուտ, խոշոր, աւաղուտ ու կրակոտ տեղուանք չսիրեր։ Պղտիկ լեռներու վրայի թթենիներուն մետաքսը շատ աղէկ կ'ըլլայ. կապոյտ կաւոտ ու խոնաւ տեղեր տնկածներունը ամենէն անշահ կ'ըլլայ։ Ամթենի կամ ուրիշ ծառ հանած տեղ թթենի տնկել հարկ կ'ըլլայ նէ, հողը փոխելու է, չէ նէ չմեծնար ու շատ հեղ կը չորնայ ալ։

Այրկու կերպով ալ շատցուցած տնկերը՝ իրենց տեղերը տնկելէն վերջը, վրայի ճիւղերը կը կտրեն, որ նոր ճիւղեր տան, երկրորդ գարնան քովերնին կը բանան, վերի արմատները կը կտրեն, որ վարի խորունկները զօրանան, ամեն տարի աշնան ու գարնան կը փորեն. իսկ եթէ ամառը ու ձմեռն ալ կը փորես նէ, աւելի շուտ կը մեծնան, ու երկու երեք տարին մէջ մը աղբ կը դնեն։

ՅՆԴԵՆԲՆԵՐԸ զօրացընելու համար շատ աղեկ կ'ըլլայ տերեւները մէկ կամ երկու անդամ ժողվել, ու տարի մը հանգչելու թող տալ, ինչու որ տերեւը ծառին մեծնալու դործիքն է։ Տերեւները ժողվելու ատեն վարէն վեր փրցընելու է, ծովերուն չվեասած քանի մը տերեւ թող տալով։

Ա. Հեան ու ձմեռուան վերջերը տեղ տեղ բոլոր ճիւղերը կը կտրեն։ բայց աղեկ չէ։ իրաւ կտրելով տերեւը խոշոր կ'ըլլայ, բայց բաղդատութեամի մեկալէն շատ քիչ կ'ըլլայ, ծառը շուտով ուռեցքներ կ'ունենայ, կը հիւանդնայ ու կը չորնայ։ Ասոր համար վարպետ երկրագործները մինակ չոր ճիւղերը, ու ծառին մէջի դին ծուռ բուսածները կը կտրեն, որ արեւին ըսյար ու տաքութիւնը չխափանեն։ աս կերպով ծառը նորէն ոյժ կ'առնու, աղեկ կը մեծնայ, ու պատուաստուած ըլլալով տերեւն ալ բաւական խոշոր կ'ըլլայ։ Իայց երբ որ ծառը դիպուածով մը տկարանայ ու չորնալու վտանգ ըլլայ, ան ատենը կը կտրեն։

ԹԹԵՆՏԻ ՀԻՒԾՆԴՈՒԹԻՒՆԸ

Ա. Ծառը մինակ մէկ հիւանդութիւն մը ունի. ապրիլին վերջերը տերեւները կը գեղիննան, կը գալարին, ճիւղերը ուշ կ'աճին ու տիսուր կ'ըլլան։ Նոր ճիւղերուն ծայրերը կը չորնան ու հիւանդ ճիւղերուն կեղեւը ու փայտին մէջը կանաչ ըլլալուտեղ թուխ կ'ըլլան։ թէ որ ատենին չնայուիր նէ, ծառին բոլոր ճիւղերուն, արմատին ու բռնին ալ կը տարածուի ու կը չորնայ։ Ասոր պատճառը հողին անպտղութիւնը ու երկրագործին անհոգութիւնն է. ասիկայ չպատահելու համար, արմատին մօտիկ հողերը անշահ են նէ,

փոխելու է, ու շատ կտրելու չէ . իսկ հիւանդանը բժիշկելու համար, գարնան բոլոր հիւանդանները ողջ տեղերէն կտրելու, ու նորէն պատռաստելու է :

Գ Լ Ա Խ Խ Ժ Բ

ԱՆՏԱՌ ՀԱՍՑԵԼՈՒ ՎՐԱՅ

ԵՐԿՈՒ ԿԵՐպով կը ընայ մէկը անտառ հասցընել , մէյ մը հունտ ցանելով , երկրորդ՝ մատղաշ ծառեր տնկելով :

Թէ Ի՞նչպէս Անտառ ՍերՄԱնելու է :

Առաջ որ կ'ուզուի որ ցանը յաջողի , առաջ պէտք է գետնին , դիրքին ու օգին համաձայն փայտի տեսակներ ցանել . երկրորդ՝ պէտք է գիտնալ որ ինչ առթի ու ինչ հարկաւորութեան մէջ ինչ տեսակ փայտ ցանելու է : Երրորդ՝ աղէկ հունտ առնելու է : Չորրորդ՝ յարմար եղանակի ատեն ցանելու է : Հինգերորդ՝ պէտք է գիտնալ որ ինչ խտութեամբ ցանելու է . ու վեցերորդ՝ ցանելու գետինը աղէկ պատրաստելու է : Եսթներորդ՝ մատաղ տնկերը աղէկ գարմանելու ու հոգալու է :

Հոս զնենք նախ քանի մը ծառի տեսակները , ու թէ աճելու համար ինչ գետին , դիրք ու օդ կը պահանջեն : Աս հասարակ ծառերը , այս ինքն փեկոն , խոտի , հացի , կնձնի , վայրի հացի կամ որնի , ոզորնի , սօսի կամ բուծենի , մայր ու սարոյ՝ բարեխառն գօտուոյ տակ , ուր որ հասարակ պտղոյ ծառեր ըստ մէծի մասին կը բուսնին , աղէկ յառաջ կու գան . վերին հողը ու աւազով կամ մանր քարերով խառն կաւը շատ կը սիրեն . իսկ կաղամախին ու ուսին նոյնպէս բարեխառն

երկիր, վերին հող, աւազ, բայց քիչ կաւ կը սիրեն, ու աս ծառերուն գետինը թոյլ ու չոր, չէ նէ՝ մօրացած կամ ճախին պիտ'որ ըլլայ. Իսկ կուենին վերի հողը ու կաւ ու շատ ալ աւազ խառն կ'ուղէ: Աս ծառերուն խոնաւութիւնը բարեխառն դօտւոյ տակ չափաւոր պիտ'որ ըլլայ, Բայց աս ծառի ամէն տեսակները միջակ բարեխառն երկիրներ, ուր միայն ամառուան պտուղներ կը հասնին, աղէկ յառաջ չեն գար, ու քիչ վերին հող ու կաւ, բայց աւազով կամ մանր քարերով խառն գետին ու ոմանք չոր ու ոմանք խոնաւ կը սիրեն: Իսկ խիստ կամ ցուրտ երկիրներ, ուր պտուղ չըուսնիր, չեն կընար յառաջ գալ:

Երկրորդ ըսինք պէտք է գիտնալ, թէ ինչ տեսակ ծառ տնկելու է. ասի գիտնալու համար, երկրին կամ գաւառին հարկաւորութեանը նայելու է, թէ արդեօք վառելու թէ շինելու փայտի կարօտութիւն կայ: Երրորդ՝ աղէկ հունտ ընտրելու է, ինչու որ գլխաւորաբար հունտին աղէկութենէն կախում ունի ծառերուն յաջողութիւնը: Բայց հունտը աղէկ ըլլալու համար պէտք է որ ծառին վրայ հասած ու ետքը քաղուած ըլլայ, աղէկ պահուի ու շատ չիննայ: Իսկ սերմը ցանելու ատենը, երբեմն ծառին քաղուելէն անմիջապէս վերջն է, երբ գեռ թարմ ու կակուղ է, անոր համար ալ աղէկ ու շուտ կը հասնի, բայց շատ անգամ անմիջապէս հասունանալէն ետքը չերմանուիր, հապա ինչպէս վերը ըսինք, զգուշութեամբ կը պահուի: Հինգերորդ՝ ցանուած հունտին խտութիւնը խիստ խառն չպիտի ըլլայ, անանկ որ ծառերը բուսնելէն կամ ծլելէն ետքը իրարու շատ մօտ չըլլան, չէ նէ՝ ոչ ուշ կը հասնին ու աղէկ ալ չեն հասնիր: Ա եցերորդ՝ երկիրը աղէկ պատրաստելու համար, նախ աղէկ մը կը հերկեն, ու երկու տարի մը արմատեղէն կամ ու-

ըիշ բերք կը ցանեն, կամ վրան բուսած խոտը
կը հնձեն, կը չորցընեն, կ'այրեն ու մոխիրը աղ-
բի պէս հօղին հետ կը խոռնեն, ու անով գե-
տինը պատղաբեր ու յուռթի կ'ըլլայ: Եօթներորդ
ըսինք թէ մատաղ տնկերը աղեկ գարմանելու ու
հոգալու է, ասիկայ կ'ըլլայ, նախ՝ զգուշանալով,
որ ցանուած հունտը անասունները ու թռչուննե-
րը չուտեն. երկրորդ՝ արեւի գէմ եղած տեղերը
կամ արեւին խիստ տափութեան տտենը գետինը
ծիւղերով կամ յարդով ծածկելու է, որ նոր
բուսած տնկերը չխարին, ու գետինն ալ խոնաւ
պահուի: Երրորդ՝ վեասակար խոտերը քաղելու,
գուրս հանելու է, որ մատաղ տնկերը չխղղեն:
Ա երջապէս ամէն կերպով նայելու է, որ մատղաշ
ծառերը ինչ կերպով որ ըլլայ, չվեասին ու չա-
պականին:

ՄԵՏԱԳ. ՏՆԻԵՐ ՏՆԿԵԼՈՎ ԱՆՏԵՌ ԱՃԵՑԼՆԵԼՈՒ ՎՐԵ

Հ ատ անգամ աւելի գիւրին ու աժան կ'ըլ-
լայ, փոխանակ հունտ ցանելու, մատաղ տնկեր
տնկելով անտառ հասցընել: Իսյց աս ընելու հա-
մար, ինչ փայտի տեսակ աւելի հարկաւոր, ըլլալը
ընտրելէն ու գիտնալէն ի զատ, աս բաներս ալ
գիտնալու է, նախ թէ որ եղանակ տնկել յարմար
է. երկրորդ թէ որչափ իրարմէ հեռու պիտի տըն-
կուին: Երրորդ թէ տնկուելու ծառերուն խորշե-
րը ինչպէս պէտք է բանալ*. չորրորդ թէ ինչ
զգուշութեամբ տունկուելու ծառերը՝ հանելու է,
ու ինչպէս անոնց ծիւղերը ու տերեւները կտրե-
լու է, ու ինչ զգուշութեամբ մինչեւ նորէն տնկե-
լու ատենը պահելու է. հինգերորդ ինչ զգուշու-
թիւն ընելու է զանոնք ուրիշ տեղ զրկելու կամ
փոխադրելու համար. վեցերորդ ինչ կերպով հո-
ղին մէջ զնելու ու տնկելու է զանոնք: Եօթներորդ՝
տնկելէն ետեւ ինչպէս զգուշանալու է որ չվեասին:

Ամէպէտ անտառ տնկելու ատեն աշունէն մինչեւ գարուն է, այս ինքն, տերեւներ թափելու ատենէն մինչուկ նորէն տերեւ արձրկելու ատենը, բայց աշնան տնկուածները աւելի ապահով են, ու աղէկ կը յաջողին. իսկ թէ որ գարնան տնկել ուղուի, պէտք է նայիլ որ անմիջապէս ձիւնը ու սառոյցը քակուելին ետքը տնկուի. թէ որ ուշ կամ մանաւանդ ամառուան մէջ տնկուի, աղէկ կամ ամենեւին չյաջողիր: Երկրորդ՝ ծառերուն իրարմէ հեռաւորութեան վրայ պէտք է գիտնալ, որ թէ որ տնկուած գետինը միանգամայն արածելու պիտի գործածուի, ան ատենը ծառերը 24 մինչեւ 36 ոտք իրարմէ հեռու ըլլան, ապա թէ ոչ 16 մինչեւ 18, կամ 8 մինչեւ տասուերկու կամ 6 մինչեւ 8, կամ նաեւ 4 կամ 6 ոտք կըրնան տնկուիլ իւրաքանչիւր ծառի տեսակին աճելու բարձրութեան նայելով. անանկ որ շատ բարձր ու ստուար ծառերու տեսակները աւելի հեռու ըլլան, քան թէ անոնք, որոնք բնութեամբ աւելի քիչ կ'աճին կամ մանր կը մնան: Երրորդ՝ տնկուելու ծառերուն ծակերը կամ խորշերը հասարակօրէն այնչափ պէտք են ըլլալ, որ ծառին արմատը իր բնական դիրքովը ազատ տեղ ունենայ, բայց թէ որ գետինը աղէկ չէ, լաւէ որ աւելի լայն ու խորունկ ծակեր բացուին: Չորրորդ՝ ծառերը հանելու կերպը աս է. որովհետեւ տնկուելու ծառին աղէկ յաջողելը գլխաւորաբար արմատէն կախում ունի, անօր համար նայելու է՝ որ որչափ կարելի է արմատը անվնաս ու լի ըլլայ. հանելու դիրքին կերպն է ծառին չորս կողմը կլոր մը նշանել այնչափ տարածութեամբ, որշափի տարածութեամբ որ արմատը հանել կ'ուղուի. ետքը սկսելու է կլորին դրսի դիէն հողը բանալ, ու ան կլորին տարածութենէն տարածած կամ երկընցած արմատները սուր կացնով կտրելու է, ետքը նոյնպէս տակի դիէն ալ ուղղորդ հողին մէջը գա-

յած արմատներն ալ կտրելու է չափաւոր զգուշութեամբ . աս ալ ընելէն ետեւ ծառը վերէն ուղղորդքաշելու ու հանելու է , պէտք է ծառէն իր յարմարին համեմատութեամբ ծիւղ կամ ոստ կտրել : Ծ.է որ ծառատունկը հանած ատենը արմատները շատ կրճատած են , ծիւղերէն առանց կտրելու տնկուելու ըլլայ , տկարացած արմատները չեն կըրնար բաւական նիւթ մատակարարել բոլոր տրնեկին , անոր համար նախ տակի ծիւղերը բոլորովին կամ ըստ մասին կտրելու է , ծուռ կտրուածով մը վարէն վեր , բայց նայելու է , որ մնացած ծիւղին վրայ հասուն բողոքներ մնան , որ շուտով բացուին ու ծլին : Ծ.է որ ծառին արմատները շատ են , ծիւղերն ալ անոնց համեմատութեամբ աւելի կըրնան թողուիլ : Հանուած ծառերը նայելու է , որ որչափ կարելի է ցրտէ ու չորութենէ պահուին , անոր համար պէտք է օդէ ու արեւէ զգուշանալ , ու կամ թոյլ հողի կամ ջրոյ մէջ դնել : Խաւագոյն է ծառը հանելէն ետեւ անմիջապէս իր որոշուած տեղը տնկել . բայց թէ որ հարկ ըլլայ աշնան հանուած ծառը մինչեւ զարուն պահել , պէտք չէ արմատը այնչափ երկայն ատեն ջրի մէջ դնել , հապա պէտք է կակուղ հողի մէջ թեթեւ մը տնկել :

Հինգերորդ՝ հանուած ծառատունկերը ուրիշ տեղ դրկելու կամ փոխադրելու ատեն , նայելու է որ չչորնան կամ չսառին , կամ չուանի ու շղթայի քսուելով արմատը կամ բռնը չվեասի : Ուստի պէտք չէ տնկերը սաստիկ ցրտոյ ատեն ճամբայ դնել , նոյնպէս հովէ ու արեւէ ալ պահելու համար լաթով մը ծածկելու է , ու թէ որ ճամբան օրուընէ աւելի կը տեւէ , պէտք է ատեն ատեն ջրով սրսկել , որ թարմ մնան : Բայց թէ որ դրկուելու տեղը շատ հեռու է , աւելի զգուշութեան համար պէտք է արմատին մէջ պարապ տեղերը չը մամուռ դնել ու ետքը մամուռը ջրով սրբա-

կել, ու անանկ՝ յարդի կամ հաստը լավմի մէջ պլել :

Ա Եցերորդ՝ ծառատունկ տնկելու համար աս կանոնները պէտք է գիտնալ, նախ պէտք է հաւասար մեծութեամբ ծառերը մէկ կարգ տնկել, ինչու որ մանրները ու խոշորները մէկ չափով ու շուտութեամբ չեն աճիր : Երկրորդ թէ որ գետինը աղէկ է, ծառերը առջի տնկուած խորունկութենէն աւելի խորունկ տնկելու չէ . իսկ թէ որ գետինը չափաւոր յուռթի է, 1 կամ 2 մատ, իսկ թէ որ գետինը աւազուա կամ արեւի դէմ է, 3 կամ 4 մատ աւելի խորունկ տնկելու է : Երրորդ՝ նայելու է որ ծառին որ կողմը որ իր առջի տնկուած տեղը հիւսիս կը նայէր, նոյն կողմը նորէն տրնեկուելու ատենն ալ նոյնպէս հիւսիսի դին նայի, ասոր համար պէտք է իսկզբան ծառը հանելու ատենը հիւսիսային կողմը դիւրել ու գծով մը ընին վրայ նշան ընել : Չորրորդ՝ խեչակները կամ ծառը շիտակ պահելու համար խօժուած ձողերը աղէկ հողին մէջ հաստատելու է, բայց նայելու է որ խեչակը ծառին ան կողմը գայ, որ կողմը որ կէս օրուան արեւին դիմացը կ'իյնայ, որպէս զի որշափ կարելի է ծառին բունը արեւին սաստկութենէն ազատ ըլլայ :

Հինգերորդ՝ սասանկ տնկելէն լմնալէն ետեւ, պէտք է ծառը քանի մը հեղ կամացուկ ու քիչ մը վեր քաշել ու նորէն վար պնդել, որ ասով արմատին մէջի պարապ մնացած տեղերը հող լեցուի ու ետքը պէտք է ծառին ծակը կատարեալ հողով լեցընել : Կամ պէտք է այնչափ ջուր լեցընել, որ հողը բարակ մօրի կամ շաղախի պէս ըլլայ, ասով ալ հողը արմատին պարապ միջոցներուն մէջ կ'իջնայ ու կը լեցընէ . ու ետքը պէտք է վրան հողը աղէկ մը լեցընել : Ա Եցերորդ թէ որ գետինը ուր որ ծառը պիտի տնկուի, շատ խոնաւ ու թաց

է, պէտք չէ ծառը հողին մէջ ծակ բանալ ու տընկել, հապա հողին կամ գետնի երեսը, թէ որ խոտ բուսած է, խոտը մէկ զի ընելով, տնկել, ու վրան հողակոյտ մը ընել գետնին երեսէն բարձր, այնչափ, որչափ որ ծառին արմատը ծակելու համար բաւական է :

Ա Երջապէս ծառը տնկելէն վերջը ամէն ըղգուշութիւնը ընելու է որ անասուններ կամ մարդիկ, հողմ, անձրեւ, ձիւն վեաս չընեն, ուստի խեչակով կամ յարդով կամ հովի ու ձիւնի անձրեւի գէմ կը պատըսպարուին, իսկ ցանկով կամ փշով պատելով անասուններէն ու մարդիկներէ կ'ապահովուին :

Կայ ուրիշ կերպ մ'ալ անտառ տնկելու ածտնկելով կամ տաշտաթաղ ընելով, բայց լաւագոյն ու դիւրագոյն են վերը ըսուած կերպերը :

Գ Լ Ո Ւ Խ Ճ Վ

ԿԵՆԴՐԵՒԽԵՏՈՒ ՎՐԱՅ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Երկրագործքիր երկիրը գործելու պէտք եղածին չափ աղը ժողվելու ու մէկ նոր մուտք մ'ալ աւելցընելու համար, պէտք է որ ընտանի կենդանիներ պահէ, ինչպէս եղ, կով, ոչխար, ձի, այծ, խոզ, հաւեր՝ եւ այլն . որոնք իր երկիրը գործելու կ'օդնեն, կաթ, կարագ, միս, կաշի, բուրդ՝ եւ այլն կու տան, երկիրն ալ կը պարարտցընեն :

Ես կենդանիները զանազան գաւառներու օդէն՝ կերակուրէն՝ նայելու եղանակը զիտնալէն մէծութիւննին ու ձեւերնին կը փոխեն, ու մի եւ նոյն տեսակ կենդանին զանազան գաւառներ մէկը մէկալէն մէծ տարբերութիւն կ'ունենայ, որ ցեղ կը ըսուի . ինչպէս Տիրով Առևտիայի՝ Հոլանտայի

ու Վնդղիայի կովերը մերիններէն ալ, մէկը մէկալէն ալ տարբեր ձեւեր ու մեծութիւն ունին, տուած կաթերնուն չափը ու պարարտութիւնը տարբեր են: Աս բանիս արհեստը՝ գլխաւորաբար շատցընելու համար պահածներու աղէկ ընտրութիւնը՝ այն չափ կ'օգնէ, որ կամաց կամաց ցեղերնին բոլոր կը փոխեն, ուրիշ ցեղ կ'ըլլան:

ԿԵՆԴՐԱՆԻՒԵՐԸ ԱՂԵԿՑԱՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Կենդանիներու ծնունդները աղնուացընելու համար պէտք է ընտիր էգեր, մանաւանդ ընտիր արուներ ունենալ. ինչու որ կենդանիները իրենց աղէկութիւնը մօրմէ ալ կ'առնուն, բայց աւելի հօրմէ կ'առնուն: Աս բանով կովերու հօրթերը կը մեծնան նէ՝ շատ ու պարարտ կաթ կու տան, ոչխարներու բուրդը կը բարակնայ, հաւերը շատ ու խոշոր հաւկիթ կ'ածեն, ու մուսքը կը շատնայ. ասանկ ալ ուրիշ կենդանիները: Ֆձէ որ մէկը՝ օրինակի համար՝ շատ կաթ տուօղ կովեր շատցընել կ'ուզէ նէ, իր կովերուն մէջէն շատ կաթ տուօղներու հօրթերը պիտ' որ պահէ, անոնց մէջէն ալ աւելի շատ տուօղները զատէ. արուներու մէջէն աւելի խոշոր, ուժով, գեղեցիկ կազմածով, առողջ ու առատ կաթ տուօղ մօրմէն ծնածը պիտի ընտրէ, ու աղէկ տեղեկանայ, որ ծեր չըլլայ, քիչ կաթ տուօղ մօրմէ չըլլայ, որ իր կովերը աղէկնալու տեղ չաւրուին: Աս պատճառաւ Եւրոպայի տէրութիւնները՝ կամ գեղերու հասարակութիւնները մասնաւոր ընտիր արուներ կը պահեն, որ մէկը մէկը չգիտնալով չխարուին:

ԿԵՆԴՐԱՆԻՒԵՐԸ ԱՂԵԿՑԱՆԵԼՈՒ ՈՒՐԿԸ ՄԻՋԱՑՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Կենդանիները աղէկցընելու համար ան կողմէններէն ձագեր բերել կու տան, ուր որ նոյն տեսակ

կենդանիները շատ աղէկ են . անոնք՝ աղէկ կերակուրներ տալով ու մաքուր պահելով կը մեծցընեն, ինչու որ տեղը փոխելով օգուտ չըներ, թէ որ մեծնաւու ատեննին աղէկ կերակուրներով ու մաքուր չեն պահուիր նէ, օրէ օր կ'աւրուին տեսակնին ալ կը փոխեն :

Աս կողմերու տէրութիւնները ամէն գաւառ պարգեններ դրած են, ու գեղացիները իրենց երեք տարեկան ձիերը՝ կովերը՝ ոչխարները տէրութենէ որոշած տեղեր կը տանին, հոն տեղը թագաւորական մարդիկները կը նային՝ կը քննեն, ու որուն կենդանին որ շատ աղէկ ու ընտիր կը դրանուի, տիրոջը պարգեւ կու տան, ծախել կ'ուզէ նէ, լիցուն ալ զնով կ'առնուն, չուզեր նէ՝ կ'առնու տուն կը տանի : Աս բանս երկրագործներու մեծ գրգիռ տուած է, ու ամէնը իր կենդանիները աղէկցընելու ետեւէ են :

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՎՐԱՑ

Երկրագործին մեծ հոգը իր կենդանիները առողջ պահել, ու անոնց կերած կերակուրէն օգուտ մը քաղել պիտ' որ ըլլայ : Ասոր համար աս կանոնները պահելու է : Յառաջուց պէտք է հոգալ, որ ձմեռուան բաւական կերակուր ունենան : Կերակուրնին աղէկ հասած ու զօրաւոր ըլլայ, յղի կենդանիները դիւրին մարսելու կակուղ բաներ ունենան : Պէտք է կաթ տուողներու անանկ կերակուրներ տալ, որ իրենց փորին մէջ բռնած տեղին հաւասար մնունդ տայ իրենց, ինչպէս պարզ յարգը իրենց ստամբուլը կը լեցընէ, բայց պէտք եղած սնունդը չտար, պարզ գարին կամ վարսակը ստամբունին բաւական չեն լեցըներ, անոր համար խոտը հատնելէն վերջը պարզ յարդ տալու հարկ կ'ըւլսյ նէ, քիչ մ'ալ գարի կամ վարսակ տալու է . ու միշտ մէկ՝ քիչ ոյժ տուող ու շատ տեղ բռնօղ

կերակուրէն վերջը շատ ոյժ տուօղ քիչ տեղ
բռնօղ մ'ալ տալու է : Արջած խոտ կամ առու
ոյտ տալու չէ, որոնք աղեքնին կը տկարացընեն,
ու շատ հեղ ծանր հիւանդութիւն կը բերէն.
ասանկ ալ շատ չոր կերակուրները կենդանինե-
րուն պնտութիւն ու ջերմոտ հիւանդութիւն կը
պատճառեն : Կերակուրնին ամէն օր հաւասար պիտ'
որ ըլլայ, օր մը շատ'օր մը քիչ պիտ'օր չըլլայ.
ասոր համար շատ կենդանի պահօղները աշնան
անոնց ձմեռուան կերակուրները կը չափեն, բա-
ւական ու հաւասար բաժիններ կ'ընեն, պակսածը
ատենին կը գնեն . թէ որ սուղ է նէ, կենդանի-
ներու անշահներէն ծախելով կը պակսեցընեն,
որ ձմեռը կերակուրնին պակսելով ամէնն ալ չա-
րուին : Կերակուրին տեսակները փոխուելու ատեն-
ներ՝ գլխաւորաբար աղէկ զգուշանալու է որ չորէ
կանաչ ու կանաչ չոր չըլլայ : Կերակուրի ատեն-
ները փոխելու չէ : Հիւանդ ու մատաղներու՝ աղէկ,
ու տարեւոր ու ողջերուն աւելի կերակուր տալու
է, բայց անոնց ալ ամէնը մէկէն տալու չէ : Եր-
բեմն աղ տալու է, որ կերակուրը սիրով ուտեն:
Կերակուրները մաքուր պիտ'օր ըլլան, որ սիրով
ուտեն . մղլոտած՝ փոտած բաները նետելու է:
Ա բանին դլուխնին՝ ախոռնին մաքուր պահելու է,
որ շատ ցուրտ ու շատ տաք հովերու դէմ պիտ'օր
չըլլայ : Արածօղ կենդանիները շատ տաքէն ու շատ
պաղէն պահպանելու է : Ախոռնին երբեմն մէկ կող-
մէն պատուհան բանալով օդը փոխելու է : Հիւան-
դութիւն մը երեւցածին պէս, որ յառաջ թեթեւ
բան կը կարծուի, աղէկ գիտցօղներէն խորհուրդ
ու օգնութիւն խնդրելու է : Այսելու է, որ իրենց
ծառաները ու աղախինները զիրենք չծեծեն . երկիր
գործելու ատեններ իրենց կարողութենէ աւելի
չաշխատցընեն, տաքին պաղին ու անշահ եղանակ-
ներուն անդադար չաշխատցընեն, ու կերակուրնին

քիչ չտան, ինչու որ ասանկով կենդանիները օրէ
օր կը տկարանան, անոր համար չափաւոր աշխա-
տութենէ վերջը քիչ մը հանգչել տալու է. իսկ
քրտնած կամ տաքցած ատեննին պաղ ջուր կամ
ուրիշ խմելիք տալու չէ: Տեղ տեղ յղի կենդանի-
ներն աշխատել կու տան, բայց գոնէ չափաւոր աշ-
խատցընելու է, բայց չաշխատցընելը այ աղէկ է:

Գ Ա Ռ Ի Խ Ա Դ Ա

ԿՈՎՔ ՈՒ ԵԶԵՐՈՒ ՎՐԱՅ

ԵՄՄԵԿ ամէն մէկ երկիր տարբեր գոյն՝ ձեւ ու
կաղմած ունին, շատ կամ պարարտ կաթ կու տան,
որը աղէկ կը դիրնայ, որը համով միս ունի, ու
եզերնին աւելի կամ պակաս աշխատութեան կը
դիմանան: Հողանտայի ու լնդղիայի կովերը չափէ
դուրս շատ կաթ կու տան, բայց կաթերնին շատ
պարարտ ու համով չէ, գիրցընելու աղէկ կու գան,
ու մսերնին համով է: Բայց եղերը շատ աշխատել
չեն կըրնար ու աղէկ կերակուր կ'ուզեն: Առեւ-
տիայի ու Տիրովի կովերը անոնց չափ կաթ չեն տար,
շատ տուօղը օրը տասնուշորս հոխան չանցըներ,
բայց կաթերնին շատ եղոտ ու համով է, գիրցը-
նելու շատ աղէկ են ու միսերնին համով մինակ
թելերը հաստ կ'ըլլայ, ու եղերը չափաւոր աշխա-
տութեան կը դիմանան: Վերմանիայինները շատ
տեսակ են, վասն վե վերը ըսած տեղերէն ընտիր
ցուլեր կը դնեն, ու աղէկ ալ նայելով անոնցմէ
շատ ընտիր ցեղեր յառաջ բերած են, որոնց կա-
թը օրը տասուիրէք հոխան չանցնիր, բայց շատ
կարագ ունի, ու գիրցընելու շատ աղէկ կու գան:
Լնդամ մը վիէննա երկու ցուլ գիրցուցած էին,
մէկը վեց հարիւր չորս՝ ու մէկալը հաղար յիսուն

ուվեց հոխայ կշռեց, եղերնին ուժով ու խոշոր կը լսյ, աշխատանքի ալ շատ կը դիմանան:

Վասնեք մեր ազգին երկրագործներուն աչքը բանալու համար գրեցի, որ ինչպէս ան ազգերը դի շեր ցորեկ իրենց կենդանիները աղէկցընելու հոգ տանելով ասանկ աղուոր օդտակար կենդանիներու տէր եղած են, մերիններն ալ ասանկ բաղձանքի գան ու անոնց հետեւին: Վմէն տեսակ կենդանիներու պյսչափ տարբերութիւններու մեծ մասը երկրագործներուն փոյժ տանելէն յառաջ եկած է. ինչու որ ստեղծօղը մէյմէկ ցեղ ստեղծեց, մարդու ալ իմաստութիւն տուաւ անոնք նայելու՝ հոգալու՝ ու աղէկցընելու համար: Երաւ է, որ զանազան օդը, գաւառը, գիրքը, խոտին շատութիւնը ու պարարտութիւնը շատ կ'օգնեն, բայց մարդու հոգը աւելի կ'օգնէ:

ԿՈՎԱ ՊԵՏԵԼՈՒ ՎԵԽՃԱՆԻՆ ՎՐԱՅ

Կով պահօղը վախճան մը պիտի դնէ, ու ջանայ պիտ' որ անոր հասնելու: Վս վախճանը կը նայ ըլլալ առատ կաթ ունենալ, մսի համար դիրցընել, երկիր գործելու եղ հասցընել, կամ հորթ մեծցընել ու ծախել. ասոնց մէջէն երկրագործը իր գանուած տեղին յարմար մէկը իրեն գլխաւոր վախճան պիտի դնէ: Ծաէ որ մեծ քաղաքներուն մօտ ըլլալով կաթը աղէկ կը ծախուի նէ, գլխաւորը կաթ պիտ' որ ըլլայ. Ծէ որ կաթը ստակ չըներ՝ ու ցորենեղէնները աժան են, գլխաւոր վախճանը եղ՝ կով գիրցընել, ծախել պիտ' որ ըլլայ. ասանկ իմացիր ուրիշներն ալ:

ԿՈՎԵՐԲ ԱԴՀԿՑԵԼՈՒ ՎՐԱՅ

Վաղէկ կով ունենալու համար հարկաւոր է, որ շատ կով պահօղը ընտիր ցուլ ունենայ, աղքատ գեղացիներն ալ քիչ քիչ ստակ դնելով բան հաս-

կըցողի ձեռքով ցուլ մը գնեն, ու հասարակաց ծախ-
քով պահեն: Հյուլ գնելու կամ տնէն հասցընելու
համար նայելու է, որ աղեկ ցուլէն ու կովէն ծնած
ըլլայ, անոնց հայրը մայրն ալ ընտիր տեսակ եղած
ըլլան: Աս զգուշութիւնները կովի վրայ ալ ընելէն
ետքը՝ թէ ցուլի թէ կովի համար անոնց հորթերը
պահելու է:

ԿՈՎՅ ՇԱՏ ԿԱՄ ՏԱԼՈՒ ՆՇԱԽՆԵՐՈՒ ՎՐԱՑ

Աղեկ ու շատ կաթ տուող կովը աչքի զար-
նելու կազմած ու ցուլի կերպարանք չունենար,
ետեւի կողմը առջեւինէն աւելի զօրաւոր կ'ըլլայ,
փորին վարի դին աւելի լայն կ'ըլլայ, դլուիը ու
վիզը բարակ կ'ըլլան, եզի կերպարանք չունենար,
և կըները բարակ ու յօդերը կարճ կ'ըլլան, կըո-
նակը լայն՝ եղջիւրները բարակ ու փայլուն կ'ըլ-
լան, պոչը երկայն ու բարակ՝ մաղերը բարակ ու
պառկած կ'ըլլան, ծիծերը կակուղ, կախուած, կա-
թի հաստ երակներով խոշոր՝ ու ճոթերը հաստ
կ'ըլլան, ընտանի ու հեզ կ'ըլլան, որ իրենց երե-
սէն ալ կ'երեւայ: Տարիքն ալ եղջիւրներէն կը
ճանչուի, որոնց վրայ քանի յօդ կայ նէ, այնչափ
հորթ ծնած է, տարին մէյմէկ հորթ գնելով չորս
տարի ալ վրան հաշուելու է. թէ որ մէջը մէկ կամ
երկու տարի ամուլ մնացած է նէ, ան յօդերը միւռ-
ներէն երկայն կ'ըլլան: Ասոնք գիտնալ հարկաւոր
է, բայց անանկ ալ դրսէն կով գնելը շատ վտանգա-
ւոր է, ինչու որ աւելորդ կով ունեցողը աղեկը չծա-
խեր, հիւանդութիւն կամ պակսութիւն ունեցողը
կը ծախէ, որ դիւրին չճանչուիր:

ԿՈՎՅ ԿԱՄ ԵԶՅ ԳԻՒՆԵԼՈՒ ՆՇԱԽՆԵՐՈՒ ՎՐԱՑ

Այն որ մանր ոսկըներով խոշոր մարմին ունի,
մէջքը երկայն՝ կլոր ու վար ինջած, կռնակը՝ լայն
ու երկայն, կուրծքը՝ լեցուն, աղգրը՝ կլոր, կաշին՝

կակուղ, ու տակը միսը սպունգի պէս տեղի կու տայ նէ, աղէկ ու շուտ գիրնալու նշաններ են. ասանկ ալ ընտանի՝ հեղ բնութիւն ունի, արթուն է ու սի բով կ'ուտէ նէ, շուտով կը գիրնայ:

ԵԶՅԱՏԱԿԱՆԻ ԴԻՄԱՆԱԼՈՒ ՆՇԱՑՄԱՆ ՎՐԱՅ

Վշխատանքի դիմանալու եզը կարծր ու զօրաւոր ոսկրներ կ'ունենայ, դիմացկուն կաղմած՝ կլոր ոսկրով լայն կուրծք կ'ունենայ, ուսը շարժուն ու լայն՝ մեջքի կարգաւ ոսկրները ու կոնակը զօրաւոր կ'ըլլայ, ետեւի ոտքերը գետինը չքսեր՝ շատ վեր ալ վերցընելով կամարի ձեւով չշարժեր. դիւրին կը սովորի՝ ու տիրոջը կը հնազանդի նէ, մասնաւոր աղէկութիւն մի է:

ԵԶԵՐՈՒՆ ԳՈՐԾԵԼՈՒ ՏԵՐԻՔԻ ՎՐԱՅ

Եղերը չորս հինգ տարի կը բնան աշխատիլ, ու դիմացկուն տեսակները աւելի ալ, թէ որ կատաղի չեն՝ ու գիրնալով չեն ծանրնար նէ:

Կովերը քանի որ ամէն տարի կը ծնանին, ու շատ կաթ կու տան նէ, կը պահեն. կաթը կը պակսեցընեն, կամ ուրիշ պակսութիւն կ'ունենան նէ, կը ծախեն կամ կը մորթեն. կաթը ինչուան տառնուերկու երրորդ տարիքնին շատ կու տան, անկէ ետքը կըսկսին պակսեցընել:

ԾՆԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՆՈՐ ԾՆԱՑ ԿՈՎԻ ՈՒ ԸՆՈՐ ՀՈՐԹԻՆ ՀՈԳԵՐՈՒ ՎՐԱՅ

Ծղի կովի աղէկ ու շատ կերակուր պէտք է տալ, ինչու որ ներսի հորթը պիտի մեծցընէ ու կաթ պիտ' որ տայ. ծնանելէն եօթը ութը շարաթ կաթը չկտրեր նէ, ալ կթելու չէ: Ծղութեան բոլոր ատեններ ծնունդը փութացընելու բաներ կերցընելու չէ, ինչպէս տղմուտ ու մղլոտած չոր խոտ՝

փոտած կամ սառած արմատեղէն, շատ գեանի խըն-
ձոր մէկէն հում, վրան եղեամ ինչած կանաչ խոտ,
ու նոր չոր խոտ : Ասանկ ալ անգութ զարնել ու
մստել, չափէ գուրս վազցընելով հօգնեցընել, կառ-
քի լծած շատ աշխատցընել, ուրիշ կովերը փորին
զարնել, ախոռը մտած ելած ատեններ դռնէն ու-
րիշ կովերու հետ մէկ տեղ թող տալով փորը ճըդ-
մուիլ, ասոնք բոլոր վեաս կու առն :

Կովը երկու հարիւր ութսուն ու հինգ օրուան
մէջ կը ծնանի . ծնանելու ատենը կը մօտենայ նէ,
շատ յարթով կակուղ անկողնի վրայ կը դնեն ու
ծնանելէն ետքը հօրթը առջեւը կը տանին, որ լզէ,
ու սիրով լզել տալու համար վրան բարակ աղով
թեփ կը ցանեն : Ուէ որ հօրթը կը բնայ քալել
նէ, կը տանին մօրը առջի կաթէն ծըծել կու տան,
մնացածը կը կթեն՝ շատ աեղ մօրը կը խմցընեն :
Կաթը աժան տեղեր հօրթը արձակ թող կու
տան, որ ուղած ատեն երթայ՝ ծծէ, ու մինակ
կաթով մեծնայ . մինակ կը զգուշանան, որ մօրը
ոտքի տակ չերթայ, մայրն ալ չչարչարէ : Ու-
րիշ տեղ կը կապեն ու ինչուան չորս հինգ շա-
բաթ օրը իրեք չորս հեղ կը տանին ծծել կու տան,
ասիկայ շատ աղէկ եղանակ է, ալ աւելի առջինեկ
կովերուն համար, ու շատ հեղ կթելու թող չեն
տար : Ուրիշներն ալ առջի շաբաթ օրը երկուք ու-
կէս հօխայ, երկրորդին՝ իրեք երրորդին չորս հօ-
խայի մօտ կաթ կը կթեն, ու մէջը քիշ մ'ալ գաղջ
ջուր խառնած իրեք չորս անգամն խմել կու տան .
թէ որ հօրթը պիտ'օր պահեն նէ՝ անկէ վերջը
ամէն շաբաթ երրորդ մասը պակսեցընելով կը հա-
տանեն, ու չորս խոտի կը վարժեցունեն, չէ նէ՝ ան-
միջապէս չորրորդ շաբաթը կը ծախեն :

ՀՈՐԹԸ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՄԵՇՑՅՆԵԼՈՒ ՎՐԱՑ

Տնէն աղէկ ցուլ ու կով հասցընելու համար ղանոնք պէտք է ձմեռը տաք ու առողջ ախոռի մէջ պահել, ամէն իրիկուն տակերնին շատ յարդ տարածելով ու ամէն օր մաքրելով չոր պահել, դիմացէ դիմաց ծակերուն ցուրտ հովեր փչելու կողմերը գոցել: Հորթը կաթէն կտրելէն վերջը պէտք է աղէկ կերակուրներ տալ, որ չնիշարի, դժուար մարսելու ու թրջած բաներ չտալ. անոր համար կաթէ կտրելէն վերջը վեց ամիս կանաչ կերակուրներ չեն կերցըներ, մինակ բարակ ու աղէկ չոր խոտով հետը քիչ մ'ալ ցորենեղէնով կը պահեն: Առջի տարին հորթին աղէկ չնայօղը բոլոր կենացը վեաս կու տայ: Ա՛էկ հորթին առջի տարին օրը երեք ու կէս հոխայ, քիչ քիչ շատցընելով, երկրորդ տարին՝ օրը վեց հոխայ, երրորդ տարին՝ ինը հոխայ խոտ կը հաշուեն: Եղցու արուները կաթ ծծած ատեններ կը կտրեն, վասնզի ան ատեններ քիչ ցաւ կ'իմանան:

Հորթը թանչ (Խոհալ) կ'ըլլայ նէ, պատճառը փնտուելու է. թէ որ ախոռին պաղութենէ կամ թթու՝ կամ պարաբռ կաթ ուտելէն կամ կերակուրը մէկէն փոխուելէն պատահած է նէ, ան բաները վերջացընելու է, ու փորը լուծելը թեթեւ է նէ՝ օրը հեղ մը կաթով եփած քիմիոն խմցընելով կ'անցնի. սաստիկ է նէ, տասն ու մէկ տրամ ծեծած խաշնդեղ՝ հարիւր եօթանասուն տրամ բարկ օղիի մէջ դնելու, ու օր մը բերանը գոց՝ տաք տեղ պահելէն վերջը՝ երկու երկու դրգալ առտու իրիկուն հորթին բերանը լեցընելով խմցընելու է, կը դադրի:

ԿՈՒՆԵՐԸ ՄԻՇՏ ԱԽՈՌԻ ՄԷՋ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՎՐԱՑ

Եւրոպա մեծ աղարակներու տէրերը կովերը միշտ ախոռի մէջ կը պահեն, մինակ գեղացիներու

կովերը կ'արածեն : Աշրկութին վրայ ալ կը դրենք .
յառաջ՝ թէ ինչ կը կերցընեն ախոռի մէջ ձմեռը,
կերակուրները ինչ կերպով կու տան, ամեն մէկ
կերակուրը ինչ չափով կու տան, ու ամառը ինչ
կը կերցընեն . Ետքը՝ թէ դուրս արածած ատեննին
տունը ինչ կերակուր կու տան :

‘Ձմեռուան կերակուրներու գլխաւորները ա-
սոնք են, չոր խոտ, առուստի տեսակներ՝ խառ-
նուրդ յարդ, կանաչեղէն, արմատեղէն, եղի քուսպ,
ցորենեղեն ու ընդեղէններ :

‘Չոր խոտը կովերու ձմեռուան կերակուրներուն
ամէնէն աղէկն է, բայց մինակ կերցընելով չբաւե-
լուն համար արմատեղէնները կը կտրեն՝ մանր յար-
դի հետ կը խոռնեն, ու յառաջ անիկայ կու տան,
ու խոտը կամ ամէնը հատնելէն վերջը, կամ անոնց
հետ քիչ քիչ կու տան : Վղէկ խոտի մէկ հոխան
թթու կամ աւրուած խոտի երկու հոխայի զօրու-
թիւն ունի : Ուժու կամ աւրուած խոտերը կաթ ու
հորթ չունեցող կենդանիներու կու տան . բայց
շատ աւրուած ու տղմուտ են նէ՝ անոնց ալ բարակ
ցաւ կը պատճառէ, ասոնք չնետելու համար աղէկ
կը ծեծեն՝ կը կտրեն, վրան աղ ու տաք չուր կը
ցանեն, ու գարիի կամ վարսակի հետ գիրցընելու
կենդանիներու կու տան : Աշրկորդ խոտը առանց
անձրեւի տուն եկած է նէ, առջինէն աղէկ կ'ըլլայ,
ու ովսարի կու տան : Մինակ խոտ կերցընելու հա-
մար մէկ կովի օրը ինը հոխայ ու կէս պէտք է : Վոռւ-
ուտի տեսակները ատենին հնձած՝ աղէկ չորցած՝
ու տերեւները թափուած չեն նէ, խոտէն ալ աղէկ
են : Խառնուրդ խոտը, այսինքն, վիզ, ոլոռ, գարի
խառն ցանած՝ ծաղկելէն վերջը հնձած ու չորցը-
ցածը, աղէկ չոր խոտի հաւասար է : Յարդը տե-
սակ տեսակ է : Կովի տալու յարդը չափէ դուրս
հասած պիտի չըլլայ, անձրեւին ու անոյշ մառա-
խուղէն ժանդոտած չըլլալէն եսկը աղէկ պահուած

պիտ' որ ըլլայ : Ամառուան պտուղներու յարդը մէ կալնոնցմէ աղէկ է : Ա արսակինը գարիի, ցորենի, հաճարի յարդերէն աղէկ է . ոլոռի, ոսպի, սիսեռի ու վիգի յարդերը վարսակինէն աղէկ է :

Կանաչեղէն ու արմատեղէնները հասարակօրէն մանր կտրտած աղէկ յարդերու հետ խառն կու տան, ու կովերը ուտելով աղէկ ու շատ կտթ կու տան : Քառաջ կաղամբի տերեւէն կը սկսին, վերջը շողգամ՝ որուն զօրութիւնը ասոնց ամէնէն տկար է ու շատ շպահուիր, ետքը գդում կու տան, որ կաթի շատ աղէկ է . ետքը գետնի խնձոր կարմիր բանջարի հետ (յարդը միշտ հետը իմանալու է). կովերը ասոնցմով ալ աղէկ կաթ կու տան, գիրցընելու ալ աղէկ են . գետնի խնձորը մինակ կերցընել հարկ կ'ըլլայ նէ՝ խաչած կու տան, ինչու որ հում տալու ըլլան նէ՝ յարդը կը թողուն, մինակ ան կուտեն, գժար կը մարսեն, փորերնին լուծել կը սկսի, ու յղի կովերը շատ հեղ կը վիժեն ալ, ասոր համար հում կերցընել կ'ուղեն նէ՝ վրան աղի ջուր կը ցանեն, ու ինչուան առջի բաժնին յարդը չեն ուտեր նէ՝ նորէն չեն տար : Արմատի կաղամբը ամէնէն աւելի կը դիմանայ, անոր համար անիկայ ամէնէն վերջը կու տան, որ կաթի ալ շատ աղէկ է : Չոր խոտար ասկէ վերջը կը սկսին :

Եշերու գործատուներու մօտ անոնց քուսպը կ'առնուն, յարդի հետ կը խառնեն, կը կ'երցընեն, կամ ջրով խառնած կը խմցընեն, որ մէկ կովի երկու երեք հարիւր տրամ կը բաւէ :

Քորենեղէն ու ընդեղէնները ամէնէն աղէկն են, բայց ծախքը շատ ըլլալով շատ աժան կը լլան նէ կու տան :

ԿՈՎԻ ԶՄԵՌՈՒՏԵՆ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐԸ ՏԱԼՈՒ ԿԵՐՊԻ

Խնչպէս վարպետ խոհակերը քիչ ծախքով համավ կերակուրներ կ'եփէ, որ մարդը սիրով կ'ու-

տէ, ու դիւրին կը մարսէ, ասանկ ալ վարպետ
երկրագործները կենդանիներու կերակուրները մէկ-
զմէկու հետ խառնելով ու տեսակ տեսակ փորձե-
րով եղանակներ գտած են, որ անոնց քիչ ծախ-
քով աղէկ ու առողջ կերակուրներ տան, որ ասոնք
են: Ըստ տեսակ յարդ՝ արմատեղէններ պէտք
կ'ըլլայ նէ, քիչ մ'ալ կտրած խոտ կամ խառ-
նուրդի խոտ խառն կու տան: Ըստ տեսակ յար-
դեր՝ արմատեղէններ վերը գրած կարգով կտրած
խոտ ու առուռուտի տեսակներ ամանի մէջ կը լե-
ցընեն, վրան այնշափ տաք ջուր կը ցանեն, ու կը
խառնեն, որ ամէնը թրջի, բերանը կը դոցեն, ու
պաղելէն վերջը կովի կու տան կերակուրի ատեն,
ու շուտով երկրորդը կը պատրաստեն: Վահ կովերը
շատ սիրով կ'ուտեն, ու առողջ կը մնան, վասն զի
դիւրին ու դժուար մարսելու բաներ խառնած ըլլա-
լով ամէնն ալ դիւրին կը մարսին: Ա արսակը, գա-
րին ու ընդեղէնները կը խաշեն, որ դիւրին ուտեն
ու մարսեն, թէ որ փայտը սուղ է նէ, առջի օրէն
մէկ օրուան բաւական կը թրջեն, երկրորդ օրը ան
կու տան, ու նորէն կը թրջեն: Ըստ տեսակ կը տ-
րած խառն բաներն ալ մէկ օրուան բաւական մա-
քուր տեղ մը կը դնեն, վրան ամէնը թրջելու չափ
ջուր կը ցանեն՝ կը խառնեն, կը կոխեն, ու վրան
կը ծածկեն, ու երեք օր ետեւէ ետեւ ասանկ պատ-
րաստելէն վերջը առջի օրուանը կը կերցընեն, ու
ասանկ յառաջ կ'երթան: Վահ կերակուրներով կովը
շատ կաթ կու տայ, առողջ ու զօրաւոր կը մնայ,
եղը ուժով կ'ըլլայ, ամէն աշխատանքի կը դիմա-
նայ. գիրնալիքները շուտու քիչ գարփով կամ վար-
սակով կը գիրնան, գետնի խնձորն ալ խաշելու
հարկ չըլլար, ու երեք օրուան կերակոյ ծախքով
կովերը չորս օր կը պահուին: Վըեւելք յարդերը
կտրած ըլլալով աս բաները շատ դիւրին կ'ըլլան,
մասն զի մինակ խոտը ու առուսոյտը գործիքով մը

ու արմատեղէնները դանակով կտրելու է, որ շուտ
ու քիչ աշխատանքով կ'ըլլայ:

ԿՈՎՅԱԿԵՐԱԿՈՒՄՆԵՐԸ ՈՒ ԶԵՓԻՆ ՎՐԱՑ

Այսուհի մեջ պահուած կովին, ձմեռը՝ օրուան
կերակուրը չափաւոր առատ պիտ'օր ըլլայ. վեց
կովի կերակրով եօթը պահեմ կ'ըսես նէ, կաթ
չեն տար, ու կը տկարանան. չափէ դուրս շատ
տալն ալ աղէկ չէ: Կովերը մանր ու խոշոր ըլլա-
լուն համար իրենց կերակուրին ընդհանուր չափ մը
չկրնալով դնեն՝ աս կանոնը գտած են. կերակուրը
կենդանի կովի կշիռքը մտմտալով կը կարգաւորեն.
կաթ տուօղ կովի հարիւր հոխային երեք ու կէս՝
ու չտուողին երեք հոխայ խոտի զօրութիւն ունե-
ցող կերակուր կու տան, ու օրինակի համար երկու
հարիւր հոխանոց կաթ տուօղ կովի օրը եօթը հո-
խայ՝ չտուողի վեց հոխայ խոտի զօրութիւն ունե-
ցող կերակուր կու տան: Վիրնալիքներու հարիւր
հոխային չորս ու կէս հոխայ՝ եղին ու ցուլի հա-
րիւր հոխային երեք հոխայ կը հաշուեն: Կան կո-
վեր՝ որ չորս հարիւր հոխայ կու գան, օրոնց օրը
տասն ու չորս հոխայ խոտի զօրութիւն ունեցող կե-
րակուր կու տան: Ու կերակուրները խմորելով կամ
չխմորած՝ կովերուն տալու ատենը այս չափ խոտի
զօրութեան հաւասարելու համար անոնց զօրու-
թիւններն ալ կը դնենք:

Երկու հոխայ չորս ու աղէկ խոտի զօրութիւն
ունի երկու հոխայ առուոյտը, ասանկ ալ երկու
հոխայ խառնուրդի խոտը, չորս հոխայ ամառուան
ցորենեղէններու յարդը, հինգ հոխայ ցորենի
կամ հաճարի յարդը, մէկ հոխայ գարին կամ վար-
սակը կամ ընդեղէնը, մէկ հոխայ եղի քուսպը,
չորս հոխայ դետնի խնձորը կամ կարմիր բանջարը
կամ արմատի կաղամբը, հինգ հոխայ շողգամբը,
օրոնց ամէն մէկը երկու հոխայ խոտի զօրու-

թիւն ունի : Կարմիր բանջարի՝ կաղամքի ու արամատի կաղամքի տերեւները խմորելու շեն դար, որոնց չորս հօխան մէկ հօխայ չոր խոտի սնունդ շեն տար, բայց կաթին շատ աղէկ են :

ԿՈՎԵՐԸ ԱՄԵՐԻԿԱ ԱԼ ԱԽՈՌԻ ՄԷՀՅ ԿԵՐԵԿԵԼՈՒ ՎՐԵՅ

Եւրոպա անցած դարուն կէսէն վերջը առուղյատ ցանել սովորեցան նէ, սկսան մեծ ագարակներու տէրերը կովերնին ամառն ալ ախոռի մէջ կերակրել : Երբոր գաւառին օդը ու հողը առուղյատ ու խառնուրդ ցանելու կու գայ, աս եղանակը դուրսը արածելէն շատ օգտակար կ'ըլլայ : Ինչու որ կովերը ամէն օր հաւասար բաժին ուտելով հաւասար օգուտ կը բերեն, կաթը արածած ատենէն աւելի կու տան, աղբը աս դին ան դին շկորսուիր, կովերը շատ հիւանդութիւններէն որ թունաւոր խոտեր ուտելով կը պատահին, աղատ կ'ըլլան, ալ աւելի փոփոխական հիւանդութիւններէն, որ արեւելք հազարաւոր կովեր կ'ըսպաննէ, երկրին շատ աղբ կը դրուի՝ շատ պտուղ կու տայ ու դինը վեր կ'ելլէ : Բայց աս օգուտները հանելու համար աս կանոններն ալ պահելու է :

Վղէկ ընտրութեամբ շատ ամառուան կերակուրներ ցանելու է, որ կարող ըլլայ կովերուն կանաչ կերակուրը կանուխ սկսիլ ու ետեւը շկտրած ուշ դադրիլ : Պարնան կանաչ կերակուրը մէկէն սկսելու չէ, յառաջ կէս մը կտրած չոր խոտով կամ յարդով խառն տալու է : Կանաչ կերակուրները տուն բերած ատեն շուք տեղ տարածելու է, որ վրայէ վրա չտաքնան : Խոտը անձրեւէն կամ ցողէն թրջած է նէ՝ կտրելու ու վարսակի կամ գարիի յարդին հետ խառն տալու է, որ մինակ վեասակար է : Կանաչ կերակուրի ատեններ կովերու տակ շատ յարդ տարածելով չոր պահելու է : Պամի պատճառող բաները՝ ինչպէս չծաղկած առուղյատ

ու ասանկ բաները, կտրելու աղեկ յարդի կամ չոր խոտի հետ մէկտեղ տալու է, որ փորերնին քամիով չեցուի ու չուռին, վասն զի հիւանդութենէ զգուշանալը շատ աղեկ ու դիւրին է, իսկ հիւանդութիւն մը պատահելէն վերջը բժշկելը դժուար է: Չափաւոր բաժինէն աւելի ու ժամանակէն դուրս բան տալու չէ: Կանաչ կերակուրը քիչ քիչ տալու է ինչուան որ բաժինը լմնայ, ու վրան շուտ մը ջուր տալու չէ:

Ասանկ աղեկ նայելով ալ կովերուն մէկը կը հիւանդնայ, ու կը սկսի ուռիլ նէ, չոր խոտը ոլորելով չուան կը շինեն, ու սանձի պէս կովին բերնին կը դնեն, ու կը կապեն, կամ բերնին կը քայտ մը կու տան երկու ճոմը դուրս, ու խոտէ չուանով կը կապեն, որ բերանը բաց մնալով ներսի քամին դուրս ելէ: Փախել տալու համար լեզուին արմատը փայյառով մը ձիւթ (Խոնդրան) կը քսեն, կամ եղեգով հօն քթախոտ կը փշեն: Վառնք չեն օդներ նէ՝ կէս ժամը հեղ մը հինգ տրամ սեւնաւթ յիսուն տրամ օղիով խառնած կովին բերանը վեր վերցը նելով մէջը կը լեցընեն: Վա ալ օդուտ չըներնէ, հինգ րոպէն մէջ մը մէկուկէս դրդալ անուշադրի օղի եօթանասուն ու հինգ տրամ դաղջ ջրով չորս հինգ հեղէն կը խմցընեն: Վա հիւանդութեան դէմ ուրիշ զօրաւոր դեղեր ալ կան, որոնք շուտով շինելը կարելի չըլալով խելօք երկրագործները յառաջուց կը շինեն, ու ասանկ դիպուածներու համար կը պահէն: Շիշի մը մէջ քառասուն տրամ կակուղ ծըխախոտ կը դնեն, վրան հարիւր տրամ օղի կը լեցընեն, բերանը կը գոցեն, ու քիչ մը ատեն օրը քանի մը հեղ աղեկ կը շարժեն. աս գեղը որչափ կը հիննայ, այնչափ աղեկ կ'ըլլայ. ու պէտք կ'ըլլայ նէ, քառասուն տրամի չափ կովին բերանը կը լեցընեն: Քառասուն տրամ ու էտինի եղ երկու դրդալ մաքուր ու բարակ ծծումբ այնչափ կ'եփեն

ու երկաթի գաւաղանով կը ծեծեն, որ ծծումբը հալի, ու քիչ մը պաղելէն վերջը վրան քառասուն տրամ կտաւատի եղ կը լեցընեն, շիշի մէջ կը պահեն, ու պէտք եղած ատեն հարիւր տրամ կովէն նոր կթած տաք կաթի մէջ հինդ վեց դրդալ կը դնեն, ու ուսիլ սկսած կովին բերանը կը լեցընեն :

Վ.մէն բանէն աւելի կանաչ խոտ կերցընելու ատեններ նայելու է, որ մ.ջը թունաւոր խոտեր չգրտնուին, որոնք շատ գաւառներ տարբեր տեսակներ են, ու տեղացի հովիւները աղէկ կը ճաշ նան. թէ որ տարակուսական բան մ'ալ կայ նէ, յարդի հետ խառնելով թոյնը կը կտրի:

Կանաչ կերակուրը կովին փորը կը լուծէ նէ, կտաւի հունար կ'եփեն, վայրենի անանուխի վրայ կը ցանեն, ու կը կերցընեն: Վ.նձրեւի վախ չկայ նէ, խոտը ամէն օր նոյն օրուան բաւելու չափ կը կտրեն, որ տաքնալու վտանդ չըլայ:

ԿՈՎԻ ԿԱՆԱՉ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐՈՒ ԿԵՐԳԻԸ

Հասարակ առուղյուրը երկիրը կը սիրէ նէ, յառաջ կը հասնի. որուն հնձելու ու կովերու կանաչ կերցընելու ատենը ծաղկելէն քիչ մը յառաջ կը սկսի՝ ինչուան ծաղկիլը կ'անցնի նէ կը տեւէ, որով կովը շատ կաթ կու տայ, բայց կոթերը կը հաստնան նէ՝ կը պակսեցընէ: Հեղուետիայինը սիրած տեղ տասնուչորս տարի կը ընայ մնալ՝ հասարակէն տասնուշինդ օր յառաջ կը ընայ հնձուիլ ու կովին տրուիլ, որ ասով ալ շատ կաթ կու տայ: Ասիկայ մէծ կակ տեղ կը ցանուի նէ, կովերու գրեթէ բոլոր ամառը կերակուր կու տայ, վասն զի ամէն օր հընձելով վերի ծայրը չհասած՝ վարինը հնձելու չափ կ'ածի: Տաճկինը կանաչ ալ չոր ալ աղէկ կերակուր է, կովերը ուտելով շատ կաթ կու տան: Վ.ս երկու վերջինները կովերու վեաս ալ չեն տար: Ոարդի խոտը առուուտի չափ սնունդ չտար կովերու,

որոնք կաթն ալ ասով քիչ կու տան, որն որ չորցընելը աղէկ է : Երկրորդ խոտը առջնէն աղէկ է կանաչ կերցընելու : Կանաչ կերցընելու վիզը, խառնուրդը ու հաճարը կովերու կերակուրին մէծ օգնութիւն կ'ըլլան, ալ աւելի առուոյտը չյաջողած տարիներ . բայց կովերը ասոնցմով կաթը պակաս կու տան : Ը ատ տեղ ասոնք աշնան հանդիստ արտի վրայ կը ցանեն, որ գարնան երկրորդ առուոյտէն ալ տասնուհինդ օր յառաջ հասնելով՝ կովերը տասնուհինդ օր յառաջ կը սկսին կանաչ կերակուր ուտել : Եղիպտացորենը կանաչ կերցընելու շատ աղէկ է, կովերը սիրով կ'ուտեն, առողջ կը մնան, ուժով կ'ըլլան, ու շատ կաթ կու տան : Երմատի կաղամբի ու կարմիր բանջարի տերեւները քիչ մնունդ կու տան, ու կովերու փորը կը լուծանեն, ասոնք կտրելու՝ յարդի հետ կերցընելու է : Կաղամբի տերեւը ասոնցմէ աղէկ է յարդի հետ խառնելու : Հաճարի արտին շողկամը աշնան կովերուն աղէկ կերակուր կ'ըլլայ, որ կովերը յարդի հետ ուտելով շատ կաթ կու տան, ու չոր կերակուրի կը վարժին : Կաղամբի ու արեւելեան գետնի խընձորի կոթերն ալ կը կտրեն, յարդի հետ խառն կովերու կու տան, որոնք շատ սիրով կ'ուտեն : Ը ատ տեղ հաճարի արտը անմիջապէս եղիպտացորեն կը ցանեն, ու աշնան քիչ քիչ կը կտրեն, ու աղէկ յարդի հետ կովերու կու տան : Բայց նայելու է, որ տաք արեւին ասոր արտը կով ոչ խար՝ ու խոզ չմտնէ, ու չուտէ, անմիջապէս գլուխնին կ'ուռի, ու կը սատկին :

ԿՈՎԵՐԱԿՈՒՐԻ ԱՏԵՆԻՆ ՈՒ ԶԱՓԻՆ ՎՐԱՅ

Կովերու շատ տեղ օրը՝ ձմեռը երկու ու ամառը իրեք հեղ կերակուր կու տան : Ուստի օրուանը բաժինը երկու կամ երեք կը բաժնեն . ամէն մէկ բաժինը երեք չորս հեղէն կու տան, մէկը կ'ուտեն

կը լմնցընեն նէ, ետեւէն մէկալը կու տան : «Որ խոտի ու ձմեռուան կերակուրներու չափերուն վրայ վերը խօսեցանք, կանաչ խոտի հինգ հոխան մէկ հոխայ չոր խոտի զօրութիւն ունի : Աերակուրի ատենը փոխելը կովերու աղէկ չէ, ամէն մէկ ժումը իր ատենը տալու է :

ԿՈՎԵՐՈՒ ՁՈՒՐ՝ Ա.Դ. ՏԵԼՈՒ ԵՒ ՈՒՐԻՇ ՀՈԳԵՐՈՒ ՎՐԱՏ

Կովը աղէկ ու մաքուր ջուր կ'ուզէ՝ չոր կերակուրի ատեն օրը երկու հեղ ու կանաչի ատեն հեղ մը . բայց ձմեռը տաք ախոռէն ելած ու ամառ աշխատած՝ քրտընած անմիջապէս պաղ ջուր տալը վեսասակար է : Կովին, եղին երբեմն աղ կու տան, որ ախոռժակնին բանայ, ստամոքսնին զօրացընէ ու մաղերնին փայլեցընէ : «Քիչ մը աւրած՝ տղմոտ խոտի ու խմորած կերակուրի ատեն աղը շատ հարկաւոր է : Կովի, ցուլի, կամ եղի գլուխ՝ ամիսը կէս հոխայ աղ կը հաշուեն :

Կենալու՝ պառկելու տեղերնին մաքուր կ'ըւլայ նէ, աղէկ յառաջ կու գան : «Կվխերնուն կողմը ամէն օր նոր յարդ տարածելու՝ հոն տեղի յարդը ետեւի դիերնին տանելու է, ու ետեւի աղտոտները դուրս հանելու է : Շ ատերը ամառուան տաքերուն՝ վրանին պաղ ջուր կը թափեն որ չհիւանդնան : Ամէն օր ջուր խմելու ատեննին թող տալու է, որ քիչ մը քալեն՝ վազեն՝ շարժում ընեն, որ առողջութեան շատ հարկաւոր ու օգտակար է :

Աղէկ սպասաւոր կամ աղախին մը կըրնայ ինչուան քսանուհինդ կովի նայիլ, կերակուրնին հնձելու ատենին տալ, կաթերնին կթել, տակերնին մաքրել, ու վրանին քերել մաքրել : Ինյոյ գիրցընելիքներու ու եղերու մէկ սպասաւոր մը տասնուշեց հատէն աւելի շկրնար նայիլ :

ԿՈՎԵՐ ԱՄԲՈՒՐ ԱՐԵԾԵԼՈՎ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՊՐԵՑ

Կովերը արածել ան ատենը աղէկ ու հարկաւոր է, երբոր երկիրը լեռնային է ու եղանակներու պատճառաւ ամառուան կերակուր ցանելու յարմար չէ նէ. որ աս օդուտը ունի, որ ծախքը քիչ է, հարիւր կովի հովիւ մը կը բաւէ. մինակ մուտքն ալ քիչ կ'ըլլայ, ու աղբը շատ կը կորսուի:
Արածելու կանոնները ասոնք են:

Դարնան կովերը կշտանալու չափ խոտ կը բուսնինէ կը սկսին արածել: Աշնան ու գարնան եղեամի, ցողի ատեններ առտուանց խոտերը ինչու ան չորսնան նէ կովերը դուրս չեն հաներ: (Օր մը արածած տեղ տասնուհինգ օրէն յառաջ մէջ մ'ալ չեն արածեր, որ քիչ մը խոտ բուսնելով կովերը կարող ըլլան կշտանալ: Կովերու թիւը արածելու արտին մեծութեանը համաձայն պիտ' որ ըլլայ: Կովի գլուխ՝ աղէկ խոտ բուսնօղ տեղեր՝ երկու, միջակ տեղեր՝ երեք, ու չոր տեղեր՝ չորս լծվար տեղ կը հաշուեն: Դուրսը խմելու չկայ ջուրնէ՝ ամէն առտու տունը ջուր տալու է: Հոուը կովերու հետ արածելու չէ: Հովիւը նայի պիտ' որ, որ իր շուները կովերու հետ խաղալ ուղելով զիրենք չարչարեն. իւքն ալ կովերը վնասակար տեղեր պիտ' որ չարածէ, ուր որ մօրեր՝ ու ժողված ջրեր կան նէ. մէջերնին հիւանդցողներու հոգ տանի՝ շուտով տիրոջը իմացընէ պիտ' որ: Ամէն օր ինկած աղբերը արտի վրա պիտ' որ տարածէ, ասանկ ալ խլուրդի զիզած հողերը. թիւնաւոր խոտերը պիտի հանէ ու տեղը աղէկ խոտերու հունտեր պիտ' որ ցանէ: Ջրի ճամբաններ բանալով թաց տեղերը պիտ' որ չորցընէ. ու աշնան դրսի խոտերը քիչ ցած ատեններ տունը քիչ մը բան պիտ' որ տայ. երբ որ բոլոր կը լմնայ նէ, ալ պիտ' որ չարածէ:

ԿՈՎԱՀ ՀՈՐԹԵՆ ՈՒ ԿԵԹԵՆ ՄՈՒՏՔԵՆ ՎՐԵՅ

Կովերը հորթէն աս օգուտը ունին, որ
անէն աղէկ կաթ տուօղ կովեր ու ընափր ցուլեր
կը հասնին, ու անշահ կովերը՝ ծեր ցուլերը գիր-
ցընելով շատ ստակ կու գայ, աւելորդ արու կամ
էգ հորթերն ալ չորրորդ շաբաթը կը ծախուին՝
ստակ կը բերեն: Իսայց տնէն եղ հասցընելը՝
կերած կերակուրը հաշուելով, գնելէն աւելի սուղ
կ'ըլլայ:

Կաթը կովին գլխաւոր մուտքը ըլլալով ա-
ղէկ հոգ տանելու է, որ շատ ու աղէկ կաթ տուօղ
կովեր պահուի, որ կերած կերակուրին ծախքէն
ուրիշ շահ ալ բերեն: Կերակուրին աղէկութիւնը
ու առատութիւնը կաթին շատ կ'օգնէ. ձմեռ՝ չոր
խոտը, առուղյարը, խառնուրդի խոտը, վարսակը ու
ընդեղէնները կաթին աղէկութեան շատ օգուտ
կ'ընեն: Խզիպտացորենի՝ ողոտի կանաչ խոտերը,
կաղամբի տերեւը՝ առուղյատի տեսակները՝ կարմիր
բանջարը՝ գետնի խնձորը ու բոլոր կանաչ կերա-
կուրները կաթին շատութեանը կ'օգնեն. անոր
համար որչափ կարելի է նէ՝ ջանալու է կանաչ
կերակուրը շատ ատեն յառաջ քաշելու. կովերն
ալ անանկ կարգաւորելու է, որ մեծ մասը գար-
նան կանաչ կերակուրի ատեն ծնանին, ու կաթը
կէս մը աւելի տան: Կաթին շատութիւնը ու պա-
րարտութիւնը կովին տեսակէն ալ կ'ըլլայ, ինչպէս
վերը խօսեցանք: Եղէկ կաթ տուօղ կով հասցը-
նել ուզողը հորթերու վրայ պղամիկուց սկսած աղէկ
հոգ տանելու՝ ու գլխաւորաբար առջի հորթը ծնա-
նելէն վերջը կթելու անուշութեամբ վարժեցընե-
լու է, ամէն կթելուն անանկ կթելու է, որ ծծին
մէջը կաթ չմնայ, մաքուր պահելու է, հեղ վար-
ժեցընելու է, ու անհանդիստ ընելու չէ: Կաթին
շատութեանը տարիքն ալ կ'օգնէ. վասն զի երրորդ
հորթին կատարեալ կով կը սեպուին՝ ու շատ կաթ

կու տան, ինչուան իններորդ տասներորդ հորթը
անսնկ կ'երթան, ետքը կը սկսին պակսեցընել:
Աստիկ տաքը ու ցուրտը կամին շատ վեաս կու
տան, անոր համար ախոռը կը կերակրին նէ, նայե-
լու է, որ շատ տաք կամ պաղ չըլլայ տեղերնին,
ու ցուրտ հովեր չդպչին: Վղէկ կով մը գարնան
ծնանելով առջի ամիսները իննէն ինչուան տասու-
երկու հօխայ կամ կու տայ, ետքը քիչ քիչ պակ-
սեցընելով բոլոր կը կտրէ: Տարին տասը ամիսի չափ
կամ կու տայ՝ որ հազար չորս հարիւրէն ինչուան
հազար եօթը հարիւր հօխայի կը հասնի: ‘Եոր
ծնածին կամթը շատ պարարտ չըլլար, երրոր պակ-
սեցընել կը սկսին նէ՝ կը պարարտնայ. ասանկ ալ
կովին տարիքը քանի կ'աւելնայ նէ, կամթը կը
պարարտնայ. առտուանց կթած կամթը իրիկունէն
պարարտ կ'ըլլայ, վասն զի կովը գիշերը երկայն
կը հանդչի. ամէն մէկ կթելուն ալ վերջի կամթը
առջինէն աղէկ կ'ըլլայ:

ԱՆԹ ԿԹԵԼՈՒ ԵՂԵՄԱԿԻՆ ԱՐԱՑ

Կովին ձմեռը օրը երկու հեղ կերակուր կու
տան, երկու հեղ ալ կը կթեն. ամառը երեք հեղ
կերակուր կու տան, երեք հեղ կը կթեն, որուն
կամթը շատ՝ կարագը քիչ կ'ելլէ, իսկ ձմեռը անոր
ներհակն է: Երեք հեղ կթելը՝ նոր ծնածին, ինչպէս
նաեւ շատ կերակուր ունեցողին, աղէկ է:

Կթած ատենը կովին զարնելու՝ չարչարելու
չէ, որ աքացի զարնել չսովորի, հետը անուշու-
թեամբ երթալու է, որ սիրով կթել տայ: Կթե-
լէն յառաջ կթօղը իր ձեռքը, կթելու ամանները,
կովին ծիծերուն ծայրերը մաքուր գաղջ ջրով լուա-
լու է, ու ամանները պարպածին պէս տաք ջրով
լուալու չորցընելու է: Յառաջ ծիծին ծայրէն ձեռ-
քը թոյլ բունելով կամաց կամաց սկսելու է կթել,
որ կամթը տեղէն շարժի ու դիւրին վաղէ: Ա երջը

մեծ մատը շիտակ բռնած՝ ծիծին ծայրը ափիի մէջ
թղյլ բռնելով կթելու է։ Նեղուետիա ամեն անդամ
վերէն բռնած ատեն, մեծ մատերնին ծիծին վրայ
թեթեւ կոխելով վար կը տանին, որ կաթը երակ-
ներէն դուրս ելլէ։

Կով մը իր կամ քովինին կաթը կը ծծէ նէ՝
իրեն աս մոլութիւնը մոոցընել տալու համար բեր-
նին բան կ'անցընեն, պախուցին փուշ կը կապեն,
ու կարճ կը կապեն։

Կաթը քիչ մը կարմիր կամ կտրածի պէս կ'ըլ-
լայ նէ, նշան է որ կովը հիւանդ է կամ կերակուրը ան-
շահ է կամ ամեն հեղ բոլոր կաթը աղէկ չկթելով
կաթի երակները աղտոտած են կամ ախոռը մաքուր
չէ ու թաց է. շուտ մը տասնումէկ տրամ բորակ՝
այնչափ ալ Կղաւպերեան աղ ջրով առնելու՝ կո-
վին օրը երկու հեղ խմցընելու է, կերակուրը փո-
խնելու՝ ախոռը մաքրելու է, ու կթելու ատեն կա-
թին ինչուան վերջին կաթիլը կթելու է, կ'անցնի։

ԿԱԹԻՆ ԵՒԵԼԻ ՕԴՈՒՏԸ ՀԱՆԵԼՈՒ ՎՐԱՑ

Եթէ երկիրը մեծ քաղաքներու մօտ է՝ կամ
կաթը աղէկ գնով ծախելու ուրիշ յարմարութիւն
մը կայ նէ՝ ծախելը շատ օգտակար է, չէ նէ՝ կա-
րագը կ'առնուն։ Կաթը կթելուն պէս լայն ու
քիչ խորունկ ամաններու մէջ կը լեցընեն, ու բե-
րաննին գոց՝ ամառը պաղ ու ձմեռը տաք տեղ կը
գնեն, որուն երկու օրուան մէջ բոլոր սերը երեսը
կու գայ ու կաթը կը թթուի՝ կը թանձրնայ. իսկ
աղէկ կարագ ուղղը մէկ օր վերջը կաթը չթթուած՝
սերը երեսէն կ'առնու, որուն կարագը մէկալէն քիչ
կ'ըլլայ։ Երբոր բաւական սեր կը ժողվի, կարագ
հանելու գործիքով կարագը կը զատեն։ կաթին
մէջ սոխի կեղեւ կամ քիչ մը օղի դնելով շուտ կը
զատուի։ Կովերուն կանաչ ու աղէկ կերակուր տա-
լով երեսուն ու հինգ հոխայի շափ, ու շոր կերա-

կրով՝ յիսուն հոխացի չափ կաթէն մէկ հոխայ կարագ կ'ելլէ։ Կարագ հանելու գործիքը յառաջ ալ վերջն ալ մաքուր կը լուան։

Կարագը պահելու համար կը հալեցրնեն մրուրը կը զատեն, կամ տասնուշինդ հոխայ կարագին մէկ հոխայ աղ դնելով կ'աղեն։ Հալեցրնելու ատեն մէկ հոխայ կարագը երկու հոխայ ջրով կը դնեն փայտէ դրդալով խառնելով կը հալեցրնեն, ու պաղելէն սառնըն վերջը եղը երեսէն կ'առնուն, թէ որ աղէկ չմաքրուիր նէ, մէյ մ'ալ կը կրկնեն, համով եղ կ'ըլլայ։

ՊԵՆԻՐ ՇԽԵԼՈՒ ԱՐԵՑ

“Եոր կթած կաթին պանիրը պարարտ ու համով կ'ըլլայ, քիչ մը կենալով կէս մը եղը վրայէն կառնուինէ, պանիրը չոր ու անհամ կ'ըլլայ։ Պանրին մայրը մինակ կաթ կերօղ հորթին՝ ան շկայ նէ՝ գառնուկի ստամոքսն է, որուն մէջէն կտրած կաթը կը թափեն, մաքուր կը լուան, մէջը աղ ու պըղ-պեղ կը ցանեն, կը փչեն, ու ծուխին կախելով կը չորցընեն։ Պէտք ըլլալու ատեններ մանր կը կըտրեն, երեք հարիւր տրամ կտրած կաթի ջրով կամ պարզ ջրով ու քիչ աղով կը թրջեն, որ քանի մը օր վերջը պանիրի մայր կամ մակարդ կ'ըլլայ։ Կամ ստամոքսը կը լուան, մանր կը կտրեն, աղ ու պըղ-պեղ կը ցանեն, հաստ աղիքի մէջ ծուխը կը կախեն, ու պէտք եղած ատեն անկէ քիչ մը մէկ գաւաթ տաք ջրով կը թրջեն, ու անոր ջրէն քիչ մը տաք կաթի մէջ կը լեցընեն, որ պանիրը ջրէն կը զատուի։

Կաթը ձեռք դիմանալու չափ, կամ շատ պարարտ էնէ՝ քիչ մը աւելի կը տաքցընեն, կրակէն ետ կ'առնուն, ու ութսուն՝ իննսուն հոխայ կաթի մէջ երկու դրդալ պանրի մայրէն կը լեցընեն, ու կը զատուի, կաթը շատ պարարտ ըլլալով մէկ քա-

ռորդի մէջ չղատուիրնէ, քիչ մ'ալ կը դնեն . բայց
շատ ալ կը դրուի նէ, պանիրը շուտ մը դառն համ
կը ստանայ, կարծր ու տեղ տեղ պարապ կ'ըլլայ :
Երեսը աղտօտութիւն կայ նէ, կը մաքրեն, ու ան
միացած պանիրցու նիւթը յառաջ մաքուր դանա-
կով ու վերջը ձեռքով աղեկ կը մանրեն, որ մէկ
քառորդուան գործք է : Ետքը մաքուր կտափի մէջ
կը լեցընեն, քիչ մը ջուրը վազելէն վերջը՝ կը կա-
պեն՝ քարի տակ կը դնեն, որ ջուրը բոլոր վաղէ,
պանիրը միանայ, մէկ կլոր ու երեք չորս մատ հաստ
կտոր ըլլայ : Ա երջը լաթէ կը հանեն, օդ բանելու
տեղ բարձր տախտակի վրայ կը շարեն, ու վրան
բարակ աղ կը ցանեն . երկրորդ օրը կը դարձընեն,
մէկալ դին կ'աղեն . շաբաթ մը ասանկ՝ օրը հեղ մը
դարձընելով ու քիչ քիչ աղելով չորնալէն վերջը
օդ բանելու պաղ տեղ մը չորս չորս՝ հինգ հինգ
հատ վրայէ վրայ կը շարեն, ու յառաջ՝ օրը հեղ
մը, ետքը երկու երեք օրը հեղ մը, վերջը շաբաթը
հեղ մը տակինները կարգաւ վրան կը դնեն : Ա միա
մը ասանկ անցնելէն վերջը երբեմն երբեմն կը նային՝
վրանին կը սրբեն, ու ձեթ կը քսեն : Աս պանիրը
կովի կաթէն ալ կ'ըլլայ . բայց ոչխարինը շատ հա-
մավ կ'ըլլայ :

Հեղուետիայի պանիր շինելու համար՝ կաթը
կտրելէն ու պանիրի նիւթը մանրցընելէն վերջընո-
րէն կրակի վրայ կը դնեն, որ պանիրը տակը իջնայ
ու ջուրը երեսը դայ . ան ատենը մէջէն պանիրի
նիւթը լաթի մէջ կ'առնուն, պատրաստած կաղա-
պարի մէջ կը դնեն վրան ալ լաթ կը ծածկեն, ու
կափարիչը վրան դրած՝ մամուլի կամ քարով ծան-
րութեան տակ կը դնեն . ժամ մը վերջը կը հա-
նեն, նորէն աղեկ մը կը ձղմէն՝ կը մանրեն, ու նո-
րէն ծանրութեան տակ կը դնեն . երեք չորս հեղ
թացլաթը փոխելով ասանկ կրկնելէն ետեւ տասնու-
հինգ քսան ժամի մէջ մամուլէն կը հանեն, օդ բա-

նելու պաղ տեղ ամէն մէկ գլուխը իր մեծութեանը յարմար տաշտի մէջ կը կոխեն, ու վրան քար կը դնեն. մէկ քանի օր չորսալէն վերջը առջինէն սկըսած՝ կախած տախտակի վրայ կարդաւ կը շարեն, ու վրանին բարակ աղ կը ցանեն. երկրորդ օրը վրանին լաթով կը սրբեն, մէկալ դին կը դարձընեն, ու կ'աղեն. աս գործքը մեծ գլուխներուն երեք՝ միջակներուն երկու՝ ու պղտիկներուն մէկ ամիս ամէն օր կրկնելէն վերջը, երբ որ աղը ներս չքաշել կը սկսին, երկու երեք օրը հեղ մը կ'աղեն. ու բաւական կը կարծրնան նէ, ալ չեն աղեր, մէկ հոխայ պանրի քսան՝ քսանուհինդ տրամ աղ կը հաշուեն: Անծ գլուխները տարի մը ու պղտիկները վեց ամիս ետքը կ'ուտեն, որ անկէ յառաջ ալ շատ համով կ'ըլլայ: Բայց շատ հեղ օդ բանել տալու ու մաքուր պահելու է. վրան տեղ տեղ կ'ուռի նէ, երկաթով կը ծակեն, աղի ջրով կը լուան. ամառը տաքէն կը հալի նէ՝ նորէն կաղապարը կը դնեն, ու օդ բանելու պաղ տեղ կը տանին. կը ճաթուտի նէ, կարագ կը քսեն, ու տաք երկաթով ճաթածը կը դոցեն:

Կաթը շատ պարարտ է նէ՝ տասը տասուիրեք հոխայ կաթէն, միջակ է նէ՝ տասնուհինդ տասնուվեց հոխայ՝ ու եղը առած է նէ՝ տասնունօթը քսան հոխայէն, մէկ հոխայ պանրի կ'ելլէ: Աս երկու տեսակ պանրի մնացած ջրէն ալ ուրիշ պանրի կը շինեն: Են ջուրը նորէն կրակի վրայ կը դնեն, վաթսուն հոխային երկու երեք հոխայ կաթեջրէ շինած քացախ ու չորս հինդ հոխայ պաղ ջուր կամ կարագ շինելէն ելած կաթ կամ սերը առնուած կաթ կը լեցընեն, ասոնց մով պանրի ջրի մէջ մնացած պանրինիւթը երեսը կու գայ նէ երեսէն կը ժողվեն, լաթով կը քամեն, ու տան մէջ կ'ուտեն՝ երեսուն հոխայ ջրէն մէկ հոխայ կ'ելլէ: Ծատ տեղ եղը առած ու թթուած կաթն ալ

քիչ կը բակի վրայ կը տափցընեն . երբ որ կը կտրի ,
ու պանիրը ջրէն կը զատուի նէ պարկի մէջ դրած՝
քարի տակ ջուրը կը քամեն , ետքը քիչ մը սեւ
սոնիճ , քիչ մը անոյշ կաթ ու սեր կը դնեն , կը
շաղուեն ու կ'ուտեն : Կան ուրիշ շատ տեսակ պա-
նիրներ , որոնց վրայ մէկիկ մէկիկ գրելը շատ եր-
կայն կ'ըլլայ :

ԿՈՎ ՈՒ ԵԶ ԳԻՒՑԱԵԼՈՒ ՎՐԱՅ

«Օքր կամ պակսութիւն ունեցող կովը կամ
եզը գիրցընելով միսը շատ ու համով կ'ըլլայ , ու
շատ եղ կ'ելլէ , անոր համար սուլ կը ծախուի :
Պլտիկները , որ գեռ մեծնալու վրայ են , շատ չեն
գիրնար , մինակ կը մեծնան , մներնին ալ մեծերուն
շափ ուժով չըլլար : Ը ատ ծերերն ալ գժուար կը
գիրնան , ու մսերնին կարծր կ'ըլլայ . գիրցընելու
ատեննին հինգ տարուընէ ինչուան իններորդ տա-
րիքնին է : Հօուլը աղէկ չգիրնար , անոր համար
ցուլը գործածելէն վերջը կը կրտեն՝ եղ կ'ընեն , ու
քիչ մը անանկ գործածելէն վերջը կը գիրցընեն :
Ենդղիա , խոալիա եւ ուրիշ շատ տեղեր զուարակն
ալ կը կրտեն՝ կը մալեն , ետքը կը գիրցընեն , ու
միսը շատ համով կ'ըլլայ : Վիրցընելու զուարակը
կամ եզը կատարեալ առողջ ու չափաւոր գէր պիտ'
որ ըլլայ , երակը կանոնաւոր պիտ'որ զարնէ , աչքե-
րը փայլուն՝ ուտելու բաղձանքը չափաւոր՝ ոսկր-
ները մանր՝ կաշին բարակ՝ մազերը կակուլ բարակ
ու պառկած՝ կռնակի կարգաւ ոսկըները կակուլ ու
մէջերնին պարապ տեղեր պիտ'որ ըլլայ , ինքը
բնութեամբ ընտանի ու արթուն պիտ'որ ըլլայ , որ
շուտ ու աղէկ գիրնայ : Խայց թէ որ կաշին վրայէ
վրայ ու հաստ՝ մազերը հաստ ու երկայն ու
մարմինը երկայն բարակ է , գիւրին չգիրնար :
Ը ատ ու աղէկ կերակուրն ալ շուտ գիրնալուն շատ
կ'օգնէ :

Յառաջ դիւրին մարսելու բաներ տալով հա-
սարակ կարգը կամաց կամաց կը փոխեն : Աերա-
կրոյ ատեններէն դուրս թող կու տան, որ հան-
գիստ պառկի : Ամառը օրը երեք ու ձմեռը երկու
ժամ կերակուր կու տան, բաժինները չորս հինգ
հեղէն կու տան . կերակրոյ ատենները չեն փոխեր,
ամէն կարգերը ու մաքրութիւնը աղէկ կը նային,
ու տեսակ տեսակ կտրած՝ խոշոր աղացած՝ ու խմո-
րած կերակուրներ կու տան, ինչպէս վերը ըսինք:
Աղը հասարակին կրկինը կամ երեքինը կու տան:
Այրեմն կտոր մը բոդ ու քսան՝ քսանուհինք տրամ-
գիի պտուղ կու տան, որոնք շատ կը գիրցընեն.
ասանկ ալ թեթեւ օղին՝ օղին հանած մրուրը շատ
կը գիրցընեն : Շատ հեղ կերակրոյ տեսակը կը
փոխեն, որ նոր բան ըլլալով շատ ուտէ . բայց
կերակրոյ ու ախոռի մաքրութիւնը աւելի կ'օգ-
նեն : Գիրցընելու բաները ասոնք են . աղէկ խոտ,
կանաչեղէն ու արմատեղէններ, օղիի ու եղերու
քուսպերը, խոշոր աղացած գարի, վարսակ ու ընդե-
ղէններ, ու ասանկ բաներ :

Կտրած չոր խոտ՝ աղէկ յարդ ու թեփ կամ
խոշոր աղացած վարսակ կամ գարի կը խառնեն՝
կու տան, վրան ալ քիչ մը պարզ խոտ կու տան:
Առուռուտի տեսակները մինակ ալ՝ աղէկ կը գիրցը-
նեն : Անձ եղ մը չափաւոր գիրցընելու համար օրը
քսան հոխայ չոր խոտ տալով՝ հինգ վեց ամիս կ'ուղէ:
Այրկորդ ամիսէն սկսած հետը գարի կամ վարսակ
տալով աւելի շուտ կը գիրնայ : Կանաչ առուռուտով
կամ խոտով աղէկ չեն գիրնար, ինչու որ ջրոտ
են . անոր համար կը կտրեն, յարդի ու վերը
ըսած բաներու հետ խառն կու տան : Պարզ կանաչ
խոտ կամ առուռոյտ մէկ եղին ութսուն հոխայ
կ'ուղէ :

Արածելով գիրցընելու համար մեծ ու աղէկ
մարգեր պէտք են, որ արեւելք շատ կան, ու ամէն

մէկ կովին կամ եզի երեք լծվար տեղ կը հաշուեն, տունն ալ քիչ մը բան կու տան :

Երմատի կաղամբով՝ գետնի խնձորով՝ կարմիր բանջարով ու շողգամով գիրցընելու համար՝ օրը մէկ եզին քսան, քսանուերկու հոխայ ասոնցմէ, և ութը ինը հոխայ չոր խոտ ու յարդ կու տան : (Օղին՝ օսլայի ու գարեջրի քուսպերով ալ ամէն ժումէ վերջը քիչ մը խոտ ու յարդ տալով կը գիրցընեն, բայց ասանկ գործատուններ արեւելք չըգտնուելուն համար վրան խօսիլ հարկաւոր չէ: Եղերու քուսպը՝ խոշոր աղացած գարին՝ վարսակը՝ ու ընդեղէնները աժան են նէ, շատ աղէկ ու շուտ կը գիրցընեն, չէ նէ՝ վաստրկելու տեղ վեսս կ'ըլլայ: Եսոնք որչափ ծանր են նէ, անչափ շուտ կը գիրցընեն: Ենդեղէններու մէջ՝ գիրցընելու ամենէն վարը եգիպտացորեն է, կարգաւ մէկը մէկալէն աղէկը են բակլան՝ ոլոռը՝ վեգը՝ ոսպը՝ լուրեասը ու հաճարը: Եսոնք խոշոր կ'աղան՝ կը թրջեն՝ կամ կ'եփեն, ու վերը բսած կերպով ուրիշ բաններու հետ խմորել տալէն վերջը կը կերցընեն. բայց ամենէն աղէկ կ'ըլլայ ասոնք աղալէն վերջը տաք ջրով ու խմորով շաղուել, ու քսան ու չորս ժամ աղէկ խմորելէն վերջը կերցընելը: Եսկէ մէկ եղի օրը ութը ինը հոխայ կու տան, ու հետը այնչափ ալ չոր խոտ ու յարդ կու տան: Եսանկ զօրաւոր կերակուրներով երեք ամսուան մէջ կը գիրնան:

ԵԶԸ ՈՒ ԿՈՎԸ ԵՇԽԱՏՑՑԵԼՈՒ ԱՐԵՑ

Եզը հասարակօրէն երկու տարուան կ'ըլլայ նէ, հերկելու ու բեռ քաշելու գործածել կը սկսին. անկէ յառաջ գործածելը մեծնալուն շատ արգելք կ'ըլլայ. ութը՝ տասը տարիէ աւելի չեն գործածեր: Ենծ երկիր ունեցօղները՝ փոխելու եղեր ալ ունին, օրուան կէսը աշխատելէն վերջը մէկալնոնք կը լը-

ծեն, որ առջինները հանգչին։ Տեղ տեղ կովերն
ալ թեթեւ գործքի համար կը լծեն, բայց աղեկ
չէ՝ վասն զի որչափ թեթեւ աշխատանք որ ըլ-
լայ, կամերնին կը պակսի, ու իրենք կ'աւրուին։
Եղերը որը եղջիւրներէն կը լծէ՝ որը վզէն, պէտք
է երկրին սովորութեանը հետեւիլ։

ԵԶԱՎ. ՈՒ ՁԻՌՎ. ՀԵՐԿԵԼՈՒ ՏԵՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Երկրագործութեան գործքերու ձի կամ եղ
գործածելուն տարբերութիւնները ասոնք են։ Չին
ամէն տեսակ աշխատութիւններու կու գայ, ամէն
գործքը շուտ կ'ընէ, ու չոգնիր։ Խմբը զինքը եր-
կրագործութեան ամէն գործքերուն կը յարմարէ.
գժուար ու երկայն ճամբաններու՝ անշահ եղանակ-
ներու կը դիմանայ, հեռու ու քարուտ արտ հեր-
կելու շատ աղեկ է։ Եղին գինը ձիէն աժան է,
սանձի կաշիններու ծախք շունի. կերակուրը ձիու
կերակուրէն աժան է, ձիու պէս տարիքը անցնե-
լով գինը չպակսիր, անոր շափ հիւանդութեան վը-
տանգ չունի. գժրախտութիւն մը պատահած ա-
տեն տուած ստակին բոլորը չկորսուիր, պահելը
դիւրին է, շատ աշխատանք չունի, աղբը շատ
կ'ելլէ, որ ամէն տեսակ արտի աղեկ է ու շատ կը
դիմանայ։

ԿՈՎ. ՈՒ ԵԶՅ. ՊԵԿՈՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա երը ըսինք որ պահելու համար կով գնելը
վտանգաւոր բան է, մէջը շատ խարէութիւն կը
մտնէ։ Աւելորդ կով ունեցօղը պակասուորները
կը ծախէ, ու աղեկները իրեն կը պահէ։ Անոր
համար մէկը աղեկ ու շատ կամ տուօղ կով ունի
նէ, պէտք է որ անոր էգ հորթերը տնէն հացը-
նէ. անանկ կով մը թէ որ հարկ ըլլայ գնել, պէտք
է քանի մը դահեկան աւելի տալով աղեկ կով ու-
նեցօղ ու խարէութիւն չընօղ մարդէ գնել։ բայց

անանկ մարդ ալ չճանչնար նէ, ներսի պակսութիւններուն համար ութը տասը օր փորձել դաշնադրելու է. իսկ դրսի պակսութիւնները գիտցողները տեսածնին պէս կը ճանչնան, չգիտցողներու ալ սովորեցընելու համար կովի մը վրայ (Ձեւ 13) կովին ու եզին ամէն դրսի պակսութիւնները կը դնենք ու վրանին կը խօսինք :

Ե. Եզին ծռծրակը ուռած է նէ, որ լծին կոխելէն կ'ըլլայ, նոր եղած ատեններ դիւրաւ կը բժշկուի. բայց հինցած կարծրացած է նէ, լծելու արգելք կ'ըլլայ, վասն զի լուծը վրան հեծնալով կը ցաւցընէ: Ի. Վ. Եղջիւրը առջեւը ծռած է նէ կովին պակսութիւն մը չէ, եզին ալ զզէն լծելով պակսութիւն մը չէ, բայց դիմէն լծելու արգելք կ'ըլլայ: Գ. Վ. Ճի կուրութիւնը կովի ալ եզի ալ մծ պակսութիւն է, որ բիրին վրայ կաշի կապելով կամ բիրին պղտորութենէ կ'ըլլայ, որուն նըշանը ան է, որ դիմացինին պատկերը չծնանիր: Դ. Գլխի բորը որքիւնի պէս գուրս կու տայ. որ երիտասարդ կովերուն կամ եղերուն աւրուած հիւթերն են, որ գուրս կու տան, ու արիւնը մաքրելու գեղերով կընայ բժշկուիլ: Ե. Վ. Կուայի ուռացքը որ այտի վրայէն ալ կ'երեւայ. նոր սկսած ատեն դիւրին կը բժշկուի, բայց թէ որ հիննայ՝ դեղ չկայ: Զ. Աւրը՝ հագագին քովը ուռեցք մի է, որ կովին ալ, եզին ալ գեղեցկութիւնը կորսընցընելէն ի զատ, շատ հեղ իրենց շունչն ալ կ'արգելու. կտրելէն հանելէն ուրիշ դեղ չկայ, ան ալ վտանգաւոր է: Լ. Վ. Ճիւնի երակի ուրը կովի ալ եզի ալ պակսութիւն մի է որ շատ ու չգիտցողի արիւն առնելէն կ'ըլլայ ու չառողջանար: Ը. Կոծիծը ուրիշ տեղեր ալ, բայց շատ հեղ վզին վրայ կ'ելէ, ու եզին վզէն լծելու նեղութիւն կու տայ: Խ. Կուրծքի վրայի սպիքը վէրքի կապի նշանն է, որ յառաջ կուրծքի հիւանդաւթեան համար կապեր

Են : Ժ. « Օսունկի սունկը որուն մէջ ջուր կամ սունկի պէս հիւթ կ'ըլլայ , կովի մինակ տգեղութիւն կը պատճառէ . բայց եղին աշխատելու արգելք կ'ըլլայ : Ժ. Պճեղի վերի դին ուռեցքը ոտքի ցաւ մի է որ երբեմն չուտ կ'անցնի , ու երբեմն ալ վարի յօդին մէջ սոսկալի ցաւ կը պատճառէ : Ժ. Պճեղի վերի դին հաստնալ սկսած տեղը օձիկի նման կ'ուռի ու կը ճամռոտի ու մէջէն կծութարախ կը վազէ , որուն դպած տեղերը վերքը կը տարածի ու դեղ չըլլար : Ժ. Կոնակի վրայ տեղ տեղ կ'ուռի , որոնց մէջ եղի ճանձի որդեր կ'ըլլան . վտանգաւոր բան չեն , բայց կենդանին անհանգիստ կ'ընեն : Ժ. Վ. Եղեթափութիւնը պորտին չուանը փրդելէն կ'ըլլայ ու պորտը բացուելով կը սկսին աղիքները վար կախուիլ , որ թէ կովին ու թէ եղին տգեղութիւն կը պատճառէ , ու դեղ չըլլար , պէտք է մորթել : Ժ. Փորին մէկ կողմը կ'ուռի կը կախուի նէ , նշան է՝ որ մորթին տակը փորին բարակ մասվ կաշին մէկ տեղէն պատռուած ըլլալով աղիքները պարկի պէս հոն ժողուած են , որ վնասակար պակսութիւն մի է ու դեղ չըլլար : Ժ. Երբեմն կովի ծիծին վրայ ծաղիկ անունով վերք մը կ'ելլէ , որուն տէրը թէ որ անմիջապէս տէրութեան կ'իմացընէ նէ , աս կողմերս մէծ պարգեւներ կ'առնու . վասն զի մէջէն ելած թարախը բժիշկները կը ժողվեն ու ծաղիկը անով կը պատռուաստեն : Ժ. Ատինքի պտուկներուն մէկը բնականէն աւելի կը մէծնայ , ու մէջի կաթը չկըրնալով վազել կը ծակուի : Ժ. Պոչին մէջ տեղը ուռած կ'ըլլայ նէ , ագիի որդ անունով հիւանդութիւն մի է . մաքուր չպահելէն կ'ըլլայ , ու շատ հեղ դժուար կը բժշկուի : Ժ. Վ. Եղդրին ոսկըրը տեղէն ելած է նէ , անով երկու ոսկըրը մէկզմէկու կապօղ կապն ալ կը դառնայ կամ կը կոտրի . առջինին դեղ կըրնայ ըլլալ , բայց երկորդին դեղ չկայ : Ի . Ետեւի ծնկան ուռեցքն

ալ պակսութիւն մի է, որ ոտքին շարժումը կ'արդելու:

ԿՈՎՅ ՈՒ ԵԶԻ ՏԱՐԻՔԸ ՃԵՆՉՆԱԼՈՒ ՎՐԱՅ

Կովյ ալ եզն ալ քսան ու չորսական ակռայ ունին՝ երկու դին վեց վեց հատ վերը, վեց վեց հատ վարը. վերիններուն ութնական հատը սուր են, աղեկ կը կտրեն, վարինները անանկ սուր չեն՝ տափակ են: Հասարակօրէն մէկ տարուան կ'ըլլան նէ՝ ետեւի եկած կարդաւ կը սկսին ակռանին փոխել: Ա՛էկ, մէկ ու կէս տարուան՝ երկու երկու միջին ակռանները կը փոխեն, որ երկու դիէն՝ վերէն ու վարէն ութը ակռայ կ'ընէ: Երկու, երկուք ու կէս տարուան անոնց ներսի դին երկու երկու խոշոր ակռանները կը փոխուին: Երեք, երեք ու կէս տարուան՝ դրսի վերի ու վարի չորսը կը փոխեն: Չորս, չորս ու կէս տարուան ամենէն դրսի ակռանները կը փոխեն: Ասկէ վերջը որչափ կը ծերանան՝ կտրելու ակռանները անչափ կը մեծնան անչափ կը բթանան՝ կը սեւնան ու կը սկսին թափիլ: Կովյն տարիքը եղջիւրէն ալ կ'իմացուի, ինչու որ ամէն մէկ հորթ ծնաննելուն եղջիւրին վրայ օղի պէս կլոր մէյմէկ յօդ կը կապէ, անոնք համրելով քանի հօրթ ծնած է՝ կ'իմացուի. անոնք մէյմէկ տարի կը հաշուեն, երեք չորս տարի ալ մեծնալու ատենին համար վրան կը դնեն: Ուշ որ մէջը տարի մը ամուլ մնացած է նէ, յօդին երկայնութենէն՝ ան ալ կ'իմանան ու վրան կը հաշուեն:

Գ Լ Ա Խ Խ Ժ Ե

ՈՉԽԵՐԻ ՈՒ ԽՈՅԻ ՎՐԵՅ

ՈՉԽԵՐԻ շատ տեսակ է, բայց գլխաւորը երկու է. լայն ու հաստ պոչով որուն մէջ բոլոր եղ է, ու երկայն բարակ պոչով որուն միսը առջի տեսակէն շատ համով կ'ըլլայ, ու շատ բարակ բրդով կը գտնուի: Երկրորդն ալ երկու տեսակ է, մէկը հասարակ, որ արեւելք ու արեւմուտք շատ կը գրտնուի, վրան եղուած չէ, մաքուր ճերմակ կամ սեւ կ'ըլլայ, երկրորդը մերինոս կամ Ապանիայի ոչխար կ'ըսուի, որուն բուրդը շատ բարակ ու երկայն կ'ըլլայ, ու աղէկ մաքրուած կ'ըլլայ նէ սուղ կը ծախուի. վրանին բոլոր եղ ըլլալով որչափ որ բուրդերնին կ'երկըննայ նէ՝ այնչափ կը սեւնան ու ձիւթ քսածի պէս մէկը մէկալին հետ կը միանան: Աներնին ամէն տեսակ ոչխարի մաէն համով կ'ըլլայ: Անէք ամենուն վրայ ալ, բայց վերջինին վրա աւելի երկայն կը խօսինք:

ԱԴԷԿ ԽՈՅԻ ՈՉԽԵՐԻ. ՈՒ ԵՆՄԵՔ ԱԴԷԿՑԵԼՈՒ ՎՐԵՅ

Աղէկ խոյին պէտք է, որ մարմինը բարձր ու խոշոր՝ գլուխը վեր՝ ճակատը լայն՝ շրմունքները ու բերնին մէջը կարմիր, աչքերը սեւ պայծառ ու մէջը կարմիր երակներով, եղջիւրը ու ականջը խոշոր՝ վիզը կարճ, կուրծքը ու գաւակը լայն՝ ոտքերը ջղոտ՝ պոչը երկայն՝ կաշին կակուղ ու կարմիր՝ բըրդուտ ու բուրդը ճերմակ՝ բարակ՝ երկայն ու դիմաց կուն, ու ինքը կտրիճ ըլլայ: Աղէկ ոչխարի ալ վիզը կռնակը լայն՝ փորը ու ծիծերը մեծ՝ ու բուրդը գլխին ինչուան պոչը ու ծնկերը բարակ ու ճերմակ պիտ՝ որ ըլլայ:

Աս երեք տեսակի մէջ Ապանիայինը աւելի աղնիւ ու օգտակար է. որ հիմայ Եւրոպայի ամէն

դին տարածեցաւ, ու գերմանիա ու Աւնգարիա առնելն շասն է: Յօհ որ մէկը իր ոչխարները կ'ուղէ անանկ աղէկցընել, որ բուրդերնուն բարակութիւնը Ապանիայիններուն մօտենայ, պէտք է՝ որ անոնցմէ երկու երեք կամ չորս խոյ բերել տայ ու իր ոչխարներուն մէջէն բարակ բրդով մայրերը զատէ ու ամէն մէկ խոյին բաժնէ, որոնցմէ ծնածները շատ բարակ բուրդ կ'ունենան, ու երեք տարի վերջը մէկ խոյի տուած մայրերը, իրենց մայր գառնուկներով մէկալին տայ, ու անորները ասոր կամ ուրիշնե, ինչու որ մէկ խոյը երեք տարիէն աւելի մէկ հօտի հետ կը կենայ նէ, անկէ վերջը ծնածներուն բուրդը հաստ կ'ըլլայ, իր արիւնը՝ իր արունին հետ խառնուելով. Նոյն խոյը մէյ մ'ալ նոյն հօտին տալ չըլլար, նոր ծնածներուն բուրդը բարակնալու համար, երեք տարուլնէ երեք տարի միշտ նոր արիւն կ'ուզէ: Վայնչափ հեռու տեղէն մէծ ծախքով խոյ բերել տալու կարողութիւն չունեցողն ալ երեք տարին հեղ մը բոլոր խոյերը պէտք է ծախել ու դրաէն բարակ բրդով աղէկ խոյեր կան նէ գնել, աս փոփոխութիւնը երեք տարին հեղ մը իր հօտերու մէջ կըրնայ ընել: Այս ոչխարներու ու գառնուկներու ալ տարուէ տարի միշտ բարակ բրդով աղէկները զատելով ու զանոնք պահելով, բրդերնին քիչ տարուան մէջ շատ տարբերութիւն կ'ընէ: Ապանիա ոչխարներուն սեւ կամ երկու գունով գառնուկներն երկու երեք շարաժ ետքը կամ կը մորթեն կամ կը ծախեն. հովուին սեւ շուն պահելու հրաման չեն տար. շատերն ալ իրեն ալ ճերմակ զգեստ կը հագցընեն, որ ոչխարները երեւակայելով սեւ չծնանին:

ՈՉԽԱՐԻ ԸՆՈՌԻՆ ՈՒ ԿԵՐԵԿՈՒՐԻՆ ՎՐԱՅ

ՈՉԽԱՐԻ առողջութեան ու բրդին բարակութեան՝ ախոռի աղէկութիւնն ալ շատ կ'օգնէ.

անոր համար պէտք է որ ախոռին առիքը չափաւոր բարձր, յատակը գետնէն վեր, դուռը լայն ու առջեւը աւազ ըլլայ, ու օդ բանելու պատուհաններ ունենայ: Բոլոր պատերուն վրայ վանդակի պէս մատ մատ խոտ դնելու տեղեր պիտ' որ ըլլայ, տակերը մսրով վարսակ գարի ու արմատեղէն դնելու համար. ու ամաններով մաքուր ջրեր պիտ' որ դրուի: Վխոռին մէջը խոյեր, մոյր ոչխարներ, գառնուկներ ու հիւանդներ կենալու համար վանդակով բաժնուած տեղեր պիտ' որ ըլլայ. տասը տասնուհինգ օրը հեղ մը մէջը յարդ կամ չոր տերեւ պիտ' որ տարածուի: Վղբերնին որը յարդ տարածելու օրերը, որն ալ մէյ մը աշնան՝ մէյ մը գարնան կը մաքրէ, դուրս կը հանէ:

Վրածելու տեղերնին ջրոտ ու տղմոտ պիտ' որ չըլլայ, մէյ մը՝ որ կճղակին մէջերը վէրփեր ելլելով կաղ կ'ըլլան, երկրորդ՝ որ անանկ թաց տեղերու խոտը ոչխարի աղէկ չէ. ասոր ներհակ լեռնային տեղերու օդը ու խոտը ոչխարի շատ աղէկ է, ու կը սիրեն. որ բրդերնուն բարակնալուն ալ շատ կ'օդնէ: Գառնուկները պէտք է զատ արածել ու աղէկ տեղեր տանիլ, որ կշտանան ու մեծնան: Եղեամ կամ ցող ինջած ատեններ արածելու չէ ու յառաջ քիչ խոտով տեղերը կերցընելէն վերջը՝ կէս ժամ մը շատ խոտով տեղ մը տանելու է: Ծատ յոգնելու հեռու տեղեր տանելու չէ: Խոտերուն կանաչ ատենը օրը հեղ մը ու չորցած ատենը երկու հեղ մաքուր ջուր տալու է: Վնձրեւի ատեն ախոռի մէջ կերակրելու է, որ բրդերնին բարակ ու կակուղ մնայ ու օրը չորս հեղ կերակուր տալու է: Գուրսը բաւական կերակուր չգտնուած ատեններ՝ առտու իրիկուն կերակուր տալու է: Վնձրեւի պատճառաւ դուրս չելած օրերն ալ ամէն առտու քիչ մը բակը հանելու է, որ օդ առնուն, հովիւն ալ խոտ բաժնելու ու պառկելու տեղերնին շտկելու

առնեն ունենայ : Ա երը գրած տարբերութիւններէն ի զատ, կովի կերած բաները ոչխարն ալ կ'ուտէ, մինակ ամէն ժում նոյն կերակուրը ուտելով կը ձանձրանայ . կերակուրին տեսակը փոխելու է, արմատեղէնները մինակ չեն ուտեր նէ, մէջը կը տրած չոր խոտ խառնելու է : Վ մառը շաբաթը երկու հեղ ու ձմեռը հեղ մը բարակ աղ տալու է . որուն մէջ վարպետ հովիւնները չորցած օշինդրի ծաղիկ կը մանրեն՝ քիչ մ'ալ թեփ կը խառնեն, երկայն ու նեղ ջրարբիններու մէջ երեք չորս հեղ բարակ կը ցանեն, քանի որ կը լցեն նէ՝ յառաջ ալ վերջն ալ քիչ մը ժամանակ ջուր չեն տար, որ ախորժակնին բացուի ու առողջ մնան :

ՈՉԽԱՐԻ ՏԱՐԻ-ՔԻՆ ՎՐԱՅ

Ոչխարն ալ, այծն ալ վերի ծնօտին խոտ փըրցըննելու երկու ակռանները չունին : Տարեկան կ'ըւլան նէ, վարի ծնօտին երկու դիէն միջին ակռանները կ'իյնան, վեց ամիս վերջը անոնց քովերը երկու ակռաններն ալ կ'իյնան, երեք տարուան կ'ըւլան նէ, անոնց տեղերը անոնց ձեւով ու ձերմակ ակռաններ կը բռւսնին : Իսյց վերջը ծերանալով կամաց կամաց մէկը մէկալէն կը հեռանան՝ կը բըթանան, հաւասարութիւննին կը կորսընցըննեն ու կը սեւնան : Խոյին տարիկը եղջիւրէն ալ կ'իմացուի, որուն վրայ ամէն տարի մէյմէկ կլոր յօդ կը կատէ:

ՈՉԽԱՐԻ ՀՈՎԱՒԻՆ ՄԵՄՆԵԿՈՐ ՊԱՐՑՔԵՐԸ

Հովիւը նայի պիտ' որ, որ ոչխարնները տարին մէկ հեղէն աւելի շծնանին, ծնաննելու ատեննին ցուրտ տեղեր մարտէն յառաջ՝ ու տաք տեղեր փետրուարէն յառաջ չկ'յնայ, որ դուրսը կերակուր գտնելով ձագերնուն տալու բաւական կամ ունենան . ասոր համար պէտք է գիտնալ որ ոչխարը քսանուերկու շաբթուան մէջ կը ծնանի, մէկ խոյին

քսան ու հինգ մայր կը բնայ տալ . բայց ծեր մայրերուն պէտք է որ զօրաւոր խոյ տայ որ ձագերը տկար չըլլան : Հոդ տանի պիտ' որ որ յղինները ցաթելու կամ զիրենք շատ բարձր դժուար ելլելու տեղեր տանելով կամ անշահ եղանակներուն դուրս զարնելով կամ անշահ եղանակներուն դուրս հանելով չի ծեն : «Օ՞նանելու ատեննին մօտեցած ները զատ տեղ պիտ' որ գնէ , մէջերնին տկարներու քանի մը հեղ գինի՝ վարսակի ու գարիի ալիւր տալով զօրացընէ , ու ամէն հարկաւոր օգնութիւնները ընէ պիտ' որ : Պէտք է որ գառնուկ մը ծնածին պէս բերանը մաքրէ , մօրը առջեւը գնէ լիելու , թէ որ չլզեր նէ , վրան քիչ մը աղցանելով կը սկսի լզել . ետքը մօրը ծիծին տանի՝ մօրը առջի կաթը ծծել տայ , որ իրեն շատ օգտակար է . առջի օրերը մօրը քով թողու ու սովորի ու շատ տաքէն պաղէն զգուշանայ . ետքը բաժնէ , ու առտու իրիկունը մօրը բոլոր կաթը ծծել տայ : Աւմաց կամաց պիտ' որ սկսի կանաչ խոտի ու մօրը տուած աղէկ կերակուրներու վարժեցընել : Ո՞էկ ու կէս երկու ամսուան կ'ըլլան նէ , պարզ եղանակներուն կը բնայ արածել ու երեք ամսուան՝ կաթելու ու անկէ ետքը կաթը կթել : Ծայց բուրդը բարակցընել ու զօղը , ու Ապանիայինները մինակ մէկ երկու օր ծիծերնին շատ լցուած ատեն , կթելով կաթերնին ցրուել կու տան : Վառնուկները չորս հինգ շաբթուան կ'ըլլան նէ , հովիւը մէջէն բոլոր սեւերը ու արատաւորները պիտ' որ ծախէ , ու վեց ամսուան կ'ըլլան նէ բոլոր խոշոր բուրդ ունեցողները զատէ , ու մինակ անարատ ու բարակ բուրդ ունեցողները պիտ' որ պահէ : Կաթէն կտրելը կը մօտենայ նէ , բարակ , ու կակուղ բրդով արուներու մէջէն հովիւը խոյցուները որոշելէն վերջը , մնացածները բոլոր պիտ' որ կրտէ :

ՈՉԽԸՆՔԻ ԲՈՒՐԴԻ ԿՑՐԵԱՅԻ ԱՄԱՅ

Գառնուկներուն առջի բուրդը քիչ մը հաստ
ու մազոտ ըլլալով, Ապանիայիններուն ու բարակ
տեսակներունը՝ առջի տարին յուլիսի մէջ մէկիկ մէ-
կիկ աղէկ կը լուան ու երկու երեք օր աղէկ չոր-
սալէն վերջը կը կտրեն: Աս տեսակ ոչխարներուն
բուրդը տարին հեղ մը մայիսի մէջ ու հասարակ-
ներունը երկու հեղ աշնան ու գարնան կը կտրեն:
Կտրելէն յառաջ տաք ու պայծառ օր մը բոլոր ոչ-
խարները աղէկ մը կը լուան. որոնք քիչ են նէ-
դիւրին է, բայց շատ որ ըլլալու ըլլան, շափառը գե-
տի մը քով, կամաց վազող՝ տակը աւագ՝ մէկ կողմը
կանգունէն քիչ մը աւելի խորունկ՝ ու մէկալը քանի
կ'երթայ նէ ծանծաղ տեղ մը խորունկ կողմը տախ-
տակով տեղ (ԷՌԵԼ) կը շինեն: Լուացօղները գե-
տին լայնութեանը կարգաւ կը կենան ու հովիւր
ան շինած տեղէն մէկիկ մէկիկ նախ խոյերը ջուրը
կը նետէ, որոնք լուացօղները ջուրը կոխելով աղէկ
թրջելէն վերջը դիմացը կ'առաջնորդեն. ոչխար-
ները անոնց ջրի մէջ լողալով երթալը տեսնելով՝
կ'ուզեն ամէնքն ալ գետը նետուիլ, ու անոնց ետ-
եւէն երթալ. բայց հովիւր քիչ քիչ թող պիտ' որ
տայ, որ վրայէ վրա նետուելով մէկզմէկ չխղդեն,
լուացօղներն ալ ատեն ունենան ամէնքը աղէկ թրջ-
ելու: Կէս ժամ աղէկ խոտի վրա արածելէն վեր-
ջը, որ քիչ մը հանգչին, հովիւր զիրենք կամրջէն
անդին կ'անցընէ, ու նոյն կարգաւ նորէն ջուրը թող
կու տայ. որ ան ժամանակը ամէնն ալ կը սովորին
ու աւելի սիրով զիրենք ջուրը կը նետեն. բայց
աս անգամին աւելի քիչ քիչ պիտ' որ թող տայ, որ
լուացօղները աղէկ լուալու ատեն ունենան: Կէս
ժամ արածելէն վերջը երրորդ անգամ կը կրկնէ
ու այնչափ կը լուան, որ ջուրը կը պղտորի: Հո-
վիւր զիրենք երեք օր արեւի մէջ ու աղէկ խոտի
վրա կ'արածէ. ախոռնին մաքուր յարդ կը տարա-

ծէ որ վրանին չաղտոտի ու շուտ չորնայ . չորսորդ , իսկ տաք տեղեր երրորդ օրը կը չորնայ նէ , բրդերնին կը կտրեն : Հասարակ ոչխարներու բուրդը եղու չըլլալով՝ երկու հեղ լուալով կը մաքրուին :

ՈՉԽԱՐԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԵՐԸ

ՈՉԽԱՐԻ շատ հիւանդութիւններու տակ ին կած է , որոնց գլխաւորները բոր , որդ , գլխի պտոյտ ու կաղութիւնն է :

Խոյը կամ ոչխարը ոտքը գետինը կը զարնէ , իր բուրդը կը խածնէ , ծառի ու պատի կը քսուրատի նէ , կասկածուի որ բոր եղած ըլլայ . կռնակի բուրդը բանալու նայելու է , թէ որ բծեր կան նէ , յառաջ ոսպի չափ վերջը աւելի մեծ ու լայն , ստոյգ նշան են բորի : Շատ մը առողջներէն զատելու է , որ անոնց ալ չփոխադրի , բուրդը կտրելու է , վերքերուն կեղեւները վերցընելու , ու շատ ջրի մէջ քիչ արջասպի եղ դրած քովերովը աղէկ լուալու է , որ բորի աժան ու մէկիկ դեղն է . խոտ , խաղողի խոտ կամ ուրիշ թթու խոտերն աղէկ են եփելու ու անոնց մէկին ջրովը լուալու՝ եփած թեփի ջուր խմցընելով : Կրկրորդ օրը տարբերութիւն մը չերեւար նէ՝ թեփի ջրի մէջ քանի մը տրամբարակ ծեծած ծծումք , քիչ մը աղ՝ ու բարակ ծեծած յունաքար խառնելու խմցընելու է :

Արդ կամ որդի հիւանդութիւն ան է , որ աղիքներուն մէջ շատ որդեր կը գոյանան , ոչխարը կ'սկսի սիրով չուտել՝ տկարանալ՝ թոյլնալ ու աշվըներուն ծայրերուն գոյնը փոխուիլ , որուն գեղը ինչուան հիմակ չգտնուեցաւ , պէտք է մորթել :

Կրբոր ոչխարը մէկէն կը ցաթկէ , տարբեր շարժումներ կ'ընէ ու նեղութեան նշաններ կուտայ , գլուխ պըտըտելու հիւանդութիւն ունի . որ որդ մի է մէկ տեսակ ճանձէն ըղեղի մէջ գոյացած .

որ երկու տարեկան ատենները քթէն մոռած՝ սերմը հոն ձգած է . ասոր ալ դեղ չկայ :

Կաղութիւնը երկու կճղակի մէջ կակուղ տեղ ուռեցք մի է որ ոչխարի շատ ցաւ կու տայ , ետքը կը բացուի ու կը սկսի մէջէն հոտած թարախ վաղել ու քիչ քիչ կճղակները կ'ապականէ . աս ալ փոխադրական է , պէտք է առողջներէն զատել : Վսիկայ պատահածին պէս ան տեղը տաք երկրթով կ'այրեն , կամ սուր դանակով բոլոր փտտած մները կը կտրեն . վրան ալ հաւկրթի գեղնուցի մէջ ոետին խառնած կը գնեն կամ օղիի մէջ քափուր դրած կամ երեք մաս ջուր ու մէկ մաս արջասպի եղ խառնած հեղուկով շատ հեղ կը լուան :

Գ Ե Ա Խ Խ Ժ Օ

Ա Յ Շ Ի Վ Ա Յ Ր

Հաշարակ այծը վեասակար կենդանի է . բոլոր ծառերուն տերեւները՝ ճիւղերուն ծայրերը ուտելով , ու կեղեւնին կրծելով կ'ապականէ ու նոր անտառները կը փճացընէ : Վսոնց դիմացը օդուտը սաստիկ քիչ է , մաղը ստակ չըներ , կաթը թեթեւ՝ միսը հոտած ու մարսելու գժուար է . մինակ ձադին միսը համով է : Վն երկրագործները մինակ կը պահէն այծը՝ որոնք որ իրենց երկիրները բարձր ու քարուտ լեռներ ունին , որոնց վրա ծառ չըուսնիր , քիչ խոտ կը բուսնի , ու ուրիշ կենդանիները գժուարաւ վեր կ'ելլեն , բուսած խոտն ալ չեն հաւնիր . ասոր ներհակը այծը սիրով կ'ելլէ , ան տեսակ խոտերն ալ կը հաւնի ու աւելի կը մեծնայ :

Գաղատիայի այծը որ աշխարհքի վրա մէկ հատիկ է , Ապանիայի ոչխարին կը հաւասարի . ու կ'անցնի թէ բերած օգտին կողմանէ՝ թէ մաղին

բարակութեան, կակղութեան, ձերմկութեան, փայլունութեան ու երկայնութեան կողմանէ . կաթը շատ ու աղէկ է ու միսը համով . շատ հեղ երկուորեակ կը ծնանի, դարը կը սիրէ, չգործած տեղերու խոտը սիրով կ'ուտէ, շատ պաղին տաքին կը գիմանայ, բաւական է որ անոյշ ջուր ունենայ: Իր բնական գաւառէն դուրս կ'ելլէ նէ, մաղին բարակութիւնը կը կորսնցընէ, բայց իր գաւառին մէջ՝ թէ որ Ապանիայի կամ անսնցմէ յառաջ եկած ոչխարները աղէկցընելու համար գրածներս պահելու ըլլան նէ, մազերնին աւելի կը բարակնայ ու կ'աղէկնայ:

ԱՅՆԸ ՈՒ ՔԱՂՅ. ԱԴԵԿ ՃԱՎԵՑԵԱՅԻ ՎՐԵՍ

Աղէկ քաղը գեղեցիկ տեսք պիտ' որ ունենայ, գլուխը բարձր, մօրուքը երկայն ու խիտ, ականջները կախուած, վիզը կարճ, ոտքերը ջղոտ երկայն ու կակուղ մազով գոցուած, ու թէ որ գաղատիայիննէ, մազը բարակ երկայն ու փայլուն պիտ' որ ըլլայ: Այծի աղէկն ալ շուտ պիտ' որ քալէ, բարձր, ուժով, կուրծքը լայն, ազգըները ու ոտքերը ջղոտ, ծիծերը մեծ ու պտկունքը երկայն, մազը ձերմակ կակուղ ու խիտ պիտ' որ ըլլայ: Երկուքին տարիին ալ ոչխարի պէս ակուաներէն ու եղջիւրներուն օղերէն կը ճանչցուին:

ԱՅՆԻ ԿԵՐԱԿՈՒՐԻՒ ՈՒ ՈՒՐԻՇ ՀՈԳԵՐՈՒ ՎՐԵՍ

Այծը ոչխարին կերածը կ'ուտէ, անոր շափ փափուկ ալ չէ . ուրիշ կենդանիներու չհաւանածը կը հանի ու ծառի ծիւղերը ու կեղեւները իր սիրած կերակուրն են: Քաղը տարուան մը ու այծը եօթը ամսուան կ'արթըննան, բայց աղէկ զօրաւոր ու բարակ մազերով հասցընելու համար երկու տարիէ յառաջ ծնանելու թող տալու չէ, ու եօթը տարիէ աւելի պահելու չէ: Հինգ ամսուան մէջ

կը ծնանին, ու ծնած ատեննին իրենց սննդեան համար գուրսը կանաչ խոտ պէտք է։ Ա'էկ քաղը յիսուն այծին կը բաւէ։ Ասոնք ծնած ատեննին ոչխարներէն աւելի հովուին օգնութեանը կը կարուին։

Գ Ե Ա Խ Խ Ժ Ժ

Զ Ի Ա Խ Վ Ր Ա Ց

Չու ընտանի կենդանիներուն մէջ ամենէն աղնիւն է, ու մեզի ծառայօղ կենդանիներուն մէջ մէկ հատիկն է, որ իր գեղեցիկ կեցուածքին ու դիմանալու ուժին, սրտոտութեան ու շուտ սովորելուն համար գեղացիներէն սկսած ինչուան թագաւորներուն առջեւը իր յարգութիւնն ու պատիւը ունի։ Երկրագործի ալ շատ հարկաւոր ըլլալուն համար, կ'ուզեմ ասոր վրա ալ քիչ մը խօսիլ։

Հ Ա Թ Տ Ե Ս Ա Կ Ն Ե Ր Ո Ւ Խ Վ Ր Ե Ց

‘Չին ամէն տեղ գտնուելով՝ գաւառներու օղէն, ջրէն կերակուրէն ու նայելու եղանակէն տարրեր տեսակներ ելած են, ու մէկը աս աղէկութիւնը ունի՝ մէկալը ան, որը շատ աղէկ է որը քիչ։ Ասոնք ալ մէկը մէկալին հետ խառնելով ուրիշ տեսակներ յառաջ եկած են. որոնց մէջ մինակ երեւելիներու վրա կը խօսիմ։’

Վրաբիայի ձիերը կամ նժոյգը որ Առողբիատանէն սկսած քուրտիստան ու Պարսկաստան դրեթէ նոյն տեսակ է ու քիչ տարրերութիւն ունին, ու աս կողմերը տաճիկ կամ Վրաբիայի ձի կ'ըսուին, ամենէն շուտ վազօղ՝ շատ դիմացկուն ու գեղեցիկն են։ Անծութիւնը միջակ է, առջեւի եղունգէն ինչուան ուսը չորս ոտք ու երկու երրորդէն քիչ

աւելի կամ պակաս բարձր է, բնութիւնը արթուն ու կրակուտ է, մարմնոյն գեղեցկութիւնը ուսին ու մշքին կանոնաւոր չափակցութիւնը շատ աղեկ է: Ուրիշ տեղաց գեղեցիկ ձիերուն մեծ մասը ասոնցմէ յառաջ եկած են, ու հիմա աս կողմերս հօն տեղերէն արու բերել կու տան, ու անոնցմով ձիերնին կ'աղեկցընեն ու կը շատցընեն: Վնդղիայի ձիերը շուտ կը վազեն, երկայն ու բարձր են, երկայն վիզ ունին, ու կը կարծուի որ Արարիայի ձիերէն յառաջ եկած ըլլան: Վերմանիայի ձիերուն ամենէն աղեկը Ուկղենբուրգիններն են, որոնք մեծ ու մարմիննին երկայն է, ու հեծնելու ու կառքին շատ դիմացկուն ձիերն են: Ունդարիայի ձիերը շատ շուտ կը վազեն, կրակուտ ու կտրիճ են, բայց պղտիկ են, չորս ու կէս ոտք բարձրը քիչ կը գտնուի, ու հինգ ոտք բարձրը շատ զին կ'ընէ: Եհաստանինները քիչ մը աւելի բարձր են, բարակ ու կլոր մարմնով. որոնց հինգ՝ հինգ ու կէս բարձրութեամբը չափէ դուրս վազելուն համար շատ սուզ կը ծախուի:

ՀԻՌԻ ՏԵՐԻ-ՔԻՆ ՎՐԵՑ

'Զին վեց՝ վերի ու վեց՝ վարի ծնօտը առջեւի կտրելու ակուաներ ունի, անոնց ներսի երկու դիերը մլյամէ կէն՝ չորս մանրելու ակուաներ ունի, որոնք էգերուն շատերը շունին. ու անոնց ներսի դիերը վեց վեցէն՝ քսան ու չորս ծամելու ակուաներ ունին: Երկուք ու կէս տարուան կ'ըլլայ նէ, երկու վերէն ու երկու վարէն առջեւի կտրելու ակուաները կ'իշնան, երեք ու կէս տարուան՝ անոնց քովերը կտրելու ակուաները կը փոխուին, չորս ու կէս տարուան՝ անոնց քովերը ամենէն վերջի կտրող ակուաները կ'իշնան, ու ան ժամանակները բոլոր ծամելու ակուաներն ալ կը փոխուին, չորսը լմնցած ու հինգերորդը մոտած ատեններ՝ արուներու մանրելու տկուաները

կը բուսնին : Առջի կտրելու ակռաները պղտիկ ու աղտոտ կ'ըլլան, երկրորդները խորունկ ու բարձր գծեր ունին : Հինգէն վերջը տարիքնին կտրելու ակռաներէն կը ճանչցուի : Այց տարուան կ'ըլլայ նէ, վարի ծնօտին առջեւի կտրելու երկու ակռաները սեւ խոռոշները կը կորսնցընեն, եօթներորդին՝ անոնց երկու քովինները, ութերորդին՝ անոնց քովինները սեւ խոռոշները կը կորսնցընեն, անկէ վերջը ձիու տարիքը ճանչնալը շատ դժուար է, քանի մը նշաններ ալ կան, բայց որոշ չեն ցուցըներ, ինչպէս վերի կտրելու ակռաները հաւկըթաձեւ եղածը՝ եօթէն ինչուան տասնու չորս տարի կը ցըցընէ . կլորցածը տասն ու չորսէն ինչուան քըսան, ու երեք անկիւն եղածը, քսանէն ինչուան քսան ու վեց տարի կը ցուցընէ : Աեւ ու մութ գունով ձիերը տասնուհինդ տարուան կ'ըլլան նէ յօնքին մազերը կը ճերմկին . քանի մը տարի վերջը ճակտըներուն ու աչքի խորունկ տեղերուն մազերը, քիչ մ'ալ վերջը բոլոր գլուխներնուն մազերը գորշ գոյն կ'ըլլան :

'Ձին ինչուան հինգ տարի կը մեծնայ, աղէկ տեսակները քիչ մ'ալ աւելի, կեանքերնին հաւասար չէ, ատենէն յառաջ ծանր աշխատանքներու գործածուած են նէ՝ քիչ կ'ապրին, աշխատելու ուշ սկսած ու ծանր աշխատած չեն նէ, քսան երեսուն տարի կը դիմանան :

ՀԻ ԳՈՐԾԵՄԵԼՈՒ ՎՐԵՅ

Այրկըագործը ձի պահել կ'ուղէ նէ, պէտք է որ անոր կերակուրը ու անկէ յուսալու օդուտը հաշուէ, ու իր վախճանը ու ուրիշ պարագայները մտմտայ . այսինքն կառքի լծելու թէ հերկելու, չէ նէ հեծելու պէտք է իրեն . իր արտերուն հերկելը դիւրին է թէ դժար, ինքը ձի կը ընայ պահել թէ չէ, ու իր գործքերուն յարմար ձի պէտք է որ պա-

Հէ. վասն զի ծանր բեռ կրելու ձին շատ չվաղեր, ու հեծնելու ձին ծանր բեռ կրելու չդիմնար: Պիտ'որ մտմտայ, որ իր վախճանին մատակ ձին աղէկ կու գայ, արուն թէ կրտածը: Իր ձիուն աղէկ կերակուր պիտ'որ տայ, որ զօրաւոր մնայ. շատ ծանր պիտ'որ շաշխատցընէ, որ շուտ չծերանայ: Արովչետեւ ձին շատ կը հիւանդնայ ու դեղի կը կարօտի. մօտերը բժիշկ պիտ'որ ունենայ ու աղէկ պայտառ որ ոտքին պայտ զարնելու ատեն ձին շապականի:

21. ԳԵԵԼՈՒ ԱՏԵՆ ԴԻՏԵԼՈՒ ԲԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Երկրագործը ձի գնելու ատեն ձիուն իր գործքին յարմար մեծութիւնը ու մարմնոյն կազմածը պիտի դիտէ: Երա հերկելու ու կառքով բեռ կրելու համար սուզեւի ոտքէն ինչուան ուսը հինգ՝ հինգ ու կէս ոտք բարձրութիւն պիտ'որ ունենայ. ծանր բեռան կառք քաշելու համար հինգ ու կէս՝ վեց ոտք բարձր ձի պէտք է: Ունեթեւ կառքեր քաշելու կամ կակուղ արտեր հերկելու համար չորս ու կէս ոտք բարձրութիւնը կը բաւէ: Հեծնելու համար հինգ ոտք բարձր ձի աղէկ կու գայ: Ունընոյն կազմածքը գեղեցիկ շափակցութիւն պիտ'որ ունենայ, այսինքն շափաւոր մեծ գլուխ, գեղեցիկ ու ճոթերը բարակ ականջներ, լայն ճակատ, մեծ՝ մաքուր ու կրակուտ աչքեր, շիտակ կամ քիչ ծռած քիթ պիտ'որ ունենայ. որուն ծակերը մեծ լայն ու մեջները կարմիր պիտ'որ ըլլայ. վեզը կուրծքէն վերելած, շափաւոր երկայն, հաստ ու վերի դին կամարի ծեւով գեղեցիկ ծռած պիտ'որ ըլլայ, աղուոր մազերով, ուսը բարձր ու դէպ ի կռնակը քիչ քիչ ցածնալով անոր հաւասարի պիտ'որ, կուրծքը մարմնոյն հաւասար պիտի ըլլայ, որ շատ լայն կ'ըլլայնէ, կառք քաշելու աղէկ է. բայց հեծնալու աղէկ չէ, շատ երկայն վազելու աղէկ չգար. շատ նեղ

ալ կ'ըլլայ նէ պակսութիւն մի է, որ բարակ ցաւի կրթնայ պատճառ ըլլալ. կռնակը շիտակ, պուր՝ բարակ ու կտկուղ մազերով չափաւոր հաստ պիտ'որ ըլլայ ու միշտ վեր ու ետեւէն հեռու պիտ'որ բըռնէ, եղունքները կլոր պիտ'որ ըլլան, առջեւինները դուրս երկնցած պիտ'որ չըլլան ու մէկը մէկալին հաւասար ու համաձայն պիտի ըլլան, փորը ուռած դուրս ելած պիտ'որ չըլլայ, որուն ետեւի դին վեր քաշուած է նէ՝ ձին շատ կատաղի ու կամապաշտ կ'ըլլայ, շատ ալ չոհմանար, փորը շատ ալ վար կախուած է նէ կովի փոր կ'ըսուի, յարգի չէ, կողին ոսկորները տակառի ձեւով գեղեցիկ ծռած պիտ'որ ըլլան, որոնք տափակ շիտակ են նէ ձին աղեկ տեսակ չէ. կռնակը շափաւոր երկայն հաստ ու կլօր պիտ'որ ըլլայ, ուսերը աղուոր կազմած պիտ'որ ըլլայ, շատ կլօր ու գեր պիտի չըլլայ, ոտքերուն հաստութիւնը մարմնոյն համաձայն ու շափաւոր շիտակ պիտ'որ ըլլայ, ներս կամ դուրս ծռածը աղեկ չէ: Աս նշանները բոլոր դիտելէն վերջը, ոտքերը մէկիկ մէկիկ վեր վերցրնելու է, իմանալու համար որ պացի կը դարնէ թէ չէ:

ՏԻՈՒ ԴՐՄԻ ՀԻՏԵՍԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՈՒ ՊԵԿՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Ասոնք մէկիկ մէկիկ աղեկ հասկըցընելու համար մէկ ձիու վրայ ամէնը կը դնենք (Ձեւ 14): Ե. Օռծրակի վրայ ուռած կ'ըլլայ նէ (որուն մէջը շատ հեղ թարախով լցուն կ'ըլլայ), ծոծրակի ցաւ կ'ըսուի, ու բժշկելը դժուարին է: Ի. Ըքի բիբին վրայ մոխիրի կամ դեղինի զարնող ձերմակ գոյն կ'երեւնայ նէ, աչքին լոյս ինջած է որ պակսութիւն մի է ու տեսութիւնը կ'արգելէ: Առողջ աչքի վրայ մուլթ բիծ չերեւնար, ու որ դին կը նայիս նէ, պատկերը կը ծնանի: Աչքի ձերմըկին վրայ կարմրութիւնը՝ արցունքը ու սեւին վրայ մո-

Խիրի գոյնը ու ճերմակ բծերը ու կէտերը՝ ներկայ
կամ անցած աշքի հիւանդութեան նշան են: Գ.
Վ.թին վազելը գլխի հիւանդութիւն կը ցուցընէ,
որ երբեմն քիչ երբեմն շատ վնասակար է, բայց
Խլլէլք ու շարաւ կը վազէ նէ, փողի ցաւի կամ
հարրուղիսի շատ հեղ ալ ըղեղի հիւանդութեան
նշան է: Գ.
Վ.կռայի ուռեցքը շատ հեղ ծնօտին
տակը կ'ուռեցնէ, որուն բժշկութիւնը դժուարին
է: Ա.
Փաղի վրայի մսանի ուռեցքը կակուղ կ'ըլ-
լսյ, բայց կը ցաւի ու ատեն ատեն կը մեծնայ:
Ա.էջը շարաւ կ'ըլսյ նէ կլոր ու կարծր կ'ըլսյ:
Զ.
Ա զին տակի մսանը կ'ուռի, կը մեծնայ, ու
խոյլ կ'ըլսյ: Է:, Երակի խոյլը շատ արիւն առ-
նելէն կը պատահի, որուն մէջ արիւն կը մնայ.
յառաջ կը չորնայ, վերջը շարաւ կ'ըլսյ ու երակի
վրայ կ'ուռեցընէ ու դժուարաւ կը բժշկուի: Բ.
Կնառութիւնը ուռած վէրք մի է, որ վզին մէջ տե-
ղի մազերը կը թափէ: Թ.
Ուսին ուռեցքը կառքի
ձիերուն կը պատահի, վրան հեծած կաշիին կարծ-
րութենէ: Ժ.
Լուրծքի ուռեցքն ալ՝ կուրծքի վրայ
եկած կաշիին կարծրութենէ ու կոխելէն կ'ըլսյ:
Ժ.Ը.
Ուսին վարի դին սպիֆները ատենք հոն տեղը
ելած վերքերուն նշան են, որոնք նորէն կը ընան
դուրս տալ: Ժ.Ծ.
Ուսին ցաւը՝ արմկին ծայրը կլոր
ուռեցք մի է: Ժ.Գ.
Վ.ոջեւի ծունկի կլոր ու կա-
կուղ ուռեցքը ծանը կառքեր քաշելէն կ'ըլսյ:
Ժ.Դ.
Օռունկին յօդի վրայի պարկի պէս կա-
խուած ուռեցքի մէջ շարաւ լեցուած է, որ ծանը
աշխատանկըներէն՝ ալ աւելի տարիքը չհասած աշ-
խատցընելէն կ'ըլսյ: Ժ.Ե.
Ոտքի ցաւը որ ոտնկապ
դնելու ոսկրի մէջ կ'ըլսյ, ձիուն քիչ մը կաղալ
կու տայ, ու դրսէն քիչ մը ուռեցք կամ վէրք
ունի: Վ.ն ոսկրն ալ աւելի երկայն կամ կարծ
շըլալու է: Ժ.Զ.
Ոտքի ճեղքուածքը սմբակի վրայ
խորունկութիւն ունի: Ժ.Ը.
Խազկի ցաւը բազկի

վրայի կաշին կ'ուռ եցընէ, որ շատ հեղ ծնկան ոսկրին
վրայ ալ խորունկ ճամածներ կ'ունենայ: Ժ.Պ.
‘Օռունկի ուռեցքը իյնալով վերաւորելէն կ'ըլլայ,
ու անով շատ անգամ բոլոր ոտքը ապականած կ'ըլ-
լայ: Ժ.Թ. Ատքի ջղերու վրայի ուռեցքը ջղերու
ցաւ մի է, որ ծանր բեռ քաշելէն կ'ըլլայ: Ի. Ատ-
քի ներսի դին ոսկր կապած կ'ըլլայ որ մեծ մա-
սը հօն կ'ըլլայ, ու ձիուն կաղալ կու տայ, ու
բժշկելը դժուար է: Ի.Վ. Եշրեմն եղունգի վարի
դին մսէն բաժնուած կ'ըլլայ. անոր համար ձի
գնելու ատեն ոտքերը վերցընելու, տակը նայելու
է: Ի.Վ. Հարածը կողի ոսկրներուն վրայ վէրքեր
են. Ժամբին կոխելէն կ'ըլլան: Ի.Վ. Վ. Վէրքը
թամբին կոխելէն կոնկի վրայ ալ կ'ըլլայ ու եր-
կուքն ալ դժուար կը բժշկուին: Ի.Վ. Վ. ղեքներուն
վրայի մաշկը պատուած կ'ըլլայ նէ, աղիքները կողի
պարապ տեղէն վրայի կաշիով տոպրակի պէս կը
կախուին: Ի.Վ. Ի.Օ. Պորտին չուանը կոտրած կ'ըլլայ
նէ, աղիքները դուրս կը կախուին: Ի.Վ. Մ'կան
պոչ անունով հիւանդութիւն մը կայ, որ պոչին
վրայ ճամածներով վէրքեր կ'ելլեն ու հօն տեղե-
րու մազերը բոլոր կը թափին: Ի.Վ. Ետեւի ոտքին
վերի յօդին դրսի դին ուռեցքը ցաւ մի է, որ ոտ-
քին խաղուն տեղը խոնաւութիւն լեցընելով ոտքին
շարժումը կ'արգելէ: Ի.Թ. Կարկամութիւնը ու-
ռեցք մի է. որ ծանր աշխատանքէն ծնկէն վար
կակուղ տեղը կ'ելլէ ու ձիուն կաղալ կու տայ:
Լ. Վ. նոր ներսի դին ճամածներով վէրքերը նոյն
են Ժ.Լ. Ժիւին հետ: Ա.Ն. Ճ'ոների ներսի դին ու-
ռած կ'ըլլայ նէ, մէջը խոնաւութիւն լեցուած է,
ոտքին շարժումը կ'արգելու ու գեղը դժուար է:
Ի.Վ. Վ. նոր դրսի դին կ'ուռի նէ (որ շատ հեղ մէ-
ջէն շարաւ ալ կը վազէ), անբժշկելի ցաւ մի է,
անոր համար ձի գնելու ատեն ամեն դին ձեռքով
շօշափելու է: Ի.Վ. ‘Օ՞նկի դրսի դին ուռեցքը ցաւ

մի է որ ոտքը շարժել չտար : 1.3. Անոր ներսի
դին երակը հաստցած ըլվալով՝ ոտքը աղատ բանալ
չտար : 1.5. «Օ»անը աշխատցընելով շատ վաղցը-
նելով ու ետեւի ոտքերուն վրայ մէկէն դարձնե-
լով ծունկին վարի դին կը բռնուի ու կաղալ կը
սկսի ու չբժշկուիր : 1.9. Եղունգին վերի կաշին
ուռածը ու ճաթռտածը՝ վատ հիւանդութիւն մի է,
որ ձիուն գեղեցկութիւնը կ'աւրէ, ոտքը շարժել
չտար ու առողջութեանը վնասակար է : Ճոլոր աս
դրսի պակսութիւնները ու երեւալու հիւանդու-
թիւնները դրինք որ ձի գնողները հիւանդութեան
ու պակսութեան տեղերը սովորին, աղէկ քննեն ու
շխարուին : Ասոնք բոլոր քննելէն վերջը ձին քա-
լած, միջակ ու սաստիկ վաղած ատեն ոտքերը շար-
ժելուն միտ գնելու է : Պիւրք է որ ոտքերը դիւ-
րին շարժէ, հաւասար վեր վերցընէ, աւելի դուրս
կամ ներս շբանայ, ծնկերը գեղեցիկ ծոէ, շտկէ :
Վատինը յառաջ ոտքերուն ծայրերը չդնէ, ու չկա-
ղայ : Վացած ատենը գլուխը վեր ու վար կը շար-
ժէ նէ կաղութեան նշան է, որ վարպետ ծախող-
ները սանձը կարճ բռնելով գոցելու կը ջանան,
անոր համար սանձը թոյլ բռնել տալու է : Ո աղ-
ցընելէն ետեւ փօրին ու կողին խորունկ տեղը նայ-
ելու է, շունչը դժուար ու շատ շուտ կ'առնու նէ՝
շնչարգելութեան նշան է : Կամապաշտութիւնը ու
խրտելը իմանալու համար վրան հեծնելու խրտելու
տեղերէն անցնելու է, ու վաղցուցած ատեն ան-
դին դարձնելու է, ետքը առջեւի ծունկերը դի-
տելու է որ կը զողան կոր, թէ չէ : Տարիքն ալ
քննելու բան է . ձին ինչուան իններորդ տարին
իր գինը կ'աւելցընէ, ու տասուերկուքէն վերջո
դինը կը սկսի պակսիլ, աղէկ տեսակները ու պատի-
կուց քիչ գործածուածները անկէ ետքն ալ աղէկ
ծառայութիւն կը ընան ընել :

“Աերսի առողջութիւնը ու պաղտուկ պակսութիւններն ալ աս նշաններէն կ'իմացուին։ թէ որ մսուրի առջեւ արթուն կը կենայ, ու սիրով կ'ուտէ, գիրութիւնը կը պահէ, մազը պառկած ու փայլուն է, գլուխը բարձր կը բռնէ, աչքերը մաքուր ու արթուն են, շատ վաղելէն վերջը շունչը դիւրին կ'առնու, ծանր աշխատանքէն ու հոգնելէն ետեւ անմիջապէս կ'ուտէ ու հանգչելու համար կը պառկի նէ, աղէկ նշաններ են։ Կտրելու ակռաներուն առջեւի կողմը շատ մաշած են նէ, նշան է որ մսուրը կրծելու բնութիւն ունի։ Ա աղելը, զօրութիւնը ու դիմացկունութիւնը վրան հեծած վազցընելով կամ կառքիլծելով կ'իմացուին։ Ինութիւնը շուտ սովորող, հեղ, հնաղանդ ու ընտանի պիտ' որ ըլլայ. պակսութիւն կը սեպուի, թէ որ կը զարնէ, կը խածնէ, կը խրտի ու կամապաշտ է։

ՀԵԿ ՏԵԽՆ ՀԱՍՑԵԼՈՒ ՕԴՈՒՏՆԵՐՈՒՆ ՎՐԵՅ

Տնէն ձի հասցընելուն ծախքը շատ կ'ըլլայ, բայց աս օգուտներն ալ ունի։ Խըկրագործը մէկէն շատ ստակ շտուած ձիու տէր կ'ըլլայ. ծախել կ'ուղէ նէ՝ մէկէն շատ ստակ կ'առնու։ Իր ուղած տեսակը՝ ուղած դունով ու յատկութիւններով ձի կ'ունենայ։ Ը ատ խարէութիւններէն կ'աղատի, որոնք դրսէն գնելով կրնային պատահիլ. ձին ալ իր կերակուրին, ջրին, օղին, ախոռին վարժած ըլլալով շատ չհիւանդնար, ու դրսէն գնածը անոր ներհակն է. ու ձիէն հասկըցող մը աղէկ նայելով՝ աղնիւ տեսակ ձի մը կը մէծցընէ նէ, շատ անդամ կերած կերակուրին կրկինէն ալ աւելի կ'արժէ, վասն զի աղէկ տեսակ կրթուած ձին միշտ կը փրեառուի։

Տնէն ձի հասցընելու համար արածելու չոր արտեր պէտք են, վասն զի ախոռի մէջ մէծցածը շատ դիմացկուն շըլլար. արտ չկայ նէ, շորս դին

գոցած մեծ անտառ պէտք է, որ մորուկը կարող ըլլայ մէջը վար վեր վազել: Կանուխ աշխատցը նելու սկսելու, ու մէկէն ծանր աշխատանքի դնելու չէ, վասն զի հիւանդութիւններուն մեծ մասը աս երկու բանէն կը պատահին, ու շատ ձիեր ասանկ ցաւագար կ'ըլլան:

ԱԿԵՐԸ ԱԴԵԿՑԱՆԵԼՈՒ ԱՐԱՅ

‘Հին իր ազնուութիւնը, աղէկութիւնը, գեղեցկութիւնը ու առողջութիւնը հօրէն ու մօրէն կ'առնու, անոր համար աղէկ քննելու է:

Աստակ ձին տգեղ գլուխ՝ անշահ վիզ, չափէ դուրս լայն կամ երկայն ու դուրս ելած կուրծք, շխտակ ու մէկը մէկալին անցած կողի ոսկըներ, նեղ կամ չափէն աւելի կախուած փոր, բարակ պոչ, անշնորհք ազդիներ ու կովի ձեւով ոտքեր պիտի չունենայ: Վ.չքին վրայ սեւ կամ մօխրի գոյն լուս, լուսադարութիւն, որ ձիուն շատ հեղ աչքի ցաւ կը պատճառէ, կատաղութիւն, ծունկի ցաւ ու ոտքի ուռեցք պիտ'որ չունենայ, վասն զի ասոնք բոլոր հօրէն կամ մօրէն առած պակսութիւններ են, իր քուռակն ալ իրմէ կ'առնու: Վ.զնիւ տեսակ հօրէն ու մօրէն ծնած պիտ'որ ըլլայ, վասն զի ծնանելու քուռակին գեղեցկութիւնը, աղէկութիւնը, գիմացկունութիւնն ու արժէքը աւելի անկէ կը կախուի: Խոշոր պիտ'որ ըլլայ, որ քուռակն ալ պղտիկ չըլլայ: Տարիքը չորսին ու տասուերկուքին մէջը պիտ'որ ըլլայ: Դիմացկուն ու առողջ պիտ'որ ըլլայ, վասն զի հիւանդու ձիերը տկար ձագ կը ծնանին, որոնց մեծ մասը չապրիր: Շատ ու աղէկ կաթ պիտ'որ ունենայ, քուռակը պիտ'որ սիրէ ու սիրով կաթ պիտ'որ տայ: Վ.ոջի անդամին շատ հեղ սիրով ծծել չեն տար, անոր համար ծիծերուն ու անոնց ծայրերուն շատ հեղ ձեռք քսելով վարժեցընելու է իր քուռակը իրեն նմանցընելու:

Վրուն ալ ազնիւ տեսակ պիտ'որ ըլլայ, վասն զի հօր ազնուութիւնը քուուակին մօրէն աւելի կազդէ. մարմնոյն ձեւը գեղեցիկ, զօրաւոր ու դիմացկուն պիտ'որ ըլլայ, ու կատարեալ առողջ, հօրէն ժառանգած պակսութիւններ ու մոլութիւններ չունենալէն վերջը իր գեղեցկութիւնը ու աղեկութիւնը քուուակին ալ ազդէ պիտ'որ: Տարիքն ալ տասն ու չորսը անցած ըլլայ:

Երեւելի տէրութիւնները իրենց ամեն գաւառներու մէջ մասնաւոր ընտիր արօւններ կը պահեն, որ երկրագործները երենց մատակ ձիերուն համար պէտք եղած ատեն աս հոգերէն ազատ ըլլան, բայց ուր որ տէրութիւնը ասանկ բաներու հոգ տարած չէ նէ, պէտք է որ ամեն մարդ ինքը մումտայ: Ձմէ որ կարելի է նէ երկուքն ալ նոյն գունով պիտ'որ ըլլան ու նոյն նշաններով, որ քուուակը մէկ մաքուր գոյն ունենայ: «Կոյներնին տարրեր ըլլալով քուուակը խառն գոյնով կը ծնանի, ինչպէս մէկը սեւ՝ մէկալը ձերմակ ձիերէն գործ կամ խատուտիկ քուուակ կը ծնանի: Աչկ առու քառասուն յիսուն էգին կը բաւէ, բայց տարիքը հինգէն պակաս է նէ, երեսունէն աւելի տալը աղեկ չէ:

ԶԻԵՐԸ ԴԵՐՄԵՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Հզի ձիերուն նեղութիւն տալու չէ, իսոնաւութենէ, ծեծելէն, փորին զարնելէն, սաստիկ վազելէն, փոսի վրայէն ցաթկել տալէն զգուշանալու է: Ա երջի ատենները ծանր կառք լծելու չէ, բայց հերկելու, տափնելու, գլանելու ու ուրիշ թեթեւ գործքերու գործածելու է: Եսր չոր խոտը, եղեամ կամ ցող ինչած, ու տղմոտ ու տաքցած կանաչ խոտը վասակար է, ու ջրոտ մարգերու վրայ արածելու չէ: Վիսուը մաքուր, չոր ու լուսաւոր պիտ'որ ըլլայ, օդ բանի պիտ'որ, բայց օդը

իրեն պիտի չդպչի: Հաճար, բակլայ, ոլոռ ու ասանկ զօրաւոր կերակուրներ տալու չէ, մինակ գարիի կամ վարսակի յարդի հետ աղէկ խոտ ու վարսակ տալու է: Կերակուրին տեսակը փոխելու չէ, փորը լուծելու բաներ տալու չէ. խրտեցընելու, վախցընելու չէ:՝Օ՞նանելու ատենը շատ կը մօտենայ նէ, երբեմն բաց տեղ պտրտցընելու է:

ՃԻՌԻ ԾԱԸՆԵԼՈՒՆ ՎՐԱՅ

‘Ձին տասն ու մէկ ամսուան մէջ կը ծնանի, երբեմն ութը օր ալ վերջը:՝Օ՞նանելէն յաւաջ ընդարձակ տեղ կը տանին, ոտքերու երկաթները կը հանեն:՝Օ՞նանելը շատ կը մօտենայ նէ, տակը շատ յարդ կը տարածեն, ու քուռակը ծնածին պէս թէ որ տկար է նէ գլուխը վեր բռնելով քթին ծակերը կը մաքրեն, մօրը դլնուն մօտ կը տանին որ լզէ:՝Գլուխը մօր ծիծին կը գարձռնեն, որ առջի կաթը ծծէ, մայրը գէմ կը դնէ նէ, կաթը քիչ մը կը կթեն, որ թող տայ: Այօր ծիծը ուռած է նէ, ծեծած կտաւի հունտ ու երիցուկի ծաղիկ ջրով կեփեն, գաղջ մէջը կտաւ կը թաթիսեն, ու ծիծին վբայ դրած շուտ շուտ կը փոխեն:՝Օ՞նանելու ատեն տկարութիւն կը ցուցընէ նէ, կէս հօխայ գինիի մէջ վեց տրամ ծեծած կինամունն խառնած կէս ժամի մէջ երկու չեղէն կու տան:

ՔՈՒԹԵԿԻ ՄԵՄՑՑՆԵԼՈՒ ՎՐԱՅ

‘Ձիուն մէկէն շատ զօրաւոր կերակուրներ չեն տար, քիչէն սկսած կամաց կամաց կը շատցընեն. կաթը քիչ է նէ, վարսակի բաժնին հետ խոշոր աղացած գարի ալ կու տան, ու կերակուրի տեսակը մէկէն չեն փոխեր: Տարը տասն ու հինգ օր վերջը թեթեւ գործքերու կը ընայ գործածուիլ, բայց քուռակը երկայն ժամանակ մօրմէն զատելու

չէ, յառաջ երեք ժամը հեղ մը մօրը քով կը
թողուն, որ կամ ուտէ, ու վերջը ախոռի մէջ կը
տանին նորէն։ Որ մէկ քանի ամիս վերջը կը սկսի
խոտ ու անանկ բաներ ուտել։ «Քուռակը մօրը
հետ արածիլ կը սկսի նէ, չոր ու առողջ տեղեր
կ'արածեն, ու խոնաւ ցրտին, եղեամի ու ցողի ա-
տեններ չեն արածեր, ու արածած ատեններ ալ
տունը չոր խոտ ու վարսակ կու տան։ «Չորս հինգ
ամիս վերջը քուռակը կամէ կը կարեն, ու ա-
ղէկ կերակուրներ կու տան, ու մօր ծիծերը ու-
ոիլ կը սկսին նէ, քանի մը հեղ կը կմեն, ծիծերը
պաղ ջրով կը լուան, ու քալել կու տան։ «Քու-
ռակին յառաջ օրը հոխայի մօտ վարսակ ու անոր
կրկինը չոր խոտ կու տան, ու քանի կը մեծնայ
նէ՝ երկուքն ալ կ'աւելցընեն. ամառը ու ձմեռը
աղէկ օրեր դուրս կը հանեն, որ վար վեր վաղելով
շարժում ընէ։ Երկու երեք տարուան կ'ըլայ նէ,
բոլոր ամառը կանաչ առուցյուվ ու խոտով կը
պահեն, ամէն ժումէն վերջը ջուր կու տան, բայց
առուցյա կերած ժումէն ջուրը ուշ կու տան. ու
շատերը վարսակի տեղ աւելի առուցյա կամ խոտ
կամ ու հոխայ մը ստեղղին կու տան։ «Քուռա-
կին վրան շուտ շուտ կը քերեն, կը լուան, լա-
թով չոր խոտով կը սրբեն, մէկ ոտքը մէկալ ոտ-
քը վեր կը վերցընեն, որ վարժի ու պէտք եղած
ատեն ինք իրեն վերցընէ՝ տայ։ Խխոռը չոր կը
պահեն, որ սմբակները առողջ մնան։ Պղտիկուց
զինքը անուշումեամբ ու խելք կառավարողի
ձեռք կը յանձնեն, որ զինքը չշարչարէ, չծեծէ,
չկատղեցընէ ու շխրտեցընէ։ Երրորդ տարին ա-
րուները էգերէն կը զատեն։ Երկուք ու կէս տա-
րուցնէ կը սկսին պախուրցի, տանձի, համետի վար-
ժեցընել, թէ որ կառքի ձի պիտ' որ ըլայ նէ,
քիչ բեռով հանդարտ ձիու մը հետ կառքի լծել,
որ հինգերորդ տարին ամէն բանի վարժած ըլայ։

Չիուն աշխատանքը որչափ ծանր կ'ըլլայ նէ,
 կերակուրն ալ այնչափ աղեկ ու շատ պիտ'որ ըլ-
 լսյ, որ ուժէն շիյնայ: Եթ բնական կերակուրը
 վարսակ խոտ ու յարդն է: Չափաւոր մեծ ձին հա-
 սարակ գործքի մէջ օրը տասնուերեք տասնուչորս
 հոխայ խոտի զօրութիւն տալու կերակուր կ'ուղէ.
 անոր համար օրը չորս ու կէս հոխայ չոր խոտ՝ այն-
 չափ ալ վարսակ որ ինը հոխայ չոր խոտի զօրու-
 թիւն ունի, ու մէկ հոխայ յարդ կու տան, որ կէս
 հոխայի զօրութիւն ունի: «Օ» անը աշխատանքի մէջ
 երեք հոխայ խոտ՝ հինգ ու կէս վարսակ՝ ու մէկ ու
 կէս յարդ կու տան, ու թեթեւ գործքի մէջ վեց
 հոխայ չոր խոտ՝ երեք վարսակ՝ ու մէկ յարդ կու
 տան: Կան ուրիշ բաներն ալ, որ ասոնց տեղը կը
 բռնեն. ինչպէս առուղյուները՝ որ ձիուն չոր խոտէն
 աւելի ոյժ կու տան, ու վարսակի կ'օգնեն. վիզի,
 ոլոռի, ոսպի, կորեկի յարդերը, գարիի վարսակի՝
 ցորենի՝ հաճարի յարդերը: Արկրորդ՝ խոտը ձիուն
 վնասակար է: Վղեկ կանաչ կերակուրներ ալ կու
 տան, զլխաւորաբար վիզի՝ ոլոռի ու խառնուրդի
 կանաչ խոտեր՝ առուուտի տեսակներ, բայց կանաչ
 կերակուրները մինակ տուած ատենը կովերու հա-
 մար գրած զգուշութիւնները ընկը է, ինչու որ ան
 հիւանդութիւնները ձիուն ալ կընան պատահիլ ու
 չորս հինգ հոխայ կանաչ խոտը՝ մէկ հոխայ չոր
 կը հաշուեն, ու աւելի ապահովութեան համար
 կանաչ խոտը մինակ չեն կերցըներ: Ա արսակի
 տեղ ալ հաճար՝ գարի՝ եղիպտացորեան՝ ընդեղէններ
 երբոր շատ աժան են նէ: Բայց բակլան ու ոլոռը
 տարիքը չառած ձիու աչքին վնաս կու տան, հա-
 ճարը ու ընդեղէնները կը տաքցընեն, որ փորի ցաւ
 կու տան, անոր համար ասոնք տալու հարկ կ'ըլ-
 լայ նէ, կը նային՝ որ նոր չըլլան, ու յարդի հետ

խառն կու տան, որ ձին ասանկ դժուար մարսելու հատերէն մէկէն շատ չուտէ: Ուեփն ալ կը թրջեն կու տան: Ատեպղինը ու արմատի կաղամբը կտրելով ու խոտի մէջ խառնելով թեթեւ գործքի մէջ ձիուն առողջ կերակուր կ'ըլլան: Տեղ տեղ կարմիր տակ ու խաշած կամ հում գետնի խնձոր ալ կու տան, որուն խաշածը տաք տաք կը կտրեն ու պաղելէն ետեւ յարդի հետ կու տան: Հումը շատ կերցընելը աղէկ չէ, աղիքներուն կը դպչի ու փորիցաւ կու տայ: Վ'շլոտած վարսակը՝ մզլոտած կամ տաքցած խոտը վնասակար են: Ա արսակը յարդի հետ մաղի մէջ թօթուելով փոշին կը մաքրեն, ու շատերը քիչ մը աղի ջուր կը ցանեն, ու կու տան:

(Օրուան կերակուրը երեք կը բաժնեն, առառու՝ կէս օրը ու իրիկունը կու տան. ամէն մէկ ժումին ժամ մը ուտելու ժամ մի ալ հանգչելու կու տան: «Սոր կերակուրէն թաց կերակուրի մէկէն չեն փոխեր: Անուրը ու խոտ դնելու վանդակը կը մաքրեն՝ փոշիները ու սարդի հիւսածները կ'աւլեն: Վ'մէն ժումին վերջը ջուր կու տան. հոգնած քրտնած ջուր տալը վնասակար է, ծարուած ալ է նէ, յառաջ քիչ մը խոտ կամ կերակուրին կէսը ուտելէն ետեւ կը խմցընեն: Ծատ պաղ ջուրն ալ վնասակար է, ալ աւելի քրտնած կամ տաքցած ժամանակներ:

Վ'խոռը ամառը շատ տաք ու ձմեռը շատ ցուրտ պիտ'որ չըլլայ, յարկը հինգ կանգունի չափ բարձր՝ մէջը չոր՝ օդը մաքուր՝ բաւական մէծ պիտ'որ ըլլայ, որ հանգիստ պառկելու ելլալու տեղ ունենայ, լուսաւոր պիտ'որ ըլլայ, որ ձին խրտչող չըլլայ. յատակը քարէ ալ կ'ըլլայ, բայց հաստ տախտակէ աւելի աղէկ է: Վ'զբը ամէն առտու մաքրելու դուրս հանելու է՝ մաքուր ու չոր յարդերը մէկդի դնելով, ու իրիկունը անոնց հետ ուրիշ յարդ ալ տարածելու է, որ գիշերը հանգիստ պառկի:

Վմէն առառու իրիկուն ու գործքէ դառնալէն վերջը ձիուն վրան քերելու մաքրելու է, ինչու որ մաքրութիւնը կէս կերակուր կը սեպուի. քրտնելէն վերջը վրան լամով սրբելու՝ մազէ քսակով շփելու ու վրան ծածկելու է: Վմառը քրտինքը չորնալէն վերջը լուալ կամ ջուրը խոթելն ալ ձիուն առողջութիւն է, բայց յդի ու կաթ տուօղները խորունկ տեղ տանելու չէ, որ փորերնին ու ծիծերնին պաղ չառնու: ‘Զի՞ն հաւատարիմ ծառայի ձեռք յանձնելու է, որ կերակուր տուած՝ վրան մաքրած՝ ու գործածած ատեններ հետը սիրով անուշութեամբ ու դժութեամբ երթայ, որ ձին վրայ դայ. ակոայ փոխելու ատեն աւելի խնայէ. տեղ մը դացած ատեն շատ չվաղցընէ, ու քրտնի նէ՝ անհօգ թող չտայ, վասն զի ասոնցմով ձիուն ծանր հիւանդութիւններ կը պատահին ու կը մեռնի ալ:

‘Զի՞ն ոչխարի կովի չափ աղ չսիրեր, բայց իր առողջութեանը համար տարին երեք չորս հոխայ աղ երբեմն լրել տալով ուտելու յարդի վրա ցանելով ջրի մեջ զրած կերակուրը թրջելով տալու է: Հաւասար կերակուր տալը ու չափաւոր գործածելը ձիուն առողջութեան ու դիմանալուն շատ օգուտ կ'ընէ. երբեմն չափէ դուրս աշխատցընելու՝ երբեմն պարապ թող տալու չէ, գործ չեղած ատենն ալ չափաւոր շարժում ընել տալու է: Ծատ վազած ու քրտնած ատեն կէս ժամ՝ բաց տեղ պըտըցընելու է: Կայնած տեղը չոր պիտ' որ ըլլայ, որ սմբակը թաց է նէ չորնայ. որն որ տաք ատեններ լուալու՝ եղով կամ կուպրով օծելու է, որ չճամի. եղանակը շատ չոր կ'երթայ նէ՝ վրան դեղին կա կամ կովի աղը կը դնեն ու կը կապեն:

ՀԻՆ ԱՐԵՆԵԼՈՒ ՎՐԵՑ

‘Զի՞ն արածելը կարելի է՝ ու բաւական արտեր կան նէ՝ ամենէն աղէկ է արածելը, ինչու որ ար-

տերու վրայ քալելով սմբակները դիմացկուն ու ջր-
զերը զօրաւոր կ'ըլլան, ու ասանկ մեծցած ձին՝ վեր-
ջը ամեն տեսակ աշխատանքի կը դիմանայ: Վր-
տերը չոր պիտ'օր ըլլան, աղէկ սնունդ տալու խո-
տեր՝ առուռուտի տեսակներ բուսցընեն պիտ'օր, թու-
նաւոր ու վեասակար խոտեր պիտ'օր չունենան,
մաքուր ջրեր պիտ'օր ունենան, ու ձիերը տաքէն
պաղէն անձրեւէն պահուրտելու տեղ պիտ'օր ու-
նենան: Վրտերու մէջ թաց ու տղմոտ տեղեր կան
նէ, չորցընելու է. իրաւ անանկ տեղեր շատ խոտ
կը բուսնի, բայց զօրութիւննին քիչ ըլլալով ձիե-
րը տկար ու փափուկ կ'ըլլան, թոքի ու փայծաղի
ցաւեր կ'ունենան, ոտքերնին կակուղ կ'ըլլան, ու
դիւրին կը վեասին:

ՀԱՅԻ ՆԵՐՍԻ ՀԻՒՄԱԴՈՒԹԻՒՆԵՐՈՒՆ ՎՐԵՅ

Դնուանի կենդանիներու մէջ ձին ամենէն փա-
փուկն է, ու դիւրին կը հիւանդնայ, անոր համար
վրան աւելի հոգ տանել կ'ուղէ: 'Չիուն հասարակ
հիւանդութիւնները փողի ցաւ՝ փոր լուծել՝ կար-
կամութիւն ու աչքի ու ոտքի ցաւերն են, ու ձին
սիրողը ասոնց պատճառներէն կը զգուշանայ:

'Չին փողի ցաւ ու մսան եղած ատենը տիսուր
կ'ըլլայ, կը հազայ, չուտեր, քթէն թանձը նիւթ
կը վաղէ, ու դլխուն աս դին ան դին կ'ուոի: Վասնք
ամեն ատեն կըրնան պատահիլ՝ ալ աւելի աշնան
եղանակը տաքէ պաղ ու խոնաւ փոխուած ատեն-
ներ. անոր համար անանկ ատեններ աղէկ նայելու՝
վրան ծածկելու է, ու կերակուրի տեսակը մէկէն
փոխելու չէ: Ու անանկ հիւանդցած ատէն կերա-
կուրը գետնէն կը կերցընեն, որ գլուխը ծոելով
քիթը վաղէ, գլուխը հանգչի:

Փորի ցաւ կ'ըլլայ նէ, ձին անհանգիստ կ'ըլ-
լայ՝ ոտքը գետինը կը զարնէ՝ շատ հեղ կը պառկի՝
կը գլտորի՝ կ'ելլայ: Վահիւանդութիւնը չպատահե-

լու համար ձիուն չափէն աւելի կանաչ խոտ ու գժուար մարսելու հատեր կերցընելու չէ, փոշիով անշահ ապականած չոր խոտ՝ կամ թունաւոր կերակուրներ տալու չէ, քրտնած ջուր խմցընելու չէ, կամ պաղ ու անշահ ջուր տալու չէ:

Փոր լուծելը ան է, որ ձին կերածը մարսել չկրնալով աղբը շատ ջրոտ կ'ելլէ, որ աւրած կերակուր՝ չհասած խոտ ու առուսյոտ ուտելէն՝ չոր բաներէն վերջը մէկէն կանաչ խոտի սկսելէն՝ պղտոր ջուր ու քրտնած ջուր խմցընելէն կը պատահի:

Կարկամութիւնով ձիուն ծնկերը կը բռնուին, ու չկրնար ծովիլ. որ քրտնած տաքցած՝ ջուր խմցընելէն կամ ջուրը խօթելէն կ'ըլլայ. անոր համար տաքցած քրտնած ատեն քիչ մը ժամանակ պտրտցընելու է, կամ ախոռն ալ կը տարուի նէ վրան բան ծածկելու է:

Ձիուն աչքի ցաւ չպատահելու համար ախոռը պէտք է որ լուսաւոր ըլլայ, մաքուր պահելով մէջը շողի չըլլայ, ու ձիուն գլուխը ու աչքերը շատ անդամ պաղ ջրով լուալու է, ու տաքցընելու բաներ տալու չէ:

Ոտքի ցաւեր չպատահելու համար ախոռը ամէն օր մաքրելու չոր յարդ տարածելու է, ձիուն ոտքերը ու սմբակները շատ հեղ լուալու մաքրելու է, տարիքը պղտիկ ձին ծանր աշխատանքի գործածելու չէ, զառի վեր՝ կամ յատակը մաքուր ու կարծը ճամբաներ վաղցընելու չէ, առողջ կերակուրներ տալու է ու չարչարելու չէ: Աս հիւանդութիւններուն մէկը նշան ցուցցածին պէս երկրագործը դեղը չգիտեր նէ, շուտով գիտցողի ցուցընելու՝ ու գեղը մինտուելու է:

Գ Լ Ա Խ Խ Ժ Բ Խ Ո Զ Պ Ա Հ Ե Լ Ս Ի Վ Բ Ա Ց

Խ Ո Զ պահելը երկրագործի օգտակար բան մի է, վասն զի խողը խոհարանէն աւելցածներով աման լուացած ջրերով՝ պանիր կամ կարադ շինելէն վերջը մնացած թափելու ջրերով ու ասանկ բաներով կը պահուի, բայց այնչափ պահելու է, որ դրսէն կերակուր գնելու հարկ չըլլայ, ու տան ասանկ բաները բաւեն։ Առ տեղի երկրագործները իրենց երկրի մէջ ամէն բանէն օգուտ մը հանելու կ'աշխատին։

Խ Ո Զ Ի Ն Բ Ն Ո Ւ Թ Ի Ւ Խ Ն Բ

Խ Ո Ղ Ը թէպէտ աղտոտ կենդանի է՝ կենդանիներով ու բոյսերով կ'ապրի, բայց իր միսը փափուկ ու համով է՝ աղէկ խորտիկ՝ երեշիկ ու ապուխտ կ'ըլլայ։ Միջակ ու շատ տաք տեղերը կը սիրէ. տղմոտ ու ծառերով շուք տեղեր կը պտտի, արմատներով՝ ծառերու պտուզներով ձձիներով ու որդերով կ'ապրի, ալ աւելի ջրոտ բաները կը սիրէ։ Տաք օրեր պաղշտղկելու համար պղտոք ջրերու մէջ կը թաղուի, ցրտին չոր տեղեր կը փընտուէ, ու կերածը ամէն կենդանիներէն աւելի եղ ու միս կ'ըլլայ։ Խնչուան չորրորդ տարին կը մէծնայ, ու տասնուհինգ քսան տարի կ'ապրի։

Խ Ո Զ Ա Տ Ե Ս Ա Կ Ա Ն Ե Ր Ո Ւ Խ Վ Բ Ա Ց

Խ Ո Ղ Բ Ն տեսակը իր մեծութենէ ու ձեւէն կ'ուրոշուի, ու մեծ՝ միջակ՝ ու պղտիկ են։

Մեծ տեսակներու մէջ պահելու համար Դերմանիպինը ամենէն աղէկն է, որուն մարմինը երկայն՝ գլուխը նեղ՝ քիթը երկայն ու ականջները երկայն ու կախած են, ու գոյնը հասարակօրէն ձերմակ, կտմ սեւով ձերմակով խատուտիկ է։

Այսօքակ տեսակին մարմինը կարձ՝ կոնակը վեր ելած՝ գլուխը կարձ է, ու ականջները շատ կախուած չըլլար, ու գոյնը ձերմակ՝ սեւ՝ մոխիրի գոյն՝ կարմիր կամ խատուտիկ կ'ըլլայ: Աս տեսակը բառիերա ու Անկարիա կը գտնուի: Անկարիայինները վայրենի խողի շատ կը նշմանեն. քիչ ու անշահ կերակրով ալ կը գիրնան, աղեկ կերակուր կը գանան նէ, բոլոր եղ կը կտրին, որոնց մեծ մասը բաց մոխիրի գոյն է, ու թէպէտ ընտանի են, բայց միշտ կը ցուցընեն, որ վայրենի խողէ յառաջ եկած էն, ու կատղած ատեննին վեաս կու տան:

Պղտիկ տեսակի մեջ գլխաւորը ձենացն է, որ կլոր ու կարձ է, ոտքերն ալ կարձ ըլլալով՝ ու մարմիննին կախուած գետինը կը քսուի, գլուխը մեծ՝ կաշին հատ՝ ու մեծ մասը ծալքերով է: Աս տեսակին միսը եղով խառն է՝ ու շատ կակուղ, բայց հաղեցընելով շատ եղ չելլեր. շատ կը ծնանի՝ շուտ կը մեծնայ. բայց ութսուն հօխայէն աւելին շգրտնուիր, անոր համար պահելը օգտակար չէ:

ԽՈՉԵՐԸ ՌԴՀԿՑԵԼՈՒ ՎՐԱՅ

Խողի իր ախոռը հանդարտ կենալով կերածը բոլոր միս ու եղ կ'ըլլայ, ու շուտ գիրնալով կերածին գինը մսովը կը հանէ. հանդարտ չկենար նէ, ասոր ներհակը կ'ըլլայ: Կցը շատ ծնօղ մօրէն ծնած ըլլալու է, որ ինքն ալ շատ ձագեր ծնանի, ասոր նշանը ծիծերն են, որ տասնուերկուքէն պակաս պիտ'որ չըլլան: Առջի անդամին շատ չծնանիր՝ բայց վախնալու չէ, թէ որ ծիծերը տասուերկուք եննէ, ետեւէ ետեւ կ'աւելցընէ: Վրուն նմանապէս շատ ծնօղ մօրէն պիտ'որ ըլլայ, աղեկ տեսակ ու ընտանի պիտ'որ ըլլայ: Վղեկ կերակրելով խոշոր տեսակները մէկ տարուան ու մանրները ութը ինը ամսուան կըրնան ծնանելու յարմար: Վրուն երեք չորս տարի արութիւն ընելէն վերջը կրաելու

ու գիրցընելու է, ինչու որ անկէ վերջը մարդու ալ կենդանիներու ալ վետա կը ընել, միսն ալ համով չըլլար: Ուրիշ արուները որ արութիւն պիտ' որ չընեն, կրտելու է որ գիրնան, ու մսեր նին աղէկնայ: Աղէկ էդն ալ եօթը ութը տարի ծնանելէն վերջը կրտելու ու գիրցընելու է: Եզր տարին երկու հեղէն աւելի յղանալու թող տալու չէ, այսինքն մէջ մը մարտին՝ մէջ մը հոկտեմբերին: Օօրաւոր արու մը երեսուն քառասուն էդի բաւական է:

ԽՈՉԻ ԾՆԱՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Խողը չորս ամսուան մէջ կը ծնանի. ծնանելէն առաջ շատ զօրաւոր՝ փորը ուռեցընօղ՝ տաքցընօղ՝ գիրցընօղ բաներ, ինչպէս հաճար՝ ցորեն՝ ու ուրիշ ասանկ բաներ տալու չէ. խոշոր ալիւր՝ խոշոր աղացած գարի՝ հաստցած, եղը առած կաթ ամենէն աղէկ կերակուրներ են ան ատենները: Կամ ատենը կը մօսենայ նէ՝ տակը չոր խոտ կամ յարդ տարածելու է, բայց շատ չէ, որ ձադերը մէջը թաղուելով վրանին չկոխէ, ու հանդարտ թող տալու է աղէկ կերակուրներ տալով, որ անօթիութենէ ձագերը չուտէ: Որն որ ձագը կ'ուտէ՝ կամ ասանկ ուրիշ պակսութիւններ ունի նէ, ծախելու կամ մորթելու է: ‘Ձագերը ծնածնուն պէս մօրերնուն ծիծերուն դնելու է, մայրերնին ծծել չտար նէ, նայելու է որ վետա մը չտայ, ձագերուն ակռաները սուր են՝ ու ծիծերը կը խածնեն՝ կը ցաւցընեն նէ, ճոթերը աքցանով քիչ մը առնելու է: ‘Ձագերը ծիծերէն աւելի են նէ, աւելիները տասը տասնուերկու օր վերջը ծախելու կամ նոր ծնած խոզ մը աւելորդ ծիծ ունի նէ՝ անոր տալու է, ու մօրերնուն աղէկ կերակուր տալու է. տաքցընելու կամ փորը լուծելու բաները վետակար են:

Խողը ձագը հինգ վեց շաբաթ կը ծծէ, ան ատեններ մօրը պէտք է ուժով կերակուրներ տալ՝ ինչպէս մանրցած ոլոռ՝ գարի՝ եփած գետնի խընծոր՝ եղը առած անոյշ կաթ, ու ասանկ բաներ. թթու կաթը փորը լուծել կու տայ՝ աղէկ չէ: Երբորդ շաբաթը ձագերը քիչ քիչ կերակուրի վարժեցընելու է՝ յառաջ կովի կաթին ջուր խառնած՝ քիչ մ'ալ վարսակ տալով: «Չորս հինգ շաբթուան եղած ատեննին որոնք որ շատցընելու համար որոշած չեն նէ, մէկ աղէկ եղանակին կրտել տալու է, բայց օր մը ետքը կրտածներուն մօրէն կերած կաթէն իղատ ուրիշ բան տալու կամ զիրենք չարժելու չէ. թէպէտ խողը ամէն հասակին կը ընայ կրտուիլ: Կաթէ կտրելէն քանի մը օր վերջը քիչ քիչ եղը առած թթու կաթ թէ որ չկայ՝ մանրցած գարի՝ կամ հաճար՝ եփած ոլոռ՝ գետնի խընծոր տալու է. բայց կաթնեղէն բաներով շուտ կը մեծնան ու կը գիրնան, ասոր հակառակը թէ որ աս ատեններ աղէկ կերակուրներով ու մաքուր չեն պահուիրնէ՝ վերջէն գժուար կը գիրնան: Եխոռնին ամառը պաղ ու ձեռոր տաք պիտ' որ ըլլայ, ու շատ հեղ հանելու է, որ մօտ տեղեր արածուին: «Չագերը կաթէն կտրելէն վերջը ամէնը մէկ տեղ դնելու չէ, խոշորները մանրներէն զատած՝ մէկ արու մէկ էդ մէյմէկ ախոռ դնելու է, ու նոյնպէս պղտիկ ձագերն ալ երեք շորս ամսուան կ'ըլլայ նէ, արուները եգերէն զտելու է:

Խողը կենդանի մի է օր շատ կ'ուտէ, ու ամէն բանը կը հաւնի, բայց աս ալ նայիլ հոգալ կ'ուղէ: Եմէն բանը տեղն ի տեղ կը հոգացուի՝ կերակուրն ալ առատ կը գտնէ նէ, շուտ կը մեծնայ ու կը գիրնայ. յառաջուց աղէկ չնայուիր նէ, վերջը աղէկ կերակուր գտնէ ալ նէ՝ գժուար

կը գիրնայ. անոր համար այնչափ խոզ պահելու է, որչափի որ աղեկ ու առատ կերակուր կը ընայ տըրուիլ. մաքուր չոր ու տաք ախոռն ալ շուտ մեծնալուն ու գիրնայլուն շատ կ'օդնէ. շաբաթը հեղմը տակը մաքրելու՝ ու չոր յարդ կամ տերեւ տարածելու է, ամառը տաք անձրեւներուն դուրս հանելու է՝ մօտերը յարմար ջուր կայ նէ՝ շատ հեղջուրը խօթելու է:

ԽՈԶԾ, ԵԽՈՒԹԻՒ ՄԵջ, ՈՒ ԱՐԱԾԵԼՈՒ, ԿԵՐԱԿԵԼՈՒՆ
ՎՐԱՅ

Խոզը ախոռի մէջ պահելով տալու հասարակ կերակուրները ասոնք են. խոհարանի թափուկներ՝ աման լուացած ջրեր՝ կանաչեղէն ու ընդեղէններու աւելցածները, պարտիզի նետուելու բաները, ինչպէս՝ կանաչեղէններու տերեւները՝ նոր բուսած փուշեր՝ վայրենի՝ ու բոլոր ան բաները որ ուրիշ կենդանիները կ'ուտեն՝ կաթէ շինած բաներու աւելորդները՝ ընտանի ու վայրենի ծառերու պտուղները, ամէն տեսակ ցորենեղէն՝ թեփ՝ ալիւրի փոշին՝ ու ամէն տեսակ մրուրներ ու քուսպեր: Գետնի խնձորը կ'եփեն՝ կը ճղմեն՝ կերակրոյ ամաններու ջրերով կամ պանրի, կարագի թափելու ջրերով կը խառնեն՝ կը պաղեցընեն, ու կու տան. ցորենեղէն ու ընդեղէնները կը թրջեն՝ կամ կ'եփեն, ու կու տան: Ո՞իշտ կը նային, որ չոր բաները թացերու հետ՝ ու քիչ մնունդ տալու բաները շատ մնունդ տալուներուն հետ խառնեն, ու անանկ տան: Կերակուրի ատենը չեն փոխեր՝ կերակուր տալէն յառաջ մնուրնին կը մաքրեն, ու բաժինը այնչափ կու տան, որ շաւելնայ. երբեմն աղ ալ կու տան:

Վրածելու տեղ կայ նէ՝ արածելը ախոռի մէջ պահելէն շատ աժան կ'ըլլայ: Վետառի մէջ արածած խոզի միսը կաղնին ու կաղամախը շատ պտուղ

տուած տարիները շատ համով կ'ըլլայ, վասն զի աս պտուղները սիրով կ'ուտեն, ու կը գիրնան, վզերնին կանգուն մը երկայն փայտ կը կախեն չուանով, որ շատ շվազեն: Վմառը կէս օրուան սաստիկ տաքերուն ախոռը կամ շուք տեղ կը տանին: Աը նային, որ արածելու տեղեր ջուրը չպակսի. տունը առտու իրիկուն կերակուր կու տան: Մարդի ու ցանած արտի վրայ չեն արածեր, որ փորելով չապականեն:

ԽՈՉ ՊԵՀԵԼՈՒ ՕԳՏԻՆ ՎՐԱՅ

Ուէ որ արածելու անտառ ու արտ շատ կայ նէ՝ խող պահելէն մեծ օգուտ կ'ըլլայ, մանաւանդ որ երկրագործը շատ կովեր՝ ջաղաց՝ օղի ու եղեր հանելու գործատուններ ունի՝ ու այնչափ խող կը պահէ, որչափ որ ան բաներով կը բնան պահուիլ: Բայց մէ կը՝ որ անոնց մէկն ալ չունելով ու մեծ մասը գետնի խնձորով ու ասանկ բաներով պահել կ'ուզէ նէ, քիչ կը բնայ վաստըիլ: Մայր խողերը ան ատենը օգտակար կ'ըլլան, երբ որ իրենց աղէկ կը նայուի, իրենք ալ աղէկ տեսակըլլալով շատ ձագեր կը ծնանին, ու ձագերը աղէկ գնով ծախելու դիւրութիւն կայ, ու երբ որ տարւոյն ան ատենները կը ծնանին, որ ատեններ խողի ձագը կը փնտրուի: Խողի ձագեր պահելը ան տեղը օգտակար է, ուր որ մայր խող պահելէն կամ գիրցընելէն օգուտ չկայ, ուր որ երկիրը պղտիկ ըլլալով մինակ տան ու կերակրոյ աւելցածներով մէկ երկու ձագ կը բնայ պահուիլ. ուր որ շատ գետնի խնձոր կը տնկեն, ու շատ ստակ չըներ. եւ ուր որ բոլոր տարին արածելու ընդարձակ տեղեր կան, ասանկ տեղեր պղտիկ ձագեր կը մէծցունեն. ու երեք չորս ամիս պահելէն վերջը կը ծախեն: Խող գիրցընելէն ան ատենը օգուտ կ'ըլլայ, երբոր կամ մօտ մեծ քաղաքներ ըլլալով աղէկ գին կ'ընեն,

կամ չափէն աւելի խողի կերակուրներ կան, ինչ-
պէս ոլոռ, վիդ ու ասանկ բաներ, ու շատ չեն
աժեր, կամ կաղնիի, կաղամախի անտառներ շատ
կան:

ԽՈԶ. ԳԻՐՑԸՆԵԼՈՒ ՎՐԱՑ

Ուտելու համար վեց ամսուան՝ մէկ տարուան
խողերը չափաւոր կը գիրցընեն, որոնց միսը շատ
համով կ'ըլլայ ու սուղ կը ծախուի: Եղը առ-
նելու համար երեք չորս տարուան՝ ու խոշոր
տեսակները կը գիրցընեն, ինչու որ մեծնալու ա-
տեննին շատ չեն գիրնար, ու պղտիկ տեսակները
գիրնան նէ ալ շատ եղ չեն տար: Վեծ տեսակ-
ներու մէջէն ալ անոնք աղէկ կը գիրնան, որոնք
որ կարճ, կակուղ մազ ու վզերնուն տակը այծի
պէս գորտնուկ ունին, ու բնութիւննին հանդարտ
է: Առ գիրցընելը ախոռի մէջ ալ կ'ըլլայ՝ արածե-
լով ալ:

Եխոռի մէջ գիրցընելու համար՝ եղը առած,
հաստցած կաթ՝ կարագի, պանիրի, կաթի ջրեր՝
մանրցած գարիի հետ խառն կու տան, բայց յա-
ռաջ եփած գետնի խնձորէն կը սկսին մէջը մանր-
ցած գարի ու անանկ բաներ խառնելով, որուն մէ-
ջը քիչ մը խմոր ալ կը դնեն, որ բոլորը խմորի.
Եղերու քուսպերը ու օղիներու մրուրներն ալ շատ
կը սիրեն՝ կ'ուտեն ու կը գիրնան. քիչ մը գիրնալ
կը սկսին նէ, մանրցած ցորենեղէններ կամ թրը-
ջած ընդեղէններ՝ խմորով ու ջրով կը խառնեն,
կը խմորցընեն ու կու տան. աս բաներով գիր-
ցած խողին եղը գետնի խնձորով գիրցածէն աւելի
կ'ելլէ: Կաղնի, կաղամախի անտառ ունեցողը
աշնան անոնց պտուղներովը կը գիրցընեն. որոնք
երեք չորս օր յառաջ կը թրջեն, ու կու տան,
ասոնք ալ խողը աղէկ կը գիրցընեն, ու ծախոք
չունին:

Վրածելով գիրցընելը ամենէն աժան կ'ըլլայ՝
ալ աւելի վերի ըսուած ծառերու անտառներ կան
նէ, որոնց մէջ խողերը սեպտեմբերէն ինչուան
նոյեմբերին վերջը անոնց պտուղներովը կ'ապրին,
ու մարտին կակուղ ու եղերնին հալուն կ'ըլլայ:

Գիրցընելու ատեն կերակուրները կարգաւո-
րած ու ատենին տալու է, օրը շորս հեղ։ Վ.յն-
չափ կերակուր տալու է, որչափ որ կը ընան ուտել.
երբ որ աղէկ չեն ուտեր նէ, եգիպտացորենը քիչ
տալու է։ Գիրցընելու խողը յառաջուց աղէկ նայ-
ուած պիտ' որ ըլլայ, որ շուտ գիրնալով շատ սուղ
ջիյնայ։ Կերակուրներու մէջ շատ անգամ աղ դնե-
լու է։ Խոզն ալ հանգիստ թող տալու է, խրտե-
ցընելու կամ վախցընելու չէ, որ շուտ գիրնայ։

ԽՈԶՅ. ՀԻՒՄԱԴԱՏԹԻՒՆԵՐԸ ՈՒ ԱՆՄԱՅ ԴԵՊԵՐԸ.

Տարի կայ, որ խողերը տեսակ տեսակ հիւ-
անդութիւններ կ'ունենան, ու գժուար կ'առող-
ջանան. որոնց գեղը որ գանուած է նէ, հոս տեղս
կը դրենք։

Վ.մատուան տաք ու երկայն չոր եղանակնե-
րուն՝ խողը յանկարծ փայծաղի ցաւով կը հիւանդ-
նայ, կը սկսի կլոր դառնալ՝ շատ հեղ վաղել, շունչը
կը կարձնայ, չոր հաղ կ'ունենայ, քիթը բերա-
նը չոր ու տաք կ'ըլլայ, ու օրէ օր ուտելէն կը
դադրի։ Վ.ս նշանները երեւցածին պէս մէկալ խո-
ղերէն կը զատեն, հասարակ կերակուրը չեն տար,
մածունի մէջ երկուք ու կէս տրամ կղաւպերեան
աղ՝ անչափ ալ աւշակի աղ՝ երկու տրամ բորակի
աղ դրած՝ քանի մի անգամմէն կը խմցընեն։ Ուէ որ
ուտելու բաղձանք կը ցուցընէ նէ, կանաչ առօւոյտ,
աղց անի տերեւ, պտուղ եւ ուրիշ պաղեցընելու
բաներ կու տան։ Վ.մենէն աղէկ դրսէն գեղը արիւն
առնուլն է ականջին վարի կողմէն երկայնութեան
երկու մատ սուր գանակով գծելով, կամ պոչէն

յօդ մը կտրելով։ Առողջ խողերը շատ հեղ ջուրը
կը խօթեն՝ վրանին պաղ ջուր կը լեցընեն, ախոռ-
ներուն մէջ կաւ կը տարածեն, որ պաղշտրկին, ու
աս հիւանդութեամբ չհիւանդնան։ Ասանկ հիւ-
անդցած խողերու միսը ուտել աղեկ չէ։

Ո՞նծ տաքերուն՝ մաքուր ջրի պակսութենէ՝
տաքցած շատ պաղ ջուր խմելէն՝ աշնան ու գար-
նան եղեամ ինջած ատեններ կանուխ արածելէն
խողերուն վզի ցաւ կը պատահի, որուն նշանները
ասոնք են. քթէն թանձր նիւթ կը վաղէ՝ բերանը
չոր ու տաք կ'ըլլայ՝ կերակուր ուտել չուղեր՝ ծնօ-
տին տակը կը սկսի ուռիլ, որ վիզը դուրս կ'երկըն-
ցընէ։ Ը ուտով մէկալ խողերէն զատելու՝ արիւն
առնելու է, հարիւր տրամ մածունի կամ թթու
կաթի մէջ հինգ տրամ կղաւպերեան աղ, երկու
տրամ բորակի աղ դրած խմցընելու է. ու օրը
երկու երեք հեղ վիզը քափուրի եղով շփելու է։
Աս հիւանդութիւնը մէկալ խողերուն ալ չպատա-
հելու համար անոնցմէ ալ արիւն կ'առնուն, պըզ-
տիկ դրգալ մը ծեծած եղբորոսի արմատ՝ հինգ
տրամ կղաւպերեան աղ թթուած կաթով կը
խմցընեն. ու ասիկայ տարածիլ կը սկսի նէ,
խողերը չեն արածեր՝ կերակուրն ալ քիչ կու
տան։

Խողին փորը լուծելուն դէմը առնելու համար
եփած գետնի խնձորը թեփով կամ մանրցած գա-
րիով ու գաղջ ջրով կը խառնեն՝ կու տան, թթու
կաթ չեն տար, ջրի տեղ ալ թեփով գաղջ ջուր
կու տան։

Խողի ուրիշ հիւանդութիւններ չպատահե-
լու համար աւրուած կերակուր չեն տար, տաք
ատեններ պաղեցընելու բաներ կու տան, ինչպէս
կաղամբի՝ աղցանի տերեւ՝ կանաչ առուոյտ՝ ու ա-
սանկ բաներ, տաքցած ատեննին պաղ խմելիք չեն
տար, ախոռը մաքուր կը բռնեն, որ շատ պաղ,

շատ տաք ու բաց պիտ'որ չըլլայ, տակերնին չոր
բաներ կը տարածեն, տաք անձրեւներուն դուրս
կը հանեն, շատ տաք՝ կամ ցուրտու եղեամի ատեն
դուրս չեն հաներ, փոշւով տեղեր չեն տանիր:

Գ. Ա. Ռ Ի Խ Ջ Թ Ը

Մ Ե Գ Ա Խ

ՄԵԳԱԽՆ ալ երկրագործութեան մէկ օգտակար
մասն է, երբ որ երկրագործը յարմար տեղ ունի
պահելուն եղանակը գիտէ ու աղէկ կը նայի նէ.
որ յաջող գացած տարին իր աշխատանքը աղէկ
կը վարձատրէ. աշխատանքն ալ բաղձանք ունեցու-
զին զուարձալի զբօսանք մի է: ՄԵՂՈՒՆ ջանքի՝
կարգի ու կանոնի պատկեր է, ու աշխատանք սի-
րող խելացի երկրագործի կը նմանի, որ գարնան
ու բոլոր ամառը առտուընէ մինչեւ իրիկուն, բոլոր
ձմեռը իր աշխատանքին պաղավը ապրելու համար,
կ'աշխատի:

Մ Ե Գ Ա Խ Պ Ե Հ Ե Լ Ո Ւ Յ Ե Ր Մ Ա Ր Տ Ե Վ Ա Վ Ե Ց

ՄԵՂՈՒ պահելու ամէն տեղ յարմար չէ.
մայրի անտառի մօտ շատ տեսակ խոտեր բուսած
տեղերը՝ ուր որ շատ ծաղիկ բացօղ պտղոյ ու վայ-
րենի ծառեր, թուփեր, ցանած երկիրներ՝ ու խոտեր
կը գտնուին նէ, շատ յարմար են, ուր մեղուները
առատ կերակուր կը գտնեն ուտելու ու մեղը շինե-
լու: 'Զորի մէջ աղէկ կը յաջողի լեռան վրայ աղէկ
շուլար:

Մ Ե Գ Ա Խ Դ Ա Ե Լ Ո Ւ Դ Ի Ր Ք Բ Խ Վ Ա Վ Ե Ց

ՄԵՂՈՒՆ տաք հով չդպշելու ու հանգիստ տեղ
կ'ուղէ: Ենանկ դնելու է, որ փեթակին բերանը

առտուան ու կէսօրուան արեւին նայի, փոշի, ծուխ
ու պաղ հովեր զարնելու ու փեթակը խախտելու
վախ ըրլայ՝ առջեւը մեծ ջուր պիտի ըրլայ, որ
մէջը իյնալով չխղդուին, անձրեւէն ու արեւին սատ-
տիկ ճառադայիթէն տախտակներով պաշտպանած
պիտ' որ ըրլայ, փեթակներու առջեւը աւաղ ցա-
նելու է. գիմացն ալ ցած ծառեր կը դանուին նէ,
շատ աղէկ կ'ըրլայ:

ՄԵՂՈՒՏ ՏԵՍԱԿՆԵՐԸ.

Ամառը ամեն փեթակի մէջ երեք աեսակ մեղու
կ'ըրլայ՝ թագուհի՝ աշխատաւոր՝ ու արու կամ չէղոք:
[Ծագուհին փեթակի բոլոր մեղուներուն մէջ
մէկ հատիկ մայրն է, որ աշխատաւորներէն մեծ՝
արուներէն երկայն է՝ թեւերը փորին կէսը կը ծած-
կեն՝ մարմինին գոյնը սեւի կը զարնէ՝ ոտքերը սեւի
նայօղ դեղին է, որ արուներուն ու աշխատաւոր-
ներունը սեւ են, որ ամենէն աղէկ ճանչնալու նշանն
է: Վսիկայ տարին քառասուն հազարէն ինչուան
եօթանասուն հազար հաւկիթ կ'ածէ, շատ անգամ
յունուարին կը սկսի՝ աշնան կը դադրի: Վմէն մէկ
հաւկիթէն մէյմէկ որդ կ'ելլէ՝ աշխատաւորներէն կը
կերակրուի, ետքը բճիծի մը մէջ, բոժոժի կամ
հարսնեկի կը մտնէ որուն բերանը աշխատաւոր-
ները մոմով կը գոցեն, ան որդը մեղու կ'ըրլայ՝ բո-
ժոժը կը պատռէ՝ զլիսովը մոմը կը բանայ՝ դուրս
կ'ելլէ, ու ասանկ քսան ու մէկ օրուան մէջ ամեն
մէկ հաւկիթէն մէյմէկ մեղու յառաջ կու գայ: Վս
միջոցները թագուհին կը մեռնի նէ՝ շուտ մը բճիծ-
ներուն մէկը կը մեծցընեն, մէջը թագուհի ելլելու
հաւկիթ մը կը դնեն՝ կը թսխն՝ նոր թագուհի կը
հանեն: [Ծառչուելու կամ դուրս ելլելու ատենէն
դուրս ամեն մէկ փեթակի մէջ մէկ հատ թագուհի
կը դանուի, բայց ծռաչուելու ժամանակ շատ թա-
գուհիներ կ'ելլէն, ու ատեն ատեն իրենց խում-

բերը կ'առնուն՝ դուրս կ'ելլեն։ Եցր որ խումբ մը դուրս չելլեր նէ, նշան է, որ շատ թագուհիներ կան ան խումբի մէջ, աւելորդները կը մեռցընեն, մէկ հատ մը մնացած թագուհին իր խումբը կ'առնու կ'ելլէ։

Վեղուներու մէջ ամեն դործքը աշխատաւորները կ'ընեն, ծաղիկ կը ժողվեն, մեղը շինելով կերակուր կը պատրաստեն, թագուհոյն՝ հաւկիթներուն՝ ու բոժոժներուն պէտք եղած ծառայութիւնները կ'ընեն, բճիճները կը շինեն, փեթակին մէջը կը մաքրեն, ծակին բերանը կը պահպանեն. զիրենք պաշտպանելու համար ալ խայթոց ունին, բայց խայթելով խայթոցնին կը կորսնցընեն, ու կը մեռնին։ Վսոնցմէ շատուոր փեթակի մէջ տասնուհինգ ինչուան քսան հաղար կը գտնուին։

Վրուները աշխատաւորներէն մեծ են, խոշոր մարմին ունին, ու խայթոց չունին. իրենց կեանքը ապրիլէն ինչուան օգոստոս է, բայց մեղուները բաւական կերակուր չգտած տարիներ, ալ կարճ կ'ըլլայ. վասն զի մեղը շինելը լըմնցածին պէս աշխատաւորները վրանին կը թափուին, ու ամենը կը մեռցընեն, որ արուներու կոտորած կ'ըսւի, ու հասարակօրէն յուլիսի օգոստոսի մէջ կը պաաահի։ Վսոնք որչափ կանուխ դուրսը կ'երեւան նէ, այն շափ աւելի յոյս կ'ըլլայ ան տարի մեղրի առատութեան ու մեղուներու յաջողութեան. խմբի մը դուրս ելլելը կը մօտենայ նէ, ասոնք կը սկսին երեւալ, ետեւէն սպասելու է խմբին ելլելուն՝ թէ որ եղանակը յաջող երթայ։ Բայց մայիսի յունիսի մէջ եղանակները անշահ կ'երթան նէ, ան ատենէն կը սկսին արուները խածնել մեռցընել ու դուրս նետել, ու ան տարին չյաջողելու նշան է։ Վրուները կէսօրէն ժամ մը յառաջ դուրս կ'ելլեն՝ ու կէսօրէն չորս ժամ վերջը ներս կ'երթան, ներսի մեղրէն կ'ապրին, դործ չեն դործեր, պարապ կը

պտրտին, ու շատ կ'ուտեն։ Վերու կ'ըսուին, վասն զի կարծիք կայ, որ ասոնք ձագերուն ելլելուն օդնեն։ ուրիշ կարծիք ալ կայ, որ ասոնք թագուհին բեղմաւորեն՝ ու փեթակը տաքցընելու օդնեն, որոնք մեծ խմբով փեթակի մէջ տասը տասն ու հինգ հազարի շափ կ'ըլլան։

ՄԵԴԱՏ ԳՆԵԼՈՒ ՎՐԱՅ

Վեղու գնելու ատեն պէտք է նայիլ, որ փեթակի մէջ մեղուները շատ ըլլան՝ առողջ ըլլան, ու ծեր չըլլան։ Շատութիւնը ամառը շատ բանելէն՝ ձմեռն ալ փեթակին զարնելով իրենց սաստիկ բըզզելէն կ'իմացուի, ծերութիւննին իրենց մեղրին սեւութենէ՝ ու առողջութիւննին իրենց թռչելէն ու շարժելէն կ'իմացուի։ Գնելու համար երկու տարուան փեթակը՝ պահելու ու շատցընելու համար չորս հինգ տարուանը աղէկ է։ Վաղէկ փեթակը ծանրութենէ ալ կ'իմացուի, վասն զի մէջի մեղրը որչափ շատ է նէ՝ այնչափ ծանր ու աղէկ կ'ըլլայ։ Պէտք է քննել, որ թագուհին մեռած չըլլայ, որուն նշաններուն վրայ վարը կը խօսինք։ Վեղուներու ջանքը ու շատութիւնը իրենց ելլելէն մտնելէն ու շուտ թռչելէն ալ կ'իմացուի։ Վեղու գնելու ամենէն աղէկ ատենը՝ գարուն ու խմբերուն դուրս ելլալու ատենն է։ Վեկը ձագ գնել կ'ուզէ նէ, առջի ձագերը ամենէն աղէկ կ'ըւլլան, որ մայիսի մէջ կ'ելլեն, թէ իրենց թէ կթելու համար մեղր շինելու ատեն կ'ունենան։

ՄԵԴԱՏ ՓԵԹԱԿԻ

Վեղուներու փեթակը ամէն տեղ, մէյմէկ կերպ կը շինեն։ Վա կողմերը տախտակէ կը շինեն, երկայն յարդէ կը հիւսեն. արեւելք ծառի ճիւղերէն կլոր երկայն կողով կը շինեն երկու դին դոց մինակ մէկ դին պղտիկ ծակով մեղուները եւ-

լելու մտնելու համար, ու ներսէն՝ դրսէն կովի աղբով կը ծեփեն։ Արիշ տեղեր ուրիշ տեսակ բաներ կը շինեն։ Մինակ ասիկայ պէտք է գիտնալ, որ մեղուներու բնակելու փեթակը իրենց բազմութեան համաձայն պիտ' որ ըլլայ, անանկ որ իրենք կենալու ու մեղը շինելու տեղ ուննան, անկից աւելի տեղ չմնայ, որ մեղուները լեցընելէն չյուսահատին՝ ջանքերնին շկորսնցընեն, մեծ ջանքով ծաղիկ ժողվեն՝ մեղը շինեն։

ՄԵԴՈՒ ՊԵՀԵԼՈՒ ՀԵՐԿԵՒՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒ ՎՐԵՅ

Մեղու պահել ուզողը մէկէն շատ ծախք ընելու չէ, յառաջ մինակ շատ հարկաւոր գործիքները պատրաստելու է, որ ասոնք են. կտաւէ զգեստ մը գլխարկով. կտաւէ՝ կամ բրդէ ձեռքնոց մը, որն որ կաշիէ կ'ըլլայ նէ, մեղուները բարկացած ատենեին խայթել ուզելով՝ խայթոցնին մէջը կը մնայ, ու կը սատկին. բայց մեղուներու հետ ընտանեցած պահապանը խումբը ելած ատեն կողովի մէջ առնելու համար ասոնց կարօտ չըլլար։ Մամուլ մը մեղը մոմէն զատելու համար, բայց մեղուն քիչ է նէ, մամուլ գնել չարժեր, ուրիշ կերպով ալ կը ընան զատուիլ։ Ցուր ցանելու գործիք մը, երբ որ խումբը ելած ատենը փախչել ուզելով կը սկսի վեր ելլալ նէ՝ զիրենք թռչելէն արգելելու ու պարտաւորելու համար, որ վար իջնան, ու նստին։ Աւձագի փետուրներ, ելած խումբը կողովի մէջ ժողվելու համար։

ՄԵԴՈՒ ԴԵՐԱՅՆ ԳՈՐԾՔՆԵՐՈՒ ՎՐԵՅ

Փետրուարի, մարտի մէջ տաք օրերը կողովին ծակը բակալու է, որ մեղուները իրենք զիրենք մաքրեն, ու շատ ատեն դոցուած հանգիստ կենալով շիւանդնան, առջի տաք օր մը առջեւնին արեւի մէջ աւազ ցանելու՝ վրան յարդ տարածելու

է, որ տկար մեղուները գետինը կ'կյնան նէ, ցրտէ չվեսափին : Ան օրը մեռածներն ալ դուրս կը հանեն, որոնց մէջ աղէկ քննելու նայելու է, թագուհին մեռած է նէ իմանալու համար, որ վարը գրած նըշաններով մեղուներու շարժելէն ալ կ'իմացուի : Ուտելու մեղրնին քննելու է, որ աւրած՝ մգլոտած կամ շաքար կապած է նէ, հանելու ու տեղը աղէկ մեղր գնելու է : Կողովին ծակը պատիկցընելու է, որ գող մեղուները կարող չըլլան կոխել՝ զիրենք մեռցընել, ու մեղրնին ուտել : Պղափիկ խմբով կողովիներու վրան լաթով քոցելու է, որ հաւկիթները տաքնան, ու չսառին : Մեղուներու վիճակը իմանալու համար պակսութիւն մը կայ նէ՝ շուտով տեղը գտնելու համար շատ անդամ իրենց թռչելը գիտելու է : Կողովիներու մօտերէն սարդի հիւսածները ու ամէն տեսակ ազտեղութիւնները մաքրելու է : Մեղուները տկար՝ ու թեթեւ փեթակներուն մեղր տալու է, որ ուտեն, դարնան զօրաւորներու ալ երբեմն քիչ մը մեղր կը տրուի նէ՝ գէշ չըլլար, ջանքերնին կ'աւելնայ, կանուխ ու շատխումբ կը հանեն :

ՄԵԴԱՒԻ ԿԵՐԱԿՈՒՐ ՏԱԼՈՒ ՎՐԱՑ

Խելացի երկրագործը մեղուներու կերակուր տալը՝ որչափ կարելի է նէ՝ դիւրինցընելու կը ջանայ, անոր համար ուշ ելած պատիկ խումբերը մէկ տեղ կը միացընէ, սեպտեմբերի հոկտեմբերի մէջ կերակուր չունեցողներու ձմեռուան բաւական կերակուր կուր կու տայ, որ ձմեռը զիրենք անհանդիստ չընէ, բայց գարունը անշահ ըլլալով ցրտերը շատ կը տեւեն նէ, հարկ կ'ըլլայ վերջէն ալ կերակուր տալ : Ար՝ թէ որ շատ մեղր ունեցող փեթակ կայ նէ՝ շատ դիւրին կ'ըլլայ, անոր ետեւի կափարիչը վրայի մեղրովը կը հանեն, ու մեղր չունեցողի հետ կը փոխեն, չէ նէ՝ ամբողջ խորիսի կու տան . բայց գող մեղուները չիմանալու ու չկոխելու հա-

մար գիշերով թմրած ատեննին ետեւի կափարիչը կը բանան՝ մեղքը հողէ տափակ ամանով ներս կը դնեն, մեղքի վրայ ալ փայտի կտորներ կը դնեն, որ մեղուները ուտելու ատեննին անոնց վրայ կոխեն, ու մեղքի մէջ չխղդուին, ու կափարիչը կը գոցեն: Կամանկ կերակուր տալը ծառերը ինչուան կը ծաղկին նէ՝ կը շարունակեն: Բայց կը նային, որ մեղուներու բանելու ծակին բերանը մեղք չըմափուի, որ գողերը կոխելու վտանգ չըլսոյ:

ՄԵԴՐԻ ԳՈՂՈՒԹԻՒՆ

Վողութիւնը հասարակօրէն տարին երկու ատեն կը պատահէի՝ գարնան ծառերը չծաղկած՝ ու աշնան ծաղիկները քիչցած ատեններ: Վողերը զատ տեսակ մեղու չեն, ամէն շատուոր խումբը կը ընայ գող ըլլալ՝ իրենց առիթ տուած ատենը: Խագուհի չունեցող ու քիչուոր կողովին ծակը մէծ կ'ըլլայ նէ, որ մէջինները չեն կը ընար զիրենք պաշտպանել՝ կամ անանկ կողովի ցորեկը կերակուր կը տրուի նէ, գողութեան բաւական առիթ կը տրուի, որն որ երբ որ ուրիշ մեղուները կ'իմանան, մէկէն կը կոխեն, ու կը թալլեն: Ո՞ւ մ'որ առջի գողութիւնը կը յաջողի նէ, ուրիշ փեթակներն ալ կը կոխեն՝ կը թալլեն՝ կ'ապականեն: Այս որ կողովի մը մեղուները առառուանց ատենէն յառաջ կամ իրիկունը ատենէն վերջը բազմութեամբ կը թուշին նէ, նշան է, որ կամ գող են՝ կամ գողցուած են. երբոր գողցուած կ'ըլլան նէ՝ ծակին առջեւը ու քովերը ոտքերնին վար կախած սեւ ու փայլուն մեղուներ ներս մանել ուղելով կը թուշին, գետինն ալ խղդուած մեղուներ կ'ըլլան. գողերը հաստատ չեն թուշիր, ասդին անդին կ'երթան, ու կը բզզեն: Վողերը գտնելէն վերջը՝ ճարը աս է: Խնչալէս ըսինք, մեղուներու թուշելու ատեն կերակուր չեն տար, ան ալ կողովի ետեւէն

կամ վրայէն կու տան. աշնան ու գարնան բանելու ծակերնին կը պղտիկցընեն, ցած ու երկու իրեք մեղու մտնելու չափ լայն կը թողուն: Աը նային, որ փեթակներու թագուհին չպակսի. իրենց բանելու ծակէն ուրիշ ծակըն թողուր՝ կը ծեփեն: Վասնք ընելով ալ՝ գողութիւն կը պատահի նէ, գողը կը փընտուն, թալլած կողովի մէջ ծեծած կիր կը ցանեն, ու ան ճերմլցած մեղուները կը դիտեն, որ ուրիշ կողովներ կը մտնեն թէ: «Կողերը կը գտնեն նէ, իրենց կողովը հեռու տեղ կը տանին, կամ մէկ քանի օր բերանը զոց պաղ տեղ կը դնեն. թէ որ չեն գտներ նէ՝ կողոպտուած կողովին տեղը կը փոխեն, անոր տեղը պարապ կողով մը կը դնեն, որուն բերանը ծուռ մէջը ծակով եղէդ մը կը խօժեն, որ գողերը ներս մտնեն, ու ելլալու ծակը չգտնելով մէջը մնան ու սատկին:

ԹՐ.ԳՈՒՏՀԻ ԶՈՒՆԵՑՕՂ ՓԵԹԸԿԻ ՎՐԱՅ

Փեթակ մը ան ատենը թագուհի չունենար, երբ որ թագուհին անանկ ատեն կը մեռնի, որ փեթակի մէջ թագուհի ելլելու հաւկիթ չգտնուիր, որ աս նշաններէն կ'իմացուի:

Նըրոր փեթակի մը մեղուները արուներու կոտորածին ատենը իրենց արուները չեն կոտորեր նէ, ստոյգ նշան է որ թագուհի չունին: Վասնկ ալ թագուհին մեռած կ'ըլլայ նէ. մեղուները կէսորէն վերջը իրենց ծակին առջեւը ասդին անդին չեն թոշիր, մեղը շինելու աղէկ ատեններ ոտքերնին քիչ ծակով ետ կը դառնան, սմբած ու ծոյլ կ'ըլլան, օրէ օր կը պակսին, ուրիշները շուտ ու բզզելով գործած ատեններ ասոնց քանի մը համը կամաց ու լուսւթեամբ կը թոշին, իրենց ծակին առջեւը եկած ատեն թագուհիի յարգութիւն չեն ըներ՝ այսինքն փորերնին վեր տնկած՝ դլուխնին ծակը շտկած ուրախութեամբ չեն բզզեր, ու մեռածները ու փեթակի աղտոտութիւնները գուրս չեն թափեր:

Առագուհին գարնան կամ ամառը մեռած կ'ըլլ-
լայ նէ, ուրիշ փեթակէն մէջը երկու իրեք օրուան
հաւկիթներով մաղ մը կը կտրեն, ու թագուհի
չունեցող փեթակի մէջ կը հաստատեն, որ մեղու-
ները անկէ իրենց թագուհի հանեն. բայց անոնց
մէջն ալ թագուհի ելլելու հաւկիթ չգտնուիր նէ,
զերենք թագուհի ունեցող կողովի հետ կը միացը-
նեն: Առագուհին սեպտեմբերի մէջ կը մեռնի՝ ի-
րենք ալ շատուոր՝ ու մեղրնին առատ է նէ՝ վերջի
ելածներէն մէջը թագուհիով պղտի խմբի մը հետ
կը միացընեն:

ՄԵՂԱԿՆԵՐԸ ՄԻԱՑԲՆԵԼՈՒ ՎՐԵՅ

Փեթակի մեղուները որչափ շատ են նէ՝ ան-
չափ աւելի օգտակար կ'ըլլան, ալ աւելի մեղու պա-
հելու անյարմար գաւառներ. անոր համար քի-
չուոր փեթակները մէկը մէկալին հետ միացընելու
է: Առոր ամենէն աղէկ ժամանակը խումբ խումբ
դուրս ելլելու ատեններն են: Խրիկունը պարպելու
կողովը սափի վրա ծակը վեր կը կեցընեն՝ մէջը
լեցընելու կողովը գլխի վար ու ծակ ծակի վրան կը
դնեն, ու եկած առտու տակի կողովին վարէն սկը-
սած փայտով մը կամաց կամաց զարնելով մէջի մե-
ղուները վեր կ'ելլեն, վրայի կողովը կը մանեն,
ու մէկալնոնց հետ կը միանան: Կամ վարի կողովը
մէկ կողմը բաց տակառի մէջ կը կայնեցընեն, ու
տակառի մէջ ինչուան բերանը քիչ քիչ ջուր դնե-
լով կը լեցընեն. մեղուները ջրէն աղատելու համար
վեր կ'ելլեն, ու վրայի կողովը կը մանեն: Ա եր-
ջէն ելած երկու պղտիկ խմբերը միացընելու հա-
մար իրիկունը մէկ կողովին բերանը բացած՝ կտաւի
վրայ գլխի վայր բռնելով՝ ու մէկալ կողմի կափար-
չի վրայ զարնելով մեղուները կը թափին, ու մէկալ
կողովը մեղուներու մէծ մասին վրայ քանի մը փայ-
տի վրայ գլխի վայր կը դնեն. ու մէջը մտնելէն

վերջը կողավը կը շտկեն՝ իր տեղը կը դնեն։ Վ.իւ
շուռոր կողովը գօրացընելու համար՝ երբոր ուրիշ կո-
ղովէն պղտիկ խումբ մը կ'ելէ, ու ելած կողովը
մտնել կ'ուզէ նէ, անիկայ իր տեղէն կը վերցընեն,
ու անոր տեղը քիչուոր կողովը կը դնեն, որն որ
ձագերը իրենց ելած կողովը կարծելով ներս կը
մտնեն. ետքը կողովները իրենց տեղերը կը դնեն։

ՄԵՊԱԽՆԵՐԸ ԽԱԲԵԼՈՒ ՔԻՉՈՒՈՐ ԽՈՒՄԲԸ ՇԱՏՑԵԼՈՒ
ՎՐԵՅ

Վ.իչուոր մեղուները շատցընելու համար շա-
տուոր փեթակի հետ տեղերնին կը փոխեն, ու կը
շատնան. որուն մէջ աս կանոնները պահելու է։
Տեղերնին փոխած փեթակներուն երկուքն ալ թա-
գուհի պիտ'որ ունենան, ու մէջերնին հիւանդու-
թիւն պիտ'որ չըլլայ, որ օգտի տեղ վեաս չըլլայ։
Վսիկայ մինակ մեղը շատ եղած տարին կը յաջո-
ղի։ Երկու կողովն ալ նոյն մեծութեամբ՝ գունով
ու ձեւով պիտի ըլլայ. տեղերնին ալ մէկը մէկա-
լին շատ մօտ պիտ'որ չըլլայ։ Կէսօրէն վերջը մե-
ղուներուն շատը դուրս գտնուած ատեն փոխելու
է. որ մեղուները ետ դարձած ատեն իրենց փե-
թակը կարծելով մէջը մտնեն, ու քիչուոր մեղու-
ները շատնան։ Կ'ուզէս, որ փեթակ մը մեծ խումբ
տալէն վերջը պղտիկ խմբեր չտայ, անոր տեղը
նոր ելած խմբի կողովի հետ փոխելու է, ու անի-
կայ իր բազմութենէ նոր ելածին կու տայ, կը
շատցընէ, ինքն ալ ուրիշ խումբ չհաներ։

ՓԵԹԵԿԻ ՄԵԾՑԵԼՈՒ ՎՐԵՅ

Պէտք կ'ըլլայ նէ՝ փեթակը կամ կողովը մեծ-
ցընելու է, մեղուներու ջանքը կ'աւելնայ, ան աւել-
ցած պարապ տեղն ալ լեցընելու կ'աշխատին, որ
մինակ յաջող տարիներ պէտք կ'ըլլայ։ Եշր որ
կողովը մեղով շափէն աւելի կը լեցուի, որ ծան-

բութենէ եւ ուրիշ նշաններէն կ'իմացուի, ետեւի դին հիւսելով կ'երկընցընեն, ու կափարիչը ետ կը քաշեն. ու մեղուները ան նոր աւելցած տեղն ալ կը լեցընեն, չե նէ կողովը կը թողուն կ'երթան. բայց մէկէն շատ չեն մեծցուներ, որ չյուսահատին. ու պէտք եղած ատեն մէջ մ'ալ կը մեծցընեն:

ՄԵՐԱՌԻ ԽՈՒՄԲ ԽՈՒՄԲ ԴՈՒՐԻ ԵԼԼԵԼՈՒՆ ՈՒ ԱՆՈՐ
ՆԸՆԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՑ

Ասոնց խումբ հանելուն ժամանակը եղանակ՝ ներուն յաջողութենէ՝ ու երկրի օդին քաղցրութենէ կը կախուի: Հասարակ ատենը մայիսէն ինչուան յունիսի վերջն է: Խոմբերը որչափ շատուոր ու կանուխ կ'ելլեն նէ, այնչափ աւելի յոյս կ'ըլլայ մեղրի առատութեան: Կանուխ խումբ խումբ գուրս ելլելու՝ կողովին պղտիկութիւնը ու մեղուներուն շատութիւնն ալ կ'օգնեն: Անզուները յաջող տարին իրեք խումբ կը բնական ելլել, առջի խումբն ալ նոր խումբ կը հանէ. բայց անյաջող տարին կերակուրը պակսելով մեղուները գարնան գուրս կ'ելլեն, որ անօթիութեան խումբ կ'ըսուի:

Առջի խումբը շատ հեղնշան չտուած կ'ելլէ. անոր համար խումբ ելլելու ամիսներ կէսօրէն երեք ժամ յառաջ սկսած՝ վեց ժամ սպասելու դիտելու է, որ հասարակօրէն կէսօրէն երկու ժամ յառաջ ինչուան անկէ երկու ժամ վերջը կ'ելլէ: Երկրորդ՝ երրորդ խմբերը աւելի կանուխ կամ ուշ ալ կ'ելլեն, որ շատ անգամ առ նշաններէն կ'իմացուի: Ծակին առջեւը մէկը մէկալէ կախուած շատ մեղուներ կը ժողվին, ու քանի կ'երթայ՝ կը շատնան: Արուները կէսօրէն յառաջ գուրս կ'ելլեն: Կերակուր ժողվելէն դարձօղները ներս չեն մտներ: Խումբը ելլելէն քիչ մը յառաջ մեղուները անհանգստութեան մէջ կ'ըլլան, ծակին առջեւը ու վեթակին քովերը արտորանքով կը թռչին: Առվորաբար առջի խմբէն եօթը՝ ինը՝ կամ

տասնու մէկ օր վերջը երկրորդը կ'ելլէ . որոնք քանի մը իրիկուն յառաջ թիւթ՝ թիւթ՝ կամ քուաք՝ քուաք՝ յայտնի ձայն կը հանեն : Անելու խումբ ունեցող կողովը անձրեւէ մը վերջը տաք օրեր կ'ըշլան նէ , շուտով կը հանէ :

ՄԵԴՈՒՄ ԽՈՒՄԲԸ ԿՈՂՈՎԼԻ ՄԻԶ ԺՈՂԱԿԵՐԸ
ԱՐԱՅԻ

Խումբ ելելու ատենը կը մօտենայ նէ , մէծ ու պղտիկ կողովներ կը պատրաստեն , որ մեծ խրմ բերը մեծին ու պղտիկները պղտիկին մէջ ժողվեն : Ասոնք մաքուր կը լուան , գործածուածները խումբ ելելու մօտ քանի մը ժամ արեւի մէջ կը զնեն , որ մէջը կըպած մոմերը հալելով աղուոր հոտ տան : Ա երը ըսած գործիքները բոլոր կը պատրաստեն : Վեղուանոցի առջեւ ծառի ճիւղեր կը տնկեն (թէ որ մօտերը ցած ծառեր չկան նէ) : Վեղուները խումբ ելելու շուտ սկսելու համար դարնան կարօտութիւն ալ չունին նէ՝ շատ հեղ կերակուր կու տան , որ թագուհին շատ հաւկիթ ածէ : Վնյիսի յունիսի մէջ անձրեւներէն վերջը առտուները ծակին առջեւը խածուած հաւկիթներ՝ պղտիկ մեղուներ կը գտնուին նէ , իրիկունը մէկ քանի դրդալ մեղը կու տան , որ ձագերնին մեռցընելէն դաղրին : Եշած խումբը բարձր տեղ մը կախուած կը կենայ նէ , կողովը փայտերով անանեկ կը կայնեցընեն , որ կարող ըլլան մեղուները մէջը մտնել : Որոնք կողովի մէջ հանդարտ կը կենան՝ կը բղզեն՝ ու ծակէն ներս մտնելու ատեն յարգութիւննին կ'ընեն նէ , նշան է՝ որ թագուհին մէջերնին է . բայց մեջերնին շփոթութիւն կ'ըլլայ , կամ կողովը մտնել չեն ուզեր նէ , թագուհին կորսուած է , մօտ տեղեր փնտուելու է որ չըլլայ թէ պղտիկ խմբով մը ուրիշ տեղ նստած ըլլայ : Եշած խումբը փախչելու համար վեր ելլել կը սկսի նէ , զուր ցանելու դոր-

ծիքով կը թրջեն՝ կամ պարզ վառօդով հրացան կը պարպեն, ու շուտով վար կ'իջնան՝ կը նստին. որոնք մայր կողովին ծակը պղտիկ կ'ըլլայ նէ՝ մէկէն դուրս չկըթնալով ելլել հեռու չեն երթար:

Խումբը բարձր ծառի վրայ կը նստի նէ՝ երկայն ձողով կողովը վեր կը վերցընեն, երկայն ճան կով նստած ճիւղերնին կը թոմթվեն, ու կողովի մէջ կը թափեն. գետինը կը նստի նէ՝ երկու գին երկու փայտ դրած վրան ծակը վար կողով մը կը դնեն, որ մէջը մտնէ. մօտենալը անկարելի տեղ կը նստի նէ՝ տակէն մուխ տալով ան տեղէն կը վերցընեն, դիւրին տեղ կը բերեն: Երկու շատուոր խումբ մէկ տեղ կը նստի նէ՝ մեծ կողովի մէջ կ'առնուն անկէ կտաւի մը վրայ կը թօմթուեն, ու վրանի աւելով բարակ ջուր կը ցանեն, որ չփախչին. քոն վերը փայտեր կը դնեն, ու վրանին դլխի վայր երկու կողով դնելով իրենք իրենցմէ կը զատուին՝ կողովները կը մտնեն. բայց ասանկ ալ չեն զատուիր նէ՝ ետեւէն հիւսելով կողովը կը մեծցընեն: Խումբ մը նստածին պէս մէկ ուրիշ խումբ ալ կ'ելլէ նէ՝ առջինը կտաւով կը ծածկեն, որ երկրորդը անոր հետ չմիանայ: «Ա, որ խումբը կողովի մէջ խառնելէն վերջը մայր կողովէն հեռու տեղ կը դնեն, ու վրան լաթով կը ծածկեն, որ ինչուան իրիկուն իրենց ծակը սովորին, ու արեւի տաքէն նեղանալով չփախչին. ետեւէն անձրեւներ կը սկսի նէ՝ ինչուան պայծառ օրեր իրենց կերակուր կու տան: Այս խումբը ներս կը դառնայ նէ՝ երկրորդ կամ երրորդ օր նորէն կ'ելլէ. բայց թագուհինին կորսուած կ'ըլլայ նէ՝ հաւկթէն նոր թագուհի կը հանեն՝ ութերորդ կամ իններորդ օր կ'ելլեն: Բայց աս գիտնալու է, որ երբեմն մէղուները կողովին առջեւը կը ժողովին, ու խումբ չեն հաներ նէ, ներսը մէղին շատութենէ իրենց կենալու տեղ մնացած չէ, ան ատենը կողովը ետեւէն երկնցընելու է:

ՄԵԴԱՏԻ ԱՇԽԱՏԱ ՀԱԳԵԲՈՒ ՎՐԱՅ

ԱՌԵՂՋՆԵՐԸ խումբ հանելէն դադրածին պէս
քննելու է, որ թագուհին մեռած փեթակ կայ նէ,
ճարը գտնուի : ԱՌԵՂՋՆԻՆ քաղելու ատեն միջակ
մեղուներուն ձմեռուան կերակուրի համար երկու
հոխայի չափ՝ ու շատուորներուն երկուք ու կէս
հոխայ մեղը թող տալու է, որոնք ձմեռը աղէկ օրեր
շատ կը գտնեն նէ, շատ դուրս ելլելով շատ մեղը
կ'ուտեն գարնան ալ մեղը տալու հարկ կ'ըլլայ :
Ա երջը ծակերնին պղտիկցընելու է, որ գողութիւն
չպատահի, ուրիշ ծակեր կան նէ՝ ծեփելու է :
Անպտեմբերին քիչուոր խմբերը միացընելով շատ-
ցընելու է : ‘Չմեռուան ցրտերը սկսած ատեն պրզ-
տիկ ու ծակ ծակ բարակ տախտակով կողովին ծա-
կը գոցելու է, որ ներսը տաք մնայ՝ հարկաւոր օդն
ալ չպակսի, անկէ վերջը քովերնին կանչել՝ պոռալ,
զիրենք շարժելով անհանգիստ ընել չըլլար : Շ ատ
երկրադործներ մեղունին աւելի տաք տեղ կամ խուց
մը կը տանին, բայց ասանկ տեղ չգտնուելով հարկ
կ'ըլլայ նէ ամառուան տեղ թողուլ՝ վրանին լաթ
ծածկելու է :

ՄԵԴԱՏԻ ՀԻՒԾՆԴՈՒԹԻՒՆԵՐԸ

ԱՌԵՂՋՆԵՐԸ առողջ պահելու համար ատենէն
դուրս կերակրելու չէ, աղտոտ կամ աւրած մեղը
տալու չէ՝ մեղուները տկար փեթակները զատելու
է, որովհետեւ թանչ կ'ըլլան, երբեմն ալ հաւ-
կիթնին կ'աւրուի :

Թանչը շատ ատեն ներսը մնալէն՝ աւրած մեղը
ուտելէն ու պաղ առնելէն կը պատահի . որ վը-
տանգաւոր փոր լուծել մի է, անանկ որ մեղուները
մաղերու վրա կարմիր աղբով կը լեցընեն, ու ան-
շահ հոտիլ կը սկսին : Աս հիւանդութիւնը փեթա-
կի մէջ կ'իյնայ նէ՝ աղէկ օր մը փեթակին ծակը
բանալու է, որ մեղուները բնակարաննին մսքրեն,

ու .քիչ մը աղէկ հին դինիով խառնած մաքուր մեղր տալու է :

Հաւկիթներուն աւրիլը հասարակօրէն գարնան պաղերէն կ'ըլլայ . թագուհին յառաջ աղէկ եղանակներ գտնելով շատ հաւկիթ կ'ածէ , վրանց ցուրտ մը եկածին պէս մեղուները տաքնալու համար հաւկիթները՝ որդերը կը թողուն՝ քովէ քով կը ժողվին , ու հաւկիթները անհոգ մնալով կը սասին՝ կ'աւրուին : Ասիկայ չպատահելու համար կողովի վրայ լավ կը ծածկեն . ու տաք կը պահեն : Պատահածին ալ սառած հաւկիթները ու որդերը մաղովը կը կտրեն , դուրս կը հանեն . թէ որ բռլորը կամ մեծ մասը սառած կ'ըլլայ նէ , մեղուները պարապ կողով կը փոխեն , կամ առողջ խմբի մը հետ կը միացընեն :

ՄԵԴԱԿԻ ԹՇՆԸՄԻԿՆԵՐՈՒԽ ՎՐԵՅ

Մ'եղուներն ալ իրենց թշնամիները ունին , որոնց վրա հոգ չտարուիր նէ , շատ մեծ վեաս կուտան , որոնք մուկ՝ ծիծառ՝ սարդ՝ իշամեղու ու պիծակ՝ գիշերուան թիթեռ մը՝ ցամաքի գորտերը՝ ու իրենց ոֆիլն են .

Ուկը ձմեռը ներս կը մտնէ՝ խորիսխը կ'աւրէ՝ մեղը կ'ուտէ . որուն դէմ ծակին բերանը ծակած երկթէ տախտակով կը գոցեն , ու մուկերը ձայն չհանելու որոգայթով կը բռնեն :

«Օհծառը ու կարմիր տտով թռչուն մը ձադ հանած ատեննին մեղուն կը բռնեն , ձագերնուն կը տանին , անոր համար ատոնց թող չեն տար մեղուներու մօտ բան շինելու : Վնծեղը ու շատ զոյներով պղտիկ թռչուն մը աշնան ու բոլոր ձմեռը մեղուները անհանգիստ կ'ընեն :

Աարդը իր թորով շատ մեղու կը բռնէ . որուն թորը կ'աւրեն , ու զինքը կը մեղցընեն :

Խշամեղուն ու պիծակը թէ որ մօտերը բոյն ունին նէ, մեղուներու շատ վտանգաւոր են, զգուշութեամբ միտ դնելու ու բոյներնին փլցընելու է:

Ութ ճերմակ գունով գիշերուան թիթեռ մը ցորեկը կողովին ետեւը կը պահուըտի, իրիկունը կ'աշխատի կողովի մէջ մտնելու, որուն դրսի դին ծակ կը փնտուէ հաւկիթ ածելու, ու անոնցմէ ելած որդերը իրենց թելերով ծակին բերանը կը հիւսեն, մէջի խումբը տկար է նէ, ներսը մնալով կը մեռնին: Ենոր համար կողովին դրսի դին կը ծեփեն, որ իրենց հաւկիթ ածելու տեղ չմնայ, ու զիրենիք կը մեռցընեն:

Համաքի գորտերը մեղուները կը բռնեն կ'ուտեն. մեղուանոցի առջեւէն խորտերը աղէկ մաքրելու է, որ մէջը չկը չկընան պահուըտիլ, ու գտնուածները մեռցընելու է:

Մեղուներուն կոնակը կարմիր ոջել կ'ըլսայ. բայց ինչուան հիմայ վեաս մը շիմացուեցաւ:

ՄԵԴՐ ՄՈՄԷՆ ԶԱՏԵԼՈՒ ՎՐԱՑ

Մաքուր մեղը հանելու համար խորիսիոը կը կոտրեն, բերանը գոց հողէ ամանով արեւը կամ քիչ տաք բռուսի մէջ կամ տաք մոխիրի վրայ կը դնեն. մեղը կը վաղէ կ'ելլէ նէ, պաղ տեղ կը թողուն ինչուան որ մոմը ուրիշ աղտեղութիւններով երեսը ելլէ, ան ատենը անոնք քամոցով կը ժողվեն, ու մեղը բերանը գոց հողէ ամանի մէջ պաղ տեղ կը պահէն: Անացած մոմը ու աղտեղութիւնները հողի ամանի մէջ ջրով կ'եփեն, մաղէ կամ կտաւէ տոպրակի մէջ կը լեցընեն, ու մասնաւոր մամուլի տակ ճղմելով կամ երկու տախտակի մէջ դրած՝ վրան ծանրութիւն դնելով կը քամեն, մոմը երեսը կը սատի, մնացած մեղը ջուրը տակը կը մնայ. որն որ կըակի վրա նորէն եփելով ջուրը շոգի կ'ըլսայ՝ կ'ելլէ, մինակ մեղը կը մնայ.

որ երկրորդ մեղք կ'ըսուի, ու սեպտեմբերի մէջ մեղուներու կլրնայ տրուիլ։ Անմը ջրով մէյ մ'ալ կ'եփեն, ու հողէ ամանի մէջ կը լեցընեն, ու սառելով մէկ կտոր կ'ըլլայ, ու աղտոտութիւնները բոլոր տակը կը մնան։

Գ. Լ. Ա. Խ. Խ.

Ը. Ե. Բ. Ա. Մ.

Երբարձ որդ մի է, որ երկրագործին ծախքը ու աշխատանքը եւելօք կը վարձատրէ։ Ասիկայ երկոտասաներորդ դարին հարաւային Շենաց երկրէն խտալիա բերած են. ասկէ ալ յառաջ վեցերորդ դարի մէջ Հնդկաստանէն կոստանդինուազօլիս բերած են, ու հիմնյ իր շատ օգտակարութեանը համար ամէն տեղ տարածած է։ Ալոր երկայն ու պղտիկ որդ մի է, պղտիկ հաւկմէն կ'ելլէ՝ թաթերովը կը քալէ, վերի ու վարի ծնօտները սղոցի պէս են՝ թթի տերեւ ուտելու համար, որ իր կերակուրն է։ Իներնին տակը մանելու գործարան ունի, որ կը հաղորդի երկու խոռոչներու հետ, ուր որ մետաքսի նիւթը կը ժողուի։ Ասիկայ շուտ մեծնալուն պատճառաւ չորս հեղ կաշին կը փոխէ, ու ան ատեններ չուտեր՝ քնացածի պէս կը կենայ։ Իւաւական կը մեծնայ նէ՝ մանելու գործարանէն դուրս փոխելով՝ մետաքսը կը մանէ, ու անով իր չորս դին իրեն խցիկ մը կը շինէ, ու մէջը մասնաւոր փեճակի մը մէջ մեռածիպէս կը կենայ, որ բոժոժ կամ հարսնեակ կ'ըսուի։ Քանի մ'օր վերջը թիթեռ կ'ըլլայ, փեճակը ու մետաքսը կը ծակէ՝ դուրս կ'ելլէ, ու հաւկիթ կ'ածէ, որոնց մէջէն նորէն շերամ կ'ելլէ։

ԾԵՐԱՄԻ ՏԵՍԱԿԵՐ

Ը երամը երկու տեսակ է, մելը երեք հեղ
կաշի կը փախէ՝ մեկալը չորս հեղ։ Առջինը՝ երկու
հինգերորդ պակաս մետաքս կու տայ, երկրորդէն
չորս օր յառաջ կը լմնայ, կերակուրը պակաս կ'ու-
տէ, բայց մետաքսը բարակ ու շատ աղուոր կ'ըւ-
լայ։ Երկրորդին աշխատանքը չորս օր աւելի կ'ըւ-
լայ, ու մետաքսը շատ։ Մենք ասոր վրայ կը խօ-
սինք. ամէն երկրադործ իր հաւնածը պահէ։

ԾԵՐԱՄԻ ՀԵՏԿԻԹՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՈՒ ՈՐԴ ՀԵՆԵԼՈՒ
ՎՐԵՑ

Մարտէն վերջը, հաւկիթներու լաթը ծալած
քանի մի բոպէ մաքուր ջրի մէջ կը թրջեն, ետքը
տախտակի վրոյ տարածած բութ դանակով քերե-
լով հաւկիթները վրայէն կը հանեն, մաքուր ջրով
կը լուան, զրի երեսինները մէկ դի կ'առնուն, որ
աղէկ չեն. վերջը մաքուր մաղով ջուրը կը քամեն,
ու մէկ հեղ ալ ձերմակ գինիով լուալէն ետեւ մա-
քուր կտաւով մաղի վրայ կը չորցընեն, ու պրդ-
տիկ թղթերու կամ պարկերու մէջ ինչուան հանե-
լու ատենը պաղ ու չոր տեղ կը պահեն։ Վղէկ
հաւկիթը մութ մոխրի գոյն կ'ունենայ. դեղին՝ կար-
միրի մօտ կամ ձերմակը աղէկ չէ, ու մատի մէջ
ճղմելով մէջէն քիչ մը կպչուն ու թափանցիկ հիւթ
կ'ելլէ։ Ը ատ հաւկիթ մէկ տեղ մէծ ամանով հե-
ռու տեղ տանելով կ'աւրուի։

Հանելու հաւկիթը բոււնելու տերեւի շափին
համաձայն ըլլալու է, որ տերեւը չաւելնայ՝ պա-
րապ չերթայ, կամ պակսելով՝ որդերը անօթի չը-
սատկին։ Ո՞էկ տրամ հաւկիթէն ելած որդերը եօ-
թանասուն ու ութը հոխայ չմաքրած տերեւ կ'ու-
զեն, ու տասնուչորս հօխայ տերեւէն մէկ հօխայ
բուժութ կ'ելլէ, ուստի ամէնը մէկէն հինգ հօխայ
երկու հարիւր քսանը ութը տրամ կ'ելլէ. բայց

առջի ննջելու մէջ շատ որդ կը մեռնի նէ, տերեւը պակաս կ'երթայ, բոժոժն ալ պակաս կ'ելլէ:

Խնչուան որ թթենին բաւական տերեւ չքանար նէ, վրան ցուրտ մը գալով կէս ճամբան չքմալու համար որդերը չեն հաներ: Որդերը հանելու համար հասարակօրէն հաւկիթները պղտիկ պարկով ցորեկը զգեստին տակը վրանին կը կրեն, ու գիշերը սաւաննին տակը կը դնեն. բայց աս եղանակը աղէկ չէ, վասն զի ամենը մէկէն չեն ելլեր, մարդու հոսն ալ որդերու վեասակար է: Վը հետական տաքութիւնով հանելը ամենէն աղէկ է, պյսինքն՝ գետնէն բարձր՝ կէս օրուան արեւի դէմ՝ չոր ու պղտիկ սենեկի մը մէջ գերմանիայի վառարանով (սօղոյած) կամ սենեկի մէջ կրակ դնելով. ասոր մէջ վեց հոխայ հաւկիթ մէկէն կը դնայ հանուիլ, որ մեծ գեղի մը բաւական է: Անենեակը դիմացէ դիմաց՝ ապակիով ու մէյ մէկ բանալու գոցելու պղտիկ ծակերով պատուհաններ պիտ' որ ունենայ՝ պէտք եղած ատեն զանոնք բանալով սենեկին օդը փոխելու համար, վանդակներ պիտ' որ ունենայ՝ արեւը հաւկիթներու վրայ զարկած ատեն գոցելու համար, մէկ կողմը բանալու գոցելու ծխնելուղով բոց վառելու տեղ պիտ' որ ըլլայ, որ պէտք չեղած ատեն գոց կենալով սենեակը չպաղեցընէ, ու պէտք եղած ատեն պատուհաններու պղտիկ ծակերը ու ծխնելոյզը բանալու, ու քիչ մը բոց վառելու համար, որ սենեկին օդը փոխուի: Անենեկին մէջ տեղը բարձր ստքերու վրայ մէկը մէկալէն կանգուն մը հեռու գերաններ կը դնեն, որոնց վրայ բարակ ճիւղերով հիւսած մէյմէկ կանգուն քառանկիւն տախտակներ կը շարեն, հաւկիթները թղթէ կամ բարակ տախտակէ տուփերու մէջ քիչ քիչ տարածած անոնց վրայ կը շարեն, ու ամենուն վրայ բան մը կը ծածկեն: Անենեկին տաքութիւնը իմանալու համար ջերմաչափ գործիքը ունին. առջի

երեք օրը՝ տասնուշորս աստիճան տաքութիւն կ'ու-
զէ, ուստի՝ օդին բնական տաքութիւնը անկէ վար
է նէ, վառարանը կը վառեն. անկէ վեր է նէ,
արեւ զարկած պատուհաններու վանդակները կը
գոցեն, ու շուք եղած կողմի պատուհանները կը
բանան : Այրորդ օրէն սկսած տաքութիւնը ամէն
օր մէյմէկ աստիճան կ'աւելցընեն ինչուան քսան ու
երկու : Ճձէ որ աս տասը օրը գիշեր ցորեկ քովեր-
նին մարդ սպասելով գրածիս պէս կը կարգաւորես
նէ, որդերը կ'ելլան ու շատ զօրաւոր կ'ըլլան :
Տաքութիւնը տասնուինը աստիճան համար կը դնեն, որ
չորութիւնը հաւկիթներու վնաս չտայ . խոնաւու-
թիւնն ալ չափելու համար ամանով բարակ աղ կը
դնեն . թէ որ թրջինէ, սենեակը շատ խոնաւ է,
քիչ մը բոց կը վառեն, պատուհանները՝ դուռը կը
բանան, ու խոնաւութիւնը կը չափաւորեն : Առ-
կիթները կը ճերմրկին նէ, տուփերու վրայէն ծած-
կոցը կը վերցընեն, ու ամէն մէկին վրայ պղտիկ
ծակերով մէյմէկ թուղթ կը դնեն : ‘Եօր ելած օր-
դերը ծակերէն կ'անցնին՝ թղթերու վրա կը տարա-
ծին նէ, վրանին կտրտած տերեւ կը ցանեն, թղթ-
թերով պղտիկ տախտակներու վրա դրած՝ կը տա-
նին, ու մեծ սենեկի մէջ՝ ուռիի ճիւղերէն հիւ-
սած ու վրանին թուղթ տարածած մեծ տախ-
տակներու վրա մէկ մէկէ չորս չորս մատ հեռու կը
շարեն, որ թէ որ որդերը հաւասար չեն նէ, կա-
րող ըլլան պղտիկները զատ կերակրել, չէ նէ մե-
ծերը իրենց կերակուրը գողնալով անօթի կը սատ-
կին : Ես բանիս մէջ սխալ մը ընելու համար պէտք
է գիտնալ, որ երկու տրամ հաւկիթի որդերուն հա-
մար ելած ժամանակէն ինչուան առջի ննջելնին մէկ
քառանկիւն կանգուն տեղ պէտք է, ինչուան երկ-
րորդ ննջելնին՝ երկու քառանկիւն կանգուն, ին-
չուան երրորդը՝ չորս ու կէս, ինչուան չորրորդը՝

տասը կանգուն, ու ինչուան ճիւղի վրայ ելլելնին քսան ու երկուք ու կէս քառանկիւն կանգուն տեղ պէտք է տարածել:

ՃԵՐԱՄԻՒ ՈՐԴԵՐԸ ՏԵՐԱՇԵԼՈՒ ՈՒ ՏԵՂԵՐՈՒԽՆ ՄԱՔՔԵ-
ԼՈՒ ՎՐԱՅ

Որդերուն ձեռք դպցընելը վեսասակար է. ճիւ-
սած տախտակներու վրա իրենց չորս դիերը կտրած
տերեւ կը ցանեն, ու որդերը անոնց վրա գալով
տեղերը կ'ընդարձակի: Ալ աւելի տարածել հարկ
կ'ըլլայ նէ, քովերնին տերեւով թթի ճիւղեր կը
տնկեն, որդերը վրան լեցուած ատենը՝ տակը թուղթ
բռնելով ուրիշ ճիւսած տախտակներու վրայ թուղթ
կը տարածեն, ու ճիւղերը վրան կը դնեն, առջի
տեղերնին կը մաքրեն. ասանկ ուրիշներն ալ հոն
կը բերեն, անոնց տեղերն ալ մաքրելու ու մեծ-
ցընելու համար: Աս բանը առջի ննջելէն ու ար-
թըննալէն վերջը հեղ մը՝ երրորդէն վերջը երկու
հեղ ու չորրորդէն վերջը, յառաջ մէկ երկու հեղ
կերակուր տալէն ետեւ ամէն օր կ'ընեն: Ճիւ-
ղերը տախտակներու վրայ կարգաւ ու մէկ մէկէ
հեռու կը շարեն, որ մէջի պարապ տեղերուն տե-
րեւ ցանելով որդերը տարածուին՝ սահմանած տե-
ղերը լեցընեն: Չորրորդ արթըննալէն վերջը շատ
տեղ վրանին դերձանէ ցանց կը փռեն, ու վրան
տերեւ կը ցանեն, որդերը տերեւներու վրա կ'եւ-
լան նէ, ցանցը վերցընելով տակերնին մաքրելէն
վերջը տախտակի վրա նոր տերեւ կը ցանեն, ու
որդերը վար կ'իջնան նէ՝ ցանցը կը վերցընեն:

ՃԵՐԱՄԻՒ ԿԵՐԱԿՈՒՐԻԽՆ ԵՒ ՈՒՐԴԵ ԳՈՐԾՔԵՐՈՒ ՎՐԱՅ

Ինչուան չորրորդ ննջելնին քսան ու չորս ժա-
մու մէջ չորս հինգ հեղ կերակուր կու տան, ու
անկէ ետքը վեց հեղ: Կերակուրին շափր՝ իրենց
կշտանալն է, երբ որ կը հանգչին, ու մնացած

տերեւը չեն ուտեր նէ, կշտացած կ'ըլլան: Ինչուան չորրորդ ննջելնին տերեւները յառաջ բարակ ու վերջէն քանի կ'երթայ նէ՝ խոշոր կտրելով կոտան, որ անոնց անոյշ հոտը առնելով աւելի ուտեն, անկէ վերջը ամբողջ կուտան, բայց ժողվածին պէս տաք տաք չեն տար, քանի մի ժամ պաղելէն վերջը կուտան, որ թաց ալ պիտի չըլլայ: Անոր համար անձրեւի վախ կ'ըլլայ նէ, երկու երեք օրուան բաւական կը ժողվեն, պաղ տեղ կը տարածեն: Անձրեւը շատ կը տեւէ նէ, օր մը յառաջ կը ժողվեն, հով բանելու չոր տեղ կը տարածեն, ու շատ հեղ խառնելով չորցընելէն վերջը երկրորդ օրը կուտան. նոյն օրը տալու հարկ կ'ըլլայ նէ, թաց տերեւը կտաւի մէջ թօթվելով զրերը աղէկ կը վազցընեն, ու ասոր համար կերակուրնին քիչ մը կ'ուշանայ ալ նէ, քանի մը ժամ անօթի մնալը այնչափ վեաս շտար իրենց՝ որշափի թաց տերեւ ուտելը:

Անենեկին տաքութիւնը ինչուան առջի ննջելնին տասնուինը աստիճան պիտ'որ ըլլայ, ետքը ամէն մէկ ննջելնին մէյմէկ պակաս. օդին տաքութիւնը անկէ պակաս է նէ կրակով, ու աւելի է նէ՝ վանդակները բանալով գոցելով պատուհանները յարմացընելու է, բայց մէկ երկու աստիճան աւելի տաքը վեաս չըներ. որդերը ծարւելով աւելի կ'ուտեն, անոր համար կերակուրը աւելի տալու է: Այելու է, որ որդերը հաւասար մեծնան, որ մեծերը պղտիկներուն կերակուրը գողնալով պըղտիկները չհիւանդնան, ու ամէնը մէկ ժամանակ ննջելով շատ ատեն չկորսուի: Աս պատճառաւ ուշելած որդերը սենեկին աւելի տաք կողմը բարձր տեղ գնելով, շատ կերակուր տալով, ու աւելի տարածելով շուտ կը մեծցընեն, որ մէկանոնց հաւասարին: Աս կանոնները պահելով, որդերը հաւկըթէն ելլելէն հինգ վեց օր վերջը առջի հեղ կը

ննջեն, չորս օրի չափ ետքը՝ երկրորդը, հինգ վեց
օր վերջը՝ երրորդը, վեց եօթը օրէն՝ չորրորդը,
ինը տասը օրէն՝ ճիւղերու վրայ կ'ելլեն, երեսուն
ու երեք՝ երեսուն ու չորս օրուան մէջ ամէն բանը
կը լմննայ: Եշրբ որ ալ չեն ուտեր՝ վզերնին վեր
բռնած կը քալեն՝ լուսին դէմ նայելով մէջերնէն
բաց ոսկիի գոյն մը կ'երեւնայ, մարմիննին կը
պղտիկնայ ու կը կակղնայ նէ, հասած կ'ըլլան,
վրանին ելլալու ճիւղերը անկելու է:

ԸԵՐԵՄՆԵՐԸ ՎՐԱՆԻՆ ԵԼԱԾԱՅԻ ՃԻԿԱԵՐԸ ՏԵԿԵԼԱՅԻ
ԱՐԵՑ

Տախտակներու չորս դին թղթերուն ծայրերը
քիչ մը վեր կը վերցընեն, ու երկայն բարակ՝ աղեկ
չորցած ճիւղերէն պղտիկ կապոցներ կը տնկեն մէկ
մէկէն մէյմէկ ոտք հեռու, որ մանելու ատեն
իրարու արգելք չըլլան: **Ճ**'իւղերու վերի ծայրերը
հովահարի պէս կը բանան, ու կամարաձեւ իրա-
րու գէմ կը ծուեն, որ մէջը օդ բանի, ու մանելու
հանգիստ աեղ ունենալով սկսածնին թող տալով
նոր բոժոժ չսկսին. վասն զի անկատար բոժոժնե-
րու զինը շատ վար է: Որդերը ճիւղերուն վրայ
ելլել կը սկսին նէ, տեղերնին կը մաքրեն, մէջի
պարապ տեղերն ալ նոյն հեռաւորութեամբ ճիւղեր
կը տնկեն: **Վ**'նկէ վերջո շատ հեղ կը նային, վար
ինկածները ճիւղերու վրա կը դնեն, արեւի կողմի
վանդակները գոցելով շուք կողմի պատուհանները
ու գուռը բանալով ներսի օդը գալնան անոյշ եղա-
նակին կը յարմարցընեն, ու վնասակար հովերէն
կը զգուշանան: **Հ**'նոր համար տուած կանոններս
պահուած կ'ըլլան՝ ու որդերը ամէնը մէկէն մանել

սկսած կ'ըլլան նէ, ճիւղերու վրայ ելլելէն վերջը
վեցերորդ կամ եօթներորդ օրը բոժոժները ժողվե-
լու է։ թէ որ պակսութիւն մը պատահելով ճիւ-
ղերու վրայ ամենը մէկ օրուան մէջ ելած չեն նէ՝
ուժերորդ իններորդ օրը ժողվելու է, որ աւելի
մալով ծանրութիւննին չպակսի:

ՇԵՐԱՄԻ ՀԱՏԿԻԹԸ ԱԹՆԵԼՈՒ ՈՒ ՊԱՀԵԼՈՒ ԱՐԱՅ

Կանոնները պահուած են նէ՝ հունտի համար
ամեն բոժոժները աղէկ են, ընտրելու հարկ չկայ,
չենէ՝ պէտք է յառաջ լմնցած ու ճիւղերու վերի
ծայրերէն կախուածները ընտրել, որ մանածնին
բարակ՝ յարդի գունով երկու ծայրերը կարծր ու
վրանին կապած պղտիկ շրջանակները մէջերնին դա-
ցած ըլլալու են։ Տասն ու ութը տրամ հաւասար
թուով արու ու էդ բոժոժէն մէկ՝ մէկու կէս տրամ
աղէկ հաւկիթ կ'ելլէ։ Իսայց արուն էդէն զանա-
զանելը դժուար է. հասարակօրէն արուներու բո-
ժոժներուն մէյմէկ կամ երկու ծայրերը սուր ու
մէջ տեղերնին բարակ կ'ըլլան, ու էդերունը գըն-
տակի ձեւով աւելի մեծ՝ ծայրերնին հաստ կ'ըլլայ,
ու մէջ տեղերնին շատ բարակ ըըլլար։ Արդերուն
արուն էդը ճանչնալ աւելի դիւրին է. արուներու
աչքերը բաց կ'ըլլայ, ու էդերը աչքերու տեղ ծուռ
զիծեր ունին. անոր համար սերմի պէտք եղածին
շափի հաւասար թուով արու էդ որդ զատ զատ ճիւ-
ղերու վրայ կը դնին սերմի համար։ Ա երջը ժող-
վելու ատեն վրայի մատղերը հանելով չոր սենեկի
մէջ հիւսած տախտակներու վրայ երեք մատի բար-
ձրութեամբ՝ արուները զատ՝ էդերը զատ կը տա-
րածեն, որոնք տասն ու հինգ աստիճան տաքով
տասնուհինք օրուան մէջ թիթեռ եղած դուրս կ'ել-
լն։ Ելլել կը սկսին նէ, սենեկին լոյսը պակսե-
ցընելու է, որ արուները թուշել ուզելով չոգնին.
որոնք թեւերնէն բռնած էդերուն մօտեցընելով

անոնց հետ միաւորելու, ու երկուքը մէկ տեղ
թեթեւ պրկած կտաւի վրայ շարելու, ու վեց ժամ
ետքը արուները զգուշութեամբ զատելու նետելու
է. էգերն ալ ուրիշ կտաւի վրայ դնելու է, որ
հաւկիթնին ածեն: Երեսուն ու վեց ժամ վերջը
անոնք ալ նետելու է. վասն զի անկէ ետքը ածած-
նին աղեկ չըլլար: Ո՞ւ կանգուն կտաւ յիսուն
տրամ հաւկիթի բաւական է: Իրեք չորս շարամ
վերջը հաւկիթները մոխրի գոյն կ'ըլլաննէ, կտաւը
թոյլ ոլորելու՝ կամ ուրիշ թշնամի չվասսելու չոր
ու չսառելու չափ պաղ տեղ կախելու է:

ՀԵՐԱՄԻ ՀԻՒՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՈՒ ԵՆԻՑ ԴԵՎԵՐՈՒ
ՎՐԱՅ

Վս որդի դլխաւոր հիւանդութիւնները չորս
են, որ կրի ցաւ՝ նշանի ցաւ՝ սեւ ցաւ ու դեղին
ցաւ կ'ըսուին:

Շերամը կրի ցաւ եղած կ'ըլլայ նէ՝ մարմինը
կը կարծրնայ՝ վրան ձերմակ փոշի կը կապէ, ու
փորը կը բանաս նէ, հողով խառնած ալիւրի պէս
բան կ'ելլէ. որ չորրորդ ննջելէն վերջը կը պա-
տահի, ու փոխադրական է, անոր համար հիւանդ-
ները անմիջապէս կը նետեն, ու առողջները մա-
քուր տախտակի ու թղթի վրայ կը փոխեն, պա-
տուհանները կը բանան, մէկ ամանի մէջ քիչ մը
յարդ վառած՝ խուցին չորս դին ու տախտակներու
վրայ կը պտտցընեն, որ ծուխին հօտը բոլոր որդե-
րուն հանի, ու քսան ու չորս ժամէն նորէն կը կրոկ-
նեն: Վս ծուխը առջի հասակին մէջ տալու ըլլաս
որդերուն աս հիւանդութիւնը չպատահիր: Հիւանդ-
ներու դպած գործիքներն ալ յարդով բոլոր կը ծը-
խուտեն, կամ տաքցած կղմինտրի վրայ բորակի թը-
թու կը թափեն, ու անոր շոգիին կը բռնեն:

Կշանի ցաւ կ'ըլլան նէ՝ վրանին սեւ՝ մութ
կամ կարմիր բծեր կ'երեւնան:

Այեւ ցաւ կ'ըլլան նէ՝ մանելու ատենեին կը չորնան . կը սեւնան, ու կը ճըմրտկին :

Դեղին ցաւ եղած ատենեին, կը դեղեին՝ ու տելէն կը դադրին, որը փայլուն շիտակ եղած կ'ուռի, որն ալ կը քաշուի՝ կը ճըմրտկի՝ կը փտի : Ասոնք բոլոր չորրորդ ննջելնէն վերջը կը պատահին . թէ որ պատահածին պէս դեղը կ'ըլլայ նէ՝ այս ինքն եթէ չորրորդ ննջելէն վերջը որդերէն քանի մը հատը բծեր ունենալուն, կամ դեղիննալուն կամ մեռնելուն պէս, աւելի տարածես ու խուցին օդ տաս նէ, ուրիշները կ'ազատին . բայց մէյ մը որ անհոգ կենալով հիւանդութիւնը յառաջ կ'երթայ նէ, ալ ճար չկայ՝ բոլոր հիւանդ որդերը նետելու է : Ասոր համար շերամ պահօղը պէտք է, որ մեր դրած կանոններով յառաջ երթայ, որ աս դժբաղդութիւնները չպատահին . վասն զի ասոնք բոլոր որդերուն աղէկ չնայելէն, հաւկիթներուն անշահութենէ, անպիտան եղանակաւ հանելէն, օդին յանկարծ պաղէ տաք ու տաքէ պաղ փոխուելէն, տեղերնուն աղտոտութենէ ու նեղութենէ ու թրջած կամ խօնաւ տերեւ կերցընելէն կը պատահին :



ԱՅ ԳՐԱՒՄ ՄԵԶ ԳՏՆՈՒԾՆ ԵՐԿՐՈՒԹՈՒԹԵԱՆ
ԲԱԺԻԵՐԸ

Վազաս . երկրագործութիւն .	Բոր (հիւանդոթիւն) . այսուհետէ . Բըինձ . քիշնէ . Reis.
Վլոճ . -լէտ . Աչօլու .	Գամ . -լւէ . Օցպ .
Վծ . դուշտու :	Գայլախաղ . սուրբ Բ-լէ .
Վծուխ (անկերու հիւանդաւ- թիւն) . Վռան .	Ջեւերլեն .
Վկոս . եւլուս . Վետ .	Գառան . քուլու :
Վզբ . ի-ունէ . Վիտ . Դնուր .	Գարի . որին . Օրուել .
Վզրանց . ի-ունէլուս :	Գանձի խնձոր . եւր եւլուս .
Վզի թթու . Սալիսաւր .	Երդպէլ . Կարտոֆլ .
Վարի . դու . Վենգարտ .	Գինձ . ունձնէ . Ռուանդ .
Վայծ . ծուլ . Ցից .	Գալան . օդլուս :
Վայրէլ հող . Տօր .	Գանձլ . ժուլու . Վիվլուհ .
Վանասիւ . անէ . Վեշմնչ- քրաւ .	Գանզեզ . վելուս ժուլ . Ռապ .
Վախոնն . անտառ . Անիս .	Գարունըրուրգ . խուռան . Հոմու .
Վական . հ-ւան :	Մօս .
Վառաշաղրի օդի . Ավարտաւի . Սալ- մակցիստ .	Վազում . ի-ունէ . Տիրան .
Վասար . օրման :	Վազին կաւ . արու իւլ . Թոն- մերգլ .
Վառույտ . ի-օն . Ալե .	Վեզդ . վ-ին-լէ . Վիրաշ .
Վարժան . ծուս :	Վեզնացաւ . արուլու . Գելիսւդ .
Վարժանեղէն . չ-ւան-լուն :	Վազիպատացորեան . հ-ւայ դ-ուն- տ-ույ . Տուրուն .
Վարժիք ներեւե :	Վազ . եւսիւ-լ . Բինդ .
Վարու . եւրեւ .	Վազնարգել . ըլէլ եւլ եւներ .
Վարչասպի եզ . ի-ուր դօյ - ի-ուլ :	Հօպսենլե .
Վազ . դ-ու-լ :	Վազնակ տարւոյ . եւու .
Վազուտ երկիր . ի-ու-ս-ու-լ եւր . ի-ու-հ-ը . Բաժ-ն-է . Տանդե .	Վազեմի . ի-ու-ու . Թառ . հոնիցհաւ .
Վազուտ Տանդե . Տանդե .	Վազէդ . դ-ու-լ . հինդիդ-ու .
Վազի ծառ . վ-ին-լ-ուն . Վեչ- իսլամ .	Վազինջ կամ եզին . ը-ըւրան .
Վակլայ . դ-ու-լ . Աւերխոնե .	Վրենէսիլ .
Վակլայ . Գանգան .	Վազնակ . ի-ու-ն-է :
Վազաղրեալ հող . ծուկ-լ ի-ու- ն-է . Մերգլուն .	Վարիցուկ . կ-ի-ն-ն-է . Քամիլլ .
Վազմակ . դ-ու-ն-է . Վասմո- լենաւան .	Վարկան . ու-է-ի-ն-է . Վարկան .
Վարկ . քացախ . ծուսին :	Վարկան . ու-է-ի-ն-է . Վարկան .
Վասակ . ի-ու-ն-է . Վասմու- լենաւան .	Վազ . դ-ու-լ :
Վազկ . ի-ու-ն-է . Բետիգ .	Վազուզի . կամ ընկուզի ծառ .
	չ-ւան-լ-ուն . Վալնուիսան .

Ժամանք. Երեւ:	Կանեփ. +ենելիր. Hanf.
Ժեղի. +եկե+:	Կաղոյա. Հուկ:
Ժշենի, կամ թզի ծառ. Բժիր -ընճ. Steigenbaum.	Կարտդ. Ենեկ ե-լը. Butter.
Ժժենի կամ թթի ծառ. Բ-ր-ի ընճ. Maulbeerbaum.	Կարկամութիւն. -եիր վեհեւ -եսի:
Ժիկ. է-բըւ:	Կարմիր բանջար. { +անց-ր. Ա- Կարմիրակ. { +ենուի-ր.
Ժմբի. օւլուսուր:	Կառ. Բըւ. +իլ. Thon.
Ժուրինչ. Բ-ր-ունչ: Pomeranze.	Կառուս երկիր. +ելլելիր. Thon- bede. Thonboden.
Ժուր. -է չիւր:	Կեղեւ. չ-ուս-է:
Ժորժուր. Բ-ըւ:	Կենդանի պահելու երկրագոր- ծութիւն. Koppelwirthschaft.
Ճաղագածոյ (աղբ): Բուժ օլու- թելլերիւշ. Kompositdünger.	Կեռասնի կամ կեռասի ծառ. Քիր-ընճ. Kirschbaum.
Ճառենի. Քուչ ընճ. Erle.	Կերցաւ. (Ճախի հիւանդութիւն). Հեր դելլե. Krebs.
Ճիճ. Խեց:	Կինամանն. Բ-րըւն. Zimmt.
Ճիճն. Խեց:	Կիորոն. ընճ դ-ուս-ն-ի-: Bi- tronen.
Ճուլիք. Աբրեւդ. Rlaude.	Կիր. +իրեց. Stoff.
Ճուրիս. Ք-ր-ի-ս-: Bohne.	Կճաւակ. (Հոյւշ) Բ-ըւն-ըւ:
Ճուսագարութիւն. +իրըւ-է:	Կիրին. մ-ըւ. մ-ուսէտ օի-:
Ճոյու. Աբրեւ օթ-: Waid.	Վինյ.
Խաչնիկդ (Ճիճած). Շ-ըւն-դ-:	Կինեի. հ-ըւ-ընճ. Ulme.
Խաբարե-վուր.	Կողինչ. -է-դ-+լ- ուսէնե+:
Խառնուրդ (անկերու). Շուր- գемене,	Կոսդ. վ-ի-ն-ի-+ . Schneide.
Խնձորի. կամ խնձորի ծառ. Ելշ-ընճ. Apfelbaum.	Կով. Բ-ե+ . Rühe.
Խոզ. Կօմու:	Կորեակ. Դ-ըւ. Hirse.
Խոյ. Ք-ըւ:	— Հասարակ կորեակ. Gemei- նե կամ Rispenhirse.
Խոյլ. Ա-ըւ. մ-ըւ:	Կուճնի. ը-ըւ ընճ. Lärche.
Խոնա. Ա-ըւ:	Կոսու. +ելլեն. Flachs.
Օանծաղ. մ-ըւ:	Կոտասու. ու-ըւէր, +ելլեն ն-ըւ- ն-ըւ. Lein.
Օիրան. Ք-ի-ն-ի-: Mykose.	Կոտասուի եղ. ու-ըւէր ե-լը:
Օիսախոս. Բ-ի-ն-ի-ն-: Rauchta- խ.	Կրոս (երկիր). +իրէլ-լ. Ralferde.
Օոնդրակ. Ե-ըւ:	 Հազար. Հ-ըւու. Gartenlattich.
Աալ. Հարժու:	Հազիկ խոս. մ-ըւ դ-եւնեն-ի- հսլատիչ.
Աաղամախի. Ք-ի-ն-ի-: Պայու.	Հաճար. Ա-ըւ-ըւ. Roggen.
Աաղամբ. Ա-ըւ-ըւ. Kraut.	Համեւ. Ա-ըւ-ըւ:
Աաղնի. Ա-ըւ-ըւ. Eiche.	Հանդ. Հ-ըւ-ըւ:
Աամեսասայլ. կամ թ-ըւ-ըւ:	Հասարակած. Ի-նի-ն ի-նի-ն- -ու-ըւ-ըւ+:
Աամիկլ. Դ-ըւ-ըւ-ըւ (Պ-ըւ-ըւ-ըւ)	Ապակա. Ա-ըւ-ըւ. Aquator.

Հասկ . դաշտ . Աշեր .	Մեղքացօղ . հօրուշ . Հոնից
Համ (ցորենի , և այլն) . դաշտ .	Խելթհան .
դաշտ բանեստ . Կոռ .	Մեղքարո . իջեւիւ :
Հարսնաւածան . վեց հաւածան . Սար	Մառոր . եւ վեւիւ :
հաւած .	Մորուկ . ուշաւիւ . դաշտ :
Հարդ . վեւիւ :	Յարդ . աւաւան :
Հերկել . վեւիւ . դաշտ :	Յօդ (ձիու , և այլն) . օյնափ :
Հիմֆ . նեւիւ :	Եպարինջ . գունափալ . Պոմ-
Հողի լու . Երժիք .	րանչեն .
Հոպփեն կամ գայլուկ . Հօփս .	Եսաժ . նեխին եւ շալ . Ստենձ .
Հորժ . առն . Կալբ .	Եսաշ . դաշտ . Մանձ .
Հունձ . պաշն . Երնե .	Ետուի ծառ . կամ նանենի . Նո-
Հաւար կամ հաւարցու ցո-	ւաճ . Եյպրե .
րենի . դաշտ :	Ետզանակ . գերանեն . Բանան .
Հի . ար :	Եկրամ . իջեւիւ . Դեմքել :
Հիմենի . վելիք աշտ . Ծելբամ .	Եոզի . դաշտ :
Հիմ . կորեակ . առանուր դա-	Եոզդամ . լեւանս . լուլիս . Ռնե .
շտ . Քօնեհիր .	Եոզդամատակ . Ռնենցե .
Հիմֆ . դեմքել . վեւիւ . Տա-	Եուշայ . աւաւան :
րենալե .	Ոլոռ . պաշտւան . Երե .
Հուրմուկ . դաշտ :	Ոլուար . գունակ .
Հոմին . աւաւան , դաշտ եւեր .	Ոզորինի . ուրանեւ եւ պանի աշտ .
Մօր .	Վիրե .
Համբանի կամ վայրի շուշան .	Ոսպ . Գրիմելու . Լինե .
ի - դան շամպան . Բիշգրած .	Որժ . աւաւ . Վենտօք .
Հանձղուկ . գունանշտ :	Որոնի . դեւէնէ :
Վատիս հադիւ . Մածա . Ծեմած .	Որբին . ներդրելի :
Վածուն . իօւաւր :	Ուշտ . դեւէն . Ռամեհլ .
Վաճ . առան աշտ . Վիլու .	Ուս . աւաւ գիտան :
Վայիսի բզեզ . մայիս ութածելի .	Ուսի . սեւիւ - աշտ . Վեide .
Մակար .	Հումք ծառ . գըւլեւէտ աշտ .
Վայր . աշտ աշտ . Եօդ .	Հօնելիթիք .
Վահանինի . իւրաւալ . Ծեր .	Պախուրց . իւսաւ :
— վայրի . եւուն եւրաւաւ .	Պահուկ . թօնուրափ . Սամե-
Ակտան .	կայսել .
Վանդաղաղ . օրուե . — Հասարակ	Պաստեղ . իւրաւիւ :
մանդաղ . դեյքիւ օրուե . Ծի-	Պաստուաս . աւ . Վերձելուն .
շի .	Պասու . հաւաւ օթաւ . Սունկու .
— Հեռարի մանդաղ . դեւէն	Պարփ . գեւիւ . Մաւել .
օրուե . եւ օրուաւ . Ծեր .	Ուկաբին . աւաւափեւ . Երեպեն .
Վաստակ . աւէլ :	Ուկաբինի եղ . Երեպենոլ .
Վարդ . աշաւ . Վիչ .	Ուլորի ծառ . կամ սալարի .
Վար . կամ մեկանին . աքա	երէւ աշտ . Վիլաւենբամ .
թօնուրան . իւրաւալ . Մօհն .	
Մացամ .	

Ապարիզ. Դարձող օլոն. • Տեղel.	Տափան. Բաժման. Բարձր բարձր- ութ. • Egge.
Ապար. Եօրիսմակի. • Spinne.	Տափել. Բարձր ակտիվ-լաւ:
Ապարոյ. Ապար. • Fichte.	Տերել. Երշտ-ի:
Ապել. Քաղաքան. • Melone.	Տելըմոն. Աշխատ. Գիտութեան. Վայսական:
Ապելիզ:	Տորոն. Հըշուլ դոյ. • Krapp.
Ապերկելիք ծառ. Կամ ուրիշելիք. այլ աշխատ. • Quittenbaum.	Տունկ. Ֆիտոն. • Վլանչ.
Ապերմ (հունա). Ասիս. • Samen.	Ծան. Երին. • Saat.
Ապերմարան. Խօսաւ եւիշել- իքը:	Ցեղ (անասուններու). Շայ. Ֆին. Քանչ. • Rasse.
Ապե սոնիք. Աշխատ օլոն. • Տօ- րանդ.	Ցորեան. Պարզությու. • Weizen.
Ափեի ծառ. Էլիու աշխատ. • Schie- lingsbaum.	Ցորենինգ. Պարզությու մարդ:
Ափել. Համեմատ. • Bizerberse.	Ցուլ. Պօլու. • Տարե. Սուլե.
Ափրակ. (հունա-թ) Աշխատ:	Ցող. Անհ. Նկա:
Առնել. Հանդուր. • Schwamm.	Փայծաղ. Պալ-լա:
Առեպղին. Հաշխատ. • Möhre.	Փեթակակ. Գուշ-լ:
Ասոի կամ բուծենի. Անուր- աշխատ. • Pappe.	Փիճուս խէժ. Աշխատ-ի բան. • Hart.
Ասորի հացի կամ որնի. Դի- րա-թափ. • Mannasche.	Փոփոխութեան երկրագործու- թիւն. Ֆրուտավարական:
Ասորի ցմախ. Դիր նել ած օլ.	Փատճ հող. Դամուրե.
wilder Salbei.	Քաղազ. Երիշել. բերե:
Ասնդակ. Ք-իե:	Քարաքոս. Եւսուլ. • Ծլետնարեն.
Ասրունդ. Եւրո-ր. • Gurke.	Քարուս երկիր. Բ-լլւ Բութր-ի: Steiniger Boden.
Ասրասկ. Ի-ս-լ-ի. • Hafer.	Քափուր. Ի-ս-լ-ի-ր:
Ափո. Պ-ս-լ-ս-ի. • Wicde.	Քիթան. Ի-ի-ն-ի-ն. • Stein.
Տանձի ծառ. Կամ տանձի. • Բ- սուր աշխատ. • Birnbaum.	Քիմոն. Ի-ի-ն-ի-ն. • Kummel-
Տաշտաթաղ. Պ-ս-լ-ս-ի-ն:	Քիստ. Ի-լ-լ-ս-ի. • Bart.
	Քիզում. Ա-ս-ի-ն-ի. • Safran.




Ա ՀԱՆՆ ԴՐԱ

ԴՐԱՄԱԿԱՆ ՏԵՂԻՆ ԲՐԱՔՐԱ ԾԱՇԱ

	Գ. Տ. Ա. Վ. Հ.	Գ. Տ. Ա. Վ. Հ.
Պիլտարտ. Խովանդակութիւն բովանդա-		
կութեան սրբոյն թավմայի . . .	10	—
Արերտ. Աստուածաբանութիւն . . .	1	30
Քերականութիւն գաղղիերէն լեզուի .	1	15
Ա արժութիւն մանկանց	—	24
Պատմութիւն վարուց մեծին կոստան-		
գիանոսի	—	48
Ստորագրութիւն Ա Եննայի	1	20
Ըստաբանութիւն	—	30
Կոչումն ընծայութեան	2	—
Եշարհագրութիւն համառօտ . . .	2	—
Քերականութիւն խտալերէն . . .	1	—
Խոռարանի հայե ի տաճիկ	1	24
Խոռարանի տաճկականէ ի հայ . .	2	36
Ա այելագրութիւն և հատուած . .	6	—
Քերականութիւն հայերէն կրթութեամբ	1	6
Քերականութիւն հայերէն, առանց կր-		
թութեան	—	50
Քերականութիւն հայերէն, գրաբա-		
վարդապետութեամբ	—	50
Կրթութիւն գործնական	—	16
Տեսութիւն երկրագնատոյ	—	36
Հրահանդք աստեղագիտական ի վերայ		
գիտաւոր աստեղաց	—	40
Խոսուետոյ խօսք վասն տիեզերական		
պատմութեան	2	—
Խնական գիտութիւն	1	40
Խնական պատմութիւն Ա. Ա. Ա. .	1	—
Ա. Գ. Ա. Ա. .	1	—
Ա. Ե. պոտայ Ա արք զօրավարաց անուա-		
նեաց	—	48

	Գ. Բ. Հ. Ա. Վ. Հ. Ա.	Գ. Բ. Հ. Ա. Վ. Հ. Ա.
Դ. Առակինեայ Երգք վասն կրօնից	1	—
Ո. Տանեղիկտոսի կանոնք	—	20
Վասնոփոնտեայ Կիւրոսի Խրատ	—	48
*Եօրքերականութիւն գաղիերէն . Ա. Հա-		
տոր. Վերականութիւն եւ գրագի-		
տութիւն	1	12
Բ. Հատոր. Կրթութիւն	1	—
Գ. Հատոր. Կրթութեանց սրբա-		
դրուածը	—	20
Աւազութիւն. Ա. Տոմար. Համարողու-		
թիւն եւ Կանագլուվք Համարողու-		
թիւն (ալճեպրայ)	2	—
Ճարտարախօսութիւն	—	40
Մ. S. Կիկերօնեայ, վասն ծերութեան	—	16
Վ. այելագրութիւն տաճկերէն	4	—
Կ. Կուրտեայ Ուուփայ Վասն գործոց		
եւ արութեանց Վ. Ե. Քանդրի ար-		
քայի Մակեդոնացւոց Ա. Բ. Հատոր	1	36
Հրահանգքա աստեղագիտականի վերայ		
երկնագնդոյ	—	24
Եկարագիր ուսմանց	—	36
Երկրագործութիւն	—	48
Խառագիրք Խտալերէն, Գաղղիերէն,		
Հայերէն, Տաճկերէն		
Փիլիսոփայութիւն Ա. Եւ Բ. Հատոր,		
(այսինքն Տրամարանութիւն եւ		
Բնագանցութիւն)		
Վերականութիւն գերմաներէն լե-		
զուի		
Երկրաչափութիւն. Բ. Հատոր ուսո-		
ղութեան		





32

